



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



6(081)  
Q-13

104

6(081)  
Q-13

2010

490

12002

500

ՊԱՏԵՆՑՈՒՅՆ

# ԱՐԱՄԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

---

Էջ 9

ՅՈՐԺԻ ԱԿԱՆ

ՎՐՈՒԵՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ

ก ร ะ บ ล า บ น ท ค น ท ร ย ห ร ร ษ า ร ช น ท ร ย ห ร ร ษ า ร ช  
ก ร ะ บ ล า บ น ท ค น ท ร ย ห ร ร ษ า ร ช น ท ร ย ห ร ร ษ า ร ช

๑๕

๔

630

100-ըն

ամսություն 6 (08)  
ՀՈՐԺԵԱԿԱՆ 9-13

# ԱՐՈՒԵՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

ԳԼՈՅԻՐ ԱՐՈՒԵՍՏՆԵՐՈՒ ԵՒ ԱՆՈՒՑ  
ԳԻՒՐԻՆ ԿԵՐՊՈՎ ԴՈՐԺԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ

Գ Ր Ե Ց

Յ. ԵՓՐԵՄ Վ. ԶԱԳԵԶԵԱՆ

Ի ՄԻՆԻԹ · ՈՒԽՏԵՆ



1857

15978

080  
JUB-001

## Յ Ա Թ Ա Զ Ա Բ Ա Ն

Ա Թ Ա Զ Ի Կ Ա Ց գիրքս գրելու ձեռք զարնելուս վախ-  
ճանը պարզապէս միտքերը գուարծացընել չէ, այլ աղ-  
կիս իրական շահի եւ օգտի առաջնորդ ըլլալ։ Վառը  
համար ջանացի ասոր մէջ այնպիսի բաներ ժողվել ու  
դնելոր ամէն վիճակի անձինքներուն համար շահաբեր  
ըլլայ։ Եթէ ընթերցողն այնպիսի անձ մըն է որ ասոր  
մէջ բովանդակած արուեստներէն մէկուն կը զբաղի  
եւ անովիր ապրուստը կը հոգայ, պիտ'որ գտնէ ասոր  
մէջ իր արուեստին գիտին գործադրութեան եւ զանի-  
կայ լաւագունացընելու զանազան եղանակներ։ Եթէ  
տանուտէր կամ տանտիկին կամ տնտեսութեան պաշ-  
տոն ունեցող մըն է, պիտ'որ գտնէ տնտեսութեան հա-  
մար շատ օգտակար եւ շահաւոր բաներ, որոնցմով կա-  
րող պիտ'որ ըլլայ իր տունը նուազ ժախքով եւ աւելի  
աղէկու կարգաւորեալ եղանակաւ հոգալ։ Խսկ եթէ այն-  
պիսի անձ մըն է ընթերցողն որ զբաղում կամ արուեստ  
մը չունի, ասոր մէջ զանազան արուեստներու վրայ  
կարդալով եւ անոնց գործադրութիւնը սովորելով, կըր-  
նայ անոնց մէջէն իր բնութեան, ախորժակին եւ վիճա-  
կին համաձայն արուեստ մ'ընտրել եւ անով իր ա-  
պրուստը գտնել։

Բայց այսպիսի գիրք մ'ընթերցողաց ձեռքը տա-  
լէն յառաջ հարկ է որ զանոնք քանի մը կարեւոր բա-  
ներու մտադիր ընեմ, որպէս զի գիրքս իրօք օգտակար  
ըլլայ, եւ չըլլայ թէ օգուտ ընելու տեղ վեաս պատճա-

ոէ : Յայտնի է որ գրքիս մէջ արուեստի մը վրայ գրուածը միայն կարդալով շահ մ'առաջ չիկար , այլ հարկ է գրուածն իրօք ալ գործադրել կամ' փորձել . ուստի ամէն բանէն յառաջ պէտք է միտ զնել որ կարդացածն աղէկ չհասկըցած՝ գործադրութեան ձեռք չզարնուի , որն որ գրեթէ միշտ փորձին չյաջողելուն պատճառ կ'ըլլայ : Երկրորդ պիխաւոր մտադրութիւնն ընելու փորձին հարկաւոր եղած նիւթերն ընտրելու մէջ պէտք է ընել , եւ կամ զանոնք անձամբ պէտք է ճանչնալ եւ կամ ճանչցողի ձեռքով հոգալ . վասն զի շատ անգամ կամ սխալմամբ եւ կամ վաճառողաց տպիտութեամբն ու շահասիրութեամբը մէկ նիւթ մ'ուրիշ նիւթի տեղ կ'առնուի , եւ անով փորձը չիյաջողիր եւ ամէն աշխատութիւն ու ժախք պարապի կ'երթայ :

Ասոր օգնելու համար գրքիս ետեւն անոր մէջ գործածուած ուսումնական բառերուն եւ նիւթերու անուններու ցանկ մը դրի , առջեւը տաճկերէնները նշանակելով , շատերուն առջեւն ալ գաղղիերէնը զնելով , որով նաև գնել ուզուած նիւթերը՝ ժախողին դիւրաւ կրնան հասկըցուիլ :

Առաջին անգամ բան մը փորձել ուզուած ատեն շատ քանակութեամբ փորձելու չէ , որպէս զի՝ եթէ չյաջողի , փորձողին մեծ կորուստ ըըլլայ , այլ քիչ քիչ փորձելով յաջողութիւնը տեսնելէն ետեւ շատին ալ ձեռք զարնելու է : Ըլլալու փորձերուն համար գործածուելու նիւթերուն չափերը ծիշդ պէտք է պահել , ինչպէս որ գրքիս մէջ դրուած է , եւ չէ թէ աւելի կամ պակաս առնուլ , վասն զի ասոնք իրարու հետ բնալու ծական կապ մ'ունենալով՝ եթէ չափերուն համեմատութիւնը չպահուի , կրնան իրարու զօրութիւնն աւրել , եւ եղած փորձը կամ բոլորովին չիյաջողիր , եւ կամ անկատար ու պակասաւոր կերպով կը յաջողի :

Արուեստի մը փորձն իրօք գործադրելու ատեն ալ մասնաւոր մտադրութիւն մը հարկաւոր է որ գործողութիւններն աղէկ կատարուին եւ գրքին մէջ դրուած կանոնները ծիշդ պահուին : Արուեստից ժառայող նիւ-

թերուն մէջ շատերը գիւրաւ բռնկող կամ՝ այրիչ բաներ են, անոր համար փոքր անզգուշութիւն մը կրնայ մեծամեծ վիասներ յառաջ թերել: Աս պատճառիս համար է որ գրքիս մէջ այսպիսի նիւթերու գործածութեան վրայ գրած ատենս յաճախ՝ եւ գուցէ չափէն ալ աւելի յիշեցուցի որ զգուշութեամբ գործածուին:

Եթէ աս մտադրութիւններով եւ զգուշութիւններով գրքիս մէջ բովանդակած արուեստներն ի գործ դրուին, գործագրողը կրնայ անոնց յաջողելուն վրայ ապահով ըլլալ. որովհետեւ գրքիս այնպիսի առաջնորդներ ընտրած եմ որ Եւրոպայի մէջ մեծ ընդունելութիւն գտած եւ ոմանք 8—10 անգամ նորէն նորէն ի լոյս ելած են: Աս ալ բաւական չհամարելով գրածներուս շատերն անձնական փորձի տակ ձգած եւ անոնց յաջող ելք ունենալուն անձամբ համոզուած եմ: Բայց եթէ մէկն ամէն մտադրութիւններն եւ զգուշութիւններն ընելէն ետիւ, ըրած փորձը կարող չըլլայ յաջողցընել, պէտք չէ յուսահատիլ եւ գիրքս իրրեւ անպիտան անարգել ու մէկդի նետել: Չատ արուեստներ կան որ միայն եղանակը գիտնալով չեն կրնար անմիջապէս գործադրուիլ, այլ գիտութեան հետ նաեւ վարժութիւն մ”ալ կ’ուզեն: Աւստի պէտք է զանոնք երկրորդ անգամ մ”ալ փորձել եւ ստուգիւ անոնց յաջողութիւնը կը տեսնուի:

Աս մտադրութեան եւ զգուշութեան արժանի բաներն իմանալէդ ետքն, առ, սիրելի ընթերցող, աս մատեանս, եւ սկսէ ստէպ կարդալով քաղել անօգուտներն՝ որոնց առաջնորդելու համար գրուած է, եւ փառաւորէ բնութեան Արարիչն՝ որն որ տուած է մարդկան կարողութիւն բնութեան տիրելու եւ անոր ամէն մէկ նիւթերն իրեն օգտին ժառայեցընելու:

# ԳՐԻՒԽՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

1

## ԳԼՈՒԽԱ.

Հացարարութիւն.

6

## ԳԼՈՒԽԲ.

Գինեհանութիւն.

8

Ա. Խաղողի գինի

8

Բ. Գինին զանել

11

Գ. Գինւոյն մշկի համ

—

տալ

12

Ե. Փրփրացող կամ Շամ-

բանեայի գինի

16

Ե. Խնձորի եւ տանձի

գինի

## ԳԼՈՒԽԳ.

Քացախագործութիւն

16

## ԳԼՈՒԽԴ.

Օռլայագործութիւն կամ օռլայ շինելու կերպ

19

## ԳԼՈՒԽԵ.

Շաքարահանութիւն. Շաքարազութիւն

22

Ա. Շաքարեղեգէ շաքար

23

Ե. Շաքարազութիւն

—

Բ. Շակնդեղէ շաքար

24

կամ շաքարը ճերմակ-

—

Գ. Օռլայէ շաքար

26

ցընել

29

Դ. Պաղոց հիւթերէն շա-

28

քար

31

## ԳԼՈՒԽԶ.

Սոսնձագործութիւն կամ սոսինձ շինելու կերպ

32

Ա. Հասարակ սոսինձ

32

Գ. Լոյձ սոսինձ

35

Բ. Զկան սոսինձ

34

Ե. Թոռչնոյ սոսինձ

—

Գ. Բերնի սոսինձ

—

Զ. Սոսինձ

—

## ԳԼՈՒԽԷ.

Զանազան գրելու վերաբերեալ նիւթեր պատրաստելու

37

կերպ

Ա. Գրչափողը մաքրել

37

Ե. Սեւթանաք կամ մելան

42

Բ. Հասարակ կապարա-

գրել

Զ. Սեւագեղ

44

Գ. Սեւ կարիք

39

կարմիր թանաք

45

Դ. Գունաւոր կապարա-

40

կաղոյա թանաք

46

Գ. Գունանչ թանաք

41

կանանչ թանաք

—

դրել

ԺԱ. Ոսկի եւ արծաթի	46	ԺԳ. Լալթի վրայ նշան	47
թանաք		դնելու թանաք	
ԺԲ. Համակրական թանաք	47		

**Գ Լ Ո Ւ Խ Բ.**

Կնքամոմ, եւ Կամակի նշանը	47		
Ա. Կարմիր կնքամոմ	47	Կապղյոտ	50
Բ. Զանազան գունով		Կանաչ	
կնքամոմ	49	Ոսկեգոյն	51
Ազիւ կարմիր կնքամոմ	—	Մեծ ծրաբներու համար	
Հասարակ կարմիր	50	շատ հասարակ կնքամոմ	
Սեւ կնքամոմ	—	Գ. Կամակի նշանը	
Դեղին կնքամոմ	—	Գ. Կամակի սոսինձ	52

**Գ Լ Ո Ւ Խ Թ.**

Աճառագործութիւն	52		
Ա. Հասարակ աճառ	53	Ե. Անուշահոտ աճառ	—
Բ. Չեթի աճառ	56	Զ. Գունաւոր աճառ	—
Գ. Առանց կրակի աճառ		Է. Բիծ հանելու աճառ	59
շինելու կերպ	57	Ը. Աճառի ոգի	—
Դ. Մարմորաման աճառ	58		

**Գ Լ Ո Ւ Խ Ժ.**

Ճրագագործութիւն կամ ճարպէ ճրագ շինելու կերպ	60
---	----

**Գ Լ Ո Ւ Խ ԺԱ.**

Բնաճարակ եւ անկէ ճրագ շինելու կերպ	66
------------------------------------	----

**Գ Լ Ո Ւ Խ ԺԲ.**

Մոմագործութիւն կամ Մեղրամոմէ ճրագ	68		
Գետնախնձորի մոմ	70	Մոմաթել	70

**Գ Լ Ո Ւ Խ ԺԳ.**

Վառօդագործութիւն	72
Բամբակէ վառօդ	78

**Գ Լ Ո Ւ Խ ԺԴ.**

Որսի գնդակ, Կայծհան կամ պղնձէ խանձ	79		
Ա. Որսի գնդակ	79	Բ. Պղնձէ խանձ	80

**Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.**

Հրարուեստութիւն կամ կրակով խաղեր շինելու կերպ	81		
Ա. Հրատիկ կամ հրեղէն	81	Դ. Բաղադրեալ, այսինքն	
փամփուշտ		Հառաջուկով կամ Լու-	
Բ. Շառաջուկ	83	սաղնդով հրատիկ	84
Գ. Լուսագունդ	84	Ե. Հրաբուխ	85

Զ. կանանչ հուր	85	Թ. գենկալեան հուր	86
Է. Փայլուն հուր	—	Ժ. Զանազան դունով	
Ը. Սպիտակ հուր	86	պենկալեան հուր	87

Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ .

Բոցահան կամ ճրագ վառելու դործիք	88
---------------------------------	----

Գ Լ Ո Ւ Խ Ժ Է .

Ապակեգործութիւն	95		
Ա. Ապակիէ ամանները	103	Գ. Ապակին կարել ու	
յղկել	—	ձակել	103
Բ. Ապակին սոկեզօծել	—		

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Գունաւոր Ապակի. Գրակոնատիկոն եւ Ապակիէ ուլունք	105		
Ա. Գունաւոր ապակի	105	Գ. Ապակիէ զարգեր եւ	
Բ. Գրակոնատիկոն	106	գաւազաններ	107
		Դ. Ապակիէ ուլունք	108

Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ .

Հայելագործութիւն կամ հայելի շնուրու կերպ	110
--	-----

Գ Լ Ո Ւ Խ Ի .

Ոսկեզօծութիւն	113		
Ա. Կրակով սոկեզօծել	114	Զ. Ոսկեզօծած բաները	
Բ. Երկաթն ու պողպատն		յղկելու կերպ	119
սոկեզօծել	116	Է. Սուտ սոկեզօծելու	
Գ. Գաղուանականու-		եղանակ	120
թեամբ սոկեզօծել	—	Ը. Փայտէ, գաճէ եւ թըղ-	
Դ. Ոսկեզօծելու զատկերպ	118	թէ գործուածներ սո-	
մը.	119	կեզօծել	—
Ե. Պատիկ գործուածներ		Թ. Ոսկեզօծ թուղթ շնուր	122
սոկեզօծել			

Գ Լ Ո Ւ Խ Ի Ա .

Արծաթազօծութիւն	123		
Ա. Մետաղները կրակով	123	Դ. Եռացմամբ արծաթա-	
արծաթազօծելու կերպ		զօծել	124
Բ. Գաղուանականու-		Ե. Փայտ, թուղթ, գաճ	
թեամբ արծաթազօծել	—	արծաթազօծել	125
Գ. Պաղ արծաթազօծել	124	Զ. Սուտ արծաթազօծու-	
		թիւն	—

Գ Լ Ո Ւ Խ Ի Բ .

Պղնձազօծութիւն կամ մետաղէ, փայտէ, գաճէ, թղթէ			
գործուածներու վրայ պղնձի եւ սոկեպղնձի գոյն տալ	125		
Ա. Մետաղները պղնձա-	126	Բ. Գաճ, փայտ եւ թուղթ-	
զօծելու կերպ		պղնձազօծել	127

Գ Լ Ո Ւ Խ Ի Գ .

Անագաղօծութիւն կամ մետաղէ գործուածներն անագել 129

Գ Լ Ո Ւ Խ Ի Գ .

Մետաղագործութիւն կամ մետաղ բաղադրելու եւ գործելու արուեստ . . . . . 130

Ա . Արոյր բաղադրել . . . . .	131	Է . Նորարծաթ կամ ճենապղինձ . . . . .	134
Բ . Քանի մը տեսակ ոսկեց գոյն մետաղներու բաղդրութիւնը . . . . .	132	Ը . Ճենարծաթ . . . . .	135
Գ . Անագապղինձ . . . . .	133	Ժ . Պողպատ . . . . .	137
Դ . Արծաթապղինձ . . . . .	—	ԺԱ . Դամասկեան պողպատ . . . . .	140
Ե . Տպարանի գիր ձուլելու մետաղ . . . . .	—	ԺԲ . Պողպատը կտրելու կերպ . . . . .	141
Զ . Սուտ ոսկի եւ արծաթ . . . . .	—	ԺԳ . Մետաղ ձուլել . . . . .	—

Գ Լ Ո Ւ Խ Ի Ե .

Թելագործութիւն . . . . . Վահանակ . . . . . Թրթուր . . . . . Ոսկեթերթ . . . . . Արծաթաթերթ . . . . . 143

Ա . Մետաղէ թել շնելու . . . . .	143	Գ . Ոսկեթերթ . . . . . Արծաթաթերթ . . . . .	146
Բ . Թելէ թրթուր եւ վահանակ . . . . .	145	Դ . Ոսկի , արծաթի , պղընձի փոշի . . . . .	147

Գ Լ Ո Ւ Խ Ի Զ .

Զնարակ շնելու կերպ . . . . . 481

Ա . Փայտեղինաց համար շնարակ . . . . .	151	Ը . Վիճնական ջնարակ . . . . . 153
Բ . Սաթի ջնարակ . . . . .	—	Թ . Պղտիկ գործուածոց եւ պատկերաց համար ջնարակներ . . . . .
Գ . Կոպաղի ջնարակ . . . . .	—	Դ . Հողէ ամաններու ջնարակ . . . . . 154
Դ . Ոսկի ջնարակ . . . . .	—	ԺԱ . Յախճապակի ջնարակ . . . . .
Ե . Գաղղիական ջնարակ . . . . .	152	—
Զ . Անդայն ջնարակ . . . . .	—	—
Է . Արուրի եւ երկաթի ջնարակ . . . . .	153	—

Գ Լ Ո Ւ Խ Ի Ե .

Զանազան տեսակ շախաղներ կամ կարծր նիւթերն իրարու կաղընելու զանգուածներ . . . . . 155

Ա . Հասարակ շաղախ . . . . .	155	Զ . Կարսասեաց ճաթած տեղերը գոցելու շաղախ . . . . . 158
Բ . Ջրի շաղախ . . . . .	156	Է . Ապակի կաղընելու կերպ . . . . .
Գ . Յախճապակ կաղընելու շաղախ . . . . .	—	Ը . Եղինքի եւ խեցւոյ կտորները կաղընել . . . . . 159
Դ . Քարի մէջ երկաթ հաստատելու շաղախ . . . . .	—	Թ . Մետաղաց շաղախներ . . . . .
Ե . Դանակի կոթերու համար շաղախ . . . . .	158	—

### Գ Լ Ո Ւ Խ Ի Բ .

Լարագործութիւն

160

### Գ Լ Ո Ւ Խ Ի Թ .

Թղթագործութիւն

164

Ա . Հասարակ թուղթ	164	Գ . Թանձրաքարտ	169
Բ . Մարմորանմանթուղթ	168	Դ . Թղթի զանգուած	—

### Գ Լ Ո Ւ Խ Լ .

Գաճէ գործուածներ

170

Ա . Գաճէ արձան եւ զարդեր լինել	170	Բ . Շինծու մարմոր	172
-----------------------------------	-----	-------------------	-----

### Գ Լ Ո Ւ Խ Լ Ա .

Ոսկը, Փղոսկը, Խեցիէ եւ Եղջեւրէ գործուածներ

174

Ա . Ոսկը ու Փղոսկը	174	Բ . Եղջեւր ու Խեցի	176
--------------------	-----	--------------------	-----

### Գ Լ Ո Ւ Խ Լ Բ .

Լուացք լուալու կերպ

179

Ա . Ճերմակեղէն եւ գու- նաւոր նիւթեր լուալ	179	Դ . Բանուած նիւթերը լուալ	182
Բ . Բրդեղէն եւ ասուի լուալ	180	Ե . Ոսկիէ եւ արծաթէ- ժապաւէնները մաքրել	—
Գ . Մետաքսեղէն լուալ	—	Զ . Մուշտակ լուալ	183

### Գ Լ Ո Ւ Խ Լ Գ .

Բծահանութիւն

184

Ա . Գինույ , քացախի , պտղաց եւ ուրիշ ասոնց նման բաներու բծերը հանել	184	Դ . Թանաքի բիծ Լաթեղէններու վրայէն թանաքի բիծը հանել	188
Բ . Եղի բիծ թաւշէն եղի բիծը հա- նել	185	Թղթէն եղի բիծը հա- նել	—
Բ . Եղի բիծ թաւշէն եղի բիծը հա- նել	186	Սախտակէն թանաքի բիծը հանել	189
Գ . Սախտակէն եղի բիծը հանել	187	Ե . Խաչուէի , թէյի եւ այլն բծերը հանել	—
Գ . Խժային նիւթերու , մումի , եղուաներկի , կու- պրի եւ նաւթի բծերը հանել	—	Զ . Փոշւյ բիծը մաքրել	—
Գ . Խժային նիւթերու , մումի , եղուաներկի , կու- պրի եւ նաւթի բծերը հանել	—	Ե . Բծերուն հանուած տե- ղերուն գոյնը նորոգել	—
Ա . Կարասիքը մաքրելու եղանակներ	190	Ը . Եղիներկով ներկուած տեղերուն աղտը մաքրել	191

### Գ Լ Ո Ւ Խ Լ Դ .

Տան կարասիքը մաքրելու եղանակներ

190

Ա . Փայտեղէն կարասիքը փայլեցընել	190	Բ . Եղիներկով ներկուած տեղերուն աղտը մաքրել	191
-------------------------------------	-----	--	-----

Գ. Ոսկեզօծ փայտերը մաքրել . . . . .	191	Թ. Ամաններուն ու շիշե- րուն անախորժ հոռը հանել . . . . .	193
Դ. Դեղնացած փղոսկրը ճերմակցրնել . . . . .	—	Ժ. Մազէ խոզանակները մաքրել . . . . .	194
Ե. Մետաղէ կարասիքը փայլեցրնել . . . . .	—	ԺԱ. Ծառերուն մամուռ- ները հանել . . . . .	—
Զ. Թիթեղէ ամանները մաքրել . . . . .	192	ԺԲ. Դեղնացած ճերմակե- ղէնները նորէն ճեր- մակցրնել . . . . .	—
Է. Երկաթէ ծխաննաւե- լի գիմացկուն ընելու կերպ . . . . .	—	ԺԳ. Խցէն գէլ հոռը հանել . . . . .	—
Ը. Եղոսշիշերն եւ աման- ները մաքրել . . . . .	193	ԺԴ. Խցէն ծուխը հանել . . . . .	195

### Գ Լ Ո Ւ Խ ԼԵ ·

Վնասակար ճճիններն եւ պղոտիկ անասունները ջնջե- լու դարմաններ . . . . .	195	Է. Մժղուկ . . . . .	199
Ա. Մուկ . . . . .	195	Ը. Փայտի որդ . . . . .	—
Բ. Մլուկի (փայտոջլի) դե- ղեր . . . . .	197	Թ. Խղունջ . . . . .	—
Գ. Ցեց . . . . .	—	Ժ. Մրջիւնները ջնջել . . . . .	200
Դ. Ճանձ . . . . .	198	ԺԱ. Ծառերուն ու տնկոց որդերը մաքրել . . . . .	201
Ե. Լու . . . . .	—	ԺԲ. Բաղնիքի ճճի . . . . .	202
Զ. Մեղուի խայթման դե- ղեր . . . . .	—		

### Գ Լ Ո Ւ Խ ԼԶ ·

Տեսակ տեսակ ուստելիքներն երկայն ատեն առանց աւրուելու պահել . . . . .	202	Գ. Կանանչեղէն պահել . . . . .	205
Ա. Պտուղներ պահելու եղանակներ . . . . .	202	Դ. Կանանչեղէնները չոր- խաղող . . . . .	—
Ա. Հարություն եւ տանձ . . . . .	203	Ե. Հաւկիթ պահել . . . . .	206
Բ. Արունդ պահել . . . . .	204	Զ. Միման ամառուան տաեն երկայն ժամանակ ա- ռանց աւրուելու պա- հելու միջոցներ . . . . .	—
Վ. Արունդ պահել . . . . .	—	Է. Միսը կակուղ եփել . . . . .	207
Հ. Պտղոց մշկի համ ու հոտ տալ . . . . .	205		

### Գ Լ Ո Ւ Խ ԼԵ ·

Զանազան գիտնալու արժանի օգտակար բաներ . . . . .	208	Ե. Արուեստական յեսա- նաքար . . . . .	211
Ա. Հողաթափի ներկ կամ կօշաներկ շինելու կերպ .	208	Զ. Արուեստական թուա- բանութեան տախտակ . . . . .	—
Բ. Կոշիկն ու հողաթափն այնպէս պատրաստելոր ջուր չառնուն . . . . .	210	Է. Լիմոնի օշարակի փոշի .	212
Գ. Խիւս . . . . .	—	Ը. Վարդաջուր . . . . .	—
Դ. Ժանդ մաքրելու թուղթ . . . . .	211	Թ. Ծաղկաջուր . . . . .	—

Ժ. Փաղանգամշկի ջուր (լաւանաա)		ԻԲ. Կանթեղին եղն ա-
ԺԱ. Խմելիքներն ամա-	213	ռանց ծխելու եւ երկայն
ռուան ատեն դիւրաւ		ատեն այրելու միջոց . 217
պաղեցընելու կերպ		ԻԳ. Ծաղկի կոկոններն
ԺԲ. Ապակիէ ամանները		երկայն ատեն անթա-
դիմացկուն ընել . . . .		ռամ պահել . . . .
ԺԳ. Ծխախոտը թարմ		ԻԴ. Այրածի գեղ . . . . 218
պահել . . . .		ԻԵ. Կատաղի շան խա-
ԺԴ. Հաւերուն շատ հաւ-	214	ծուածի գեղ . . . .
կիթ ածել տալ . . . .		ԻԶ. Սոսինձն պյնպէս պա-
ԺԵ. Հաւեղէնները պա-		տրաստել որ ջրի դի-
րարտացընել . . . .		մանայ . . . .
ԺԶ. Պատուաստի ճիւղն		ԻԷ. Դժուարաւ ծլելու
հեռու տեղեր խրկել		սերմերը շուտով ծլել . 219
ԺԷ. Թամբի վերըբժշկել		տալ . . . .
ԺԸ. Բոնկած ծխանը շու-	215	ԻԸ. Լաթերն պյնպէս
տով մարել . . . .		պատրաստել որ ջրի
ԺԹ. Տան մէջ սունկ հաս-		դիմանան եւ ցեցէն ա-
ցընել . . . .		պահով մնան . . . .
Ի. Ամառուան համար տան		ԻԹ. Վերքէն վազած ա-
մէջ ձիւն պահել . . . .		րիւնն անմիջապէս դա-
ԻԸ. Փայտերն պյրելէն ու	216	դրեցընել . . . .
խոնաւութենէ պահե-		Լ. Ջրի ապակի բաղա-
լու ներկ . . . .	217	դրել . . . . 220


— աջձեցու —

Գ Ո Բ Թ Ե Ա Վ Ա Ն

# ԱՐՈՒԵՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

ԳԼԽԵՐՈՐ ԱՐՈՒԵՍՏԵՐՈՒ ԵՒ ԸՆՈՒՑ ԴԻՒՐԻՆ ԿԵՐՊՈՎ  
ԳՈՐԾԵԴՐՈՒԹԵՄՆ ԱՌԱՋՆՈՐԴ



## Պ Ա Տ Ր Ա Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՄԵՐ կենաց ամէն հարկաւոր նիւթերը մեզի մատակարարողը բնութիւնն է, որուն մէջ Արարիչն իր արարածոցն ամենէն պքանչելոյն, մարդուն, ամէն պիտոյքը բովանդակած է : Երկրին երեսն իր բոյսերովը մեր կերակուրը կու տայ եւ մեր զգեստի եւ բնակութեան նիւթերը կը մատուցանէ . անասունք իրենց մառլը, կաթովն եւ ուրիշ բերքերովն զմեզ կը կերակրեն . իրենց բուրդն ու կաշին մեզի զգեստ կ'ըլլան . նոյնպէս երկրիս ներսի կողմը գտնուած ամէն հասարակ եւ ազնիւ հանքերը մեր զանազան հարկաւորութեանց կը ծառայեն : Բայց աս բնութեան ընծայած նիւթերն իրենց անգործվիճակին մէջ մեր կարօտութիւնը չեն կրնար լեցընել, եւ կամ շատնուազ եւ անկատար կերպով կը լեցընեն, այլ հարկ է որ մարդկային ճարտարութիւնը զանոնք մեր կարօտութեան համաձայն պատրաստէ : Բնութիւնը մեզի կը մատուցանէ ցորեանն՝ որն որ մեր կենաց ամենէն գլխաւոր նիւթն է . բայց ասիկայ իր անգործ վիճակին մէջ մեր կարօտութեան չօգներ, այլ հարկ է որ նախ ջաղացպանք զանիկայ աղայ եւ ալիւր դարձը-

նէ, եղբը հացարարը զանիկայ շաղուէ, հաց շինէ եւ  
եփէ, եւ ան ատեն մեզի՝ կրնայ ծառայել։ Այսպէս ան-  
ասունք մեզի կը մատուցանեն իրենց բուրդն ու կաշին,  
որոնք հարկ է որ նախ զանազան արուեստաւորաց ձեռ-  
քէն անցնին, որպէս զի մեզի օգտակար ըլլան։ Առ  
պատճառաւ Արարիչն զմարդ բնութեան վրայ տէր  
կարգելէն ետեւ, կարողութիւն ալ տուաւ որ անոր մա-  
տուցած ամէն նիւթերն իր կարօտութեան համաձայն  
պատրաստէ եւ անոնց օգուտը քաղէ, եւ ահա առ կա-  
րողութեան գործադրութիւնն է որ Արուեստ կ'ա-  
նուանուի։

Արուեստներն, ինչպէս ըսածներնէս կը հետեւի,  
մարդկութեան հետ մէկտեղ սկսան, եւ որչափ որ մար-  
դիկ շատցան եւ իրենց կարօտութիւնն աւելցաւ, նոյն-  
չափ ալ արուեստներն աւելցան, յառաջ դացին ու  
պայծառացան։ Ամենէն հին ազգաց մէջն ալ կը տես-  
նենք այնպիսիներ՝ որոնք արուեստներու մէջ մեծ յա-  
ռաջադիմութիւն ըրած են, եւ իրենց ձեռակերտաց  
փոքր մնացորդներն ալ մինչեւ ցայսօր զմեզ կը զարմա-  
ցընեն։ Բայց ասոնց արուեստներն առհասարակ ըստ  
պատահման եւ ժամանակի երկայնութեամբ գտնուած  
ու սովորած բաներ ըլլալով, եւ չէ թէ հաստատուն  
սկզբէ մը յառաջ եկած, մասնական եւ առհմանաւոր  
մնացին։ Բուն մեր դարն եղաւ որ սկսաւ ամէն արուեստ-  
ներն հաստատուն հիման մը վրայ դնել, որով եւ ի-  
րաւամբ կրնայ արուեստից եւ գիւտից վերջին պայծա-  
ռութեան դարն անուանուիլ. եւ թէպէտ ապագայ  
ժամանակները գեռ անհամար գիւտեր պիտ' որ ծնանին,  
բայց անոնց ամենուն առաջնօրդողը ներկայ դարն է։  
Որովհետեւ նախ ինքն եղաւ որ բնութեան ամէն մէկ  
նիւթը, նաեւ ամենէն պղտիկն ու չնչինը մասնաւոր  
քննութեան տակ սկսաւ ձգել, զանոնք բնալուծու-  
թեամբ լուծել եւ բուն ներքին զօրաւթիւննին, կազ-  
միչ մասերնին, անոնց ուրիշ նիւթերու հետ ունեցած  
յարաբերութիւններն եւ ամէն նիւթին եւ իր մաս-

րուն ունեցած սեպհական յատկութիւններն իմանալ։ Ասով կարող եղաւ անոնց ամէնն ալ իր արուեստներուն գործածել եւ մէկէն շատ գիւտեր երեւան հանեց, որոնց ամէն մէկն ուրիշ անհամար գիւտեր յառաջ բերաւ։ Մի եւ նոյն ժամանակ նաեւ մէքենականութիւնն ալ բարձր աստիճանի յառաջադիմութեան մը համելլվ, մարդկային մտաց գիւտերուն գործադրութիւնն որն որ պարզ մարդու զօրութեամբ կամ կարելի չէր եւ կամ շատ զօրութեանց մէկտեղ գալուն կարօտ եր, ասատիկ դիւրացուց, այնպէս որ հազար հոգւոյ ընելու բանը պղտիկ մէքենայ մը գիւրաւ եւ շուտով գլուխ կը հանէ։

Ահաւասիկ աս երկու գլխաւոր գիտութիւններն են որոնք մեր գարուն այսչափ պայծառանալուն պատճառ եղան, այսինքն բնալուծութիւնն (քիմիա) եւ Մէքենականութիւնն, որոնցմէ առաջինն, ինչպէս ըսինք, բնութեան ամէն նիւթերուն զօրութիւնն երեւան կը հանէ, եւ անով անհամար գիւտերու աղբիւր կ'ըլլայ, իսկ երկրորդն անոնց գործադրութիւնը կը գիւրացընէ։

Ի՞սկ ասոնցմէ զատ արուեստից պայծառանալուն մէկ պատճառն ալ տէրութեանց եւ ազգաց ըրած մասնաւոր փոյթն եւ օդնականութիւնն է։ Զէ թէ միայն նոր գիւտի կամ հին արուեստի մը նոր լաւագունացուցման համար առատ վարձատրութիւններ եւ արտօնութիւններ կը տրուին, այլ նաեւ տէրութիւնք զանազան հրապարակական դպրոցներու մէջ երեւելի վարպետներ գրած են ամէն արուեստի վրայ ժողովրդեան դաստալու։ տեղ տեղ ալ նաեւ գործնականապէս նոյն արուեստները սորվեցընելու։ Կրթեալ ազգերն ասով ալ չեն շատանար, այլ իրենց կողմանէ ալ զանազան միջոցներ ի գործ կը դնեն արուեստից պայծառութեան համար, ամէն մէկ տեսակ արուեստառքը իրենց մէջ մասնաւոր ժողովքներ գրած են իրենց արուեստին յառաջադիմութեան վախճանաւ, եւ որոշեալ ժամանակ-

ներ մէկաեղ գալով՝ ամէն մէկն իր ըրած դիտողութիւններն ուրիշներուն կը հաղորդէ . նոյն ընկերութիւնն իր կարօտ անդամներուն ստակով օգնական կ'ըլլայ որ յառաջ երթայ, մասնաւոր իր արուեստին համար լրագիրներ կը հրատարակէ եւ այն: Տէրութեանց եւ ազգաց արուեստներու համար ըրած այսչափ փոյթն անոր համար է որ, համոզուած են թէ ազգի մը ծաղկելուն եւ հարստութեան մի միայն պատճառն ասոնք են: Ստոյգ է Երկրագործութիւնն եւ Վաճառականութիւնն ալ ազգաց եւ տէրութեանց հրատառութեան աղբիւրներն են, բայց ինչպէս վերն ըսինք, առաջինք միայն անգործ նիւթ յառաջ բերելով՝ առանց արուեստաւորի ձեռքին անօգուտ կ'ըլլայ, անոր համար ալ միշտ արուեստի հետ անհրաժեշտ կապուած է, իսկ երկրորդը գլխաւորաբար արուեստով կը կենայ, որովհետեւ եթէ արուեստաւորը չպատրաստէ, վաճառականն իր առուտուրին համար շատ քիչ նիւթ կը դտնէ: Անդղայի, Գաղղիայի եւ Գերմանիայի, երեք գլխաւոր ծաղկեալ ազգաց, — որոնց երկիրներուն բերքն հազիւ իրենց բնակիչները կընայ կերակրել, եւ անով առուտուր ընելու մնացորդ մը չմնար — այնչափ հրատութեան պատճառը մի միայն իրենց արուեստներն են, որոնց արդասիքն իրենց ընդարձակ վաճառականութիւնն ալ կարելի կ'ընեն:

Եթէ հայեցուածնիս մէյ մ'ալ Արեւելքի կողմը դարձընենք, հոն ալ կը տեսնենք զանազան արուեստներ աստիճան մը պայծառութեան հասած, եւ փոյթ մ'ալ աս արուեստներն աւելի եւս յառաջ տանելու. բայց միանդամայն կը նշմարենք որ աս փոյթը բաղձացուած օդուտը յառաջ չիբերեր: Ասոր պատճառը չէ թէ ճարտարութեան եւ հնարագիտութեան պակասութիւնն է, որոնք՝ պէտք ենք խոստովանիլ թէ արեւելեան ազգաց, եւ մանաւանդ հայ ազգին մէջ շատ առաւելութեամբ կը դտնուին, այլ անոր համար որ՝ նախուսումնական հիման վրայ հաստատուած չէ, եւ եր-

կրորդ ընդհանրականութիւն չունի, որովհետեւ ամէն մէկ անհատ իր չափաւոր միջոցովն եւ չափաւոր նիւթական եւ մտաւորական զօրութեամբն անոր (արուեստին) մղում տալով, շատ ծանրաքայլ կը յառաջանայ եւ չիկրնար Եւրոպական արագընթաց յառաջադիմութեան հետ մրցիլ: Աս երկու պակասութեանց առաջինին գարման մ'ընելու համար է որ աս գիրքս գրելու ձեռք զարկի. իսկ երկրորդին համար ուրիշ բան չեմ կրնար ընել, բայց եթէ Ազգն՝ Եւրոպայի մէջ արուեստաւորաց միաբանութենէն եւ իրարու ձեռք բռնելէն յառաջ եկած օգտատներուն մտադիր ընելով՝ յորդորել զինքն որ անոնց նմանի, ինքն ալ ամէն մէկ արուեստի համար ընկերութիւններ դնէ, նցն արուեստից մէջ եղած նոր գիւտերը սորվելու եւ իրարու հաղորդելու փոյթ ընէ, որոնցմով թէ ընդհանուր արուեստը մեծ յառաջադիմութիւն կ'ընէ, եւ թէ անոր զբաղող մասնաւոր անձինք մեծամեծ շահեր կ'ունենան:

## ԳԼՈՒԽ Ա.

### ՀԱՅԵՐԵՐՈՒԹԻՒՆ

ԱՅՅ շինելու համար երեք գործողութիւն հարկաւոր է, այսինքն շաղուել, խմորեցընել եւ եփել, որոնց աղեկ եղանակաւ կատարուելէն կախուած է հացին աղեկութիւնը:

Հացագործին առաջին գործքն ալիւրը ջրով խառնել կամ շաղուելն է: Երեք չափ (բատ ծանրութեան) ալիւրին երկու չափ տաք ջուր կ'առնուի: Ալիւրը տաշտին մէջ դնելէն ետեւ, խմորը մէջը պէտք է դնել ու տաք ջուրը մաս մաս վրան լեցընելով՝ սկսելու է երկու ձեռքով խառնել կամ շաղուել որ աղեկ մը միանան: Խմորը կամ ալիւրի խմոր կ'ըլլայ եւ կամ գարեջրոյ մրուր: Եւրոպացիք հասարակօրէն աս վերջինը կը գործածեն, մանաւանդ ճերմակ եւ աղնիւ հացի համար, որովհետեւ ասիկայ հացն աւելի փափուկ կ'ընէ ու շատ կ'ուռեցընէ: Թէ որ հասարակ խմոր կ'առնուի, 50 լիտր ալիւրին 2 լիտր հաշուելու է, իսկ գարեջրոյ մրուր 50ին մէկ: Եւրոպա վերջին ժամանակներս զանազան գործիքներ հնարուած են, որոնց ձեռքովը շատ ալիւր մէկտեղ դիւրաւ կը շաղուեն: Բայց աս գործիքները միայն մեծ հացարաններու կը ծառայեն, տներու մէջ չեն կրնար դիւրաւ գործածուիլ: Հացին աղեկութեան համար ջուրը կամ աղբիւրի կակուղ ջուր եւ կամ անձրեւաջուր պէտք է ըլլալ. Խիստ ջուրը հացը խմորուն կ'ընէ: Դարձեալ օդն որչափ որ ցուրտ է, ջրին տաքութիւնն այնչափ աւելի ըլլալու է:

Կակուղ ջուր կ'ըսուին ան տեսակ ջրերն, որոնցմով աճառը դիւրաւ կը ֆրփրի, եւ կամ որոնց մէջ որ մետաղի նիւթեր խառնուած չեն: Խիստ ջուրն ասոր հակառակն է:

Օ անազան փորձերով իմացուած է որ թեփի ջրով շաղուած ալիւրը  $\frac{1}{5}$  (մէկ հինգերորդ) աւելի հաց կու տայ քան թէ պարզ ջրով շաղուածը:

Ելիւրը շաղուելէն ետեւ պէտք է որ խմորի, եւ

ահա աս պատճառիս համար է որ անոր մէջ խմոր (կամ դարեջը մրուր) կը դրուի . ուստի հաց շինողն ամէն անդամ շինած հայսէն կամ խմորէն իրեն հարկաւոր եղածին չափ կտոր մը պէտք է պահել, երկրորդ անգամ գործածելու համար : Խմորման ժամանակ զանգուածին մէջ ածխաթթու օդ կը կազմուի, եւ անոր տաքութեամբը կը սկսի տարածուիլ . բայց խմորին թանձր զանգուածէն չկրնալով դուրս ելել, զանիկայ կ'ուռեցընէ եւ սպոնդի պէս ծակ ծակ կ'ընէ : Զանգուածը խմորելու համար 15—20 (Ռէոմիւրի) աստիճան տաքութիւն կ'ուզէ . բայց աս խմորումը կը դադրի, երբ որ զանգուածին ուռիլը նուազելու կը սկսի : Հաց շինողն ասոր աղէկ միտ գնելու է, վասն զի եթէ երկայն ատեն զանգուածն աս վիճակի մէջ մնայ, բոլորն ալ թթու խմորի կը դառնայ եւ հաց շինելու շիծառայեր:

**Յ**որենի եւ հաճարի ալիւրն ամենէն աղէկ կ'ուռի եւ մննդարար հաց կու տայ, դարւոյ եւ որիզի աւլիւրին հացը չոր ու խիտ կ'ըլլայ: Արմինարի ալիւրին հացն ալ շատ մննդարար եւ անցը է, բայց խիտ . աս ալիւրը նախ մէջն եռացած ջուր լեցընելու եւ դաւազանով մը խառնելու եւ ետքը ձեռքով շազուելու է :

**Օ**անգուածը խմորելէն ետեւ, սկսելու է հացերը ձեւել, ինչ ձեւով որ կ'ուզուի, կամ կլոր, կամ երկայնաձեւ, ու տախտակներու վրայ շարելով՝ քիչ մը ժամանակ ալ տաք տեղ մը պէտք է թողուլ. տաքութիւնը հացերն աւելի եւս կ'ուռեցընէ: Հացերը փուռը դնելէն յառաջ պէտք է վրանին վրձինով մը պաղ ջուր քսել. ասով անոնց կեղեւը շիտակ ու փայլուն կ'ըլլայ եւ գեղեցիկ գեղին գոյն մը կը ստանայ: Փրան տաքութիւնը 150—180 աստիճան ըլլալու է. մեծ նկանակներն այսպէս տաքցած փրան մը մէջ կէս ժամէն կ'եփին իսկ պղտիկները մէկ քառորդի մէջ:

**Գ**ետնախնձորի, ու որիզի ալիւրէ հաց շինելու կերպին վրայ չենք խօսիր, որովհետեւ ասոնք, մանաւանդ արեւելքի մէջ չեն գործածուիր:

## ԳԼՈՒԽ Բ.

### ԳԻՆԵՀԱՆ ՈՒԹԻՒՆ

Հասարակօրէն գինի ըսելով՝ խաղողը ճմելով  
հանուած եւ եռացմամբ ոգեւորուած հեղուկը կ'իմա-  
նանք, բայց կրնանք նաեւ ամէն տեսակ շաքար եւ ալիւր  
ունեցող նիվթերէ հանուած հեղուկները դինի անուա-  
նել, որոնք եռալով ոգեւորուելու կարողութիւն ունին :  
Ուստի աս առմամբ խաղողի դինիէն զատ, շատ ուրիշ  
տեսակ դինիներ ալ կան, ինչպէս խնձորի, սալորի,  
տանձի, կեռասի եւ այլն : Մենք նախ խաղողէ դինի  
հանելու կերպը գնենք, եւ ետքը միւս տեսակ դինի-  
ներու վրայ ալ համառօտ մը խօսինք :

Ա . ԽԸՂԸԴ. Քինէ

Խաղողի դինիներն այնչափ զանազան են որ ա-  
նոնց ամէն մէկուն անունները գնելը շատ երկայն կ'ըլլայ .  
գրեթէ ամէն մէկ աշխարհ, ամէն մէկ գաւառ, ամէն  
մէկ գեղ եւ ամէն մէկ լեռ առանձին յատկութիւն  
մ'ունեցաղ դինի մը յառաջ կը բերէ : Ասոնց գլխաւոր  
տեսակներն արդէն ամենուն ծանօթ են :

Գինին աղէկ ըլլալու համար խաղողն աղէկ հա-  
սած պէտք է ըլլալ : Աւելի աղէկ է խաղողը մկրաստով,  
որչափ կարելի է պաղպահ մօտ կտրելով քաղել, քան  
թէ դանակով երկայն կոթով կտրել . որովհետեւ կոթե-  
րուն հիւթը դինւոյն կը վնասէ, առանց անոր քանակու-  
թիւնն աւելցրնելու : Խաղողն աղէկ չըաջողած տարին,  
դինւոյն աղէկութեան շատ օգուտ կ'ընէ ողկոյզները  
պտղելն, այսինքն հատերը շուուանդէն բաժնելն, որով-  
հետեւ անով քաղցուին թթուութիւնը պակաս կ'ըլ-  
լայ : Ասոր հակառակ շատ անոյշ խաղողն առանց  
շուուանդի ճմելը կրնայ վնասակար ըլլալ, մանաւանդ  
դինւոյն երկայն դիմանալուն, վասն զի շուուանդին  
թթուութիւնը դինւոյն երկայն ժամանակ անապական  
մնալուն շատ կ'օգնէ :

Գինուցն առաջին գործողութիւնը խաղողը ճըմւելն է, որն որ զանազան տեղ զանազան եղանակաւ կ'ընեն. տեղ տեղ ոտքով, տեղ տեղ ալ մասնաւոր գործիքներով: Խաղողը ճմելէն ետեւ պէտք է քաղցուն շիւէն զատել, կամ մաղէ անցընելով եւ կամ ծակտիք ունեցող կարասի մը մէջ դնելով: Բայց թէ որ գինուցն կարմիր գոյն տալ կ'ուզուի, սեւ խաղողը ճմելէն ետեւ քաղցուն զատելէն յառաջ քանի մ'օր թող տալու է. ասով կեղեւին մէջը բովանդակած գունաւոր նիւթը կը լուծուի ու բովանդակ քաղցուն կը գունաւորէ: Քաղցուն աղէկ մը վաղելէն ետքը, կեղեւներուն մէջ դեռ մնացած հեղուկը հանելու համար զանոնք մամլոյ մէջ զնելու եւ ճնշելու է:

Ասկէ ետքը գինին եռացընելու կամ խմորեցընելու է, որն որ գինեհանութեան գլխաւոր գործըն է, որովհետեւ առ եռացմամբ քաղցուին մէջ գտնուած շաբարի նիւթը գինույ ոգիի կը գառնայ: Գինին ինքն իրեն կ'եռայ կամ կը խմորի, բայց պէտք է նայիլ որ առ գործողութիւնը ոչ շատ շուտ ըլլայ, ոչ ալ շատ ուշ: Եթէ քաղցուն շատ անոյշ եւ օդը ցարտ չէ, 6—12 ժամէն եռացումը կը սկսի. աւելի անոյշ գինին քանի մ'օր ետքը. շատ անոյշ գինիները մէկ երկու շաբաթ, իսկ Գոդայի եւ ասոր նման գինիները քանի մ'ամիս ետքը: Քաղցուին եռալու սկսելուն նշանը վրան երեւցած պղտիկ պղպջակներն են, ուրինք եռացման աւելնալով վրփրոյ կը փոխուին: Անկէ ետեւ հեղուկին մէջ սաստիկ շարժում մը կը սկսի, եւ եթէ կարասին վրայ լըլացող խուփիք մը դրուի, անիկայ միշտ վեր կ'ելլէ: Երբ որ եռացումը նուազելու կը սկսի, փրփուրը կամաց հեղուկին տակը կը նստի, յառաջուան պղտոր հեղուկը կը զտուի ու կը պայծառանայ, մաքուր գոյն մը կ'առնու, եւ իր ներքին տաքութիւնը կը քիչնայ:

\* ասարակօրէն գինին եռալու համար 10—12 աստիճան տաքութիւն պէտք է. աւելի տաքութեամբ

Եռացումը շուտով կը սկսի ու սաստիկ կ'ըլլայ . ասիկայ չափաւորելու համար շատ օգտակար է քաղցուի աման-ներուն մէջ զով օդ մտնելու թող տալ, որովհետեւ շու-տով եռացումը դինւոյն թթուելուն պատճառ կրնայ ըլլալ: Ասոր հակառակ եթէ օդը ցուրտ ըլլայ , եռա-ցումը կամաց ունուազ կ'ըլլայ , եւ շատ անգամ եռա-ցման գործողութիւնը լիբնալէն յառաջ, քաղցուն կը զառուի ու կը պայծառանայ:

(Ծ) Ճէպէտ եւ քաղցուին վրայ ժողվուած փրփուրն անոր ոգիին ցնդիլը կ'արդելու , ի վերայ այսր ամենայնի լաւագոյն է քաղցուին երեսէն երկու գիծ բարձր խուփը մը վերէն կախել . ասով եռացումը կարդաւոր կ'ըլլայ , ոգին աւելի եւս կը պահուի , քաղցուին թթուտթիւնը կը նուազի , եւ գինին մաքուր կը մնայ :

Գինին մրտրէն զատուելուն ու պայծառանալուն պէս պէտք է գոց կարասներու մէջ լեցընել ու զով եւ չոր մառանի մէջ պահել . բայց առաջին հինգ վեց օրը կարասին վրայի խիցքը պէտք չէ զօրաւոր գոցել , որ-պէս զի գինւոյն մէջը դեռ մնացած ածխաթթու օդը կարող ըլլայ դուրս ելլել : Գինւոյ մառանին մէջ կամ անոր մօտ կանանչեղէն , հաց , միս եւ այլն , դնելն ա-ղեկ չէ :

Որպէս զի գինին նոր կարասի մէջ գրուած ատեն անոր հոտը չառնու , յառաջ կարասն աղէկ մը լուալու է , ետքը պէտք է աղով խառնուած տաք ջրով ցողել ու նորէն պաղ ջրով աղէկ մը լուալ . կամ կարասին մէջ կրաջուր (շատ ջրով խառնուած կիր) պէտք է լե-ցընել , ու մէջը քիչ մ'ալ տնկաղ դնելով 6—8 օր թող տալու , եւ ետքը դարձեալ մաքուր ջրով լուա-լու է : Բորբսսի հոտ ունեցող կարասները մաքրելու զանազան եղանակներ կան , բայց ամենէն աղէկն ու դիւ-րինը զորն որ վերջի ժամանակները գտած են , է կարաս-ները ձէթով ցողել : Նոյն իսկ բորբսսի հոտ ունեցող դիւ-նին ձէթով նոյն անախորժ հոտը կը կորսնցընէ : Այս-պիսի գինւոյ մէջ քիչ մ'աղէկ տեսակ ձէթ լեցընելէն

ետեւ, կարասը շարժելով՝ ձեթը գինւղն հետ աղեկ մը խառնելու է: Ետքը թող տալու է որ նորէն իրարմէ բաժնուին, եւ ձեթն զգուշութեամբ գինւղն վրայէն պէտք է ժողվել:

Մեծ զգուշութիւն պէտք է ընել որ գինւղ ամաններուն ու կարասներուն մէջ ամեննեւին անձրեւ չդպչի, ասոր համար զանոնք միշտ գոց պահելու է, նաեւ իրենց չգործածուած ժամանակն ալ:

Ուշ որ գինին, մանաւանդ ազնիւ տեսակները շիշերու մէջ պահել կ'ուզուի, զանոնք պէտք չէ շխտակ գնել, այլ պառկեցնելու է, որպէս զի խիցքը թրջած մնալով՝ գինւղն ոգին կարող ըըլայ դուրս ելել: Ասով կամաց կամաց գինին աւելի եւս կ'ազնուանայ, մրուրը տակը կը նատի ու գեղեցիկ հոտ մը կը ստանայ, որն որ գինւղ ծաղիկ կ'անուանուի:

Բ. Գինին ԶՑԵԼ

Պղարած կամ չզտուող գինին զտելու համար ամենէն դիւրին միջոցն է անոր մէջ հաւկթի ձերմակ կամ տաք ջրի մէջ լուծուած ձկան սոսինձ լեցընելու ու դաւազանով մը գինւղն հետ խառնել. աս խժայիննիւթերը գինւղն մրուրը կը ժողվեն ու կարասին տակը կը տանին: Այսպէսով զտուած գինին իր մրուրէն բաժնելու եւ զատ կարասի մէջ լեցընելու է: Նաեւ արաբացի խէժով ալ կրնայ պղտոր գինին զտուիլ. 160 լիտր գինւղն համար 12 տրամ փոշի եղած խէժ բաւական է:

Յ. Գինին Մթոկի ՀԱՄ ՏԱԼ

Կասարակ գինւղն դիւրին կերպով մը կրնայ մշկի համ ու հոտ տրուիլ: Թանթրուենիի չոր ծաղիկն առնելու, երկայն ու շատ նեղ պարկի մը մէջ լեցընելու է, եւ դեռ եռալու մէջ եղող գինւղ կարասին վրայի ծակէն ներս պէտք է կախել բայց այնպէս որ պարկը կարասին տակը չդպչի, այլ անկէ թիղ մը կամ աւելի

հեռու մնայ : Ամէն 12 ժամը մէյմը պարկը դուրս հանելու եւ ձեռքով ձնշելով՝ ելած հեղուկը կարասին մէջ վազգրնելու է : Աս պարզ գործողութեամբ ամէն գինի մշկահամ կ'ըլլայ :

Դ . ՓՐՓՐԱՑՈՂ ԿԱՄ ԹԱՄԹԱՆԵԱԾԻ ՔԻՆԻ

Փրփրացող գինին, որն որ հասարակ անուամբ Շամբանեայի գինի կ'անուանուի, զանազան եղանակաւ կը շինուի, որոնց մէկ քանին հոս տեղս կը դնենք : Աս նմանեցուցած շամբանեայի գինին հիմա ամէն տեղ մասնաւոր գործարաններու մէջ կը շինեն եւ դրեթէ աս անուամբ գործածուած ու ծախուած գինիներէն մեծ մասն այսպէս արուեստով շինուածներն են : Շամբանեայի գինուոյն յատկութիւնն աս է որ, իր շիշին խիցքը բացուած ատեն կը շառաչէ ու կը փրփրի, եւ խմուած ատենը բերանն անուշցրնելէն զատ ախորժական եղանակաւ մը կը կծէ :

Բուն Շամբանեան Գաղղիայի Շանբայն գաւառէն կ'եւ լէ, ուսկից որ նաեւ իր անունը կ'առնու . բայց ասիկայ պյառի քիչ է որ նոյն իսկ Գաղղիայի մէջ հասարակ գինիներէ ասոր նմանցուածը կը շինեն :

Ա . Հասարակ խաղողէ, յայտնի է որ ազնիւ տեսակէն, աս յատկութեամբ գինի շինելու համար, պէտք է նայիլ որ իր քաղցուին եռացած ատենը կազմուած ածխային օդը բոլորովին դուրս չելլէ, այլ մէկ մասն այնպէս գինուոյն մէջը մնայ, որ միայն շիշին բացուած ատենը շառաչմամբ դուրս յարձակի : Ասիկայ ընելու համար քաղցուին եռալը դեռ չգաղրած, զանիկայ զօրաւոր սեւ շիշերու (շամբանեայի շիշերու) մէջ լեցրնելու եւ շուտ մը գոցելու է : Եւ որովհետեւ դեռ եռացման մէջ եղող քաղցուն մէջը մրուր կ'ունենայ, շիշերը գլխիվայր դնելու է որ մրուրը բերնին մէջ ժողվուի : Երբ որ գինին բոլորովին կը զտուի, խիցքը քիչ մը բանալու եւ մրուրը դուրս վազգրնելու է . անկէ ետեւ նուրէն աղէկ մը գոցելով՝ զօրաւոր չուանով եւ երկաթէթելով՝ հասաւատելու է որ ածխային օդին զօրութիւ-

նը խիցքը դուրս չնետէ : Բուն Շամբանեայի գինին ձերմակ գոյն ունի , անոր համար խաղողը ձմլելուն պէս քաղցուն վազցընելու է որ կեղեւին գոյնը չառնու եւ բնականին նմանի : Հասուն խաղողին մէջ քանի մ'ալ ազոխ դրուելու ըլլայ եւ այսպէս ձմլուի , շամբանեան աւելի եւս փրփրացող կ'ըլլայ , բայց իր անուշութիւնը կը կորսնցընէ :

Բ . Ծակ որ հասարակ գինին զօրաւոր շիշի մը մէջ լեցուի , մէջը խոշոր չամիչ մը նետուի ու մնկով գուցուելով զօրաւոր մը կապուի , քանի մ'ամիս ետքը փրփրացող գինի կը դառնայ :

Գ . Մէկ կամ առ առաւելն երկու տարուան ազնիւ գինի առնելու եւ ձկան սոսնձով վերը գրուած եղանակաւ զտելու է . Ետքը շիշերու մէջ պէտք է դընել , մէջը մէկ կտոր վանի շաքար նետել ու մնկով աղէկ մը գոցելով՝ զով տեղ մը գլխիվայր քանի մ'ամիս դնելու է : Ասանկով՝ մնացած մրուրն ալ շիշին բերանը կը ժողվի : Ետքը սունկը բանալով մրուրը վազցընելու է եւ պարպուած մասը գինւոյ մէջ լուծուած վանի շաքարով լեցընելէն ետեւ , նորէն աղէկ մը գուցելու ու զօրաւոր կապելու է :

Դ . Զօրաւոր շիշի (շամբանեայի շիշի) մէջ մինչեւ վիզը մէկ տարուան ձերմակ գինի լեցընելու է , մէջը 20 տրամ բարակ ծեծուած ազնիւ շաքար ,  $1\frac{1}{2}$  տրամ բարակ ծեծուած կիտրոնաթթու , 8—10 կաթիլ զօրաւոր գինւոյ ոգի դնելու , եւ մնկով զօրաւոր գոցելով՝ մառանի մէջ գլխիվայր դնելու է : Երկու օր ետքը շիշերն զգուշութեամբ բանալով՝ մէջը  $1\frac{1}{4}$  տրամ բարակ ծեծուած կրկին ածխաթթու կալաքար պէտք է լեցընել ու շուտ մը մնկով գոցել : Բայց որպէս զի սունկը շիշին բերանն աղէկ մտնէ , պէտք է նախ ջրի մէջ աղէկ մ'եռացընել որ կակզնայ : Աս վերջին գործողութիւնը որչափ կարելի է շուտով ընելու է , վամն զի կալաքարը շիշին մէջ լեցուելուն պէս գինին կը սկսի եռալ ու բերնէն դուրս թափուիլ :

Ասկէ ետքը դարձեալ շիշերը մառան դնելու եւ երբեմն երբեմն ցնցելու է։ Աս գինին վեց օրէն կրնայ դործածուիլ. բայց որչափ երկայն ատեն մնայ, այն չափ մէջը դրուած նիւթերն իրարու հետ աւելի եւս կը միանան, ու գինին կ'ազնուանայ։

Ե. Յիսուն լիտը գինի առնող կարաս մը շիտակ գետինը դնելու (չէ թէ պառկեցընելու) է, մէջը 7 լիտը ճերմակ շաքար, չորս հատ շերտ շերտ կտրուած լիմոն, 3<sup>1/2</sup> լիտը կոթերը մաքրուած մեծ չամիչ նախ կտրուելն ետեւ պէտք է լեցընել։ Ասկէ ետքը կարասը մինչեւ վեր ճերմակ ազնիւ գինիով լեցընելու եւ միայն երկու մաս տեղ պարապ թող տալու է. կարասը 5—6 ժամ հանդարտ պէտք է թողուլ որ մէջի շաքարը հալի, եւ ետքը ծակը խիցքով աղէկ մը գոցելով՝ փորին վրայ պառկեցընելու եւ կէս ժամ գլուրելով շարժելու է, մէջի նիւթերն աղէկ մ'իրարու հետ խառնելու համար։ Ետքը կարասը 14 աստիճան տաքութիւն ունեցող տեղ մը շիտակ պէտք է դնել, վրայի ծակը խիցքով մը գոցել, խիցքին մէջտեղէն ծակ մը բանալ եւ անոր մէջ ապակիկ ծուռ խողովակ մը խոթել, եւ անոր (խողովակին) մէկ ծայրը ջրով լեցուն ամանի մը մէջ դնել։ Ասիկայ անոր համար է որ գինւոյն եռացմանէն ելած ածխածին օդը գուրս ելլէ եւ միանգամայն եռացման աստիճանն եւ դադրիլն իմացուի. որովհետեւ ածխածինը ջրին մէջէն անցնելով անոր վրայ պղպջակներ կը պատճառէ, եւ եռացումը դադրելուն պէս պղպջակներն ալ չեն երեւար։ Երբ որ աս նշանով գինւոյն եռալուն նուազիլը կը տեսնուի, պէտք է նոյն ծակ խիցքը վերցընել, նոր խիցքով մը գոցել եւ կարասը զով մառանի մը մէջ 12 շաբաթ պահելու է։ Անկէ ետքը ծորակով մը զօրաւոր շիշերու մէջ պէտք է լեցընել եւ խիցքով աղէկ գոցելէն ետեւ, չուանով ու թելով կապել եւ նաեւ կնքամնով կամ կուպրով ալ բերանն օծել։ Գինին 8 շաբաթ ալ շիշերու մէջ մնալով՝ ամենէն ընտիր շամբանեայի գինւոյ հաւասար կ'ըլլայ։

Զ. Հասարակ գինին անմիջապես փրփրացող գինւյ դարձընելու համար հետեւեալ հեղուկը պատրաստելու է: Երեք լիտր դեռ եռալու չսկսած (նոր) քաղցուի մէջ 176 տրամ ճերմակ շաքար եւ երկու դդալ գինւյ ոգի պէտք է խառնել, աս խառնուածը չափաւոր տապք տեղ մը պէտք է դնել ու թողուլ որ եռալու ոկոփ: Ան ատեն զանիկայ շատ զօրաւոր շիշի մէջ լեցընելու եւ բերանն երկայն եւ ամուր խիցքով աղեկ գոցելու է: Փրփրացող գինի շինել ուզուած ատենն, աս հեղուկէն գաւաթ մը շիշի մը մէջ պէտք է դնել, վրան՝ մինչեւ շիշին վիզն աղեկ ու նոր գինի լեցընել, բերանը խիցքով դոցել, եւ զօրաւոր ցնցել որ աղեկ իրարու հետ խառնուին. այսպէսով փրփրացող գինին կը շինուի կը լըննայ:

Է. Փրփրացող գինի շինելու փոշի մը 30 դարեհատի ծանրութեամբ կրկին ածխաթթու ունեցող հայբորակէ, 20 դարեհատ մաքուր գինեքարի թթուէ եւ 30 տրամ բարակ ծեծուած շաքարէ կը բաղադրուի. աս փոշին շիշ մը լեցուն աղնիւ գինւյ մէջ լեցընելու եւ բերանը դոցելով զօրաւոր շարժելու է: Բոպէ մը ետքը փրփրահան գինին կրնայ խմուիլ:

Ը. Հաղարջի հիւթն ալ շուտով ընտիր փրփրացող գինի շինելու շատ կը գործածուի: Աղեկ հասունացած հաղարջը լաթի մը մէջ դնելու եւ ճմլելով հիւթը հանելու է. աս հիւթը նոր ամանի մը կամ կաթսայի մը մէջ այնչափ ատեն պէտք է եփել մինչեւ որ մեղքի թանձրութիւն ստանայ. անկէ ետքը շիշի մը մէջ լեցընելու, բերանը խիցքով զօրաւոր դոցելու եւ պահելու է: Փրփրացող գինի շինել ուզուած ատեն կէս լիտրնոց շիշ մ'աղեկ գինւով պէտք է լեցընել, մէջըն աս հաղարջի հիւթէն մէկ կերակրոյ դդալ լեցուն դնել, ու բերանը դոցելով զօրաւոր շարժել: Ասանկով այնպէս գինի մը կը շինուի որ բուն կարմիր շամբանեայի գինիէն ամենեւին չիզանազանիր. միայն երկայնաձեւ պղպջակներ կը հանէ, եւ անկէ աւելի զօրաւոր կը փրփրի:

Խաղողէն զատ, ինչպէս վերն ըսինք, ուրիշ շատ  
պտուղներէ ալ գինի կը համուի, որոնք շատ առողջա-  
րար ըմպելիքներ են: Գլխաւորաբար Խնձորէ ու Տանձէ-  
աւատ եւ ազնիւ գինի կ'ելլէ: Աս պտուղներն աղէկ մը  
հասուննալէն ետեւ սանդի մէջ ծեծելու եւ քանի մ'օր  
այնպէս թող տալու է: Ետքը մամլով ճնշելով հիւթը  
պէտք է հանել ու կարասի մէջ լեցրնել որ եռայ: Ե-  
ռալու սկսած ատեն քաղցուին մէջ քիչ մը ծեծուած  
ցորեան նետուելու ըլլայ, գինւոյն գեղեցիկ գոյն մը կու-  
տայ, եւ զանիկայ թթուելէն ալ կը պահէ: Ուրիշ տե-  
սակ պտուղներէն գինի հանելն այնչափ հասարակ չըլ-  
լալուն համար, անոնց վրայ գրելն աւելորդ կը համարինք:

## ԳԼՈՒԽ Գ.

### ՔԱՅԱԽ ԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Եթէ գինին կամ գինւոյ նման ոգեւոր հեղուկ  
մը տաք օդի մէջ դրուի, եւ օդին անոր մէջ մանելը շար-  
գելուի, նոյն հեղուկն եռալով թթուելու կը սկսի եւ  
ժամանակաւ քացախի կը դառնայ, որն որ զանազան  
կերակրոյ եւ նաեւ շատ բնալուծական գործողութեանց  
կը գործածուի: Եւ որովհետեւ ամէն տնկային հիւթեր  
որոնք մէջերնին շաքար կը բովանդակեն, եռալու կարո-  
ղութիւն ունին, ասոր համար ամէն աս տեսակ հիւ-  
թերէ եւ հեղուկներէ կընայ քացախ շինուիլ, ինչպէս  
խնձորի ու տանձի ջրէն, գարեջրէ, եւ այլն: Բայց  
ամէնէն գլխաւոր քացախ շինելու հեղուկը գինին է:

Օհեպէտ եւ, ինչպէս ըսինք, գինին տաք օդի  
մէջ մնալով՝ ինքն իրեն ալ քացախի կը դառնայ,  
բայց որովհետեւ աս գործողութիւնն երկայն ժամանակ  
կը տեւէ, անոր համար քացախագործներն հասա-  
րակօրէն անոր մէջ թթուեցրնելու նիւթ մը դնելով՝

գինւղյն քացախի դառնալը կատարեալ եւ քիչ ժամանակուան մէջ կը կատարեն : Գլխաւոր թթուեցը նելու նիւթերն են բարկ քացախ, գինւղյ քացախի մրուր, սաստիկ թթուած հացի խմոր, գինեքար, թթու պատուղներ եւ այլն : Գինին — յայտնի է որ աւրուածը կամ գէշ տեսակը — քացախի դարձնելու համար, մէջն իր վեցին մէկին չափ (6 լիտրին մէկ լիտր) բարկ եւ աղէկ եռացած գինւղյ քացախ պէտք է խառնել եւ բարկ քացախով ցօղւած ամանի մը մէջ լեցընել : Աս ամանը տաք խցի մը մէջ պէտք է դնել որն որ խկզբան 18—20 աստիճան, իսկ գինւղյն եռալու սկսած ատենը 15—16 աստիճան տաքութիւնն ունենալու է : Աւելի աղէկ է ամանը բարձր պատուանդանի մը վրայ խցին առաստաղին մօտ դնել, որովհետեւ միշտ վերի կողմը վարեն աւելի տաք կ'ըլսյ : Բայց որովհետեւ գինին քանի որ կ'եռայ օգին թթուութիւնն իրեն կը քաշէ եւ այնպէս աս թթուութիւնն երթալով կը նուազի, երբեմն երբեմն խցին դուռը կամ պատուհանը բանալով՝ նոր օդ եւ ըստ հետեւորդի նոր թթուութիւն ներս մացընելու է, որպէս զի գինին աւելի թթուելու նիւթ գտնէ : Այս պէտով քանի մը շաբաթ ետքը գինին կատարեալ քացախի կը դառնայ : Գործածութեան կամ ծախելու համար կրնայ ամանին մէջէն քացախին Յ մասին Չն առնուիլ եւ մնացածին վրայ դարձեալ գինի լեցուիլ, որն որ նյոնպէս քանի մը շաբաթ ետքը կը քացիի : Աս ամանը քացախսամայր կը կոչուի, որովհետեւ միշտ իր մէջը մնացած քիչ քացախին ձեռքով՝ վրան լեցուած գինին կը քացիսեցընէ : Քացախ շինելու ամանը կրնայ ապակիէ կամ թեղոշի փայտէ ըլլալ :

Ուրիշ կերպով մ'ալ կրնայ աղէկ ու զօրաւոր քացախ շինուիլ  $1\frac{1}{2}$  լիտր բարկ քացախին անագած ամանի մը մէջ աղէկ եռացընելու է եւ դեռ տաք եղած ատենը 170—180 լիտր առնող կարասի մը մէջ պէտք է լեցընել : Եթէ աս կարասը քացախի կարաս չէ, նախ զամփիկայ բարկ քացախով պէտք է ցօղէլ : Կարասին ծախն

աղէկ մը գոցելէն եւ 8 օր տաք տեղ մը թող տալէն ետեւ, քացախայրնելու դինիէն 5 լիտր մէջը լեցընելու է, եւ աս լեցընելն ամէն 8 օրը մէյմը պէտք է յառաջ տանիլ մինչեւ որ կարասը լեցուի: Հարկաւոր եղած տաքութեամբ եւ վերը դրուած գործողութիւններով բոլոր դինին քացախի կը փոխուի:

Գրունաւոր քացախին մէջ կաթ խառնելով եւ ետքը նորէն զտելով, բոլորովին կը ճերմկնայ: Աս քացախ ճերմկցընելու գործողութիւնն աւելի աղէկ՝ մէջը կիր չունեցող ոսկրի ածուխով կ'ըլլայ, զորն որ պէտք է բարակ ծեծել, քացախին մէջ լեցընել եւ երբեմն երբեմն խառնելով՝ քիչ մը ժամանակ թող տալէն ետեւ, լաթէ մ'անցընել, որով ածուխը քացախին գոյնը կ'առնու: Քացախը դեղին գունաւորելու համար մէջը քիչ մը մութ դեղին գոյն մ'առնելու չափ այրած շաքար պէտք է խառնել:

Կ ատ ուրիշ պաղոց հիւթերէն զատ, նաեւ շաքարէ եւ մեղրէ ալ կրնայ ընտիր քացախ շինուիլ, մանաւանդ ան մեղրէն որն որ թթուած եւ ուրիշ բանի անգործածելի եղած է: Երեք մինչեւ 5 լիտր շաքարը կամ մեղրը մեծ ամանի մը մէջ պէտք է դնել, վրան 12 լիտր եռացած անձրեւի կամ դետի ջուր պէտք է լեցընել եւ այնչափ ատեն խառնել, մինչեւ որ շաքարը կամ մեղրը կատարեալ լուծուի, ու քանի որ լուծուածքը գեռտաքը է՝ մէջը 35 լիտր պաղ անձրեւի կամ գետի ջուր ալ խառնելու է: Երբ որ հեղուկին տաքութիւնը մինչեւ 15—16 Ռէոսմիւրի աստիճան կ'իջնայ, մէջը 1—1 $\frac{1}{2}$  լիտր գարեջրոյ գիրտ կը խառնուի եւ կափարչով մը վրան թեթեւ կը գոցուի ու չափաւոր տաք տեղ մը կը դրուի: Տասը 12 ժամ ետքն աս հեղուկը կը սկսի եռալ կամ խմորիլ, որուն դադրելէն ետեւ, պէտք է իր դիրտէն զատել եւ մէջը 130 տրամ բարակ ծեծուած դինեքար ու 5 լիտր եռացած աղէկ քացախ խառնել: Ասկէ ետքը քացախը պղտիկ ամաններու մէջ առնելով՝ (բայց ամաններն ամբողջ լե-

ցընելու չէ), 18—20 աստիճան տաքութիւն ունեած տեղ մը պէտք է գնել: Ասով շատ զօրաւոր եւ ընտիր քայախ մը կ'ունեցուի: Եթէ աս քայախը նուրեն մեծ ամանի մը մէջ առնուի ու մէջը 100 տրամ օդի խառնուի, աղէկ հոտ եւ շատ պայծառ գոյն մը կը ստանայ:

Հսու դրուած քայախագործութեան կերպը շատ դիւրին ու պարզ է, այնպէս որ ամէն տանտիկին կամ անտես իր տան գործածութեան համար ալ կրնայ շինել: Բայց որովհետեւ աս եղանակը քիչ մ'երկայն ժամանակի հարկաւորութիւն ունի, եւրոպայիք ուրիշ արուեստական եղանակ մը գտած են քիչ ժամանակուան մէջ հեղուկները քայախի գարձնելու: Մենք աս եղանակին վրայ խօսիլը զանց կ'առնունք, որովհետեւ ասոր համար զանազան մասնաւոր ամսաններ հարկաւոր ըլլալով՝ գործադրութիւնն այնչափ դիւրին չէ:

Երբ որ տան մը մէջ մէյմը բարկ (զօրաւոր) քայախի կարաս մը կ'ունեցուի, անկէ ետեւ անոր մէջ լեցուած ամէն գինին կամ տկար քայախը զօրաւոր քայախի կը փոխուի. յայտնի է որ նոյն կարաօին տակը միշտ քիչ մը յառաջուան քայախէն իրեւ խմոր թող տալով: Ուստի շատ օգտակար է այսպիսի կարաս մը տան մէջ պահել, որով ամէն տուն կրնայ իրեն հարկաւոր եղած քայախը քիչ ծախքով եւ աղէկ պատրաստել:

## ԳԼՈՒԽ Դ.

### ՕՍԼԱՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԿԵՐ ՕՍԼԱՑ ԾԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

ՕՍԼԱՑ ամէն ցորենի տեսակ ընդեղէններէն կը հանուի, բայց ամենէն աղէկը բուն ցորենէ հանուածն է. նաեւ գետնախնձորէ ալ շատ աղէկ եւ աժան օսլայ

կրնայ հանուիլ։ Ասոր զանազան կերակրեղինաց եւ շատ արուեստներու մէջ գործածութիւնն արդէն ծանօթէ . Եւրոպա ասկէ շաքար ալ կը հանեն , որովհետեւ ջրախառն թթուի մը , գլխաւորաբար ծծըմբոյ թթուի հետ եփաւը շաքարի նիւթոյ կը փոխուի։ Ասոր վրայ տես Շաքարահանութեան գլխոյն մէջ։

Յորեանն որչափ որ մաքուր , մեծ , հասուն ու ճերմակ է , այնչափ ալ անկէ հանուած օսլան աղէկ ու ճերմակ կ'ըլլայ . այսպիսի ցորեան ունենալէն ետեւ գլխաւոր մտագրութիւն ընելու բանն օսլան ալիւրին կպչուն մասսերէն աղէկ բաժնելն է : Կախ պէտք է ցորեանը մաքուր ամանի մը մէջ աղէկ մը լուալ մինչեւ որ անոր աղտոտութիւնները մաքրափին եւ օտար սերմերը մէջէն զատուին . անկէ ետեւ առատ ջրոյ մէջ այնչափ թրջելու է որ կարելի ըլլայ դիւրաւ ձմյուիլ։ Աս վիճակի մէջ ցորեանն աղէկ մը ձմյելու եւ փայտէ կամ հողէ տամանի մը մէջ լեցրնելու է , եւ վրան առատ ջուր դնելով 8 օր տաք տեղ մը թող տալու է : Աս գործողութեամբ զանգուածը կը թթուի եւ կը սկսի եռալ , եւ խժային հիւթն օսլայէն կը բաժնուի : Հիմա կը մնայ օսլան ցորենին կեղեւներէն բաժնելն , որն որ այսպէս կ'ըլլայ : Ամանի մը վրայ երկու գաւազան դնելու է եւ անոր վրայ բարակ մաղ մը դնելով՝ օսլային զանգուածը մէջը լեցրնելու է . մաղին ծակերէն օսլան ամանին մէջ կը վազէ . մաղին մէջ մնացած կեղեւներն երկու ձեռքով զօրաւոր ճնշելու է որ գեռ մէջը մնացած օսլան գուրս ելլէ , զորն որ դարձեալ ջուվ մաղին ծակերէն վազցրնելու է : Ցորենին կեղեւներն անասնոց կերակրոյ տեղ կընան գործածուիլ։

Աս եղանակաւ կեղեւէն զատուած օսլան շուտ մ'ամանին տակը կը նստի . ան ատեն պէտք է վրայի թթու ջուրը զգուշութեամբ թափել , եւ նորէն մաքուր ջուր լեցրնելով , գաւազանով մը խառնելու դարձեալ մաղէ անցրնել որ գեռ մէջը մնացած կեղեւի կտորները զատուին : Ետքը դարձեալ թող տալու է

որ օսլան ամանին տակը նստի ու ջուրը վրայէն թափելով նոր ջուր լեցընելու եւ նորէն խառնելու է: Ասդործողութիւնն այնշափ անգամ պէտք է կրկնել, մինչեւ որ եռայրմանէ յառաջ եկած թթուութիւնը բոլորովին կորսուի: Անկէ ետեւ ամանին տակը նստած մաքուր օսլան ջրէն բաժնելէն ետքը, խիտ պարկերու մէջ պէտք է լեցընել եւ մամլոյ տակ ճնշելով մնացած ջուրն ալ հանել, կամ ամանի մը մէջ տարածել ու չորցընել: Պարկերէն հանուած օսլան աղիւսի ձեւով կտորներ կը կտրուին եւ կը չորցուին: Այսպէսով ձիւնի պէս ձերմակ օսլայ մը կը շինուի:

Բայց որովհետեւ ամանին տակը նստած օսլային վրայի մասը միշտ ամենէն տակը նստածին պէս մաքուր ու ձերմակ չըլլար, թէ որ կ'ուզուի ան մասն ալ բոլորովին ձերմիցընել, զանիկայ պէտք է զգուշութեամբ բաժնել եւ նորէն քանի մ'անգամ լուալ. եւ կամ աս մասն իբրեւ հասարակ տեսակ գործածելու է:

Յորենէն զատ գարին ալ գեղեցիկ օսլայ կուտայ, որուն հանելու կերպը ցորենի վրայ գրուածին պէս է: Բայց գետնախնձորէն հանուածն ալ անոր պէս աղեկ ու ձերմակ է, եւ շատ դիւրաւ ալ կը շինուի: Գետնախնձորն աղեկ մը լուալէն ետեւ, անկանի մէջ ծեծելու, կամ քերոցով մը մանրելու է եւ ետքը վրան ջուր լեցընելով մաղէ մաղի մը մէջ գնելու եւ ձեռքով շիելու է: Մաղէն անցած ջրի զանգուածն երկու տեսակ նիւթէ կազմուած է, մէյմը օսլայէ, որն որ ամանին տակը կը նստի, եւ մէյ մ'ալ գեղնագոյն խժային հեղուկէ մը: Աս հեղուկը զգուշութեամբ թափելու եւ ամանին տակը նստած օսլան վերն ըսուած եղանակաւ քանի մ'անգամ լուալու եւ ետքը չորցընելու է, որով սաստիկ ձերմակ, փայլուն եւ պաղպաղակի նման օսլայ մը կը լլայ:

Մի եւ նոյն եղանակաւ եւ աւելի դիւրաւ վայրէնի շագանակէն ալ կրնայ օսլայ հանուիլ: Շագանակը սանդի մը մէջ ծեծելէն ետեւ ջրով խառնելու եւ

ամանի մը մէջ լեցրնելու է, ու պէտք է թողուլ որ մէջն  
նիւթը տակը նստի: Ետքը վրայի ջուրը պէտք է թափել  
ու զանգուածը մաքուր ջրով խառնելով՝ եւ պարկի մը  
մէջ լեցրնելով, ուրիշ ամանի մը մէջ դնել ու ձնչել.  
ասով կաթի նման հեղուկ մը պարկէն դուրս կ'ելլէ,  
զորն որ ուրիշ տեսակ օսլայի պէս լուալով ու մաքրե-  
լով չորցընելու է: Աս կերպով նաեւ բակլայէն ու Ափ-  
մինտրէն ալ օսլայ կը շինուի, բայց ասոնք այնպէս թե-  
թեւ ու ձերմակ չեն ըլլար:

**Հարիւր լիտր ցորեանը շուրջ 30—35 լիտր, նոյն-**  
**չափ գետնախնձորը 12—16 լիտր օսլայ կու տայ:**

## ԳԼՈՒԽ Ե.

**ՅԱԳԱՐԱՀԱՆՈՒԹԻՒՆ · ՅԱԳԱՐԱԶՈՒԹԻՒՆ**

**Ը**ԱՏ ծառեր ու տնկեր կան որոնք անոյշ հիւթ-  
մ'ունին. ասիկայ եփելով ու զտելով աղի նման ձեր-  
մակ ու քաղցրահամ նիւթ մը կը կազմուի, որուն Շա-  
քար անունը կու տանք: Բայց ամէն տեսակ տնկերէն  
աւելի աս անոյշ հիւթը բովանդակողը Շաքարաբուխ  
կամ Շաքարի եղեգն է. ասոր համար ալ շաքարը գրւ-  
խաւորաբար անկէ կը հանուի: Երկրորդ գլխաւոր շաքար  
հանելու նիւթը ձակնդեղն է որուն աշխարհաբար  
նաեւ բանջար կ'ըսենք, զորն որ Եւրոպացիք՝ իրենց եր-  
կրին մէջ շաքարի եղեգ չըուսնելուն պատճառաւ առ-  
հասարակ կը գործածեն: Ասոնցմէ զատ շատ պտղոց  
հիւթերէն եւ մանաւանդ օսլայէն կրնայ շաքար հա-  
նուիլ: Մենք հոստեղս նախ շաքարաբուխ եղեգէ հա-  
նելու կերպը դնենք, ետքը ձակնդեղէ հանելու եղանա-  
կը. նաեւ օսլան շաքարի դարձնելու գործողութիւն-  
ներն, եւ անկէ ետեւ աս հանուած շաքարները զտելու  
եւ ձերմկցընել կերպը սովորեցընենք:

Կ աքարեղեգն հասուննալուն պէս, որուն նշանն իր դեղին գոյն մ'առնուլն է, զանիկայ ծաղկէն 10—12 մատնաչափ վար կը կտրեն եւ մամցյ մէջ ձնշելով, կամ մասնաւոր աս վախճանաւ շինուած շաքարաղացի մէջ դնելով՝ հիւթը կը հանեն։ Ելած հիւթը պէտք է անմիջապէս կաթսայի մէջ լեցրնել եւ եփելով թանձրացնել, վասն զի երկայն մնալուն պէս կը սկսի խմորիլ եւ շաքարի հիւթը շաքարօղիի (Որոմի) կը գառնայ։ Եռացընելու եղանակն աս է։ Հինգ զատ զատ կարգաւ շենուած կրակարաններու վրայ 5 հատ մեծ կաթսաներ պէտք են ըլլալ. հիւթը նախ առաջին կաթսայիին մէջ լեցրնելու, եւ ամէն 200 լիտր շաքարի հիւթին 350 տրամ փոշի գարճած կիր խառնելու է։ Կիրը հեղուկին մէջ գտնուած թթուութիւնն իրեն կը քաշէ։ Ասկէ ետքը կրակը վառելով՝ հիւթն եռացընելու է, եւ շերեփով մ'անդադար խառնելով՝ վրան ժողվուած փրփուրը մեծ պարզուտով մը պէտք է առնալ։ Երբ որ հեղուկին երեսը մեծ պղպջակներ ելլելու կը սկսին, կրակը պէտք է մարել, եւ հեղուկն երկրորդ կաթսային մէջ պարպելու է։ Բայց որպէս զի դիրան ալ մէկտեղ շերթայ, հեղուկը նոյն կաթսային վրայ դրուած լաթի մը մէջէն անցրնելու է։ Կիրն եւ շաքարին ուրիշ աղտոտութիւնները լաթին մէջ կը մնան։ Երկրորդ կաթսայիին մէջն ալ շաքարի հիւթը մէջը կիր դնելով եւ անդադար խառնելով ու փրփուրն առնելով եռացընելու է։ Երկրորդ կաթսային նոյն եղանակաւ լաթէ անցրնելով ու կիր խառնելով երրորդին, եւ անկէ ալ դարձեալ նոյն գործողութիւններով չորրորդին մէջ կը լեցուի ու կ'եռացուի։ Հինգերորդ կաթսային մէջ հեղուկն այնչափ ժամանակ եռացընելու է, մինչեւ որ աղէկ թանձրանայ եւ պաղ ամանի մը վրայ կաթելուն պէս սկսի պնդանալ։ Աս աստիճանի հասածին պէս պէտք է մէկ ոտնաչափ խորութեամբ ու 6—7 ոտնաչափ տարածութեամբ ամաններու մէջ

Եցրնել որ տաքութիւնը նուազի եւ մինչեւ 32 աստիճան Ռէսոմիւրի իջնայ : Անկէ ետեւ փայտէ կարասներու մէջ Եցրնելու է որ բոլորովին պաղի ու պնդանայ եւ շաքարի կերպարանք առնու : Բայց որովհետեւ աս հեղուկին մէջ միշտ մաս մը կը մնայ որ երբեք չխանդանար , կարասներուն տակը մէկ եղեգ մտնելու չափ ծակեր պէտք է բանալ , որոնց մէջ շաքարը հանուած ու նորէն մատով կլօրցուած շաքարեղեգի կտորներ խոթելու է : Աս չպնդացող հեղուկը կամաց կամաց նցյն եղեգին բարակ ծակտիքներէն դուրս կը վագէ : Աս կերպով պնդացած շաքարն է որ սեւ կամ հասարակ շաքարի անուամբ կը ծախուի :

Բ. ԹԱԿՆԴԵՐԻ ԹԱՔԱՐ

**Ը** պքարեղեգէն ետեւ ամենէն գլխաւոր շաքար հանելու նիւթը ձակնդեղը (Բանջարն) է , որն որ եւրոպա աւելի կը գործածուի : Նաբոլէոնի պատերազմներուն ժամանակը գրեթէ բոլոր եւրոպայի ցամաքն օտար նաւերու գոցուած ըլլալով , դրսէն ամենեւին շաքար չէր մտներ , աս պատճառաւ ճակնդեղէ շաքար հանելու արուեստն աւելի եւս ընդարձակեցաւ եւ կատարելագործեցաւ : Քսանուհինդ կենդինար մաքրուած ճակնդեղի հիւթէն գրեթէ մէկ կենդինար անզուտ կամ սեւ շաքար կը հանուի , որն որ կէս կենդինարէն քիչ մ'աւելի զտուած շաքար կու տայ : Ը պքար հանելու համար ամենէն յարմար ճակնդեղը՝ ճերմակ մսով ու կեղեւով տեսակն է , երկրորդ ճերմակ մսով ու վարդագոյն կեղեւով տեսակը . միւս տեսակներն այնչափ աղէկ չեն :

**Ը** մէն բանէ յառաջ պէտք է ճակնդեղն աղէկ մը մաքրել , այսինքն նախ լուալով վրայի հողերէն եւ աղտոտութիւններէն աղատել . ետքն ամեն տերեւներն , արմատներն , որդերէ կրծուած ու փտտած տեղերն եւ ուրիշ բծերը կտրել : Աս գործողութիւնը տղաք ու կանայք ալ կրնան ընել : Անկէ ետեւ ճակնդեղը քերու-

ցով կամ մասնաւոր աս բանիս համար շինուած գործիքով մանրելու եւ ամանի մը մէջ ժողվելու է . բայց աս գործողութիւնը շուտով պէտք է ընել , ապա թէ ոչ ճակնդեղը կարմիր գոյն մը կ'առնու եւ մանրուածքը կը սկսի եռալ կամ խմորիլ , որով շաքարահանութիւնը կը դժուարանայ : Մանրուածքին մէջ խոշոր կտորներ պէտք չեն գտնուիլ : Մանրուած ճակնդեղն անմիջապէս զօրաւոր լաթէ շինուած պղտիկ պարկերու մէջ լեցընելու եւ մամլց տակ Ճնշելով ջուրը հանելու է : Չուրն ան տատեն կատարեալ հանուած է , երբ որ պարկին մէջ մնացած շիւին մէջ ձեռք խոթուած ատեն ձեռքը չժրջե կամ չխոնաւնայ : Հանուած հեղուկն ան կաթսային մէջ պէտք է վաղցընել կամ լեցընել որուն մէջ առաջին անգամ պիտո՞ր եռացուի , եւ զանիկայ մինչեւ 65 աստիճան տապցընելէն ետեւ , մէջն եղկ կրաջուր (շատ ջոով խառնուած կիր) պէտք է լեցընել , աղէկ խառնել եւ եռացընել : Հեղուկին եռացած ժամանակը վրան ժողվուած փրփուրը շարունակ պէտք է պարզուտով առնոււլ : Երբ որ հեղուկին երեսը պղպջակներ երեւալու կը սկսին , կրակն անմիջապէս ջոով մարելու է : Աս գործողութեամբ հեղուկը կը զառի եւ պայծառ գոյն մը կը ստանայ : Հեղուկին երեսը գտնուած ամէն փրփուրը ժողվելէն ետքը , զանիկայ զատ կաթսայի մը մէջ պէտք է լեցընել եւ եփելով թանձրացընել : Փրփուրն եւ հեղուկին դիրտը պարկի մը մէջ դնելով եւ մամլց մէջ Ճնշելով՝ անոնց մէջ գեռ մնացած շաքարի նիւթն ալ կրնայ հանուիլ :

**Զ**առւած հեղուկն երկրորդ կաթսային մէջ լեցուելուն պէս , պէտք է կրակը վառել եւ կարելի եղածին շափ շուտով եռացընելու սկսիլ : Երբ որ քիչ մը կը թանձրանայ , մէջը փոշի եղած ոսկրի ածուխ (ոսկրն այլելով շինուած ածուխ) պէտք է լեցընել եւ եռացընելն յառաջ տանիլ , մինչեւ որ հեղուկը բաւական թանձրանայ : Անկէ ետքն ուրիշ մնացուր կաթսայի մը վրայ կողով մը դնելու է , եւ անոր վրայ մեծ լաթ մը

կամ պարկ մը պէտք է դնել, ու հեղուկն անոր (պարկին կամ լաթին) մէջ պարպել, որն որ անոր ծակեթէն կաթսային մէջ կը վազէ, իսկ ածխոյ փոշին լաթին կամ պարկին մէջ կը մնայ: Եթէ հեղուկը պաղելով ալ չեղազեր, լաթը կամ պարկը պէտք է դոցել ու վրան ծանր բան մը դնելու է որ ճնշելով՝ մնացած հեղուկն ալ գուրս հանէ:

Հիմայ կը մնայ այսպէս զտուած եւ թանձրացած հեղուկը շաքարի դարձնել. աս վախճանաւ զանիկայ նորէն տափակ կաթսաներու մէջ պէտք է դնել եւ եռացընելով՝ աւելի եւս թանձրացընել: Բայց թէ աս անդամ եւ թէ առաջին անդամները հեղուկն եւ ռացուցած ատենը մեծ զգուշութիւն ու մտադրութիւն հարկաւոր է որ գործողութիւնն աղէկ յառաջ երթայ, որուն նշաններն ասոնք են: Եռալու ատեն եւ լած պղպջակները զօրաւոր ձայնով պէտք են ճաթիլ, եւ գգալով առնուելուն պէս աներեւոյթ պէտք են ըւլալ: Եթէ հեղուկը փոխանակ այսպիսի պղպջակներ հանելու ճերմակ, թանձր ու կպչուն փրփուր կը հանէ, եւ ան ալ կաթսային յատակը չինստիր, միանդամայն երբեմն երբեմն կաթսային մէջէն թանձր մուխ մը կ'ելլէ, նշան է թէ գործողութիւնն աղէկ յառաջ չերթար եւ հեղուկն այրելու սկսած է: Ասոր դարման ընելու համար, եւ լած փրփուրն անմիջապէս ժողվելու առնելու է, կաթսային մէջ կարագի պղպիկ կտորներ, քիչ մ'ալ ոսկրի ածուխ պէտք է դնել ու փայտով մը խառնել. միանդամայն կրակն ալ չափաւորելու է: Ասով աւրուած հեղուկը նորէն գործածական կ'ըլլայ: Ասկէ ետքը թանձրացած հեղուկը շաքարեղեգին վրայ դրուած կերպով՝ ամաններու մէջ կը լեցուի ու կը սառեցուի:

Դ. ՕՍԼԱՑԻ ԺԱՔԱՐ

Օոլսյէ շաքար շինելու կերպն՝ զորն որ ասկէ 25 տարի յառաջ Գիրխհով անունով Գերմանացի մը գտաւ

եւ երթալով կատարելագործուեցաւ, հիմնյ ամէն տեղ ծանօթ է: Ամէն տեսակ ցորենեղէններէն, եւ նոյնիսկ գետնախնձորէ եւ ընդեղէններէ հանուած օսլան կրնայ հետեւեալ կերպով շաքարի փոխուիլ:

Արիւր մաս օսլան մէկ մաս ծծմբաթթուով (ժանտաջրով) եւ 400 մաս (ամէն մասերն ըստ ծանրութեան) ջրով պէտք է 36 ժամ եփել: Կախ ջրին կէտք ծծմբաթթուով խառնելու է, — թթուն կաթիլ կաթիլ ջրին մէջ դնելով, չէ թէ մէկէն լեցընելով. վասն զի ասով ամանէն դուրս կը ցատքէ եւ դործաւորին մեծ վիաս մինչեւ մահ կը պատճառէ, — եւ կաթսայի մը մէջ լեցընելով՝ պէտք է եռացընել: Ջրին երկրորդ կէսին մէջ օսլան պէտք է դնել եւ աղէկ խառնել, մինչեւ որ կատարեալ լուծուի ու կաթի պէս հեղուկ մը դառնայ. եւ եթէ օսլային մէջ աղտոտաթիւններ կան, հեղուկը մաղէ մ'անցընելով պէտք է մաքրել: Օսլան այսպէս պատրաստելէն ետեւ եռացած ջրին մէջ կամաց կամաց պէտք է լեցընել եւ ասխառնուրդն առաջին երկու ժամը շարունակ պէտք է խառնել: Բայց եռալով պակսած ջրին տեղ միշտ նոր ջուր դնելու է որ խառնուածին չափը միշտ նոյն մնայ: Օսլան 36 ժամ եփելէն ետեւ մէջը ոսկրի ածխոյ փոշի պէտք է խառնել (100 լիտրին 10 լիտր), ու կէս ժամ նորէն եռացընել: Անկէ ետքը մէջը կաւճի կամ աւելի աղէկ ճերմակ մարմորի փոշի դնելու եւ աղէկ մը խառնելու է. ասով ծծմբաթթուն՝ որն որ օսլան շաքարի դարձուցած է, կաւճին կամ մարմորին հետ կը միանայ եւ ամանին յատակը կը նստի: Թթուին շաքարին մէջէն բոլորվին զատուած ըլլալն՝ անոր համէն կրնայ իմացուիլ, եւ եթէ ելած չէ (այսինքն թէ որ գեռթթու համ ունի) քիչ մ'ալ կաւճի կամ մարմոր դնելով կը հանուի: Երբ որ ծծմբաթթուն կատարեալ կը զատուի եւ շաքարի հեղուկը քիչ մը ժամանակ հանդարտ մնալով՝ մէջի դիրար յատակը կը նստի, զանիկայ մաքուր ասուիէ անցընելով պէտք է քամել, եւ աս

քամուած հեղուկը դարձեալ մաքուր կաթսայի, կամ  
աւելի աղէկ տափակ պղնձէ ամանի մը մէջ գնելու եւ  
այնչափ եփելու է որ թանձրանայ, ու քիչ մը ջրոտ  
մեղրի մը պէս ըլլայ: Ան ատեն զանիկայ 24 ժամ հան-  
դարտ պէտք է թողուլ որ գեռ մէջը մնացած դիրար  
յատակը նստի, եւ անկէ ետքը վերը շաքարի եղեգին եւ  
ճակնդեղին վրայ գրուած եղանակաւ ամաններու մէջ  
լեցրնելու եւ սաւեցրնելու է: Հինգ մինչեւ 8 օրէն առ  
հեղուկը կատարեալ կը պնդանայ եւ դեղնագոյն շա-  
քարի կը դառնայ, որն որ կրնայ զտուելով ճերմակցուիլ,  
ինչպէս քիչ մ'ետքը պիտ' որ տեսնենք: Եթէ հոս  
դրուած չափէն աւելի ծծմբաթթու առնուի, աւելի  
քիչ ատեն եփելով շաքարը կրնայ շինուիլ. բայց լաւա-  
գոյն է քիչ թթուով երկայն եփել քան թէ շատ  
թթու դործածել: Հարիւր լիտր օսլան գրեթէ նոյն-  
չափ կամ 80 լիտրէն քիչ մ'աւելի շաքար կու տայ.  
բայց աս շաքարին անուշութիւնն հասարակ շաքարէն  
շատ նուազ է: Գետնախնձորի օսլայէն շինուած շաքա-  
րըն աւելի աղնիւ ու մաքուր է մէջը խժային նիւթ չըլլա-  
լուն համար, քան թէ ցորենի օսլայինը:

Դ. Պատմ Հիմնական թագավոր

Խաղողի հիւթէն կամ քաղցուէն, ինչպէս նաեւ  
Տանձի, Սալորի, Թառթի եւ ուրիշ ասոնց նման անոյշ  
պտուղներու ջրէն ալ կրնայ շաքար հանուիլ, որուն ե-  
ղանակը ճակնդեղէ հանելու կերպին հետ նոյն է:  
Յայտնի է որ որչափ որ աս պտղոց անուշութիւնը  
շատ է, նոյնչափ ալ ելած շաքարն առատ եւ աղեկ  
կ'ըլլայ:

Վաեւ թղթի ու լաթի կտորներէ, փայտի տա-  
շուկէ եւ ուրիշ ասոնց նման տնկային նիւթերէ կրնայ  
շաքար հանուիլ: Բայց ելած շաքարը թէ տեսակաւ եւ  
թէ քանակութեամբ շատ նուազ է, անոր համար ա-  
սոնցմէ հանելու կերպին վրայ գրելն աւելորդ կը հա-  
մարինք:

Եւրոպա վերջին ժամանակները նաև Ախմենտրի մատաղ անկերէն ալ շաքար հանելու սկսան , որուն եւ զանակը շաքարեղեգէն հանելուն պէս է :

Ե . ԹԱՔԱՐԱԶՑՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԹԱՔԱՐԱ ՃԵՐՄԱԿՑԲՆԵԼ

Մինչեւ հիմայ դրածնիս միայն շաքարը հանելու կերպը սովորեցուց , բայց ինչպէս ըստնք , աս եղանակաւ ելած շաքարներն Անգուտ կամ Աեւ շաքար են , որոնք մութ եւ աղտոտ գոյն ու կճող համ մ'ունին : Ուստի աս հատուածին մէջ ալ աս անգուտ շաքարը զանելու եւ ձերմակցընելու եղանակը պիտ'որ սովորեցրնենք :

Դ աքարը զտելու կամ ձերմակցընելու համար զանիկայ նորէն հալեցրնելու եւ հեղուկի դարձրնելու է , եւ ետքը մէջը զանազան զտիչ նիւթեր խառնելով՝ աղար պէտք է հանել : Գլխաւոր զտելունիւթերն են կրածուր , Հաւկիթի ձերմակուց եւ Եղան արիւն . աս երեք նիւթերն՝ աղտոտութիւններն իրենց քաշելու զօրութիւն ունին : Շաքար զտելու գործարաններուն մէջ զանազան վառարաններու վրայ կարգաւ դրուած 4—5 մեծ կաթսաներ կան : Ասոնց առաջինին մէջ զտուելու շաքարը կը լեցընեն , մէջը մէկ մաս չմարած կրէ եւ 600 մաս ջրէ կազմուած կրածուր կը խառնեն , 60 լիտր շաքարին մէկ լիտր ջուր հաշուելով , քիչ մ'ալ եղան արիւն կը դնեն , անդադար խառնելով կ'եռացընեն , ու վասն ժողվուած փրփուրը կը ժողվեն : Ասկէ ետքը հեղուկը լաթէ մ'անցընելով՝ երկրորդ կաթսային մէջ կը լեցընեն , եւ մէջը նորէն կրածուր եւ եղան արիւն խառնելով կ'եփեն : Կոյն եղանակաւ երրորդ եւ չորրորդ կաթսային մէջ ալ կը զտեն : Հինգերորդ կաթսային մէջ հեղուկն այնչափ ատեն կ'եռացընեն , մինչեւ որ երկու մատի մէջ թել թել ըլլալու աստիճանը հանի , որն որ բաւական թանձրացած ըլլալուն նշանն է , եւ ան ատեն կաղապարներու մէջ կը լեցընեն ու կը պրեդացընեն :

Հաւկիթի ճերմակուցն ալ շաքարը կը մաքրէ , թէ  
որ ջրով խառնելով ու ցախով զարնելով՝ փրփրացուի ,  
եւ շաքարին հետ վերը կրաջրին վրայ ըսուած եղանա-  
կաւ եփուի եւ ետքը լաթէ անցուի :

Շաքարի կաղապարները մաքուր կաւէ կամ եր-  
կաթի թիթեղէ շինուած երկայնաձեւ ամաններ են ,  
մէկ կողմերնին սրածայր է եւ ոսպի մեծութեամբ ծակ  
մ'ունի : Թանձրացած շաքարի հեղուկը նախ զատ ա-  
մաններու մէջ քիչ մը պաղեցրնելէն ետեւ , սկսելու է  
աս կաղապարներուն մէջ լեցրնել աս կերպով : Կաղա-  
պարներուն պղտիկ ծակերը՝ թրջած լաթի կտորնե-  
րով պէտք է դոցել . ետքը զանոնք ընդարձակ ամանի  
մը մէջ կարգաւ շարելու է սրածայր կողմերնին վար եւ  
բերաննին դէպ ի վեր , եւ շաքարը քիչ քիչ մէջը լեցր-  
նելով՝ պղտիկ գաւաղանով մը խառնելու է : Այսպէս  
յառաջ պէտք է տանիիլ մինչեւ որ ամէն կաղապարներն  
ալ մինչեւ վեր լեցուին : Քանի մը ժամ՝ ետքը կաղա-  
պարներուն ամէն կողմանէ մէկտեղ շաքարը պնդանա-  
լու կը սկսի : Բայց շաքարին մէջ մաս մը կայ որ ամե-  
նեւին չիպնդանար կամ չիսառիր , այլ միշտ լոյծ  
կը մնայ . աս մասը կաղապարներէն դուրս վաղցր-  
նելու համար անոնց լաթով դոցուած ծակերը շաքա-  
րին պնդանալու սկսելէն ետքը պէտք է բանալ , ուսկից  
ան չպնդացող հեղուկը կամաց կամաց դուրս կ'ելլէ ու  
կաղապարաց տակի ամանին մէջ կը ժողվուի : Եւ որ-  
պէս զի աս գործողութիւնն աւելի դիւրաւ յառաջ եր-  
թայ , եւ լոյծ մնացող հեղուկը պնդացող շաքարէն  
բոլորովին բաժնուի , կաղապարներուն վերի կողմէն եր-  
բեմն երբեմն քիչ թանձրացած շաքարի հեղուկ պէտք  
է լեցրնել , որն որ աւելի դիւրաւ պնդացած շաքարին  
պղտիկ ծակերէն անցնելով՝ անոնց մէջ մնացած չպն-  
դանալու հեղուկին հետ կը միանայ եւ վարի կողման  
պղտիկ ծակերէն դուրս կը վազէ :

**Վ**անաշաքար շինելու կերպը շատ դիւրին է : Ա-  
ղեկ ճերմակ շաքարը մաքուր ջրի մէջ լուծելու եւ  
կրակի վրայ այնչափ ատեն եփելու է , մինչեւ որ թել  
թել ըլլալու աստիճանը հասնի , եփուած ատենը միշտ  
վրան ժողվուած փրփուրն առնելով : Անկէ ետքը մաքուր  
ասուիէ մը քամելով՝ մամանաւոր ամաններու մէջ պէտք  
է լեցընել ու սառեցընել : Աս ամաններն հասարակօրէն  
պղնձէ սաներ են , մէջի կողմերնին աղեկ անագած եւ  
երկու կողմաննէ իրարու դիմաց  $1\frac{1}{2}$  կամ  $2$  գծաչափի ի-  
րարմէ հեռու պղտիկ ծակեր ունին . աս ծակերէն դի-  
մաց դիմաց դերձաններ կ'անցուին եւ շաքարն ամանին  
մէջ կը լեցուի : Բայց որպէս զի հալած շաքարը դեր-  
ձաններու ծակերէն դուրս չվազէ , ամանին դրսի կողմէն  
թուղթ կացընելով զանոնք կը գոյեն : Ամանն 8—10  
օր տաք տեղ մը մնալով՝ մէջի շաքարը դերձաններուն  
վրայ կը ժողվուի եւ վեցանկիւնի ճեւով կը սառի : Շա-  
քարին մէկ մասն ամանին մէջ լցջ կը մնայ եւ երեք  
շիսառիր . ասիկայ ամանը ծուելով վազընելու է , եւ  
ետքը վանի շաքարը դուրս պէտք է առնուլ , վրայի խո-  
նաւութիւնը չորցընել եւ արկղներու մէջ պահել :  
Պղնձէ ամանի տեղ հողէ աման ալ կրնայ վանաշաքար  
շինելու դործածուիլ , որուն մէջ դերձանի տեղ նաեւ  
բարակ կնիւն կամ ցախի շիւղ կրնայ դրուիլ , ինչպէս  
տեղ տեղ կը դործածեն . բայց որպէս զի վանաշաքարը  
դիւրաւ դուրս ելիք , աւելի աղեկ է վարի կողմը նեղ ու  
բերանը լայն աման մ' առնուլ : Աղէկ վանաշաքարը թա-  
փանցիկ եւ ապակւոյ պէս ճերմակ պէտք է ըլլալ :

**Ե**թէ դերձաններուն վրայ՝ շաքարի մէջ եփուած  
պտուղներ կամ նարնջի կեղեւ կախուի , շաքարն անսնց  
վրայ կը ժողվուի ու կը սառի , եւ ան վաննեալ պտուղ-  
ները կը շինուին՝ զորն որ շաքարագործները կը ծախեն :  
Բայց այսպիսի պտուղներն երկայն ատեն ամանին մէջ  
թող տալու չէ , այլ վրանին քիչ մը սառած շաքարով  
պատուելուն պէս դուրս պէտք է առնուլ ու տաք տեղ  
մը դնելով՝ իրենց խոնաւութիւնը չորցընել :

## ԳԼՈՒԽ Զ.

### ՍԱՄՆՉԱԴՈՐԾՈՒԹԻՒՆ ԿԱՐ ՍԱՍԻՆՉ ԾԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

**ՉՈՐՔՈՏԱՆԵԱՑ** մարմնշյն զանազան մասերն,  
ինչպէս մորթն, եղջիւրներն, ոսկըներն եւ այլն, սաս-  
տիկ կպչողական հիւթ մը կը բովանդակեն. աս հիւթը  
սոսնձի գործարաններուն մէջ մասնաւոր կերպով մը  
հանելով ու զտելով՝ Սոսինձ բառած նիւթը կը շինեն,  
որն որ զանազան բաներ իրարու կպցընելու կը գործա-  
ծուի: Սոսինձը զանազան տեսակներ ունի, որոնց ամէն  
մէկը մէյմէկ մասնաւոր բանի կը ծառայէ. առոնց դրւ-  
խաւորներուն շինութեան կերպն հոս դնենք:

Ա. ՀԱՅԱՐԱԿ ՍԱՍԻՆՉ

**Հասարակ գործածուած սոսինձն Ատաղձագոր-**  
**ծի սոսինձ կանուանուի,** որուն շինելու կերպն աս է:  
Անասնոց մորթին, կաշւոյ, եղջիւրի, ականջի, եւ այլն  
կտորները մէկ, երկու, ձմեռը մինչեւ չորս օր ջրոյ մէջ  
պէտք է թրջել. ետքը ջուրը թափելու եւ մաքուր ջրով  
այնչափ լուալու է որ ալ ամենեւին ջուրը չաղտոտի: Անկէ  
ետեւ տկար կրածըի մէջ լեցընելով՝ քանի մը շաբաթ,  
կամ աւելի աղէկ երկու երեք ամիս կարասի մը մէջ թող  
տալու է: Որչափ որ առ կրածըին մէջ երկայն կենան,  
սոսինձն այնչափ աւելի աղէկ եւ ազնիւ կ'ըլլայ. միայն  
թէ այսպէս երկայն թող տրուած ատենը կրածուրը  
շատ տկար պէտք է ըլլալ: Ամէն 15 օրը մէյմը հին կրա-  
ծուրը թափելու եւ նոր լեցընելու է: Աս ջուրը կաշւոյն,  
եղջիւրին, մորթին եւ այլն, եղն եւ ուրիշ աղտերը կը  
մաքրէ, եւ անոնց թոյլ մագաղաթի նման կերպարանք  
մը կու տայ: Ասոր համար ալ շատ եղ, արիւն եւ ուրիշ  
աղտոտութիւն ունեցող մորթերն ու կաշիներն աւելի  
զօրաւոր (մէջը շատ կիր խառնուած) կրածուր կ'ուզեն:  
Բայց ետքը կրածուրը բոլորովին կաշիէն ու մորթէն զա-

տելու համար, զանոնք շատ անդամ մաքուր ջրով պէտք է լուալ:

Աս գործողութիւնները կատարուելէն ետքը մաքրուած նիւթը կաթսայի մը մէջ պէտք է դնել, վրան անձրեւի կամ գետի ջուր լեցրնել, ու մաղմաղ կրակի վրայ կամաց կամաց տաքցրնելով՝ եռալու աստիճանը բերել: Որչափ որ եռալը կամաց կ'ըլլայ, նոյնչափ աւելի սոսինձ կը հանուի: Խոկզան սոսնձի նիւթը մինչեւ կաթսային բերանը պէտք է լեցրնել, վասն զի քանի որ կ'եփուի, կամաց կամաց կը քաշուի ու կը նստի: Որպէս զի եռացման ժամանակ նիւթին տակը չայրի, կաթսային յատակը պղտիկ քարի կտորներ կամ փայտէ վանդակ մը զնելու է: Եռացող նիւթն անդադար պէտք է խառննել, մէջն երբեմն երբեմն քիչ մը ջուր լեցրնել եւ ելած փրփուրը ժողվել առնուլ: Սոսնձին եփուելուն ժամանակն իր շինուած նիւթերէն, կրակին սասակութենէն եւ իր քանակութենէն կախում ունի. անոր համար կրնայ Յ մինչեւ 16 ժամու մէջ եփուիլ: Իր հասած կամ եփուած ըլլալը փորձելու համար դգալով մը քիչ Մ'առնելու եւ պաղեցրնելու է. թէ որ հաստատուն սառի ու պնդանայ, նշան է թէ հասած է, եռացյրնելն անմիջապէս դադրեցընելու է, եւ սոսինձը թելէ մաղէ կամ խիտ կողավէ մը քամելով՝ ուրիշ կարասի կամ կաթսայի մը մէջ պէտք է լեցրնել ու թռողուլ որ զտուի:

Օտուած հեղուկը չորեքկուսի ամաններու (սոսնձի կաղապարներու) մէջ կը լեցուի ու զով տեղ մը կը դրուի որ սառի: Հասարակօրէն կարասին վրայի կողմի հեղուկն աւելի մաքուր է, եւ որչափ դէալ ի վար կ'երթայ այնչափ կը պղառի, անոր համար մի եւ նոյն կարասին երկու երեք տեսակ սոսինձ կ'ելլէ: Քանուաչորս ժամու մէջ սոսինձը կաղապարին մէջ կը սառի եւ դրեթէ մինչեւ կեսը կը քաշուի: Ան ատեն երկայրի գանակով մը զանիկա կաղապարէն հանելու է եւ թրթած սեղանի մը վրայ դնելով՝ պղնձէ թելով շերտ շերտ

պէտք է կտրել ու շրջանակներու մէջ անցուած ցանցակերպ չուաններու վրայ չորցընել։ Առանձին ամենէն գժուարին գործողութիւնը չորցընելն է։ շատ զօրաւոր տաքը զինքը նորէն կը լուծէ ու ցանցին կը կպցընէ։ սաստիկ ցուրտը կը սոսեցընէ ու կպչողական զօրութիւնը կորսնցընելով՝ անգործածական կ'ընէ։ Միգապատ օդը զինքը կը բորբոսէ։ ուստի աս ժամանակս շատ զգուշութիւն ու մտադրութիւն հարկաւոր է։

Բ. ԶԵՐՆ ՍՈՍԻՆՉ

Վանի մը ձկերու, մանաւանդ թափառ եւ Արուրիոց ըստած ձկերուն խածին, Զկան սոսինձ ըստած ազնիւ սոսինձը կու տայ, որն որ ջրոյ մէջ դիւրաւ կը լուծուի, թափանցիկ, դեղին կամ ձերմակ գոյն ունի, ամենեւին հոտ ու համ չունի, բայց կպչողական զօրութիւնն ալ հասարակ սոսնձէն նուազ է։ Ասիկայ պատրաստելու կամ շինելու կերպը շատ դիւրին է։ Վերը յիշուած ձկերուն խածին պարզ ջրոյ մէջ աղէկ լուալու, եւ վրան գտնուած արիւնն եւ ուրիշ օտար նիւթերը մաքրելու է։ անկէ ետքն ոլորելով օղակի ձեւ պէտք է խոթել ու չափաւոր տաքութեամբ չորցընել։ Ուրիշ ձկերուն խածիներէն եւ անոնց կաշիի նման մասերէն ալ կրնայ ձկան սոսինձ հանուիլ, բայց ասոնք առաջնին աղնուութիւնը չեն ունենար։ Տեղ տեղ նաեւ ոչխարիբարակ աղիքներէն տեսակ մ'անպիտան ձկան սոսինձ կը շինեն։

Դ. ԱԵՐՆԻ ՍՈՍԻՆՉ

Ի՞երնի սոսինձն՝ որն որ միայն բերնի մէջ թրջելով ուզուած բանը կը կպցընէ, հասարակ սոսնձէ ու շաքարէ կը շինուի, երբեմն մէջը նաեւ նարնջի կամ մեխակի հիւթ ալ կը դրուի որ անոյշ հոտ մ'ալ ունենայ։ Հասարակ մաքուր սոսինձը պէտք է հալեցընել, մէջն իր ծանրութեան  $\frac{1}{4}$ ին կամ  $\frac{1}{2}$ ին չափ շաքար դնելու, եւ ետքը կաղապարներու մէջ թափելով սոսեցընելու է։

**Ա** աճառաց վրայ թղթէնշան կպցընելու , ինչպէս  
նաեւ նամնակացնշանի համար գործածուած սոսինձն՝ որն  
որ տեսակ մը բերնի տոսինձ է , առ կերպով կը շինուի :  
Ուժը տրամ հասարակ սոսինձը գիշեր մը պաղ ջրով  
պէտք է թրջել . ետքը մէջը 16 տրամ վանաշաքար ու 4  
տրամ արաբախէժ խառնելով՝ 30 տրամ ջրով այնշափ  
ատեն կրակի վրայ տաքցընելու է , մինչեւ որ բոլոր նիւա-  
թերն հալին եւ ջրի հեղուկ մը դառնան : Ասիկայ վրձի-  
նով մը նշաններուն ետեւի կողմը կը քսուի ու կը չոր-  
ցուի . եւ երբ որ կպցուելու հարկ ըլլայ , զանիկայ միայն  
բերնով թրջել բաւական է , որով շատ աղէկ ու հաս-  
տատուն կը կաչի :

## Դ . I.08.8 ՍՈՍԻՆ.2

**Ա** աւրիշ տեսակ սոսինձ մ'ալ որ միշտ լցջ-  
կամ հալած կը մնայ , որով եւ գործածութեան շատ  
գիւրութիւն կու տայ , որովհետեւ ամեն անգամ կրա-  
կի վրայ գնել ու հալեցընել հարկաւոր չըլլար : Ասոր  
շինելու գիւրին կերպն առ է . 10 մաս աղէկ տեսակ սո-  
սինձը նշյնշափ ջրով ապիկած հողէ ամանի մը մէջ  
դնելու եւ մաղմաղ կրակի վրայ հալեցընելու է , երբեմն  
երբեմն փայտով մը խառննելով : Ետքը հալուածին մէջ  
կաթիլ կաթիլ 2 մաս բորակաթթու պէտք է լեցընել ,  
որով սոսինձը շառաշելու ձայն մը կը հանի : Երբ որ  
թթուն աղէկ մը սոսինձին հետ կը խառնուի , ամանը  
կրակէն վար առնելու եւ պաղեցընելու է : Այսպէս պա-  
տրաստուած սոսինձը քանի մը տարի առանց առ-  
բուելու կը մնայ եւ ամեն բանի կրնայ գործածուիլ :

## Ե . ԹԻՉՆՈՑ ՍՈՍԻՆ.2

**Յ** օրոչնոյ սոսինձն՝ որն որ պզտիկ թոչուններ  
բոնելու կը գործածուի , զանազան տեղ զանազան ե-  
զանակաւ կը շինեն . անոնցմէ մէկ քանին հոս  
կը գնենք :

**Զ** անաղան ծառոց վրայ տեսակ մը տնկեր կը

բումնին՝ որոնք կպչողական նիւթ՝ մը կը բովանդակեն, անոր համար ալ Մածաբոյս կ'անուանուին : Աս բոյսերն աշնան պէտք է ժողվել, վրայի կանանչները մաքրել, եւ ամանի մը մէջ դնելու ու վրան ջուր լեցրնելով՝ կը պչուն մասը բաժնելու է : Ասոր մէջ թէ որ քիչ մը կը տառափ իւղ դրուի, քիչ կրակի վրայ քիչ մը տաքցուի եւ աղէկ մը խառնուի, զօրաւոր սատղ մը կամ թռչնոյ սոսինձ կ'ըլլայ :

Բայց որովհետեւ աս մածաբոյսը մաքրելն եւ եփելը դժուար է, ուրիշ դիւրին եղանակաւ մ'աւելի աղէկ թռչնոյ սոսինձ մը կը շինեն : Կոր եւ հաստատոն հողէ ամանի մը մէջ կտաւի իւղ կը լեցրնեն ու բաց տեղ մը, պարտեզի կամ բակի մէջ, կրակի վրայ կ'եռացըրնեն : Աղէկ եռալէն ետեւ, կրակէն վար կ'առնուն ու վառած փայտով մ'եղը կը բռնկցըրնեն, եւ այնչափ ժամանակ այնպէս թռղ կու տան մինչեւ որ անոր մէջի լոյծ մասը սպառի ու թանձրանայ, որն որ հասարակօրէն  $1\frac{1}{2}$  մինչեւ 2 ժամու մէջ կ'ըլլայ : Եղին բաւական թանձրացած ըլլալն իմանալու համար, երբեմն երբեմն մէջը փայտի կտոր մը կը խոթեն, անոր վրայ կը պած եղը կը պաղեցըրնեն ու կը փորձեն թէ կպչունութիւն ունի եւ թել թել կ'ըլլայ թէ չէ : Թէ որ աս աստիճանի հասած է, բոցը կը մարեն, ամանին վրայ երկաթէ կամ քարէ տախտակ մը գոցելով . ետքը կը բանան ու կամաց կամաց կը պաղեցըրնեն : Յայտնի է որ հողէ ամանը մէջը դրուած եղին համեմատութեամբ բաւական ընդարձակութիւն պէտք է ունենալ, որպէս զի եռացած ատենը չզեղու ու դուրս չթափուի : Աս սոսինձը պղտիկ գաւաղաններու վրայ քսելով եւ ծառի մը վրայ հաստատելով՝ պղտիկ թռչուններ վրան կը կպչին ու կը բռնուին :

Աղի թթու ունեցող զինկը — որն որ աժան եղանակաւ կրնայ շինուիլ, թէ որ ճերմակ արջասպը հասարակ աղով լուծուի, — ջրոյ մէջ հալեցըրնելու եւ տաք ջրով հալած հասարակ (ատաղձագործի) սոսնձի հետ խառ-

նելու է : Ասով շատ աղեկ ու կպչուն թռչնոյ սոսինձ մը  
կըլլայ : Աս տեսակ սոսինձն աս առաւելութիւնն ունի որ  
օդի մէջ չիչորնար , եւ թռչնոյն փետուրներուն վրայ  
կպած մասերը ջրով լուալով կրնան մաքրուիլ :

## ԳԼՈՒԽ Է .

ԶԱՆԱԶԱՆ ԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՆԻՒԹԵՐ  
ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԵՐՊ

Գրչափողը մաքրել . թունաք շինել . կապարագրիշ .  
Ժծագրութեան հարկանոր ուրիշ նիւթեր :

Ա . ԴՐԱՄՓՈՂՔ ՄԱՔՐԵԼ

ՀԱՍԱՐԱԿ գործածուած գրիչները սագի , կարա-  
պի եւ ագռաւի թեւերուն մեծ փետուրներն են , զորոնք  
գրչի գործարաններու մէջ մասնաւոր եղանակաւ կըպա-  
տրաստեն : Ան գրիչներն աւելի աղեկ են , զորոնք սագերն  
իրենց փետրաթափութեան ատենը , Մայիսին ու Յու-  
նիսին , կը թափեն . ասկէ դուրս առնուած կամ բռնու-  
թեամբ անոնց թեւերէն քաշուած գրիչներն աղեկ չեն :

Գրիչներուն փողը մաքրելու ու թափանցիկ եւ ա-  
ռաճգական ընելու համար զանազան տեղ զանազան  
եղանակներ կը գործածեն : Անուանի են Հոլանտայի  
գրիչներն իրենց ապակւոյ նման թափանցիկութեամբն  
ու փայլունութեամբը : Կոյնակէս Համպուրկիններն՝ ո-  
րոնք անթափանցիկ ու պղտոր դոյն մ'ունին : Հոլան-  
տական գրիչներն այսպէս կը շնոււին : Եռացած ջրի  
մէջ քիչ մ'աղ կամ պաղեղ եւ կամ տնկաղ կը  
դնեն , գրիչներուն փողերն անոր մէջ կը խոթեն , եւ երբ  
որ բաւական կը կակլանան , դուրս կ'առնուն ու դանակի  
կոնակով մ'ամէն կողմն աղեկ կը քերթեն , նորէն  
ջօին մէջ կը խոթեն ու դարձեալ կը քերթեն : Աս գոր-  
ծողութիւնն այնչափ անգամ կը կրկնեն մինչեւ որ փո-

զերն ամէն կեղեւներէն ու պարարտութենէն ազատի ու թափանցիկ գոյն մ'առնու. անկէ ետեւ անդամ մ'ալ ջրի մէջ կը խոթեն դուրս կը հանեն եւ մատով անոնց կլոր ձեւ մը տալէն ետքը, տաքցած աւազի կամ կաւի մէջ կը կարծրացրնեն: Ետքն ասուիի կտորով մը շփելով կը փայլեցրնեն:

**Տ**աքցած աւազով կամ կաւով ու մոխրով ալ կրնան գրիչները մաքրուիլ, եւ աւելի կարծր ու փայլուն կ'ըլլան: Աւազը կամ մոխրն երկաթէ ամանի մը մէջ ան աստիճանի տաքցրնելու է որ վրան դրուած թիթեղէ ամանին մէջի ջուրն եռալու աստիճանն համնի: Երբ որ այսչափ կը տաքնայ, կրակէն վար առնելու է եւ գրիչներուն փողերն աւազին մէջ խոթելով՝ քառորդ մը պէտք է թողուկ: Դուրս առնելուն պէս ասուիի կտորով մը պէտք է շփել որ մաքրուին ու փայլին:

**Վ**աեւ գրիչներն ածխոյ կրակին վրայէն անցընելով ալ փողերը կրնան փայլել ու մաքրուիլ: Բայց որպէս զի այրելու վտանգ չըլլայ, պէտք է նայիլ որ կրակը բոյ չունենայ: Կրակին վրայ գրիչները շուտ շուտ պտըտցրնելէն ետեւ, ասուիի կտորի մը մէջէն քաշելու է: Ասով գրչին մորթը կ'ելլէ ու կը մաքրուի:

**Պ**իւնայի մէջ Շոլց արուեստաւորը գրիչ մաքրելու զատ կերպ մը գտաւ որով անոնք աւելի կարծր ու դիմացկուն կ'ըլլան: Նեղ բերնով կաթսայի մը մէջ գրիչները կը կախէ, կաթսան ջրով այնչափ կը լեցընէ որ գրիչներուն ծայրին հազիւ դպչի. ետքը կաթսային բերանն աղէկ մը կը գոցէ եւ կրակի վրայ անդադար կ'եփէ: Չորս ժամ ետքը գրիչները դուրս կ'առնու, որոնք սաստիկ կակուզ ու թափանցիկ կ'երեւան: Երկրորդ օրը զանոնք ասուիով աղէկ մը կը շփէ եւ չափաւոր տաք տեղ մը կը դնէ: Երրորդ օրը գրչի փողերն ոսկրի պէս կարծր եւ ապակւոյ պէս թափանցիկ կ'ըլլան: Նաեւ գէշ գրիչներն ալ աս գործողութեամբ նոյն յատկութիւնը կը ստանան:

Կապարագրիչը գրաքար լսուած հանքէ կը շինուի որն որ երկաթի եւ ածխոյ բաղադրութիւն մըն է . ասոր համար կապարագրիչ անունն իրեն անցատուկ է , որովհետեւ մէջն ամենեւին կապար չկայ : Ամենէն աշղեկ կապարագրիչն Անդղիայինն է , վասն զի միայն հոն աս հանքին աղնիւն ու մաքուրը կը գտնուի , եւ առանց ուրիշ պատրաստութեան մը կրնայ կապարագրիչ շինելու գործածուիլ : Աս հանքին մեծ կտորներէն բարակ սղոյով մը նուրբ տախտակներ կը կտրեն եւ վրայի ողցին պատճառաւած անհարթութիւնները յղկելէն ետեւ , նորէն բարակ կտորներ կը կտրեն եւ կամ պյառքէս , կամ փայտերու մէջ դնելով կը ծախեն : Փայտով կապարագրիչներուն մէջ ամենէն յարգին ու պատուականն անոնք են որոնց մէջի կապարը մէկ կտորէ է :

Բայց որովհետեւ աս հանքէն մեծ ու մաքուր կտոր շատ քիչ կը գտնուի , անոր համար նոյն իսկ Անդղիայի մէջ ալ առհասարակ արուեստական կապարագրիչ կը շինեն , գրաքարի փոշին ուրիշ կպչուն նիւթի մը հետ խառնելով : Զանազան նիւթերու մէջ զորոնք կապարագրչի արուեստակորները կը գործածեն , ամենէն աղեկն ու բուն գրաքարէ շինուածին աւելի նմանը , գրաքարի փոշւոյն ու կաւի բաղադրութեամբ շինուածն է : Կաւը պէտք է պարարտ , կպչուն , ու կրէ եւ երկաթի ժանդէ ազատ ըլլալ : Գրաքարն ու կաւն աղեկ մը ծեծելու է . աս ետքինը նախ ջրի մէջ լեցընելով պէտք է զտել , որպէս զի մէջի աւազի հատերն եւ ուրիշ օտար խառնուրդները զատուին , եւ ետքը նորէն չորցընել . իսկ գրաքարն ան ատեն պէտք է զտել , եբր որ շատ ազնիւ տեսակ կապարագրիչ շինել կ'ուզուի :

Երկու նիւթերը — կ մինչեւ 8 մաս կաւի փոշի եւ 5 մաս գրաքար — որչափ կարելի է աղեկ իրարու հետ պէտք է խառնել : Կաւն աւելի դնելով՝ կապարագրիչն աւելի կարծր , գրաքարն աւելի դնելով՝ կակուղ , փայլման բացց շուտով բթացող կ'ըլլայ : Աւելի աղեկ խառ-

նելու համար պէտք է երկու նիւթն ալ թրջել, իրարու մէջ դնել ու մարմոր քարի մը վրայ ուրիշ լոսաքարով մը ճմլել: Այսպէս ճմլուած զանգուածը խրմորի մը պէս պէտք է ըլլալ ու հողէ աման շինելու կաւին պէս կակլութիւն ունենալ որ դիւրաւ ու զուած ձեւն առնու: Աս զանգուածը փայտէ կամ մետաղէ երկայն բարակ ակօսաձեւ փորուած կաղապարներու մէջ պնդելէն ու չորցընելէն ետեւ, երկաթէ բարակ դաւազաններով զգուշութեամբ դուրս պէտք է հանել: Չորցած զանգուածը կաղապարէն հանուելէն ետքը հողէ ամաններն եփելու կերպով պէտք է եփել. բայց եփուած ատենը մէջն օդ մտնելն արգելելու համար զանիկայ հողէ ամաններու մէջ դնելու, պարապ տեղերն ածխոյ փոշխով լեցընելու եւ վրանին գոյելով՝ վառարանին մէջ դնելու է:

Կապարագրչին փայտը կակուղ ու ծառին դէպ ի երկայնութիւնը կտրուած պէտք է ըլլալ, որպէս զի դիւրաւ ու ձեւաւոր կտրուի: Զանազան փայտերու մէջ ամենէն աղէկը, մանաւանդ բարակ տեսակներուն համար, կարմրագրոյն նոմիի փայտն է: Աս փայտերէն մասնաւոր տեսակ քերոցով մ'երկայն դաւազաններ կը շինեն, մէջ տեղը սպոցով երկայն բարակ կը կտրեն, կապարագրիչներուն հաստութեան համեմատ, ու մէջը՝ հալած սոսինձ քսելով՝ այրած կամ եփուած կապարագրիչը մէջը կը դնեն ու վրան սոսնձով ուրիշ դաւազաններ կպցընելով՝ թող կու տան որ չորնայ: Աղէկ մը չորնալէն ետեւ մասնաւոր գործիքով մը փայտերուն կլոր կամ վեցանկիւն կերպարանք կու տան, կը ներկեն եւ կամ կը յղկեն:

Դ. Սեհ ԿԱՀԻՃ

Գրաքարի գրչէն զատ շատ ուրիշ գծելու կամ գծագրելու նիւթեր ալ կան: Ասոնց կարգն է սեւ կաւիճն՝ որն որ նոյնպէս փայտի մէջ կը դրուի ու գծագրելու կը գործածուի: Ասիկայ հասարակօրէն մրով խառ-

նուած գրաքարի փոշիե կը շինեն, կամ պարզապէս  
կաւե ու մուրե կը բաղադրեն, որոնց երկուքն ալ գոյ  
ամանի մէջ կ'այրեն կամ կ'եփեն։ Եւ կամ հետեւեալ  
եղանակաւ պարզապէս ածուխե կը շինեն։ Աղէկ այրած  
ածուխի կտորը ողցով մ'ուզուած մեծութեամբ կը  
կտրեն ու կէս ժամու չափ հալած մոմի մէջ կը դնեն։  
Դուրս հանուելուն պէս շինուած լմբնցած է, կրնայ ա-  
մէն տեսակ գծագրութեան համար գործածուիլ։

## Հ. ՔՈՒՆԱԽՈՐ ԿԱՊԱՐԱՇԻՉԻ 2

Աան նաեւ զանազան գունով կապարագրիչներ  
որոնց նիւթերն են 35 տրամ գոճի խէժ, 25 տրամ  
գինուց ոգի, 13 տրամ բեւեկնի խէժ, 75 տրամ ներկ,  
50 տրամ կաւ։ Աերկը — կապուտի համար Պերլինի կա-  
պոյտ, կարմրի համար խրուկ, կամ կարմրադեղ եւ  
այն — քարի վրայ ջրով աղէկ մը պէտք է լոսել, դոճի  
խէժը գինուց ոգիի մէջ լուծել ու բեւեկնի խէժը կրա-  
կի վրայ հալեցընել։ Կաւը լուալով զտելէն ետքը  
չորցընելու եւ մաղէ անցընելու է։ Աս պատրաստու-  
թիւններէն ետքը նախ լուծուած գոճի խէժը կաւին հետ  
խառնելու է, ասոր խառնուրդին մէջ բեւեկնի խէժն  
ու ներկը պէտք է դնել եւ շիտակ քարի մը վրայ աղէկ  
լոսելով խառնել։ Ան ատեն բաց օգի մէջ դնե-  
լու է որ ջուրը քաշէ ու խմորի մը պէս ըլլայ, եւ կաղա-  
պարի մէջ դնելով ու ձնշելով՝ ուզուած բարակու-  
թեամբ շերտեր շինելու է։ Աս շերտերը թիթեղէ ամա-  
նի մը մէջ կը դրուին եւ քառորդի մը չափ զօրաւոր կրակի  
վրայ կը տաքցուին։ Որովհետեւ աս ներկերէն ոմանք,  
ինչպէս խրուկը, թունաւոր են, ասոր համար բերան  
առնելէն զգուշանալու է։

Հասարակ կաւիճն երկայն բարակ կտրելով եւ  
տուանց բոցի ածխոյ կրակի մէջ կարմրնալու չափ տաք-  
ցընելով՝ աղէկ ու կարծր ճերմակ գծագրութեան գրիչ  
մը կը լլայ։

Հասարակ սեւ Թանաքըն որն որ նաեւ Մելան ալ կ'ըսուի, շինելու կերպերն անհամար են, որոնց ամէն մէկը մէյմէկ առաւելութիւն ունի: Մենք ասոնց մէջէն քանի մ' ամենէն գործածական եւ ընտիր տեսակին շինելու եղանակը կը դնենք:

Ա. Անդղիականըուած թանաքը 10 տրամկտըրածուած կապոյտ փայտէ, 15 տրամ գղթորէ, 10 տրամ արաբախէժէ, 5 տրամ արջասպէ,  $1\frac{1}{2}$  տրամ ծեծուած մեխակէ ու մէկ լիտր ջրէ կը շինուի: Զուրը կապոյտ փայտին ու խէժին հետ մինչեւ կէսն եփելու եւ ապակիէ ամանի մը մէջ առանց տակի մրուրին լեցընելու է. գղթորն ու մեխակը մէջը պէտք է խառնել եւ ամանը բերանը բաց թող տալ: Պաղելէն ետքն արջասպն ալ մէջը դնելու եւ յաճախ խառնելու է: Երկու օրէն հեղուկն ուրիշ շիշի մը մէջ պէտք է լեցընել եւ բերանն աղէկ գոցելով՝ գործածութեան համար պահել:

Բ. Հինգ լիտր քացախ, 120 տրամ գղթոր, 80 տրամ արջասպ, 30 տրամ կապոյտ փայտ, 50 տրամ արաբախէժ, 10 տրամ պաղլեղ, 10 տրամ նուան կեղեւ: Ծեծուած գղթորն եւ արջասպը քացախին մէջ դիր, նուան կեղեւն ու պաղլեղը մէջը լեցուր ու 3—4 ժամ կրակի վրայ եփէ: Ետքը կապոյտ փայտն ու խէժը մէջը խառնէ, 1 ժամու չափ ալ եփէ ու տաք տեղ մը պահէ:

Գ. Ութսուն տրամ գղթոր, 60 տրամ արջասպ, 40 տրամ կարմրափայտ, 30 տրամ խէժ, 10 տրամ ծեծուած լեղակ, 10 տրամ մուր, 10 տրամ օղի, 10 տրամ շաքար, 5 լիտր ջուր կամ քացախ: Զուրը կամ քացախը գղթորին ու կարմրափայտին հետ եփելու, մրուրէն զատելու, եւ արջասպին, խէժին եւ շաքարին վրայ լեցընելու է. լեղակն ու մուրն օղիին մէջ պէտք է խառնել եւ առաջին հեղուկին մէջը լեցընել: Ասով գեղեցիկ եւ անապական մելան մը կ'ըլլայ: Բայց պէտք է միտ

գնել որ լեղակն ու մուրը չափէն աւելի չըլլայ, ապա  
թէ ոչ թանաքը շատ թանձր կ'ըլլայ:

Դ. Այս ուրիշ տեսակ թանգը մ'ալ, որն որ  
գեղեցիկ սեւ գյն մ'ունի, թղթին վրայ շուտով կը  
չորնայ ու սաստիկ կը փայլի: Ասոր նիւթերն են 80  
տրամ կապոյտ փայտ, 80 տրամ արջասազ, 40 տրամ  
գղմոր, 20 տրամ արաբախէժ, 10 տրամ պաղեղ,  
5 տրամ լեղակ, 5 տրամ նուռան կեղեւ, 300 տրամ ջուր,  
300 տրամ քացախ: Քացախն ու ջուրը կապոյտ փայ-  
տին եւ արջասազին վրայ լեցընելու եւ օր մը թող տա-  
լէն ետքը մինչեւ կէսն եփելու է: Երբ որ կը պաղի, պէտք  
է քամել, միւս նիւթերը քիչ մը ծեծել ու մէջը լե-  
ցընել: Գործածելու ոկանէն յառաջ 15 օր տաք տեղ  
մը դնելու է:

Ե. Խրեք լիտր ջրի մէջ 1 լիտր գինոյ քացախ  
խառնելով եռացընելու է. ասոր մէջ 120 տրամ ծեծու-  
ած գղմոր, եւ 40 տրամ արջասազ պէտք է դնել ու քանի  
մ'օր թողուլ: Անկէ ետքը 30 տրամ արաբախէժը 100  
տրամ ջրի մէջ լուծելու եւ առաջին լուծուածքին մէջ  
լեցընելու է: Քանի մ'օր ալ այսպէս բերանը բաց ամա-  
նի մէջ տաք տեղ մը թող տալու եւ երբեմն երբեմն  
խառնելու է, եւ երբ որ դիրտը կատարեալ յատակը կը  
նստի, վրայի զտուած թանգը շիշերու մէջ պէտք է  
լեցընել ու պահել:

Զ. Կորերս գտնուած տեսակ մը թանգըն՝ որն  
որ շատ շատով կը շինուի եւ քիչ ծակքով ալ կը  
լմբնայ, հետեւեալն է: Մէկ լիտր կապոյտ փայտն 7  
լիտր ջրի մէջ դնելու եւ եփելու է մինչեւ որ փայտն իր  
գյնը դուրս տայ եւ ջուրը կատարեալ գունաւորուի: Ան  
ատեն կրակէն վար կ'առնուի եւ երբ որ կատարեալ  
կը պաղի, մէջը  $\frac{2}{3}$  տրամ քրոմաթթու կաղի կը դրուի  
եւ աղէկ մը կը խառնուի: Ասով թանգը կը շինուի կը  
լմբնայ, եւ կրնայ անմիջապէս գործածուիլ. բայց հոս  
դրուած չափերը ճիշդ պահելու է, վասն զի եթէ աւե-  
լի կաղի կը դրուի, թանգըն գյնը կ'աւրէ: Աս թա-

Նաքն երկաթագրիչներու համար շատ աղեկ է, եւ զանոնք ամենեւին շապականեր: Բայց որովհետեւ նոր երկաթագրիչներու վրայ տեսակ մ'իւղային նիւթքսուած է, պէտք է զանոնք գործածելու սկսելէն յառաջ մոխրաջրոյ մէջ խոթել եւ աս եղէն մաքրել, ապա թէ ոչ թանաքը չեն բոներ:

**Խռանաքը բորբոսելէն պահպանելու համար,** անոր մէջ քիչ մը ծեծած մեխակ պէտք է դնել: Աւելի աղեկ է եթէ թանաքին շինուելու ատենը դրուի ու մէկ տեղ եփուի:

Զ. ՍԵՒԱՇԵԴ

**Դառը ըստուած չոր թանաքը կամ Աեւագեղն՝ որ նկարչութեան ու գեղեցկագրութեան համար այնչափ յաճախ կը գործածուի, մրով կը շինուի:** Ասոր ամենէն աղնիւ տեսակը ձենական սեւագեղն է, որն որ եղի կանթեղէն ելած մուրէ կը կազմուի: Եղն որչափոր մաքուր է, այնչափ ալ իր հանած մուրն եւ անկէ շինուած սեւագեղն բնտիր եւ ազնիւ կ'ըլլայ: Ձենացիք ամենէն աղեկ տեսակ սեւագեղ շինելու համար իրենց ամենէն աղնիւ եղն, այսինքն շիրիկը (կնճթի եղը) կը վառեն, ու կանթեղին վրայ մետաղէ թիթեղ մը հաստատելով մուրն անոր վրայէն կը ժողվեն: Ետքը սոսնձաջրով շաղուելով խմոր մը կը շինեն, մէջը քիչ մ'ալ մուշկ կը խառնեն որ անոյշ հօտ մ'ունենայ, եւ փայտէ կաղապարներու մէջ ձեւի խոթելով կը չորցընեն: Հասարակօրէն ասոնց վրայ ձեներէն ոսկեզօծ դրեր ալ կ'ըլլան: Եւրոպայի մէջ տեսակ մ'աղնիւ սեւագեղ՝ գեղձի ու ծիրանի կուտերէն կը շինեն: Կախ կուտերն երկաթէ կամ կաւէ ամանի մը մէջ դնելով ու բերանն աղեկ գոցելով՝ կրակի մէջ կը դնեն, եւ այնչափ ժամանակ թող կու տան, մինչեւ որ մէջի կուտերը կատարեալ այրին եւ ածուխ գառնան: Ետքը զանոնք ամանէն կը հանեն, սաստիկ բարակ կը ծեծեն, խիժաջրով կը շաղուեն եւ կաղապարներու մէջ ձեւի խոթելով կը չորցընեն:

Տպարանի թանաքն ուրիշ բան չէ բայց եթէ  
կտաւատի եղի ջնարակով (եփուելով թանձրացած  
կտաւատի իւզով) խառնուած հասարակ մուր: Ասոր  
ազնուութիւնը մէջի խառնուած մուրէն կախում ունի:

Է . ԿԱՐՄԻՐ ԹԱՆԱՔ

Ա . Վեղեցիկ գունով կարմիր թանաք մը շինելու  
համար հետեւեալ նիւթերն հարկաւոր են: Ութը տրամ  
ճմլուած կրկում, 25 տրամ բարակ կտրտած կապոյտ  
փայտ,  $1\frac{1}{2}$  տրամ ճմլուած որդան կարմիր, 8 տրամ  
ծեծուած պաղեղ, 3 տրամ բարակ խէժ,  $\frac{1}{2}$  տրամ  
ճերմակ վանա շաքար, 200 տրամ ջուր ու 300 տրամ  
մաքուր քացախ: Կրկումը 5 տրամ պաղեղի հետ ապի-  
կած նոր ամանի մը մէջ եփելէն ետքը, գիշեր մը թող  
տալու է: Կապոյտ փայտը գիշեր մը քիչ մը գինոյ ողի-  
ով պէտք է թրջել, անոր վրայ առաջին եփուած հե-  
ղուկը տակի մըուրովը լեցընել, եւ աս նոր խառնուրդն  
ալ կամաց կամաց եռացընելու եւ անդադար խառնելու  
է. եռացած ատենն որդան կարմիրն ու մնացած 3  
տրամ պաղեղը մէջը լեցընելու է: Անկէ ետքը կրակը  
պէտք է սաստկացընել որ սկսի փրփրիլ. որչափ եր-  
կայն եռայ այնչափ թանաքը գեղեցիկ կ'ըլլայ: Ամանը  
կրակէն վար առնելէն ետեւ պէտք է շաքարն ու խէժն,  
երկուքն ալ բարած ծեծած, քիչ քիչ եւ անդադար  
խառնելով եփուած հեղուկին մէջը լեցընել:

Բ . Վասն տրամ բարակ ծեծուած որդան կարմիր,  
20 տրամ ածխաթթու հայբորակ, 20 տրամ պաղեղ,  
նոյնչափ գինեքար եւ 175 տրամ ջուր: Հայբորակը  
ջրին մէջ լուծէ, որդան կարմիրը մէջը լեցուր ու ժամ  
մը թող տուր, միայն երբեմն երբեմն խառնէ. ետքը լա-  
թէ մ'անցուր, եւ ելած մանուշակագոյն ջրին մէջ պաղ-  
եղին ու գինեքարին փոշին քիչ քիչ խառնէ, մինչեւ  
որ ուղած կարմիր գոյնդ առնու: Ան ատեն թող որ  
մըուրը տակը նստի եւ զտուած թանաքը վրայէն ուրիշ  
ամանի մը մէջ պարպելով՝ 16 տրամ արաբախէժ քիչ

մը ջրով հալեցուր եւ անոր մէջ խառնէ, քիչ մ' ալ մե-  
խակի իւղ դիր : Աս թանաքն ինչպէս ուրիշ ամէն տե-  
սակ կարմիր թանաքները շատ երկայն կենալով դոյնը  
կը փոխէ :

Բ . ԿԱՊՈՅՑ ԹԱՆԱՔ

**Հինգ** տրամ արեւածաղկի կապոյտ,  $\frac{3}{4}$  տրամ  
գինեքարի աղ, 20 տրամ գետի ջուր : Զասոնք իրարու-  
հետ խառնելու եւ տաք տեղ մը դնելու է . քիչ մ' ետ-  
քը մէջը  $1\frac{1}{2}$  տրամ խէժ ալ պէտք է դնել :

Թ . ԿԱՆԱԿ ԹԱՆԱՔ

**Կանանչ** թանաք շինելու համար 6 տրամ ժան-  
գարը 25 տրամ բարկ գինուց ոգիի մէջ լուծելու, եւ  
մէջն 3 տրամ պաղեղ ու նոյնչափ խէժ դնելու է :

Ժ . ՃԵՐՄԱԿ ԹԱՆԱՔ

**Ճերմակ** թանաքը շատ դիւրին եղանակաւ կը շի-  
նուի, թէ որ սպիտակաղեղը մաքուր ջրով աղէկ ճմուի  
ու մէջը խէժի կամ մաքուր սոսնձի ջուր եւ կամ ջրով  
խառնուած հաւկթի ճերմկուց խառնուի : Ասով սեւ,  
իսպոյտ եւ ուրիշ մութ դունով թղթի վրայ կրնայ  
գրուիլ :

**Հաւկթին մաքուր լուացուած կեղեւն ալ՝ ուսկից**  
ամենէն ազնիւ ճերմակ ներկը կը շինուի, եթէ քարի  
վրայ աղէկ լսելով ճմուի ու խէժի կամ սոսնձի ջրով  
խառնուի, նոյնպէս ընտիր ճերմակ թանաք մը կ' ըլլայ :

ԺԱ . ՈՍԿԻ ԵՒ ԱՐԺԱԹԻ ԹԱՆԱՔ

**Ասոնք** շինելու համար ոսկեթերթը կամ արծա-  
թաթերթը քարի վրայ ջրով բարակ լսելու եւ խէժի  
ջրով աղէկ խառնելու է : Աս թանաքներով գրուած  
գրերը չորնալէն ետեւ, գայլի ակռայով կամ ուրիշ  
փայլուն ոսկրով մը շփելով՝ գեղեցիկ փայլունութիւն  
մը կը ստանան :

ԺՅ . ՀԱՄԱԿՐԱԿԱՆ ԹԱՅՆԱՔ

ՄԵկ մաս փայլուն զառկաքարն Յ մաս ժանտաջրի  
մէջ լուծելով, աս լուծուածքը ջրով խառնելով ու  
զտելով, եւ մէջը մէկ մաս հասարակաղ կամ անուշադր  
գնելով՝ տեսակ մը թանաք կը շինուի, որն որ Համա-  
կրական թանաք կ'ըսուի: Ասով գրուած գիրը պաղ ե-  
ղած ատեն աներեւոյթ է, բայց երբ որ թուղթը տաք-  
ցուի, գրերը գեղեցիկ կանաչ գունով երեւան կ'ելլեն.  
երբ որ նորէն պաղի, դարձեալ աներեւոյթ կ'ըլլան:  
Եթէ թուղթը սաստիկ ապքցուի, գրերը կը սեւնան եւ  
այնպէս ալ կը մնան:

ԺՅ . ԱՅԹԻ ՎՐԱՅ ՆԹԱՆ ԴՆԵԼՈՒ ԹԱՅՆԱՔ

Կտաւեղէններու վրայ նշան դնելու համար գոր-  
ծածուած թանաքն՝ որն որ լուալով չաւրաւիր եւլաթն  
աւ չապականներ, երկու տեսակ հեղուկ է: Առաջինին  
բաղադրիչ մասերն են 20 տրամ ածխաթթու անկաղ  
եւ 10 տրամ զտուած ջուր: Երկրորդինը կ տրամ դժո-  
խաքար, 5 տրամ փոշի դարձած խէժ, 9 տրամ կանաչ  
հիրիկ ու 20 տրամ զտուած ջուր: Կիւթերը ջրին մէջ  
լուծելէն ետքն, առաջին տեսակ հեղուկով լաթին ան  
տեղն ուր որ նշան պիտ' որ դրուի, պէտք է թրջել, ու  
թողուլ որ չորնայ. անկէ ետքը նոյն տեղն ըզունդով  
կամ նամակի ոսկրով մը յղկելու եւ երկրորդ հեղու-  
կով՝ ուղուած նշանը վրան դրելու է, որն որ աղէկ չոր-  
նալէն ետեւ որչափ որ լուացուելու ըլլայ ամենեւին  
չաւրուիր:

## ԳԼՈՒԽ Ը.

ԿՆՔԱՄՈՄ ԵՒ ՆԵՄԱԿԻ ՆՅԽԱԲՔ

Ա . ԿԱՐՄԻՐ ԿՆՔԱՄՈՄ

ԿՆՔԱՄՈՄԻՆ գլխաւոր նիւթերը դոճի խէժն եւ  
հանքային ներկ մըն է, որոնց աղէկութենէն կը կախուի

իր ազնուութիւնը: Բայց շատ անգամ ասոնցմէ զատ քանի մ'երկրորդական նիւթեր ալ իր մէջը կը խառնուին, իրեն անոյշ հոտ մը տալու կամ զինքն աւելի դիւրահալ ընելու համար:

Ամենէն ազնիւ կարմիր կնքամոմ շինելու համար 24 մաս դոճի խէժ, 10 մաս վենետական բեւեկնախէժ, 3/8 (մէկ մասին 8ին 3ը) Բերուի բազմամնն եւ 16 մաս բարակ ծեծուած խրուկ պէտք է: — Միջակ տեսակին համար 48 մաս դոճի խէժ, 22 մաս խրուկ, 5 մաս բեւեկնի խէժ եւ քիչ մը կիւ (մազտաքէ): Հասարակ տեսակին համար 16 մաս դոճի խէժ, 10 մաս բեւեկնախէժ 8 մաս խրուկ եւ 4 մաս կաւիճ:

Հոս, ինչպէս նաեւ գրքիս ուրիշ տեղերը դրուած մասերն ըստ ծանրութեան խմանալու է, այսինքն տրամ, լիոր, կենդինար եւ այլն:

Խրուկին մէջ կաւիճ խառնելու համար պէտք է երկու նիւթերն ալ ներկ լսուելու քարի մը վրայ գնել, քիչ մը ջրովլ թրջել եւ այնպէս լսուել կամ ճմլել, որպէս զի իրարու հետ աղեկ խառնուին, եւ ետքը նորէն չորցընելու է: Այսպէսով մէկ մաս խրուկն ու 10—12 մաս կաւիճը միշտ գեղեցիկ կարմիր գոյն մը կու տան: Բայց լսուելու ատեն խրուկին փոշիէն աղեկ պէտք է զգուշանալ, որովհետեւ թիւնաւոր նիւթ մ'ըլլարվ՝ առողջութեան շատ վնասակար է:

Վնքամումին շինելու կերպն աս է: Դոճի խէժը մաղմաղ կրակի վրայ հողէ ամանի մէջ կամաց կամաց հալեցընելու է, միշտ փայտովլ մը խառնելով, եւ երբ որ կատարեալ հալի, հալած բեւեկնի խէժը մէջը գնելու եւ նորէն խառնելու է: Անկէ ետքը խրուկը կամ անոր եւ կաւճի խառնուրդը մէջը պէտք է լեցընել եւ չափաւոր կրակի վրայ ապակիէ կամ քարէ գաւազանով մ'աղեկ խառնելով, նիւթերն իրարու հետ միացընել: Ետքն ամանը կրակէն վար առնելու է, եւ քիչ մը պաղեցընելէն ետեւ, կամ տաքցած մարմնի մը վրայ՝ նոյնպէս տաքցած մետաղէ տախտակով կլոր գաւա-

զաններ պէտք է շինել եւ կամ՝ մետաղէ կամ գաճէ կաղապարներու մէջ լեցընելով սառեցընել։ Աս կաղապարներուն վրայ փորուած կ'ըլլայ գործարանին անունն եւ այն։ Որպէս զի կնքամոմին երեսը փայլի, անոր գաւազանները մէկիկ մէկիկ ածխոյ կրակի կամ դինոյ ոգիի բոցին վրայէն անցընելով՝ թեթեւ մ'երեսնին հալեցընելու է։

Յ. ԶԱՆԱԶԱՆ ԳՈՀՆՈՎ ԿԱՔԱՄՈՍՆԵՐ

Հետեւեալ կերպով ալ կրնայ ամէն գունով ընտիր եւ հասարակ տեսակ կնքամոմ շինուիլ որոնց ամենուն ընդհանուր շինութեան կերպը նոյն է։ 45 տրամ վենետական բեւեկնի խէժն 75 տրամ դոճի խէժով հողէ ամանի մը մէջ պէտք է հալեցընել։ ուրիշ ամանի մը մէջ 28 տրամ խրուկն եւ 2 տրամ ածխաթթու գառնահողը վրանին բեւեկնի իւղ լեցընելով՝ թանձրկէկ հեղուկ մը շինելու է։ Ասկէ ետքն առաջին հեղուկին մէջ նախ ուրիշ 28 տրամ ալ խրուկի փոշի եւ ետքն երկրորդ ամանին մէջ պատրաստուած հեղուկը լեցընելու եւ աղէկ մ'իրարու հետ խառնելու է։ Երբ որ կատարեալ կը խառնուին, ամանը կրակի վրայ պէտք է դնել եւ այնչափ ատեն անդադար խառնելով տաքցընել, մինչեւ որ պղպջակ հանելու սկսի. ան ատեն կրակէն վար առնելու եւ նորէն խառնելու է որ պղպջակները բոլորովին գագրին։ Աս հեղուկը թիթեղէ երկայն կաղապարներու մէջ սառեցընելով եւ անոնց մէջէն հանելէն ետեւ ածխոյ կրակին վրայէն շուտ շուտ անցընելով՝ գեղեցիկ կարմրադոյն կնքամոմ կ'ըլլայ։ Հիմայ դնենք զանազան գունով կնքամոմիներուն բաղադրիչ նիւթերն, որոնց շինելու կերպը վերը դրուածին հետ նոյն է։

Ազնին կարմիր կնքամով։

Քառասանուհինդ տրամ վենետական բեւեկնի խէժ, 75 տրամ դոճի խէժ, 45 տրամ խրուկ, 2

տրամ ածխաթթու դառնահող, հարկաւոր եղած բեւ-  
և եկնի իւղով : — Կամ մի եւ նոյն նիւթերը, միայն 45  
տրամ խրուկի տեղ 40 տրամ :

*Հասարակ կարմիր :*

Ասոր նիւթերուն չափը վերինին հետ նոյն է .  
միայն դոճի խէժը քիչ պէտք է առնուլ եւ անոր տեղը  
— որչափօր անկէ պակաս կ'առնուի, նոյնչափ — ռետին  
պէտք է գնել : Նոյնպէս խրուկն ալ աւելի քիչ գնե-  
լու է :

*Մեռ կնքամո՞ւ:*

Յիսուն տրամ վենետական բեւեկնի խէժ, 100  
տրամ դոճի խէժ, 5 տրամ ռետին, բեւեկնի իւղով  
խառնուած մուր, որչափ օր խառնուրդին կատարեալ  
սեւ գոյն տալու հարկաւոր է :

*Դեղիճ կնքամո՞ւ:*

Վասանուերկու տրամ վենետական բեւեկնա-  
խէժ, 45 տրամ դոճ, 14 տրամ ռետին, 8 տրամ փո-  
շի եղած դեղիններկ, 2 տրամ ածխաթթու դառնա-  
հող բեւեկնի իւղով :

*Կապոյտ :*

Խրեսունուիրեք տրամ բեւեկնախէժ, 75 տրամ  
ազնիւ դոճ, 11 տրամ ռետին, 11 տրամ փոշի ե-  
ղած հանքային կապոյտ ներկ մը միւս նիւթերը վերի-  
նին պէս :

*Լանաչ :*

Վասանուերկու տրամ բեւեկնախէժ, 45 տրամ  
դոճ, 14 տրամ ռետին, 5 տրամ դեղին եւ  $2\frac{1}{2}$  տրամ  
հանքային կապոյտներկ : Միւս նիւթերը վերինին պէս :

Ասկեգոյն :

Քառասունուհինգ տրամ բեւեկն, 90 տրամ դոժ, 14 հատ բուն ոսկեթերթ, 5 տրամ սուտ ոսկեց փոշի. իսկ միւս նիւթերը վերիններուն պէս :

Մեծ ծրարներու համար շատ հասարակ կնքամով:

«Օրարներ կնքելու համար հասարակ եւ աժան տեսակ կնքամոմ մ'այսպէս կը շինուի: 112 տրամ հասարակ բեւեկնը տաքցընելու, եւ 176 տրամ գոճն անոր մէջը հալեցընելու է. առ հարուածքին մէջ այնչափ նօթ կամ սուսր ըսուած նիւթին փոշիէն պէտք է խառնել մինչեւ որ գեղեցիկ կարմիր գոյն մ'առնու: Ետքը հաս արակ կերպով՝ կաղապարներու մէջ պէտք է սառեցընել: Աս տեսակ կնքամոմը նամակ կնքելու ալ կրնայ գործածուիլ:

Յ. ՆԱՊԱԿԻ ՆԺԽԱՐՔ

«Ամակի նշխարքը մասնաւոր տեսակ կաղապարով մը կը շինուի, որն որ ուրիշ բան չէ, բայց եթէ երկու հատ ձեռքի մեծութեամբ մէկ կողմերնին մաքուր յղկուած երկաթէ տախտակներ, որոնք երկայն կոթեր ալ ունին եւ իրարու այնպէս հաստատուած են որ մկրատի պէս կը բացուին կը գոցուին, ու գոցուած ատենն երկու տախտակներուն յղկուած երեսներն իրարու կը դպչին: «Նշխարքին նիւթն ալիւրի ջրոտ խմոր է, որուն մէջ ուզուած գոյնը կրնայ խառնուիլ, միայն թէ թունաւոր պէտք չէ ըլլալ, որ բերնի մէջ թրջուած ատենն առողջութեան վնաս չտայ: Կաղապարը նախ ածխոյ կրակի վրայ կը տաքցուի, եւ ետքը բանալով անոր մէկ կողման վրայ դգալով մը ջրոտ խմորէն կը լեցուի եւ շուտ մը գոցելով՝ նորէն քիչ մը ժամանակ ալ կրակին վրայ կը բռնուի, երբեմն երբեմն մէկ կողմէն միւս կողմ դարձընելով: Ասով մէջի խմորը կ'եփի, եւ կաղապարին մեծութեամբ նշխարք մը կը ձեւանայ, զորն որ ետ-

Քը կըսը կտրոցով կտրելով, նամակի նշխարքի ձեւ կը տրուի:

Դ. ՆԱՄԱԿԻ ՍՈՍԻՆՉ

Ան ապակւոյ նման գունաւոր նամակի նշխարքը կամ սոսինձն՝ որն որ Գաղղիական նշխարք կ'անուանուի, աս կերպով կը շինուի: Զկան սոսինձը տաք ջրի մէջ պէտք է լուծել եւ լաթէ մը քամել. երկու շատ մաքուր իրարու հաւասար ապակիի կտրներուն մէյմէկ երեսը սաստիկ քիչ ձեթ պէտք է քսել, հալած սոսինձն անոնց մէկուն եղտած կողմը պէտք է լեցընել եւ միւս ապակիին եղոտած երեսը սոսնձին վրայ դնել եւ թողուլ որ մէջը սառի: Եաքն ապակիներն իրարմէ զատելով մէջէն սոսինձը գուրս կ'առնուի, որն որ թըղթի հաստութեամբ թափանցիկ նշխարք մը կը ձեւանայ: Ասիկայ ալ հասարակ նշխարքին պէս կլոր կտրոցով կը կտրուի: Սոսինձն ապակիներուն վրայ թափելէն յառաջ կրնայ մէջն ուղուած գոյնը խառնելով գունաւորուիլ:

## ԳԼՈՒԽ Թ.

### ԱՇԽԱԳՈՒՅԹՈՒԹԻՒՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒՅԹԻՆ ԱՃառ ըսելով ան նիւթը կ'իմանանք որն որ ամէն տեսակ իւղային եւ խժային աղտոտութեանց հետ միանալու յատկութիւնն ունի, եւ ասոր համար ալ ջրոյ օգնականութեամբ աղտոտութիւնները գլխաւորաբեար կտաւեղինաց վրայէն մաքրելու կը գործածուի: Թէպէտ եւ նոյն իսկ բնութեան մէջ կան քանի մը տնկեր որ աս յատկութիւնն ունին, ինչպէս է Աւշնանը, բայց բուն աճառ անունն արուեստով եղէ եւ մոխրաջրէ բաղադրուած նիւթի մը սեպհականուած է, որն որ ամէն տեղ ծանօթ եւ մեր կենաց ամենէն օգտակար նիւթերէն մէկն է:

Աճառն երկու տեսակ է, մէկը կակուղ ու երկրորդը կարծր . առաջին տեսակը հասարակօրէն լոյժ կամ հալած եղի կերպարանք ունի եւ շատ չխործածուիր, անոր համար ասոր շինութեան կերպին վրայ խօսիլը զանց առնելով՝ երկրորդ տեսակին կերպը կը դնենք : Աճառ շինելու գլխաւոր գործողութիւնն է նախ աղէկ մոխրաջուր մը պատրաստել . ետքը զանիկայ ճարպի կամ ձէթի հետ մէկտեղ եռացընել . ասկէ ետեւ աս զանգուածն աղել ու նորէն եփելով թանձրացընել ու սառեցընել :

Մոխրաջրոյ համար ամենէն յարմար մոխրը կարծր փայտի մոխրն է, զորն որ մաղելով ամէն օտար նիւթերէ եւ ածխոյ կտորներէ պէտք է զատել : Ետքը քարայատակ տեղ մը տարածելով վրան ջուր սրսկելու եւ քիչ մը թրջելու է, ու նոյն թրջած մոխրէն կոյտ մը պէտք է շինել : Աս կյատին մէջտեղը պէտք է ծակ մը բանալ ու մէջը շմարած կիր դնել, Յ—կ մաս մոխրին մաս մը կիր հաշուելով եւ վրան ջուր լեցընելու է որ կիրը մարի : Բայց կրին մարած տտենը վրան մոխրով ծածկելու է : Վիրը մարելուն պէս սկսելու է մոխրին կյատն աղէկ մը խառնել որ կրին հետ միանայ, եւ աս զանգուածն է ուսկից որ աճառի հարկաւոր եղած մոխրաջուրը պիտ' որ հանուի :

Մոխրաջուրը հանելու համար տեսակ մ' աման հարկաւոր է որն որ իր յատակին մօտ ծակ մ' եւ իր մէջտեղը պղտիկ ծակտիք ունեցող երկրորդ յատակ մ' ալ կ' ունենայ . բայց թէ որ ասիկա չըլլար հասարակ մէծ կողավ մ' ալ բաւական է, զորն որ հաստ լաթով մը ծածկելով՝ նոյնին մէջ մոխրաջուր հանելու գործով լութիւնը կրնայ կատարուիլ, ան եղանակաւ որով արեւելք մոխրաջրով զգեստեղէները կը մաքրեն : Վրախառն մոխրին ամանին ծակոտ յատակին վրայ, կամ կողավին վրայ փուուած լաթին մէջ լեցընելէն եւ աղէկ պնդելէն ետքը, վրան յարդով ծածկելու եւ 24 ժամ

թող տալու է . անկէ ետեւ վրան կամաց կամաց մաքուր ջուր լեցրնելու է մինչեւ որ զանգուածն ալ կարող չըլլայ ծծել : Ասով կը սկսի ամանին կամ լաթին ծակտիբներէն պղտոր գունով ջուր մը վազել . առաջին անգամ լեցուած ջուրը վազելէն ետեւ , երկրորդ անգամ նորէն պէտք է լեցրնել , եւ ասկէ վազածը զատ ամանի մը մէջ պէտք է դնել . եւ այսպէս ջուր լեցրնելը շարունակելու է մինչեւ որ վազած հեղուկը զուտ եւ մաքուր ջուր ըլլայ : Առաջին անգամ վազած մոխրա ջուրը բուն աճառի համար դործածուելիքն է :

Հիմայ կարգը կու գայ աս մոխրաջուրվ ճարպը կամ ձեթն աճառի դարցրնելու : Մէկ լիտր ճարպին 4 լիտր մոխրաջուր կը հաշուի : Կախ մոխրաջուրը կաթայի մէջ պէտք է դնել , ճարպը մէջը լեցրնել ու ծածկով դոցելէն ետեւ 5—8 ժամ՝ մաղմաղ կրակով եփել . եփուելու ատենն երբեմն երբեմն խառնելու եւ մէջը քիչ մ'ալ մոխրաջուր լեցրնելու է : Ասով զանգուածը թափանցիկ ու սոսնձի նման կերպարանքը մը կ'առնու անոր համար ալ աճառի սոսինձ կ'ըսուի : Աս աճառի սոսինձը հետեւեալ յատկութիւնները պէտք է ունենալ , այսինքն քանի որ աւելի եփուի այնչափ աւելի թանձրանալու է . մէջը նորէն մոխրաջուր դրուած ատենը պէտք չէ ջրոտիլ , շերեփէն վար կաթելու չէ , այլ երկայն բարակ անոր վրայէն պէտք է կախուիլ եւ թափանցիկ երեւալ . շերեփը դարձուած ատեն , վրան գտնուած աճառի զանգուածն անոր վրայ պղտուելու է . քարի մը վրայ կաթած ատենը պէտք է սառիլ : Եթէ դեռ աս յատկութիւններն ստացած չէ , մէջը նորէն երկրորդ անգամ վազած մոխրաջուր լեցրնելու եւ եփելու է :

Աճառին զանգուածն աս յատկութիւններն ստանալուն պէս , մէջն աղ լեցրնելու է 2 լիտրին 1 լիտր հաշուելով , եւ նորէն այնչափ ժամանակ պէտք է անգադար խառնելով եռացրնել , մինչեւ որ աղեկ մը թանձրանայ . եթէ զանգուածը կաթսայէն դուրս

թափուելու սկսի, մէջը քիչ քիչ մոխրաջուր լեցընելով կ'արգելուի: Ասկէ ետքը կրակը քիչքընելու եւ ժամ մ'ալ առանց խառնելու եռացընելու է, եւ երբ որ ան ալ կը կատարուի, կրակը բոլորովին պէտք է մարել: Հիմա եռացած զանգուածը հաստը կտաւէ կամ բարակի թերթ մաղէ մ'անցընելով՝ կարասի մը մէջ պէտք է լեցընել ու այնչափ ժամանակի թողուլ, մինչեւ որ մոխրաջուրն աճառէն բաժնուի: Աս ալ ըլլալէն ետքը կարգը կու գայ աճառն երկրորդ անգամ աղելու: Մաքրուած կաթսային մէջ գարձեալ երրորդ անգամ վազած մոխրաջուր լեցընելու է, մէկ լիտրին 2 լիտր հաշուելով, առաջին մոխրաջըն զատուած աճառը մէջը գնելու եւ աղէկ մը խառնելէն ետեւ նորէն 4—5 ժամ եռացընելու է. եռացած ատենը գարձեալ քիչ մ'ալ մոխրաջուր մէջը պէտք է լեցընել: Ասով աճառն երթալով աւելի եւս կը թանձրանայ. ան ատեն մէջը գարձեալ հասարակ աղ պէտք է լեցընել և լիտրին մէկ լիտր հաշուելով, եւ այնչափ ժամանակի եռալին յառաջ տանիլ, մինչեւ որ աճառը սկսի ճերմակ դոյն մ'առնուլ, պաղ տեղ հանուելուն պէս շուտ մը սառիլ եւ իրմէ պայծառ մոխրաջուր մը դուրս տալ:

Ասոր վրայ աճառին զանգուածը 2—3 ժամ ալ պէտք է եռացընել, մինչեւ որ սկսի մէծ ու պայծառ պղպջակներ հանել, եւ մատ գպցուած ատեն վրան չկպչել, ու մէջն ամենեւին խոնառութեան նշան չերեւալ: Ան ատեն կրակը մորելու է, աճառին տակէն մոխրաջուրը դուրս վազընելու եւ թող տալու է որ քիչ մը պաղի: Անկէ ետքը պէտք է կաղապարներու մէջ լեցընել: Աս կաղապարները հասարակօրէն տախտակէ երկայնաձեւ քառակուսի արկղներ կ'ըլլան, որոնց յատակը ծակալիք կ'ունենայ, եւ պյնպէս շինուած կ'ըլլան որ ամէն մէկ մասերը կրնան իրարմէ բաժնուիլ, որով աճառը սառելէն ետեւ կրնայ դիւրաւ դուրս հանուիլ. բայց ուրիշ ամէն տեսակ քառակուսի աման ալ կրնայ իբրեւ կաղապար դոր-

**Ճածուիլ:** Աճառը կաղապարին մէջ լեցընելէն յառաջ պէտք է անոր յատակը լաթ մը դնել, որպէս զի զանգուածին մէջ մնացած մոխրաջուրն անոր ծակտիքներէն դուրս վազէ: Երբ որ աճառը կը պնդանայ, կաղապարէն դուրս հանելու է եւ մետաղէ բարակ թելով մ'ուզուած ձեւով ու մեծութեամբ պէտք է կտրել եւ օդի մէջ չորցընել: Ասանկով 100 լիտր ճարպն 200 լիտր թաց աճառ կու տայ, որն որ չորնալով 130—140 լիտրի կ'իջնայ:

Ով որ իր տան գործածութեան համար վերը դրուած չափէն քիչ քանակութեամբ աճառ կ'ուզէ շինել, կրնայ համեմատութեամբ անոր ամէն մէկ բաղադրիչ մասերուն չափը գտնել: Մոխրաջրոյ տեղ կալաքարի ջրով ալ կրնայ աղէկ աճառ շինուիլ, եւ ան ատեն երկու չափ ճարպին, մէկ չափ աս նիւթէն առնելու է: Շինելու կերպը մոխրաջրոյն պէս է, միայն ասոր քիչ մ'աւելի աղ պէտք է դնել: Աս տեսակ աճառը թէպէտ եւ շատ չիփրփրիր, բայց աղէկ կը մաքրէ, եւ շատ կը դիմանայ:

#### Բ. ԶԷԹԻ ԱԺԱԲ

**Ամենէն աղէկ աճառը ձէթով շինուածն է,** որն որ հասարակօրէն ձիթաբեր երկիրները կը շինեն, ինչպէս խտալիա, Գաղղիա, եւ Արեւելք: Մէկ չափ ձէթին 2 չափ տկար երկրորդ անդամ վազած մոխրաջուր կ'առնուի. նախ մոխրաջուրը կաթսային մէջը դնելու է, ետքը ձէթը վրան լեցընելով՝ աղէկ խառնելէն ետեւ 4—5 ժամ եռացընելու եւ երբեմն երբեմն մէջը զօրաւոր մոխրաջուր դնելու է, որով կը սկսի զանգուածը թանձրանալ եւ աճառը մոխրաջրէն բաժնուիլ: Ան ատեն մէջը քիչ մ'աղ խառնելու է, որով ջուրը բոլորովին կը զատուի. ետքը մաքուր ամանի մէջ նորէն աճառի զանգուածին չափ տկար մոխրաջուր — եթէ 10 լիտր է աճառը կամ ձէթը, նոյնչափ ալ մոխրաջուր — լեցընելու, աճառին զանգուածը մէջը պարպելու եւ նո-

րէն եռացընելու է, մինչեւ որ կատարեալ թանձրանայ, եւ վերը (Ճարպէ աճառին հատուածին մէջ) դրուած նշաններն ունենայ : Ան ատեն կաղապարին մէջ սառեցընելու է, ինչպէս քիչ մը յառաջ գրեցինք :

Կ. ԱԹԱՆՑ ԿՐԱԿԻ ԱԺԱԹ ԹԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

Ո՞տերս առանց կրակի աճառ շինելու եղանակ մը գտնուեցաւ, որն որ իր դիւրութենէն զատ նաեւ քիչ ծախքով ալ կըլլայ : Քսանուհինդ լիտր հայրուակով եւ նոյնչափ մաքուր մոխրով մոխրաջուր մը պէտք է շինել . — Հայրորակը բարակ ծեծելով՝ ու մոխրին հետ ծակտիք ունեցող ամանի մը մէջ կամ հաստ լսթի մը վրայ գնելով վրան ջուր լեցընելով ու տակէն վաղցընելով, ինչպէս վերը դրինք . — Ելած մոխրաջուրը կաթսայի մը մէջ այնչափ ատեն եփելու է որ սկսի վրան աղ կապել . ան ատեն կրակէն վար առնելու է եւ մէջէն 2 լիտր զատելով՝ 10 լիտր հալած ճարպի հետ աղէկ մը խառնելու է, մինչեւ որ անիկայ կաթի կերպարանք առնու . Ետքը նորէն 2 լիտր ալ մոխրաջուր պէտք է խառնել եւ այսպէս յառաջ տանիլ մինչեւ որ 3 անգամ 2 այսինքն 10 լիտր մոխրաջուր ճարպին հետ խառնուի . ասով ճարպն աճառի թանձրութիւն կը ստանայ : Ան ատեն վրան պէտք է գոյել որ տաքութիւնը պահուի, եւ քանի մը ժամ թողլ տալէն ետեւ նորէն խառնելու եւ կտոր մը փորձելու է, բաց օդի մէջ պաղտեղ մը գնելով ու սառեցընելով . Եթէ դեռ կատարեալ թանձրացած չէ, նորէն քիչ մ'ալ եռացած մոխրաջուր մէջը կը խառնուի մինչեւ որ աղէկ մը թանձրանայ, եւ կարելի ըլլայ կաղապարներու մէջ դրուիլ ու պնդացուիլ :

Երկրորդ եղանակ մ'ալ առանց կրակի աճառ շինելու հետեւեալն է : Հայրորակէ ու մոխրէ — երկուքէն ալ հաւասար չափով — վերը դրուածին պէս մոխրաջուրն հանելու է, որն որ այնչափ թանձրութիւն պէտք է ունենալ որ 45 տրամ ջուր առնող աման մ'ասով

լեցուելու ըլլայ 60 տրամ կշռէ, յայտնի է որ ամանին ծանրութենեն զատ։ Երկու մաս ձեթի մէջ 1 մաս աս ջրէն լեցրնելու եւ 8 օր յաճախ անդամ ու զօրաւոր խառնելու է, որով ձերմակ ու հաստատուն աճառ մը կ'ըլլայ։

## Ք. ՄԱՐՄՈՒԱՆՄԱՆ ԱՇԱԹ

Վարմնիք նման աճառ շինելու համար հասարակ աճառի պղափկ կտոր մը տկար մոխրաջրով հալեցընելքն ետքը, մէջը քիչ մը հալած արջասպ խառնելու է, եւ աս գունաւորուած զանդուածը հալած ձերմակ աճառին մէջը լեցրնելով այնչափ ատեն խառնելու է, մինչեւ որ բոլոր զանդուածը գունաւոր երակներ ստանայ։

## Ե. ԱՆՌԻՇՈՒՇՈՑ ԱՇԱԹ

Ընուշահոտ աճառներն ուրիշ բան չեն, բայց եթէ հասարակ ձեթի աճառ, որոնց կտորներուն վրայ՝ դեռ կատարեալ չսառած, կակուղ վրձինով մ'եթերական հոտաւէտ իւղ մը քսելով, զոր օրինակ գարիճնեկի, վարդի, մեխակի կամ ասոնց նման ուրիշ իւղ մը, անոնց հոտ կը տրուի։

Եւ կամ ձեթի աճառը բարակ կտորներ պէտք է կտրել, հողէ ամանի մը մէջ դնել, ու վրան գինւոյ ոգի լեցընելով — մէկ լիտր աճառին, նոյնչափ ոգի — 24 ժամ չափաւոր տաք տեղ մը դնելու է։ Ետքը շիտակ քարի մը վրայ աղէկ ճմբելու եւ աս զանդուածը ծծուն թղթի վրայ տարածելու է որ խոնաւութիւնն անցնի։ Այսպէս կակլցուած աճառին մէջ ինչ տեսակ հոտաւէտ իւղ որ ուզուի կը դրուի եւ նորէն ձեւ տալով ու չորշընելով՝ անուշահոտ աճառ կ'ըլլայ։

## Զ. ՔՈՒԽԱԿՈՐ ԱՇԱԹ

Ամբողջ գունաւոր աճառը, դեռ իրեն հեղուկ վիճակին մէջ գտնուած զանդուածին մէջ բարակ ձեռուած ներկ մը խառնելով կը շինուի, միայն թէ աս

ներկերը վնասակար կամ թիւնաւոր նիւթ պէտք չեն ըլլալ:

“Այոր ժամանակս զանազան գեղեցիկ ձեւերով ու դուներով շինուած աճառներն ուրիշ բան չեն բայց եթէ կերպարներու մէջ ձեւ տրուած հասարակ եւ անոշահոտ դունաւոր աճառի զանգուած :

Է. Թիֆ ՀԱՆԵԼԻ ԱՇԱԽ

**Մետաքսէ կերպառներուն վրայէն բիծերը հանելու համար մասնաւոր տեսակ աճառ մը կայ,** որոն շինելուն կերպն աս է: Երեք լիտր հասարակ աճառը բարակ շերտեր կարելու է, մէջն եզան լեղւոյն կէսը պէտք է դնել, երկու ալ հաւկիթի ձերմկուց ու մէկ լիտր բարակ ծեծուած ոսկեբորակ . ասոնք աղէկ մ'իրարու հետ խառնելէն ետեւ, 24 ժամ խոնաւ տեղ մը պահելու է, եւ ետքն ուզուած ձեւերով կարելով՝ օդի մէջ չորցնելու է: Կերպասին ելով բիծ եղած տեղը հասարակ ջրով թրջելով՝ եւ աս աճառը վրան քսելով ու նորէն լուալով, բիծը կը մաքրուի:

Է. ԱՇԱԽԻ ԱԳԻ

**Եթէ հոտաւէտ կամ հասարակ աճառը գինւոյ սղիի մէջ լուծուի, աճառի ողի լսուած հեղուկը կ'ըլլայ, որն որ ջրով խառնուելով, լսուացուելու՝ կտաւ եղէններուն վրայէն կուպրի ու թանաքի բծերը հանելու, նաեւ մարդուն ելած յօդերուն եւ սկրդուած մսին իբրեւ գեղ կը գործածուի:**

## ԳԼՈՒԽ Ժ.

ՃՐԱԳԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆ ԿԵՄ ՃԱՐՊԵ ՃՐԱԳ  
ՅԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

ՃԱՐՊԵ ճրագն ուրիշ բան չէ, բայց եթէ ճարպով շափաւոր թանձրութեամբ մը պատած բամբակէ պատրոյդ մը: Ասոր շինութիւնը մասնաւոր արուեստ մըն է, բայց նաեւ աներու մէջ տանտիկնայք իրենց գործածութեան համար գիւրաւ կրնան շինել. ուստի հոս ճրագին աղէկ շինուելուն հարկաւոր եղած գործութիւններն ու նիւթերը կը գնենք:

Ճրագն երկու եղանակաւ կը շինուի, մէյմը պատրոյգն հալած ճարպին մէջը խոթելով հանելով՝ մինչեւ որ ուզուած հաստութիւնն ունենայ, եւ ասիկա հասարակ տեսակ ճրագ կու տայ, վասն զի այսպէս շինուածը շիտակ ու միօրինակ չըլլար. մէյ մ'ալ թիթեղէ կամ ապակիէ կաղապարներուն մէջտեղը պատրոյգը խոթելով ու մնացած պարապ տեղը հալած ճարպը լեցրնելով, որով ճրագներն հաւասար ու շիտակ կ'ըւլլան: Հասարակօրէն վերջի եղանակը կը գործածուի, եւ միայն գեղերու մէջ առաջին կերպով կը շինեն:

Եղէկ ճրագ ունենալու համար, աղէկ ճարպ եւ աղէկ պատրոյգ հարկաւոր է: Մատաղ անսասունները ճերմակ բայց կակուղ ճարպ կ'ունենան. տարեւորները դեղին, բայց կարծր. ոչխարի ճարպէ շինուած ճրագները շատ կը վազեն եւ այնպէս խնայութեամբ չեն վաւուիր ինչպէս եղան ճարպէ շինուածները: Բայց աս վերջիններն ալ շատ կը ծիսն ու զօրաւոր հոտ կը հանեն: Պարզ ոչխարի ճարպէն շինուած ճրագը գիւրաւ ալ կը կոտրի, վասն զի շատ կարծր է. այծի ճարպն աւելի կարծր ու չոր եւ շատ ճերմակ է. ձիու ճարպն ամենէն գէշն է: Աղէկ ճրագ շինելու համար ամենէն յարմար ճարպն ոչխարի եւ եղան ճարպերու խառնուրդն է, որով երկուքին աղէկ յատկութիւններն ալ, առաջինին ճեր-

մակութիւնն եւ երկրորդին գիմացկունութիւնն, իրարու հետ կը միանան: Հասարակօրէն աս երկու տեսակէն ալ հաւասար չափով կ'առնուն, բայց երկու մաս ոչ խարի ու մէկ մաս եզան առնոււն աւելի աղէկ է:

**Ճ**րագագործութեան առաջին գործքը ճարպն հալեցրնել է: Ասիկայնախ արիւնէն, երակներէն ու ջիւղերէն բաժնելէն ետեւ, կարելի եղածին չափ պզտիկ կտրաելու կամ տապարով մանրելու է, եւ ետքը պղնձէ կաթսայի մէջ մաղմաղ կրակի վրայ պէտք է հալեցրնել. եւ որպէս զի մէջի բարակ երակները չայրին ու ճարպին գոյնը չաղտոտեն, տափակ շերեփով մ'անդադար խառնելու է: Յառաջագոյն ճարպը հալեցուցած ատեննին մէջը ջուր ալ կը դնէին, բայց նորագոյն փորձերը ցուցուցին որ առանց ջրոյ հալեցրնելն աւելի աղէկ է: Ճարպը հալելէն ետեւ մազէ կամ թելէ մազէ մ'անցընելով՝ մէջի խարիսնծիէն պէտք է զատել, եւ ջուլ թրջած պղնձէ ամանի մը մէջ լեցընել ու թողուլ որ դեռ մէջը գտնուած աղտոտութիւնը տակը նստի: Ետքը ջուվ թրջած կաղապարներու մէջ սառեցրնելու եւ պահելու է:

**Ը**սկէ ետքը կու գայ ճարպը զտելու, որն որ զանազան կերպով կ'ըլլայ: Քսանուհինդ լիտր ճարպի համար 20 տրամ գինեքար, 5 տրամ ոսկեբորակ ու 10 լիտր ջուր կ'առնուի. Ջուրը պղնձէ ամանի մը մէջ եռացընելէն ետեւ գինեքարն եւ ոսկեբորակը բարակ ծեծած՝ մէջը կը լեցուի, եւ երբ որ անոնք բոլորովին կը հալին, ձեռքի մեծութեամբ կտրտած ճարպը մէջը կը դրուի ու մէկ ժամ կ'եփուի, եւ վրան ժողվուած փրափուրը պարզուտով մը կ'առնուի: Անդադար խառնելով՝ եւ երբեմն կաթսային մէջ պաղ ջուր լեցընելով ճարպն աւելի եւս կը փրփրի ու կը մաքրուի: Երբ որ ալ փրփուր չիհաներ, կրակը կը մարտի ճարպն աղէկ կը խառնուի ու վրան գոցելով՝ թող կը տրուի որ մրուրը տակը նստի ու պաղելով սառելու աստիճանն հասնի: Ան ատեն զգուշութեամբ ճարպը ջրին երեսէն

Հանելու եւ մաքուր ամաններու մէջ, ինչպէս պղտիկ տակառներու եւ այլն, դնելով պահելու է: Բայց աս ամանները նախ տաք ջրով մը ցօղելու եւ ջուրը պարպելու է, որպէս զի քիչ մը տաքնան եւ ճարպին մէկէն սառին արգելուի: Աս եղանակաւ զտուած ճարպ փղոսկրի ճերմակութիւնը կ'ունենայ: Քսանուհինդ լիտր ճարպ զտելու համար 50 լիտր առնող աման պէտք է, որպէս զի եռացած ու փրփրացած ատենը գուրս չժափուի:

**Ճարպը զտելու երկրորդ եղանակ մ'ալ աս է:** Քսանուհինդ լիտր հալած ճարպը կտրտելէն ետեւ կարասի մը մէջ պէտք է դնել, վրան 40 տրամ ծծմբաթթուով խառնուած 7 լիտր ջուր լեցընել, աղէկ մը խառնել եւ 2—3 օր թող տալ: Անկէ ետեւ ջուրը պէտք է թափել, եւ մէջն 7 լիտր մաքուր ջուր դնելով՝ անդադար խառնելով հալեցընել, ու 20—25 րոպէ եռացընել: Այսպէս հալած ճարպը մաղէ մը պէտք է անցընել եւ կարասի մէջ պահել: Հիմա կարդը կու գայ աս ճարպը զտելու: 7 լիտր ջրոյ մէջ 10 տրամ բորակաթթուու խառնելու ու կամթասյի մը մէջ լեցընելու է. 25 լիտր վերը դրուած եղանակաւ հալած ճարպ մէջը դնելու եւ հալեցընելու է, ելած փրփուրն անդադար առնելով: Փրփուրը ճերմակնալու սկսելուն պէս կրակը շատցընելու եւ ճարպը 30—40 րոպէ եռացընելու է: Բայց պէտք է անդադար խառնել, որ ճարպը լուացուի եւ աղտը ջրին տայ: Ետքը ճարպն ու ջուրը մէկտեղ կարասի մէջ լեցընելով՝ թող տալու է որ աղտը յատակը նստի, եւ ան ատեն երեսէն ճարպը զատելու է: Բայց միանդամ ընդ միշտ միտ դնելու է որ ամէն անդամ ճարպը ջրին երեսէն առնուած ատեն, մէկ մատնաչափ թող տրուի, որովհետեւ անմիջապէս ջրին երեսն եղաղ ճարպն առնուած ատեն քիչ մը ջուր ալ մէկտեղ կ'առնուի՝ որն որ ճարպներուն շատ վես կու տայ: Աս եղանակաւ զտուած ճարպը գեղեցիկ, ճերմակ ու մէղրամոմի նման ճրագներ կու տայ:

Ճարպը մաքրելու եւ կարծրացընելու նոր եղանակ մ'ալ աս է։ Քսանուհինդ լիտր հալած ճարպին մէջ 70 տրամ կապարաշաքար պէտք է խառնել։ Քանի մը բուպէէն տաքութիւնը քիչցընելու է, բայց այնպէս որ ճարպը հալած մնայ, եւ 150 տրամ բարակ ծեծուած խունկ ու 10 տրամ բեւեկնի իւղ պէտք է լեցընել եւ աղէկ խառնել։ Ասկէ ետեւ այնչափ ատեն հալած վիճակի մէջ թող տալու է մինչեւ որ խնկին աղտոտութիւններն ամանին տակը նատին, որուն համար քանի մը ժամ հարկաւոր է։ Կապարաշաքարը ճարպին աւելի կարծրութիւն մը կու տայ։ Իսկ խունկը չէ թէ միայն անոր կարծրութիւնը կ'աւելցընէ, այլ նաեւ անոր ախորժական հոտ մ'ալ կու տայ։ Այսպէս պատրաստուած ճարպին ճրագը չիվազեր, վառուած ատենը գեղեցիկ հոտ մը կը տարածէ, եւ բնաճարպի ճրագին շատ նման է։ Հսա դրուած չափերը կրնան փոփոխուիլ, այսինքն ճարպին մէջը դրուած նիւթերը քիչ մ'աւելի առնուիլ եթէ անոր աւելի կարծրութիւն տալ կ'ուզուի։

Պատրոյգն հասարակօրէն բամբակէ եւ քիչ անդամ կտաւէ կը շնուի։ առաջնը պայծառ կը վառի, իսկ երկրորդը խնայութեամբ։ բայց որովհետեւ կտաւէ պատրոյգը վառած ատենը շուտով չսպառելով շատ կ'երկրնայ, անոր համար ծայրը կը ծոփի եւ ճրագին վազելուն պատճառ կ'ըլլայ։ Ուստի ամենէն աղէկ պատրոյգը բամբակի ու կտափի խառնուրդէ շնուածն է, որով երկուքին աղէկ յատկութիւնն ալ իրարու հետ կը միանայ։ Ամերիկայի բամբակին ամենէն յարմար է պատրոյգի համար։ Բամբակը շատ մաքուր, ոչ շատ թոյլ եւ ոչ ալ սաստիկ ոլորտած պէտք է ըլլալ։ պատրուգին հաստութիւնը շնուելու ճրագներուն հաստութենէն կախում ունի։

Եթէ ճրագներն ընկրղմելով — պատրոյգը ճարպին մէջ խոթելով հանելով — պիտօր շնուին, երկայն գաւազանի մը վրայ պատրոյգներն իրարմէ  $1\frac{1}{2}$  մատնա-

չափ հեռու անցրնելու է . ճարպը կաթսայի մը մէջ հալեցրնելէն ետեւ 30 մատնաշափ խորովթեամբ փայտէ տաշտի մէջ լեցրնելու է , եւ գաւազանները երկու ձեռքով բռնած՝ անոր մէջ նախ մէկ կողմը եւ ետքը միւս կողմը պէտք է պառկեցրնել որով պատրոյգները ճարպին մէջ կը թաթխուին , եւ ետքն ուրիշ տաշտի մը վրայ կախնելու է , որպէս զի աւելորդ ճարպը պատրոյգներուն վրայէն անոր մէջ կաթի : Այսպէս թաթխուած պատրոյգները քիչ մը պաղելէն ետեւ կարելի եղածին չափ ուրբելու է եւ նորէն հալած ճարպի մէջ թաթխելով ու  $\frac{1}{4}$  րոպէ մէջը թող տալով՝ դարձեալ հանելու եւ կախնելու է որ աւելորդ ճարպը վար կաթի : Աս գործողութիւնն այնչափ ատեն պէտք է կրկնել , մինչեւ որ ճրագները բաւական հաստութիւն մը ստանան : Անկէ ետեւ սկսելու է աւելի տաք ճարպի մէջ թաթխել մինչեւ որ ուղուած հաստութեան հառնին : Վերջին անգամ ամենէն մաքուր ճարպի մէջ թաթխելու է , եւ կամաց կամաց սառեցրնելով՝ ու տակերնին շիտակ կտրելով քանի մ'օր գիշերուան ցօղի կախելու եւ ճերմակցրնելու է :

| Ճամակելով ճրագ շինելու համար ամենէն աղէկ կաղապարները ներսի կողմերնին կարելի եղածին չափ շիտակ անագէ շինուածներն են . ստոյգ է ապակիէ կաղապարներու մէջ ճրագներուն երեան աւելի ողորկ կըւլսյ , բայց այսպիսի կաղապարներն հասարակօրէն շիտակ չեն ըլլար , եւ միօրինակութիւն չեն ունենար , միանգամայն դիւրաւ ալ կը կոտրին : Կաղապարն վերի կողմը պղտիկ ծակ մը կ'ըլլայ , իսկ տակի կողմը ծագարի ձեւ կ'ունենայ , որպէս զի ճարպը դիւրաւ մէջը լեցուի : Պատրոյգը պղտիկ ծակէն պէտք է անցրնել ու  $1\frac{1}{2}$  մատնաշափ դուրս հանել , միւս կողմը երկաթէ թելով կամ փայտի կտրով հաստատել ու զօրաւոր քաշել , որպէս զի աղէկ մը պրկուի եւ կաղապարին ըստ ամենայնի մէջտեղը գայ : Այսպէս ամէն կաղապարներուն մէջ պատրոյգ անցրնելէն ետեւ զանոնիք ծակծկէն

սեղանի ծակերուն մէջ շարելու է : Աս սեղանները կազմապարին հաստութեան համեմատ կարգաւ ծակուած , զբասեղանի նման սեղաններ են : Արդէն կաղապարներուն վարի կողմը վերինէն հաստ ըլլալով , ծակերէն վար չինար , բայց աւելի ապահովութեան համար սեղաննը ծակուած տախտակէն քիչ մը վար շիտակ տախտակ մ'ալ կ'ունենայ որ կաղապարները վրան կոթնին : Կաղապարներն այսպէս պատրաստելէն ետքը , զտուած ճարպը քիչ կրակով հալեցրնելու եւ փայտէ ամանի մը մէջ լեցրնելու է որ պաղի . երբ որ ճարպին վերի երեսը սառելու կը սկսի , կտցաւոր թիթեղէ ամանով մ'առնելու եւ մէկիկ մէկիկ կաղապարները լեցրնելու է , եւ ամէն մէկը լեցրնելէն ետեւ թեթեւ մը զարնելու է որ ճարպը մէջն աղէկ տեղաւորուի : Ճրագներն երբ որ կատարեալ կը սառին , կաղապարներէն հանելու եւ վարի կողմէն կրտրելով՝ իրարու հաւասարցրնելու է : Թէ որ ճրագը կաղապարէն դժուարաւ կ'ելէ , զանիկա քիչ մ'ատեն տաք ջրոյ մէջ բւնելու է : Ամառը ճրագ թափելու գործողութիւնը խոնաւ տեղ մը պէտք է կատարել : Ուրովհետեւ ճարպը շատ անդամ հալելով ու սառելով ճերմակոթիւնը կը կորսնցրնէ , անոր համար ամէն անդամ միայն այնչափ պէտք է հալեցրնել , որչափ որնոյն անդամին համար հարկաւոր է : Ճրագ թափելու ամենէն յարմար ժամանակը գարունն եւ աշունն է :

Եթէ պատրոյգները ճրագը թափելէն յաւաջ մեղրամուիր մէջ թաթիւսւին , կամ մեղրամուով օծուին , աւելի երկայն կը վասին : Թէ որ անոնք նախ գինւոյ քացախի մէջ թրջուին՝ ու նորէն չորցրնելէն ետեւ ճրագը թափուի , ճարպին գէշ հոտը կը կորսնցրնէն : Փորձը ցուցուցած է որ պատրոյգները ճարպի , մեղրամուիր ու ձեթի խառնուրդով մ'օծուելու ըլլան , թէ աւելի երկայն կը դիմանան եւ թէ լուսաւոր կը վասին : Նոյնպէս թէ որ նախ օղիով թրջելէն ու չորցրնելէն ետեւ , ճարպի ու մոմի խառնուրդով օծուին :

Եթէ կրաջրի մէջ առատ բորակ դնելով ու լուծելով հեղուկ մը շինուի, եւ պատրոյգն անոր մէջ թաթխուի, ճրագրպայ ծառ բոցով կը վառի, ամենեւին չիվազեր, եւ դրեթէ մաքրելու (քիթը կտրելու) հարկաւորութիւն չունենար: Յայտնի է որ պատրոյգը հեղուկին մէջ թաթխելէն ետեւ կատարեալ չորցընելուէ:

Բայց ասոնցմէ զատ ճրագագործին իր ձեռուրներն, ամաններն եւ մանաւանդ կաղապարները մաքուր պահելը, ճրագին աղէկութեան շատ կ'օգնէ: Ծինուած լմբնցած ճրագներն որչափ երկայն ժամանակ բաց օդի մէջ կենան, նոյնչափ աւելի ճերմակութիւն կը ստանան:

## ԳԼՈՒԽ ԺԱ.

ԻՆԱՇԱՐՊ ԵՒ ԱՆԿԻ ՇՐԱԳ ՑԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

Ան գեղեցիկ, կարծր ու ճերմակ ճրագներն՝ ուրոնք Սբարժացեր անուամբ արեւելք կը ծախսուին, եւ մեր սենեակներն ու սրահներն իրենց պայծառ լուսովը կը լուսաւորեն, ուրիշ բանէ շինուած չեն բայց եթէ բնալութեամբ զտուած հասարակ ճարպէ:

Ամէն տեսակ բնական իւղ կամ պարարտութիւն, մէջ մը կարծր ու պինդ մէջ մ'ալ ջրի ու լոյծ ձէթի նման մասերէ բաղկացած է: Առաջինն՝ որն որ բնաճարպ կ'անուանուի, կարծր, ճերմակ եւ լուսաւորութեան աւելի յարմար է: Իսկ վերջինը պղտոր գոյն եւ անախորժ հոտ մ'ունի, ու 15 աստիճան տաքութեամբ կը հալի, ուր որ բնաճարպը հալելու համար 25—30 աստիճան կ'ուղէ: Աս երկու նիւթերն իրարմէ զատելու համար զանազան եղանակներ կան: Ստորին տեսակ բնաճարպ հանելու համար բաւական է Ռէոմիւրի 20 աստիճան տաքութեամբ ճարպը տաքցընել ու խիտ պարկի մէջ դնելով մամլոյ մէջ ճնշել. բնաճարպը պարկին մէջ կը

մնայ, իսկ իւղը գուրս կը վազէ : Բայց բուն ազնիւ տեսակ բնաճարպն այսպէս կը շինուի : Հալած ճարպին մէջ իր շափին համեմատ կրաջուր (շատ ջրով խառնուած կիր) դնելու է . ասիկա ճարպին մէջէն անուշահամ նիւթ մը կը բաժնէ, որն որ ջրին հետ կը միանայ, իսկ ճարպին միւս մասը կրին հետ միանալով, աճառի նման նիւթ մը կ'ըլլայ : Որպէս զի կիրը նորէն ճարպին բաժնուի, աս զանդուածքը ջրախառն ծծմբաթթուի մէջ դնելու եւ նորէն հալեցընելու է : Անկէ ետեւ ճարպը կաղապարներու մէջ պէտք է լեցընել ու սառեցընել . քանի մ'օր ետքը կաղապարներէն հանելու եւ խիտ պարկերու մէջ դնելով մամլով իւղը ձնշելու է : Պարկին մէջ մնացած կարծր բնաճարպէն հասարակ ճարպի պէս ճրագ կը թափուի :

Լ րֆեկը դաղղիային հետեւեալ պարզ կերպով բնաճարպ կը շինէ . 100 լիտր ճարպն 30 լիտր ջրով եւ 2 լիտր ծծմբաթթուով ժամմը կ'եռացընէ, ետքը փայտէ կարասի մը մէջ լեցընելով եւ վրան աղէկ գոցելով կամաց կամաց կը պաղեցընէ : Երկու կամ 3 օր ետքը բնաճարպը ջրի եղէն կը զատուի . ան ատեն զանիկայ 2—3 մատ հասա կտորներ կը կարէ եւ պարկերու մէջ դնելով՝ մամլոյ տակ կը ճմէ : Պարկին մէջ մնացած կարծր եղն ելած բնաճարպն է, որն որ նորէն հասարակ ճարպ դտելու կերպով կը զտուի եւ ճրագ թափելու կը դորածուի :

“Ա, որ ժամանակս գտնուած եղանակ մ'ալ կայ, որով ելած բնաճարպը շատ ազնիւ կ'ըլլայ : Հասարակ ճարպը կէս ժամու շափ շատ տկար (շատ ջրով խառնուած) ծծմբաթթուի հետ եռացընելէն ետեւ, մէջը — 25 լիտրին 3<sup>1</sup>/<sub>2</sub> լիտր — բեւեկնի իւղ խառնելու, քանի մը բոպէ պաղեցընելու եւ ետքը թիթեղէ կաղապարներու մէջ սառեցընելու է : Երբ որ կատարեալ կը սառի, խիտ պարկերու մէջ դնելու եւ մամլով ձնշելու է : Ճարպին տաքութիւնը Ռէսոմիւրի ջերմաչափին 20 աստիճանը պէտք է ըլլալ : Մամլոյ մէջ գէթ և ժամ կենա-

լու է որ հեղուկ իւղը կատարեալ դուրս ելէ։ Հասարակորէն 100 լիտր ճարպէն 70—75 լիտր բնածարպ կ'ելէ եւ 25—30 լիտր իւղ։ Աս հեղուկ իւղը կանթեղի մէջ վառելու կամ մեքենաներն օծելու կը գործածուի։ Իսկ պարկին մէջ մնացած բնածարպը, կրածըով — 100 լիտր ճարպէն 12—15 լիտր կիր հաշուելով — հալեցրնելու եւ ետքը ծծմբաժեթուով կամ ուրիշ տեսակ ժանտաջրով մը կիրը մէջէն բաժնելու է։ Այսպէս սով հանուած բնածարպը դարձեալ պարկերու մէջ կը դրուի եւ տաք երկաթներու մէջ մամլոյ տակ կը ճմլուի որով մէջի հեղուկ եղը բոլորովին կ'ելէ։

Բնածարպէ ճրագներն ալ հասարակ ճարպի եղանակաւ կը թափուին եւ ետքը քանի մ'օր գիշեր ցորեկ բաց օդի մէջ թող տալով՝ կը ճերմակցուին, եւ ասուիի կտորով մը շփելով երեսնին կը փայլի։

## ԳԼՈՒԽ ԺԲ.

### ՄՈՄՍԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԵՂՐԵՄՈՒՄ Է ՇԻԱԿ

ՄԵՂՐԵՄՈՄԸ բնութեամբ դեղին է, ուստի մոմադործին առաջին գործքը զանիկայ ճերմակցրնել է։ Եթէ մեծ կտոր մը մեղրամոմ մէկ երկու շաբաթ արեւի եւ բաց օդի մէջ դրուելուրլայ, երեսի կողմը ճերմակ գոյն մը կը ստանայ, իսկ մէջի կողմն իր բնական դեղնութիւնը կը պահէ։ Ուստի որպէս զի արեւին եւ օդին զօրութիւնը մեղրամոմին մէջ աղէկ ազդէ եւ զանիկա կատարեալ ճերմակցրնէ, նախ մոմը պղտիկ կտորներ կամ շերտեր կտրելու է։ Աս գործողութիւնը դիւրաւ կ'ըլլայ եթէ հալած մեղրամոմը պարզուածի մէջ լցուի ու պաղ ջրով լեցուած ամանի մը մէջ վաղցուի, մէկ կողմանէ ալ ջուրը գաւազանով մը շարժելով։ պարզուածին ծակերէն վազած կաթիլները

ջրին մէջ անմիջապէս կը սառին ու կտոր կտոր կը մնան։ Աս կտորուանքը լախթի կամ մաղի մը վրայ տարածելու եւ 2—3 շաբաթ արեւի մէջ թող տալու է, որով բուլրովին դեղնութիւննին կը կորսնցընեն։ Բայց երբեմն երբեմն պէտք է վրանին ջուր սրակել ու խառնել որպէս զի օդը մէջերնին աղեկ թափանցէ։ Ետքը մոմընուրեն պէտք է հալեցընել եւ քանի մ'օր ալ արեւը դնել, որով անիկայ ձիւնի պէս կը ճերմակնայ ու կը մաքրուի։

**Վ**ոմն այսպէս ճերմակնալէն ետեւ կարգն անկէ ճրագ թափելու կու գայ. մեղրամոմէ ճրագները չեն կրնար կաղապարի մէջ թափուիլ, վասն զի սաստիկ կպչուն ըլլալով՝ դուրս չեն կրնար հանուիլ. ասոր համար զատ եղանակաւ մը կը շնուին։ Պատրսցները պատրաստելէն ետեւ, զանոնք դաւազանի կամ երկաթե ճանկերու վրայ կախելու. եւ հալած մեղրամոմը չերեփով ամէն մէկուն վրայ կարգաւ լեցընելու է, այնպէս որ ամէն կողմերնին հաւասարապէս մոմով պատի։ Յայտնի է որ պատրսցներուն տակն աման մը պէտք է ըլլալ որ անոնցմէ կաթած աւելի մոմն անոր մէջը ժողվուի։ Աս գործողութիւնն այնչափ անգամ կրկնելու է, մինչեւ որ մոմերն իրենց հաստութեան կէսն ստանան. ան ստեն, որովհետեւ անոնց (մոմերուն) վարի կողմը վերի կողմէն աւելի հաստ կ'ըլլայ, կամ վերի կողմը վար դարձնելով՝ թափելը նորէն յառաջ տանելու է, եւ կամ մոմերը շխտակ մարմոր քարի մը վրայ ողարկ ընկուզի տախտակով մ'ոլորելով պէտք է շըտկեցընել եւ նորէն կախելով՝ հալած մոմ թափելն յառաջ տանիլ, մինչեւ որ ուզուած հաստութիւնն ստանան։ Անկէ ետքը մարմոր քարին վրայ ողարկ տախտակով նորէն ոլորելու եւ շտկեցընելու է։

**Տ**ասը քսան լիտրնաց մեծ կերոններն այսպէս թափելով չեն շնուիր, այլ ուզուած ծանրութեամբ մեղրամոմի կտոր մը քիչ մը կակցուելով մարմոր քարին վրայ կ'ոլորտի մինչեւ որ ուզուած երկայնութիւնն ու հաստութիւնն ստանայ։ Ետքը վերէն ի վար մինչեւ

իր հաստութեան կէսը կը ճղքուի, պատրոյգը մէջը կը դրուի եւ մնացած ճեղքուածքը նորէն մեղքամոմով լեցուելով՝ դարձեալ կ'ոլորուի:

ԳԵՂՆԱԾԽՆ 2013: Մ/Մ/Մ

**Եւրոպացիք** գետնախնձորի գործածութիւնն այնչափ ընդարձակած են որ վերջին ատեններս նաեւ անկէ մոմ շինելու ալ ձեռք զարկին եւ աղէկ ալ յաջողցուցին։ Ասոր շինութեան կերպն ալ հոս կը դնենք։ Երեք լիտր մոմը հալեցրնելու եւ մէջը մէկ լիտր մազուած գետնախնձորի օոլայ խառնելու է. աս խառնուրդը ճարպէ ճրագլ թափելու կերպով ապակիէ կաղապարներու մէջ պէտք է թափել, որով ընտիր մոմ մը կ'ունեցուի։ Երեսուն տրամ կշռող այսպիսի մոմ մը 14—17 ժամ կը վասի եւ հասարակ մեղքամոմի պէս պայծառ լցո կու տայ ու քիչ ծուխ կը հանէ։ Եթէ աս մոմէն կաթիլ մը լաթի կամ ուրիշ բանի մը վրայ կաթի, պէտք է թողուլ որ կատարեալ առոի, եւ անկէ ետքը պարզ ձեռքով շատ դիւրաւ կրնայ վրայէն հանուիլ։

Մ/Մ/Մ/ԹԵԼ

**Երկայն** ու բարակ մոմէ ճրագլ կամ Մոմաթելը մասնաւոր եղանակաւ մը պատրոյգը հալած մեղքամոմին մէջէն անցընելով կը շինուի։ Տափակ կաթսայի մ'երկու կողմը դիմաց ձգիչ գործիք հաստատելու տեղեր պէտք են ըլլալ. կաթսային մէկ կողմը ձգիչ մը կը դրուի. կաթսային մէջտեղն անսագած ու ծայրն օղակաձեւ երկաթէ գաւազան մը կը հաստատուի, օղակը դէպ ի վար, այնպէս որ կաթսային յատակին շատ մօտ ըլլայ։ Կաթսային դուրս ձգիչներուն շրտկութեամբ երկու գլանաձեւ փայտեր՝ գետնի վրայ հաստատուած ոտքերու վրայ կը դրուի, որոնց վրայ մինչեւ կաթսային երկնցող ժապաւէն մը կապուած է։ Հալած մոմը կաթսային մէջ լեցընելէն ետեւ, պա-

տրոյգը նախ երկաթե գաւազանին օղակէն եւ ետքը  
ձգչին մէկ ծակէն անցընելով՝ ժապաւէնին ծայրը կա-  
պելու, եւ գլանը դարձնելու սկսելու է։ Ասով պա-  
տրոյգը կամաց կամաց հալած մոմին մէջէն կ'անցնի եւ  
ձգչին ծակէն անցնելով՝ աւելորդ մամբ վրայէն կը  
սկրդի, ու կլոր ձեւ մ'առած՝ գլանին վրայ կը պլուի։  
Աս գործողութիւնը լմբննալուն պէս դիմացի կողմն  
ուրիշ քիչ մ'աւելի մեծ ծակ ունեցող ձգիչ մը պէտք  
է դնել, եւ առաջին ձգիչը վերցընել. պատրուգին միւս  
ծայրն երկրորդ գլանին ժապաւէնին պէտք է կապել  
եւ սկսիլ զանիկա (զգլանը) դարձնել, որով պատրոյգն  
երկրորդ անգամ հալած մոմին մէջէն կ'անցնի եւ աւելի  
կը հաստընայ։ Աս գործողութիւնն այնչափ անգամ  
կրկնելու է, ամէն անգամ աւելի մեծ ծակով ձգիչ  
դնելով, մինչեւ որ մոմն ուզուած հաստութիւնն ստա-  
նայ։ Վերջին անգամ քաշուած ատենը մոմբ թաց  
սպնդի մը վրայէն անցընելու է, որպէս զի աւելի պաղեն  
եւ վրան աղեկ շակուի։ Աս գործքը միշտ զով աեղ  
մ'ընելու է, եւ մոմն այնչափ տաքութիւն պէտք է  
ունենալ որ կաթուայէն գուրս ելածին պէս անմիջապէս  
սառի։ Հասարակօրէն աս տեսակ մոմին մէջ քիչ մը  
բեւեկնի իւղ եւ առատ ճարպ կը խառնեն։ Եթէ ճրգ-  
չին ծակը կլոր ըլլալու տեղ ատաղի ճեւով ըլլայ,  
մոմն ալ նոյն ճեւը կ'առնու. թէ որ հալած մոմին մէջ  
բարակ ծեծուած հանգային ներկ մը խառնուի, մոմը կը  
գունաւորի։ Բայց շատ անգամ այսպիսի գունաւոր մո-  
մերէն ելած ծուխն առողջութեան վնաս կու տայ, ա-  
նոր համար զգուշութեամբ պէտք է գործածել։

Մոմաթելը վերը գրուած կերպով մեծ մոմի  
գործարաններու մէջ կը շնչեն. Հասարակ աներու մէջ  
շնչել ուզողներուն համար բաւական է քանի մ'իրար-  
մէ մեծ ծակ ունեցող, կամ մէկ զանազան մեծութեամբ  
ծակեր ունեցող ձգիչ ունենալ, եւ պատրոյգն հալած  
մոմին մէջ թաթիւնելէն ետեւ, պարզ ձեռքով ձգչին ծա-

կերէն անցընել, նախ ամենէն պղտիկէն սկսելով։ Առ  
եղանակաւ դիւրաւ եւ աղէկ մոմաթել կրնայ շինուկիւ։

Վմէն տեսակ մոմ հասարակօրէն ձմեռ ատեն  
կը շինուի, իսկ ամառը մոմը ճերմակցընելու դործողու-  
թիւնները կ'ըլլան։

## ԳԼՈՒԽ ԺԳ.

### ՎԵՌՈՒԴԱԳՈՐԾՈՒԹԻՒԹԻՒՆ

Վ ԵՌՈՒԴԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ՝ որն որ արդէն ԺԱ. դարուն մէջ եւ-  
րոպա եւ անկէ շատ յառաջ Ճենաստան ծանօթ էր,  
եւ չէ թէ, ինչպէս առհասարակ կը կարծուի, Գեր-  
մանացի Շվարց կրօնաւորէն գտնուած է, պատերազմի  
մէջ եւ ուրիշ օգտակար բաներու, այսինքն որսի, ժայ-  
ռեր կոտրելու, հրարուեստական խաղերու եւ այլն,  
սաստիկ մեծ քանակութեամբ կը գործածուի։ Իր բա-  
զագրիչ նիւթերն են բորակ, ծծումբ եւ ածուխ, զո-  
րոնք վառօդանոցներու մէջ իրարու խառնելով կը շինեն։

Վղէկ վառօդ շինելու համար գլխաւոր պահան-  
ջուած բանն անոր կազմիչ նիւթերուն, այսինքն բո-  
րակին, ծծմբին եւ ածխին աղէկ ըլլալն է. ասոնք ու-  
նենալին ետեւ, անոնց ամէն մէկուն չափին համեմա-  
տութիւնը գտնելու, զանոնք աղէկ մանրելու եւ իրա-  
րու հետ աղէկ խառնելով շաղուելու, եւ աս զան-  
գուածը նորէն հատ հատ ընելու ու չորցընելու մեծ  
մտադրութիւն պէտք է։ Բայց ամէն բանէն աւելի շի-  
նուած լմբնցած վառօդն զգուշութեամբ պահելու հոգ-  
պէտք է ունենալ, որովհետեւ ասոր դիւրավառութիւնն  
եւ իր պայթումէն հետեւած մեծամեծ վնասներն ար-  
դէն ամենուն ծանօթ է։

Վ արօդը կազմող երեք նիւթերուն մէջ ամենէն  
գլխաւորը բորակն է, ուսկից որ միւս երկու նիւթերուն  
վեցպատիկը կ'առնուի։ Շատ տեղեր, գլխաւորաբար

Հնդկաստան, Ամերիկա, Խոտալիա, Մաճառաստան եւ  
Սպանիա բորակը լեռներու մէջ պատրաստ կը գրտ-  
նուի, բայց հասարակօրէն Եւրոպա գործածուած բո-  
րակին մեծ մասը զանազան նիւթերէ կը հանուի: Որ-  
չափ որ բորակը զուտ եւ մաքուր է, այնչափ ալ վառօդն  
ազնիւ եւ զօրաւոր կ'ըլլայ. ասոր համար վառօդագործն  
իր բորակը պէտք է զտել: Բորակին մաքուր ըլլալուն  
նշանն ան է որ պայծառ եւ ճերմակ պէտք է ըլլալ, օդի  
մէջ խոնաւոթիւն պէտք չէ առնուլ, եւ տաք ձեռքի  
մէջ դիւրաւ փշը լու է: Անզուտ բորակը զտելու հա-  
մար, նախ զանիկայ իր ծանրութեան հինգերորդ մասին  
չափ եռացած ջրոյ մէջ հալեցընելու է. ասով իր մէջը  
գտնուած հասարակ աղն՝ որն որ ջրին մէջ աւելի  
գժուարաւ կը հալի, ամանին տակը կը նստի, որուն  
վրայէն բորակի լուծուածքը դիւրաւ կրնայ առնուիլ:  
Աս լուծուածքը հասարակ սոսնձով զտելու է, (այսինքն  
մէջը ջրով հալած սոսինձ խառնելով աղտոտութիւնը  
բաժնելու է.) ետքը պղնձէ ամանի մը մէջ լեցընելու եւ  
մինչեւ որ պազի, խառնելու է: Ասով պղտիկ հատե-  
րով բորակ մը կը ստացուի, զորն որ շատ անգամ մա-  
քուր ջրով լաւլէն ետեւ, դարձեալ ջրով եռացընելու  
է եւ պէտք է թողուլ որ սառի: Այսպէսով ամենա-  
զուտ բորակ կ'ունեցուի:

**Օ**ճումբն ալ՝ որն որ վառօդին երկրորդ կազմիչ  
նիւթն է պէտք է շատ մաքուր ըլլալ, վասն զի վառօ-  
դին շուտով բոնկին աակէ կախում ունի: Ասիկայ զտե-  
լու համար երկաթէ ամանի մը մէջ դնելու եւ մաղմաղ  
կրակի վրայ հալեցընելով՝ վրայի փրփուրն առնելու է,  
եւ այնչափ անգամ լաթէ մ'անցընելով քամելու է,  
մինչեւ որ ալ լաթին մէջ մրուր թող չտայ: Եթէ  
հալած ատենը բոնկի, ամանին կափարիչը շուտ մը  
վրան դնելով կը մարի:

Ամենէն աղէկ ածուխը կակուղ ու ճերմակ փայ-  
տէ շինուածն է, ինչպէս թմբիէ, ուռիէ, կաղինի թփէ  
եւ ասոնց նման ուրիշ փայտերէ: Ասոնց ալ ամենէն ա-

զէկը կանանչ ճիւղերն են, զորոնք պէտք է կտրել, կեղեւնին հանել ու չորցընելէն ետքն ածուխ շինել: Փայտերը կամ փոսերու եւ կամ աւելի աղէկ հնոցներու մէջ ածխի կը գարձուին: Հնոցը փայտով լեցընելէն ու բռնկցընելէն ետեւ, երբ որ բոցը բոլորովին կ'անցնի, ամէն կողմէն աղէկ մը գոյելու է, որպէս զի կրակը մարի: Բայց ամենէն աղէկ է թէ որ փայտերը գոց երկաթէ ամաններու մէջ ածխոյ գարձուին, որովհետեւ ասով փայտերուն իւղային ու խժային մասը բոլորովին դուրս կ'ելլէ, եւ այսպիսի ածխով շինուած վառօդին զօրութիւնն այնչափ աւելի կ'ըլլայ որ, անոր 2 մասին ըսած ազդեցութիւնը հասարակ վառօդին 3 մասը հազիւ կրնայ ընել:

Ա առօդին 3 բաղադրիչ նիւթերուն համեմատութիւնն հասարակօրէն աս է. 1 մաս ածուխ, 1 մաս ծծումք եւ 6 մաս բորակ. բայց շատ գործարանաց մէջ աս համեմատութիւնը չեն պահեր. նոյն իսկ մի եւ նոյն վառօդագործն իր շինելու վառօդին տեսակին միտ դնելով՝ աս համեմատութենէն կը խոտորի. այսինքն զատ չափով կ'առնաւ նիւթերն եթէ շինելու վառօդը թնդանօթի վառօդ է, եւ ուրիշ չափով՝ թէ որ հրացանի, կամ որսի համար է: Թնդանօթի վառօդին համար 32 մաս բորակ, 7 մաս ծծումք եւ 9 մաս ածուխ կ'առնուի. հրացանի վառօդին 32 մաս բորակ, 6 մաս ծծումք եւ 8 մաս ածուխ. որսի վառօդին 32 մաս բորակ, 4 $\frac{1}{2}$  մաս ծծումք եւ 6 մաս ածուխ:

Աս համեմատութիւնը գիտնալէն ետեւ դիւրին է ուզուած քանակութեամք վառօդ շինել, եւ անոր ամէն մէկ նիւթէն որչափ առնուելիքը հասարակ երեքի կանոնով գտնել: Զոր օրինակ եթէ կ'ուզուի 60 լիտր հրացանի վառօդ շինել որուն մասերուն համեմատութիւնն է 32 բորակ, 6 ծծումք եւ 8 ածուխ, աս թուերէն երեք հատ երեքի կանոն կամ համեմատութիւն շինելու է այսպէս  $32 + 6 + 8$  այնպէս կը համեմատի 60ին (շինել ուզուած քանակութեան) հետ, ինչպէս 32ը +ին հետ, կամ  $46 : 60 = 32 : + :$  Երկրորդ երեքի կանոնը գարձեալ  $46 : 60 = 6 : + :$  Երրորդ երեքի կանոնը,  $46 : 60 = 8 : + .$  ուսկեց կը գտնենք որ

$$\frac{46 : 60 = 32 : + = 41^{34}/_{46} \text{ մաս բորբակ հարկաւոր է.}}{32}$$

$$\frac{46 : 192,0 = 41^{34}/_{46}}{\begin{array}{r} 80 \\ - 34 \\ \hline 38 \end{array}}$$

$$\frac{46 : 60 = 6 : + = 7^{38}/_{46} \text{ մաս ծծումը}}{\begin{array}{r} 6 \\ - 360 \\ \hline 38 \end{array}} = 7^{38}/_{46}$$

$$\frac{46 : 60 = 8 : + = 10^{20}/_{46} \text{ մաս ածուխ:}}{\begin{array}{r} 8 \\ - 48,0 \\ \hline 20 \end{array}} = 10^{20}/_{46}$$

Աս երեք գտած թուերնիս իրարու հետ գումար ընելով  
կը գտնենք 60, ինչպէս  $41 + 7 + 10 = 58$ ,  $\frac{34}{46} + \frac{38}{46} +$   
 $\frac{20}{46} = 2 \cdot 58 + 2 = 60$ :

Աս եղանակաւ կը գտնուի ամեն ուզած չափերնուս համեմատութիւնը: Տես նաեւ թուաբանութեան մէջ:

Երեք նիւթերն իրենց համեմատութեան չափով պատրաստելին ետեւ կարգը կու գայ զանոնք ծեծելու եւ իրարու հետ աղեկ խառնելու: Ծեծելը կամ անկանի մէջ կ'ըլլայ եւ կամ գլանի տակ, այսինքն նիւթերուն վրայէն ծանր փայտէ գլան մ'անցընելով. դարձեալ կամ ամեն մէկ նիւթ զատ զատ եւ կամ եւ րեքն իրարու մէջ խառնելին ետքը: Վառօդը ծեծուած ատեն ամենեւին մետաղ գործածելու չէ, այլ միայն փայտ եւ քար, որովհետեւ երկաթը միշտ կայծ հանելու ենթակայ է:

Նիւթերը զատ զատ ծեծելին եւ մանրելին ետքը, զանոնք իրարու հետ խառնելու, նորէն անկանի մէջ դնելու եւ ջուր թրջելով — 20 լիար վառօդին մէկ լիար ջուր հաշուելով, — սկսելու է նորէն ծեծել որպէս զի իրարու հետ աղեկ խառնուին: Թրջելը չորս անդամ կրկնելու է, երկրորդ անդամ առաջնին 3 ժամ ետքն, իսկ միւս երկու անդամները 12 ժամ անցնելին ետեւ. վերջին անդամը  $\frac{1}{4}$  լիար պակաս ջուր պէտք է դնել: Դեռ մօտ տարիներս յաճախ պատահած է որ առանց ամենեւին մետաղ գործածուելու, վառօդը

բռնկած եւ գործարանն օդ հանած է : Հիմա ասոր պատճառն իմացուած է, որ ածխոյ կտոր մը փայտի հետ զօրաւոր շփուելով կայծ կը հանէ : Աս վասնգէն զգուշանալու համար շատ վառօգագործք փոխանակ նիւթերն անկանի մէջ ծեծելով խառնելու, տաշտի մէջ խմորի պէս շաղուելով կը խառնեն : Խմանալու համար որ արդեօք նիւթերն իրարու հետ աղէկ խառնուած են թէ չէ, զանգուածէն կառը մը ճերմակ թղթի վրայ քսելու է . եթէ ամէն կողմը մի եւ նյն գոյնն ունին, աղէկ խառնուած է :

“Նիւթերն այսպէս խառնելէն ետեւ զանոնք հատ հատ ընելու է, այսինքն պղտիկ կարելի եղածին չափ կլոր հատերու գարձնելու է . վասն զի այսպէս եղած վառօդք գիւրաւ խոնաւութիւն չառնուր ուր որ վառօդքի փոշին (փոշի պէս բարակ վառօդն) ամենաքիչ խոնաւութենէն ալ դիւրաւ կ'ապականի : Հատհատելու գործողութիւնն այսպէս կ'ըլլայ . մագաղաթէ, պղտիկ կլոր ծածեր ունեցող մաղի մը մէջ խմորի պէս եղած վառօդի զանգուածը կը լեցուի, վրան ծանր շետակ տախտակի կտոր մը կը դրուի, այնպէս որ մաղին մէծ մասը բռնէ, եւ շրջանակը քիչ մը պարապ տեղ մնայ . ասկէ ետեւ կը սկսուի մաղը կլոր շարժել : Մաղին մէջը դրուած ծանրութեան եւ շարժման օգնութեամբը զանգուածը մագաղաթին ծակերէն պղտիկ գնդակի ձեւով դուրս կը մղուի եւ մողին տակը դրուած ամանին մէջ կը թափի : Ասիկա չորցընելէն ետեւ պէտք է նորէն մաղել որ մէջի փոշւոյ նման վառօդը զատուի :

Հատհատած վառօդը կամ հով չեղած ժամանակ բաց օդի մէջ կը չորցուի, կամ մասնաւոր շինուած խցերու մէջ վառարանի տաքութեամբ, եւ կամ ամենէն աղէկ ու ապահով, մետաղէ տախտակիներու վրայ գնելով եւ տակի կողմէն շոգւյ տաքութիւն տալով :

Պատերազմի եւ հրախաղութեանց գործածուած վառօդը չորնալէն ետքը պղտիկ տակառներու մէջ պընդելով կը դնեն, եւ այնպէս կը պահեն . իսկ որսի վա-

ոօդը նախ կը փայլեցընեն : Աս գործողութիւնը մաս-  
նաւոր տակառներու մէջ կ'ըլլայ , որոնք գլանի մը ծայրն  
այնպէս հաստատուած են որ անիկայ գարձուած ատեն ի-  
րենք ալ իրենց առանցքին վրայ կը դաւնան : Տակառ-  
ներուն մէջ կ հատ ալ փայլուն երեսով վերէն ի վար  
դրուած գաւաղաններ կ'ըլլան : Վառօդն աս տակառ-  
ներուն մէջ այնչափ կը լեցուի որ մէջը շարժելու տեղ  
ունենայ , եւ դլանը գարձնելու կը սկսուի , որով  
տակառներն ալ կը սկսին դառնալ : Ասով մէջի վա-  
ռօդն իրարու , տակառին ներսի երեսին եւ մէջի դաւ-  
աղաններուն քսուելով՝ երեսի խորտաբորտութիւնը  
կը կորսնցընէ եւ կը փայլիլ : Ետքը նորէն մաղելով փո-  
շին մէջէն կը հանուի : Փորձը ցուցուցած է որ յզկուած  
վառօդը չողկուածէն աւելի ուշ կը բռնկի , եւ աւելի  
ալ տկար է բայց անկէ աւելի ուշ ալ կ'աւրուի , որով-  
հետեւ աւելի գժուարաւ խոնաւութիւն կ'առնու :

**Վ**առօդին աղեկութիւնը զանազան եղանակաւ  
կը փորձուի : Ճերմակ թղթի վրայ դրուած եւ ածխոյ  
կրակով բռնկցուած վառօդի պղտիկ կոյա մը , եթէ ա-  
զէկ է , առանց ձայն հանելու պէտք է այրիլ , թուղթը  
խանծելու չէ , մուխն ուղղակի գէպ ի վեր պէտք է ել-  
լել , եւ թղթին վրայ սեւ ճառագայթներ պէտք չէ  
թողուլ : Թէպէտ եւ հատերը պէտք են բաւական կար-  
ծրութիւն մ'ունենալ , բայց տախտակի մը վրայ մատով  
կոխելով՝ դիւրաւ փշըելու են : Հրացանով ալ շատ ան-  
դամ վառօդին զօրութիւնը կը փորձուի . աղեկ հրա-  
ցանի վառօդը 300 քայլ հեռուէն երկու  $1\frac{1}{2}$  մասնա-  
չափ հաստ եղեւինի տախտակիները ծակելու անցնելու է :

**Վ**առօդին թէ շինութեան եւ թէ պահպանու-  
թեան ժամանակն ամէն զգուշութիւն պէտք է ընել որ  
վտանգ մը չպատահի : Ասոր համար ամէն տեսակ մե-  
տաղ , մանաւանդ երկաթ եւ պողպատ վառօդէն հե-  
ռու պէտք է ըլլալ . ամէն կարծը բաներու շփումէն  
մեծապէս պէտք է զգուշանալ . վառօդի տակառները  
գլուրած ատեն միտ դնելու է որ չըլլայ թէ անոնց մէկ

ծակեն դուրս թափուած ըլլայ, եւ տակառն անոր վրայէն անցնի, որով շատ անգամ շփման պատճառած տաքութեամբ՝ թափուած վառօդը կը բռնկի եւ տակառներն ալ կը բռնկցընէ: Դարձեալ ամենեւին ճրագով, ծուխ քաշելով կամ երկաթագամ կօշիկներով վառօդի մթերանոցներն երթալու չէ. եւ այսպիսի տեղերն, ինչպէս նաեւ վառօդի գործարանները շանթաձիդ երկաթով՝ կայծակ զարնելէն ապահովցընելու է:

## ՅԱՄԲԱԿԻ ՎԱԹՈՒ

**Ա**սկէ տասը տարի յառաջ (1846ին) Շէօնպայն հելուետացին բամբակէ վառօդը գտաւ որն որ հասարակ վառօդէն շատ աւելի զօրաւոր է, անկէ քիչ ձայն ու ծուխ կը հանէ, եւ աղտոտութիւն թող չխտար, եւ նուազ տաքութեամբ ալ կը բռնկի, աս յատկութեանը համար ալ աւելի վտանգաւոր է: Փորձով իմացուած է որ աղէկ բամբակէ վառօդին մէկ մտախն ըրած աղբեցութիւնը հասարակ վառօդին 12 մասն հազիւ կ'ընէ: Բամբակէ վառօդ գործածողը պէտք է զգուշանալ որ հրացանին փողը՝ շատ ետեւէ ետեւ նետելով չխտաքնայ, վասն զի ան ատեն վառօդն ինքն իրեն կրնայ բռնկիլ եւ մեծ վնաս պատճառել:

**Ա**մբակէ վառօդին շինութեան կերպն աս է. բամբակին մէջի օտար նիւթերն աղէկ մաքրելէն ետեւ քիչ մը գզելու եւ բորակաթթուի կամ ասոր եւ ծծմբոյ թթուի խառնուրդին մէջ պէտք է խոթել եւ կատարեալ թրջելուն պէս դուրս հանելու, եւ երկու ապակւոյ մէջ ճնշելով թթուն քամելու է. ետքը ջրով աղէկ մը պէտք է լուալ ու ծծուն թղթի մէջ ջուրը քամելու եւ բաց օդի մէջ չորցընելու է: Աս տեսակ վառօդըն աւելի ժայռ կոտրելու եւ մեծ թնդանօթներույարմար է քան թէ հրացանի: Աս եղանակաւնաեւ թղթէ, սղոցածէ (սղոցին հանած փայտի փոշիէն) եւ փայտի տաշուկէ վառօդ կրնայ շինուիլ:

## ԳԼՈՒԽ ԺԴ ·

ՈՐՍԻ ԳԵՂԱԿ · ԿԱՅԾՀԱՆ ԿԱՄ ՊԼՆՉԵ ԽԱՆԾ

Ա · ՈՐՍԻ ԹԵՇԱԿ

ՈՐՍԻ պղտիկ գնդակներուն կամ կապարեայ հատիկներուն շինութիւնը շատ դիւրին է : Հալած կապարն եթէ ծակտիք ունեցող մետաղէ մաղի մը մէջէն պաղ ջրոյ մէջ վաղցուի, ծակերէն կաթած կաթիլները կլորկէկ ձեւով հատեր կը ձեւանան եւ ջրոյն մէջ կը սառին : Բայց որովհետեւ այսպէս շինուած հատերը կատարեալ կլոր չեն ըլլար, գնդակի գործարանաց մէջ ուրիշ կազմուածով մը զանոնք բոլորովին կլոր կը շինեն : Կապարը որչափ բարձրէն կաթի, այնչափ աւելի կլոր ձեւ կը ստանայ . ասոր համար մաղերն հասարակօրէն 50, 60, 100 մինչեւ 150 սոքք բարձր աշտարակներու վրայ կը հաստատեն, վարը պաղ ջրով լեցուն տակառ մը կամ գետինը շինուած աւազան մը կ'ըլլայ, ուրուն մէջ կապարը վերէն կը կաթի եւ կատարեալ կլոր ձեւով կը սառի : Գնդակներուն մեծութիւնը մաղին ծակերուն մեծութենէն կախում ունի . հասարակօրէն ամենէն մեծ գնդակը նապաստակի գնդակն է . անկէ ետքը կու դայ բաղի գնդակը, ետքը հաւու, կաքափ եւ անսոր չափ թուչնոց . ամենէն պղտիկ գնդակները թուչնոյ գնդակներն են : Թափուած գնդակները յըզկելու եւ փայլեցընելու համար, զանոնք պէտք է դոց կարասի մը մէջ թոյլկէկ լեցընել, ինչպէս վերը վառօդք փայլեցընելու համար ըսինք, այնպէս որ մէջը շարժելու եւ շրջան ընելու տեղ ունենան, եւ զանիկայ (զկարասը) կամ գլանի ծայրը հաստատելով՝ մեքենայով՝ դարձընել, եւ կամ գետինը դրած, անդադար գլորել, որով մէջի գնդակներն իրարու քսուելով՝ երեսնին փայլունութիւն մը կը ստանայ : Աս տեսակ գնդակներուն կապարին մէջ միշտ քիչ մը զառիկ կամ սուկեղառիկ կը խառնեն : Շինուած լընցած գնդակ-

ներն հաւասար մեծութեամբ զատելու համար զանոնք զանազան աստիճանի ծակով մաղերէ կ'անցընեն, եւ ամէն մէկ մաղին մէջ մնացածները զատ կը դնեն:

Բ. ՊՊՆ ԶԷ ԽԸՆԹՓ

**Պ**ղնձէ խանծերը պղնձի բարակ թիթեղէ շինուած պղտիկ մատնոցի ձեւով ամաններ են, որոնց մէջ շառաջող մնդիկ դրուած է: **Պ**ղնձէ մատնոցիկները կամ ամանները մամնաւոր ճնշող մեքենայով մը կը շինուի, որն որ պղնձէ թիթեղները ճնշելով՝ հազարաւոր մէկտեղ խանծի ձեւի կը խոթէ. ետքն արուեստաւորը զանոնք շառաջող նիւթով կը լեցընէ: Աս նիւթը զանազան տեսակ է. ամենէն աղէկը շառաչող մնդիկն է, որն որ պյապէս կը շինուի. մնդիկը բորակաթթուի մէջ լուծելու է, մէջը քիչ մը գինւոյ ոգի քիչ մ'ալ վառօդ խառնելու եւ դեռ թաց եղած ատենը պղնձէ մատնոցիկներուն մէջ մէյմէկ կաթիլ լեցընելու է: Աս նիւթը չորնալէն ետեւ, պղնձին վրայ մրճով կամ ուրիշ բանով մը զարնելով՝ հարուածէն պատճառած տաքութեամբ շառաչող մնդիկը կը բռնկի: Անդիկն տեղ նաեւ հետեւեալ փոշին ալ խանծերը լեցընելու կը գործածէն. 10 մաս որսի վառօդը ջրով կը լուան եւ անոր չհալած մասը դեռ թաց եղած ատեն 5<sup>1/4</sup> մաս շատ բարակ լուսուած (քարի մը վրայ ճմլուած) քղորի կաղիով կը խառնեն. աս խառնուրդէն մէյմէկ կաթիլ պղնձէ մատնոցիկներուն մէջ կը կաթեցընեն եւ կը չորցընեն: Աս խանծերուն հրացաններու ինչ եղանակաւ գործածուիլն արդէն ծանօթ է:

## ԳԼՈՒԽ ԺԵ.

**ՀՐԱՅՈՒԵՍՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԿՐԱԿՈՎ ԽԱՂԵՐ  
ԾԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ**

Են գեղեցիկ հրեղէն տեսիլներն՝ որոնք դիշերուան մութին մէջ շատ անդամ զմեղ կը զուարձացրնեն, Հրարուեստին ճարտարութեամբ գլխաւորաբար բորակէ, ծծմբէ եւ ածխէ եւ ուրիշ քանի մը հանքային նիւթերէ կը շինուին: Ասոնք այնչափ տեսակ տեսակ են որ ամենուն կերպը դնելը շատ երկայն կ'ըլլայ, ուստի մենք առոնց մշջէն միայն գլխաւորներուն շինութեան կերպը կը դնենք:

Ա. ՀՐԱՑԻԿ ԿԱՄ ՀՐԵԴԱՆ ՓԱՄՓՈՒԹՑ

Հրարուեստութեան ամենէն հասարակն ու գործածականն Հրատիկը կամ հրեղէն վամփուշտն է որն որ ամենուն ծանօթ բան մըն է եւ չէ թէ միայն զուարժութեան, այլ նաեւ շատ անդամ դիշեր տաեն հեռաւոր տեղեր նշան տալու կը գործածուի: Աւստի նախասոր շինութիւնը սովորեցրնենք:

Հրատիկը ինքն իրեն վեր բարձրացող կրակ մընէ, որն որ բարձրացած ատենն իրմէ թափած կայծերովն երկայն ծիր կամ կրակի գիծ մը կը շինէ: Ասիկա շինելու համար նախ պէտք է աղէկ պատիճ մը պատրաստել, որն որ ուրիշ բան չէ բայց եթէ հաստ թղթէ կամ թանձրաքարտէ շինուած խողովակ մը, եւ ասկերպով կը շինուի: Թռողթը կամ թանձրաքարտը մատի կամ երկու մատի հաստութեամբ կլոր գաւազանի մը վրայ պլելով կը լորցրնելէն ետեւ օսլայի, կամ ալիւրի խիւսով կպցընելու է որով կլոր խողովակներ կը ձեւանան եւ գաւազանէն հանելով՝ թող տալու է որ աղէկ չորնան: Ասոնց երկայնութիւնն ուղուած չափով կընայ ըլլալ: Պատիճը լմբնալէն ետեւ անոր մէկ ծայրը կամ չուանով կապելով եւ կամ հաստ թողթ կպցընելով

զօրաւոր գոցելու է եւ անկէ ետքն սկսելու է մէջի լուց-  
կին (վառելու նիւթը) լեցընել։ Հրատիկի լուցկին ա-  
լիւրի պէս բարակ ծեծուած եւ խոշորկէկ ածխոյ փո-  
շիով խառնուած հասարակ վառօդ է, զորն որ պատ-  
րաստելու համար ուրիշ բան հարկաւոր չէ բայց եթէ  
հասարակ վառօդն առնոււլ, քարի կամ կարծր տախ-  
տակի մը վրայ փայտի կտորով մը ճնշելով փոշի դար-  
ձրնել. նյյնպէս հասարակ ածուխը սանդի մէջ կամ  
ուրիշ եղանակաւ մը ծեծելով փոշի ընել, բայց այն-  
պէս որ բոլորովին ալիւրի պէս բարակ չըլլայ, այլ որսի  
վառօդի հատերուն պէս հատիկներ ունենայ, եւ զանի-  
կայ վառօդի փոշւոյն հետ խառնել։ Հիմա կարդը կու-  
գայ պատիճները լեցընելու. լուցկին աղէկ պատրաս-  
տելէն ետքը, սկսելու է զանիկա քիչ քիչ պատճին  
(թղթէ խողովակներուն) մէջ լեցընել եւ փայտէ դաւ-  
ազանով մը զարնելով՝ զանիկայ աղէկ մը խողովակին  
մէջ պնդել. աս եղանակաւ մինչեւ վեր լեցընելէն ետ-  
քը սրածայր երկաթով կամ գայլիկոնով մը լուցկիին  
մէջտեղէն վերէն ի վար ծակ մը բանալու է, բայց այն-  
պէս որ ծակին բերմանը լայն ըլլայ եւ կամաց կամաց  
գէպ ի վեր երթալով նեղնայ։ Պատիճին բաց կողմը  
մէկ մատնաշափ երկայն պատրոյգ կը հաստատուի, եւ  
թեթեւ մը կը գոցուի, այնպէս որ մէջտեղը բաւական  
ծակ մը մնայ։

Հրատիկին՝ ինչպէս նաեւ ուրիշ հրարուես-  
տական նիւթերուն պատրոյգն այսպէս կը շինուի։  
Չափաւոր հաստութեամբ բամբակէ դերձան մը (զան-  
կապան հիւսելու դերձան) զօրաւոր օղիի, կամ աւելի  
աղէկ գինւոյ ոգիի մէջ աղէկ մը թրջելու է. ասոր  
վրան ալիւրի պէս բարակ ծեծուած վառօդի փոշի լե-  
ցընելու եւ թաց բամբակն աղէկ մը խառնելու է որ-  
պէս զի փոշին հաւասարապէս ամէն կողմը կաշի. ետքն  
երկու մատի մէջէն թեթեւ մը պէտք է անցընել որ  
աւելորդ փոշին թափի, եւ չուանի մը վրայ կախելով  
չորցընելու է։ Այսպէս պատրաստուած դերձանին մէկ

ծայրը կրակ տրուածին պէս մինչեւ միւս ծայրը շռւ տով մը կայրի եւ կրակը կը հազարդէ :

Հրատիկին ինքն իրեն վեր ելելուն պատճառը մէջի նիւթին այրելէն եղած օդն է, որն որ պատիճին մէջ հաւասարապէս ամէն կողմ՝ Ճնշում կը նէ. բայց որովհետեւ անոր մէկ ծայրը գոց ու մէկ ծայրը բաց է, բաց ծայրէն օդը գուրս ելելով գոց կողման վրայ եղած Ճնշման հաւասարակշութիւնը կը կորսուի, կամ թէ բանքը բաց կողմէն օդը գուրս ելելով՝ ան կողմը չիկրնար Ճնշում ընել, որով միւս գոց ծայրին վրայ եղած Ճնշումը զհրատիկը դէպ ի յառաջ կը մղէ : Աս Ճնշիչ օդին ելելը գիւրինցընելու համար է որ լուցկիին մէջ վերէն ի վար ծակ կը բացուի : Բայց որպէս զի հրատիկին ուզուած ուզզութիւնը տրուի, անոր վրայ թեթեւ փայտէ, գաւազան կամ եղեգ մը կապելու է . հասարակօրէն աս գաւազաններուն երկայնութիւնը հրատիկին պատիճէն 5—6 անգամ աւելի կ'ըլլայ : Վերը դրուած եղանակաւ շինուած հրատիկիները պարզ հրատիկ են. բայց շատ անգամ անոնց մէջ նաեւ ուրիշ հրարուեստական նիւթեր կը դրուին, որոնք աչքին աւելի եւս գեղեցիկ երեւցիթ մը կ'ընծայեն : Շառաչուկը — պայթելով զօրաւոր ձայն հանող կամ շառաչող նիւթ մը — եւ լուսագունդն ու քանիք ասոնց նման նիւթեր հրատիկին աս գեղեցկութիւնը կու տան :

#### Բ. ԺԱԹԱՉՈՒԿ

Ծառաչուկն այսպէս կը շինուի . հաստ թղթէ կամ թանձրաքարտէ 3—4 մատնաչափ կամ աւելի երկայն խողովակներ շինելու, մէկ կողմն աղէկ մը գոցելու եւ միւս կողմէն վառօդի փոշի լեցընելէնեւ աղէկ մը պղնագելէն ետքը նոյն կողմն ալ գոցելու է, եւ մէկ տեղէն ասեղով ծակելով մէջը պատրուզի կտոր մը պէտք է խոթել ու ծայրը քիչ մը դուրս թող տալ : Ասոնց կրակ տրուած տաեն մէջի վառօդը մէկէն բռնկելով՝ օդի կը

դառնայ, բայց դուրս ելելու ծակ չունենալով՝ վրայի պատիճը կը պայմանագրութեանէ ու սաստիկ ձայն մը կը հանէ:

Դ. ՀՈՒՍԱԿՈՒԽԵ

**Լ**ուսագնդին շինութեան կերպն աս է. 13 մաս բորակ, 5 մաս ծծումք, 1 մաս ծարիր եւ 1 մաս ձիւթիրարու հետ աղեկ մը խառնելէն ետեւ կէս մատնաչափ տրամագծով գնդակներ շինելու է. ասոնք այրած տենինին ճերմակ ու պայծառ լցու մը կու տան:

Դ. ԲԱՂԱԹԻՐԵԱԼ, ԱՑՍԻՆՔՆ ԹԱՌԱԶՈՒԽՈՎ ԿԱՄ ՀՈՒՍԱԿՆԹՈՎ ՀՐԱԺԻԿ

**Ը**առաջուկով կամ լուսագնդով հրատիկներն այսպէս կը շինեն: Պատիճի մէջ լուցկին լեցրնելէն յառաջ շառաչուկը կամ լուսագունդը կը դնեն, վրան այնչափ վառօդ կը լեցրնեն որ զանիկայ ծածկէ. վառօդին վրայ թանձրապարտէ կամ կաւէ կարճ գլան մը կը հաստատեն որն որ մէջտեղէն ծակուած կ'ըլլայ որպէս զի կրակը հաղորդէ: Ասոր վրայ կը սկսին քիչ քիչ լուցկին լեցրնել եւ ամէն անգամին գաւաղանով զարնելով պնդել, ինչպէս վերը գրեցինք: Երբ որ հրատիկն իր վերջին բարձրութեանը կը հասնի, կամ թէ ըսենք իր լուցկին այրելով մինչեւ շառաչուկին կամ լսագնդին կը հասնի, գլանին մէջտեղի ծակէն՝ կրակն անոր միւս կողմը գրուած վառօդին հաղորդելով՝ զանիկայ կը բոնկցընէ, որով նաեւ շառաչուկին պատրսցն ալ կրակ կառնու եւ օդին մէջ կը պայման, կամ եթէ լուսագունդ է հրատիկին մէջինն, անիկայ բոնկելով՝ օդի մէջ գեղեցիկ լուսաւոր գունդ կամ աստղ մը կ'երեւայ:

**Հ**րատիկները մէյմէկ հատ վառել ուղուած տեն՝ զանոնք գաւաղանէն բռնելով եւ ուզուած տեղը շտկելով պատրուգին դուրս մնացած ծայրին կրակ տալու եւ անմիջապէս գաւաղանը թող տալու է, որով կը սկսին ետեւնէն կրակի ծիր թող տալով յառաջ երթալ: Իսկ եթէ կ'ուզուի շատը մէկտեղ նետել,

զանոնք սեղանի մը վրայ կեցրնելու , սեղանին երեսը վառօդ ցանելու եւ անոր կրակ տալու է : Վառօդին յանկարծ բոնկելովը հրատիկներուն ամենը մէկտեղ կրակ կ'առնուն եւ դէպ ի վեր կ'ելլեն : Եղած զանազան փորձերը ցուցուցած են որ  $1\frac{1}{2}$  մատնաշափ տրամադիծ ոնեցող հրատիկ մը մինչեւ 2000 սանաշափ կրնայ բարձրանալ :

Ե . ՀՐԱՑՈՒԽԻՇ

Հասարակ վառօդը քիչ մը ջրով թրջելէն եւ տեւ , հողէ ամանի մը մէջ ճմիւլու եւ խմոր մը շինելու է : Աս խմորը պիրամիտի — տակի կողմը տափակ կլոր եւ երթալով բարակցող — ձեւով պէտք է ձեւել ու ծաղրը չոր վառօդի մէջ թաթիսելէն ետքը քարի մը վրայ գնել ու կրակ տալ , որով գեղեցիկ գունով կայծեր ցատքեցրնելով՝ մինչեւ վար կը վառի :

Զ . ԿԱՆԱՆՉ ՀՈՒԽ

Ը իշխ մը մէջ 20 տրամ զօրաւոր գինւոյ ոգի լեցրնելու է , մէջը մէկ դանակի ծայրին առածին չափ բարակ ծեծած ոսկեբորակի թթու պէտք է գնել եւ օր մը թողուլ երբեմն երբեմն շիշը ցնցելով : Ասիկա սկառառակի մը մէջ լեցուելու եւ բոնկցուելու ըլլայ գեղեցիկ կանանչ բոյ կու տայ :

Է . ՓԱՑՈՒԽՆ ՀՈՒԽ

Հասարակ վառօդը խոնացրնելով — ջրով կամ խոնաւ տեղ մը գնելով — տախտակի մը վրայ փայտի կտորով մը վառօդի փոշւոյ գարձրնելու եւ նորէն չորցրնելու է : Ասոր մէջ կ մասին մէկ մաս երկաթի խարտուկ պէտք է խառնել եւ աս բաղադրութիւնը թիթեղէ կամ փայտէ մէկ կողմը գոյ խողովակի մը մէջ լեցրնել , որուն լայնութիւնն եւ երկայնութիւնը բաղադրութեան քանակութեան համեմատ ըլլայ , ու գաւազանով մը զարնելով խողովակին մէջ աղէկ մը

պնդել։ Եթէ ասոր մէջ մէկ մատնաշափ երկայն ծծմբած չուան մը գրուի ու բռնկցուի, մէկէն մէջի նիւթն այրելով շատրուանի պէս վեր կը ցատքէ ու պայծառ եւ ճերմակ կայծերով վար կը թափի։ Եթէ երկաթի խարտուկի տեղ պղնձի խարտուկ խառնուի, կայծերը կանանչ գոյն մը կ'ունենան։ Զինկի խարտուկը կանաչի զարնող կապոյտ գոյն կու տայ, սաթին եւ բեւեկնի խէժին նաեւ հասարակ աղին փոշին գեղին, ժանդառինը պայծառ կանաչ, արջասպն եւ աւշակի աղը մուժ կանանչ, եւ այն։ Բայց մետաղի խարտուկներն որպէս զի պայծառ ու գեղեցիկ կայծ տան պէտք չեն ժանդառած ըլլալ։

Հ. ՍՊԻԾԱԿ ՀՈՒՐ

**Չ**որս մաս բորակ, Զ մաս ծծումք աղէկ մը ծեծելու եւ իրարու մէջ խառնելու է. Ետքն երկաթէ ամանի մը մէջ լեցընելով՝ վրան մէկ մաս ալ նաւթ լեցընելու եւ բռնկցընելու է, որով ճերմակ ու գեղեցիկ բոցով լցա մը կ'ունեցուի։

Ուրիշ տեսակ սպիտակ հուր մ'ալ այսպէս կը շինուի։ Քառասուն տրամ բարակ ծեծուած եւ աղէկ չորցած բորակը թիթեղի մը վրայ լեցընելու է, ասոր մէջ 6 տրամ լուսակրի կտօր թաղելու եւ թիթեղին տակը ոգիի կամ օղիի կանթեղ մը վառելու է։ Աս ալ գեղեցիկ ու ճերմակ բոց մը կու տայ։ Լուսակիրը միշտ ջրոյ մէջ պէտք է պահել եւ գործածել ուղուած ատեն մլրատով մը կտրելու եւ ծծուն թղթով չորցընելու է։ Զեռքով երբեք պէտք չէ բռնել, որովհետեւ օդին մէջ դիւրաւ բռնկող նիւթ մ'ըլլալով կրնայ ձեռքին մէջ յանկարծ բռնկիլ եւ մեծապէս վնասել։

Թ. ՊԵՆԿԱԼԵՄԵՆ ՀՈՒՐ

**Գ**ենկալեան կամ Հնդկային հուրն Հնդկաստանցոց դիւտն է, որն որ Անդղիացւոց ձեռքովն Եւրոպա ալ ծանուցուած է։ Իր լցոն այնչափ պայծառ՝ ճերմակ

ու բօրաւոր է որ նաեւ մշտշի եւ անձրեւի ատեն բաւական տեղ կը լւսաւորէ, իսկ օդին պայծառ եղած գիշերը 15 գերմանական մզոն (30 ժամ) հեռուեն ալ կը տեսնուի : Ասոր բաղադրիչ նիւթերն են . 24 մաս բորակ, 7 մաս ծծումք եւ 2 մաս կարմիր զառիկ : Ասոնց երեքն ալ աղեկ մը ծեծելէն ետքն իրարու հետ խառնելու եւ հաստ թղթէ կամ բարակ կապարէ եւ կամ հալած ծծմբի մէջ թաթիսուած փայտէ խողովակի մէջ լեցընելու եւ աղեկ պնդելու է : Յայտնի է որ խողովակին մէկ կողմը դոց պէտք է ըլլալ որ մէջը լեցուած նիւթը դուրս չժամափի :

**Եշրկրորդ եղանակաւ մ'ալ պյապէս կը շինուի :** 8 մաս աղեկ չորցած բօրակը սանդի մը մէջ բարակ ծեծելու է, մէջը 3 մաս նյոյնպէս շատ բարակ ծեծուած ծծումք — կամ աւելի աղեկ ծծմբյ ծաղիկ — եւ 2 մաս ծարսի բարակ փոշի պէտք է դնել եւ աղեկ մը խառնել : Աս խառնուրդը փայտէ, թղթէ կամ թիթեղէ խողովակի մէջ լեցընելով՝ բերնին կողմը ծծմբած չուանի մը կտոր կամ հասարակ հրատիկի պատրոյդ մը դնելով անոր կրակ տալու է . ելած բոցը ցորեկուան լուսին պէս ճերմակ լցոյս մը կու տայ :

**Վւելի գիւրին եղանակաւ մ'ալ կրնայ պենկալեան հուր շինուիլ . ասինքն 24 մաս բօրակ, 7 մաս ծծումք եւ 1 մաս բարակ ծեծուած ածուխ իրարու հետ խառնելով :**

Ժ. ԶԱՆԱԳԱՆ ՔՐԻՆՈՎ ՊԵՆԿԱԼԵԱՆ ՀՈՒՐ

**Կարմիր պենկալեան հուր :** Քառասուն մաս բօրակաթթու երկնալուրջ, 13 մաս ծծումք եւ 2 մաս կակուղ փայտի ածուխ : Ասնք փոշի դարձնելէն եւ աղեկ մ'իրարու հետ խառնելէն ետեւ, 5 մաս ալ չոր քղորաթթու կաղիկի փոշի մէջը պէտք է խառնել . բայց առ ետքի նիւթը շատ զգուշութեամբ եւ եղջիւրի կտորով մը խառնելու է որ գործողութեան ժամանակը չըսընկի :

**Կանանչ պենկալեան հուր :** Տասուերկու մաս

փոշի եղած չոր բորակաթթու ծանրահող, կ մաս ծծումք  
եւ Յ մաս քղորաթթու կաղի իրարու հետ աղէկ մը  
խառնելու եւ հաստ թղթե խողովակի մէջ լեցընելու է:

**Պայծառ կանաչ գունով կրակ մը շինելու համար**  
**15 մաս բորակաթթու ծանրահող, 3<sup>1</sup>/<sub>2</sub> մաս ծծումք եւ**  
**10 մաս քղորաթթու կաղի զատ զատ զգուշութեամբ**  
**փոշի դարձնելու եւ իրարու հետ խառնելու է :**

**Կամ 9 մաս բորակաթթու ծանրահող, 2<sup>1</sup>/<sub>2</sub> մաս**  
**քղորաթթու կաղի եւ 1<sup>1</sup>/<sub>2</sub> մաս ածուխ բարակ ծեծե-**  
**լու եւ իրարու խառնելու է :**

**Կարմիր արուեստական հուր մ'ալ կը շինուի 3**  
**մաս երկնալըջէ, 2 մաս ծծմքի եւ 5 մաս քղորաթթու**  
**կաղիի փոշիէ :**

**Առ գրուած հրարուեստական նիւթերն այրած**  
**ատեննին թանձր մուխ մը կը հանեն, որն որ թէպէտ**  
**եւ վնասակար չէ, բայց շատ անախորժ ու նեղացուցիչ**  
**է. աս պատճառաւ զանոնք բաց օդի մէջ կամ օդքա-**  
**նուկ տեղ մ'այրելու է: Դարձեալ մեծ զգուշութիւն**  
**պէտք է ընել հրարուեստական նիւթերը պահելու եւ**  
**գործածելու ատեն, որովհետեւ առհասարակ դիւրա-**  
**վառ նիւթերը ըլլալով՝ կրնան պղտիկ բանով մը բռնկիլ**  
**եւ մեծամեծ վնասներու պատճառ ըլլալ:**

## ԳԼՈՒԽ ԺԶ.

ԲՈՑԱՀԱՆ ԿԱՄ ՃՐԱԳ ՎԱՒԵԼՈՒ ԳՈՐԾԻ Ք

**Ա երջին ժամանակներս ճրագ վառելու կամ**  
**շուտ մը կրակ եւ բոց հանելու զանազան գիւտեր գըտ-**  
**նուեցան, որոնք մեր կենաց օգտակար նիւթերէն մէկն**  
**են: Ասոնց մէջ ամենէն դիւրինն ու կատարելագործուա-**  
**ծը Լուցափայան է, որմէ ամէն իրիկուն գրեթէ երկրիս**  
**ամէն կողմը միլիոնաւոր կը գործածուի: Լուցափայտը**  
**զանազան աւեսակ է, որոնք իրարմէ աւելի կամ նուազ**

կատարելութիւն ունին՝ բայց ամենէն ընտիրը Շփման լուցափայտն է :

Շփման կամ Գոնկրեվեան լուցափայտը հիմա կուան ամենէն ընդհանուր եղած հրահանութեան միջոցն է, որն որ այնչափ կատարելագործութեան հասած է որ թեթեւ շփում մը բաւական է զինքը բռնկցնելու : Այսպիսի լուցափայտներուն կազմիչ նիւթերն են, կակուղ փայտէ բարակ գաւազանիկներ, ծծումբ, լուսակիր եւ խիժի ջուր, երբեմն նաև հանքայիններկ մը :

Գաւազանիկները շինելու համար նախ կակուղ եւ առանց ոստի փայտ գտնելու է : Փայտերն հաւասար երկայնութեամբ կտրելէն ետքը տեսակ մը քերոցով երկայն բարակ գեղեցիկ կլոր գաւազաններ կը շենուի . աս քերոցն իր շիտակ բերնով երկաթին տեղ ուրիշ նոյն ձեւով երկաթ մ'ունի, որուն բերանը գաւազանիկներուն հաստութեամբն օղակներ հաստատուած են մէկ կողմերնին սրուած : Քերոցը հասարակ եղանակաւ փայտին վրայէն անցընելով՝ ան օղակներուն սուր բերանը փայտին երեսէն կլոր ձեւով կը կտրէ ու դուրս կը հանէ . ասանկով մէկ անգամէն 5—6 գաւազան մէկտեղ կը շինուի : Փայտին բոլոր երեսն աս քերոցով քերէլէն եւ կլոր գաւազաններ հանելէն ետեւ, նորէն հասարակ քերոցով կը շտկէն եւ դարձեալ օղակաւոր քերոցով գաւազան շինելն յառաջ կը տանին : Ուրիշ գործաւոր կամ տղայ մ'աս եղանակաւ շինուած գաւազանները կ'առնու 500 ական հատ կամ ուրիշ որոշեալ թուով մը կապոցներ կը շինէ, վրանին գերձան պրւլելով կը հաստատէ եւ կտրողին կու տայ որ զանոնք հաւասար երկայնութեամբ կտրէ : Կտրելու գործողութիւնն ալ պարզ գործիքով մը շատ դիւրութեամբ կ'ըլլայ . աս գործիքը ծխախոտ կտրելու գործիքին շատ նման է, միայն թէ իր դանակին անդիի կողմը տախտակով մը գոյցուած եւ անոր ու դանակին մէջ գաւազանիկներուն երկայնութեամբը միջոց թող տրուած է : Երկայն գաւազանի կապոցները մէկիկ մէկիկ դանակին

ետեւի երկայն տախտակին վրայ կը դնեն, եւ նախ առնոց ծայրը քիչ մը դուրս հանելով դանակը՝ ծխախոտ կտրելու եղանակաւ վար կ'առնուն որով ան ծայրը կտրուելով կը շտկուի: Այսպէս շտկելն ետքը կապոցը յառաջ կը քշեն եւ մինչեւ դանակին դիմացի տախտակը կը կութնցընեն ու դանակը նորէն վար կ'առնուն, որով հաւասար չափով պղտիկ կապոց մը գաւազանիկ վար կ'իյնայ, եւ որովհետեւ գերձանով կապուած է, առանց ցրուելու կը մնայ: Այսպէս միշտ կապոցը յառաջ քշելով ու դանակը վար առնելով՝ կը կտրեն ու քիչ ժամանակուան մէջ հաղարաւոր գաւազանիկներ կը պատրաստուի, որոնք արեւի մէջ կամ տաք տեղ մը կը դնեն եւ կը չորցընեն:

Այրելի նիւթն՝ որն որ լուցափայտներուն ծայրը դրուելով զանոնք կը բռնկցընէ, տեսակ տեսակ է, որսնց ընտիրները հետեւեալներն են: Ա. Տամնուվեց մաս արաբացի խէմն այնչափ ջրով կը թրջեն որ թանձրկեկ հեղուկ մը գառնայ, ասոր մէջ 14 մաս կապարաթթու ու 7 մաս լուսակիր կը դնեն, եւ ասոնց ամէնը մէկտեղ հողէ կամ յախճապակէ ամանի մը մէջ լեցընելով՝ աւազի վրայ մինչեւ 40—50 Ռէսմիւրի աստիճանն կը տաքցընեն, ետքը փայտով մը կը խառնեն մինչեւ որ պաղի:

Ան նիւթերն՝ որոնք դիւրաւ կը բռնկին կամ հաւասար ու միօրինակ տաքութիւն մը կ'ուզեն, հասարակօրէն անմիջապէս կրակին վրայ չեն տաքցըներ, այլ տափակ ամանի մը մէջ աւազ, երբեմն նաեւ ջուր, լեցընելով կրակին վրայ կը դնեն եւ ան աւազին կամ ջրին վրայ՝ տաքցընել ուզուած նիւթին ամանը կը դնեն, որով կրակին տաքութիւնն աւազին եւ անկէ նոյն նիւթին կը հաղորդի: — Լուսակիրը միշտ ջրի մէջ կը պահուի եւ գործածել ուզուած ատեն ունելով մը բռնելով ջրին մէջ դանակով կամ մկրատով կը կտրուի. որովհետեւ եթէ քիչ մը ժամանակ ջրէն դուրս մնալու ըլլայ անմիջապէս ինքն իրեն կը բռնկի, եւ մինչեւ որ բոլորովին չպառի՝ չիմարիր:

Բ. Չորս մաս լուսակիր, 10 մաս բորակ, 6 մաս սոսինձ, 5 մաս նոթ կամ չիկաղեղ, 2 մաս լըջաբար:

Սոսինձը քիչ մը պաղ ջրի մէջ 24 ժամ պէտք է թռւլու որ կակզնայ, զանիկայ յախճապակէ ամանի մը մէջ զնելու եւ կրակի կամ ոգւոյ կանթեղի մը վրայ այնշափ ատեն պէտք է հալեցընել որ թանձր հեղուկ մը դառնայ: Եսքը միւս նիւթերն աղէկ մը ծեծելով՝ ասոր մէջ պէտք է զնել եւ այնչափ ատեն ապակիէ կամ յախճապակէ գաւազանով մը խառնել, մինչեւ որ թանձր ու կպչուն զանգուած մը դառնայ: Եթէ գործողութեան ատեն աս զանգուածը կը պաղի պէտք է նորէն տաքըընել, բայց 60 աստիճանէն աւելի տաքութիւն երբեք պէտք չէ տալ, ապա թէ ոչ մէջի լուսակրի մասերը կը սկսին բռնկիլ, եւ անկէ ելած լուսակրի թթուն խնաւութիւնն իրեն կը քաշէ, ու շնուռած լուցափայտը կ'աւրէ:

Գ. Երեք մաս լուսակրի,  $\frac{1}{2}$  մաս դաղի խէժ, 3 մաս ջուր, 2 մաս բարակ աւազ, 2 մաս գորշ կապարաթթու: Գաղի խէժը ջրով հալեցընելու եւ միւս նիւթերը մէջը խառնելու է:

Դ. Առեկ մաս շատ բարակ փոշի եղած ծարրաքարը սոսնձի կամ արաբացի խէժի ջրով քարի մը վրայ լսուելու (Ճմելու) է, 3 մաս քղորաթթու կաղին ալ նոյնպէս քարի մը վրայ լսուելով, իրարու հետ խառնելու եւ քիչ մ'ալ լսուելու է որ իրարու հետ աղէկ միանան: Առ նիւթերն ամեննեւին չոր ծեծելու կամ լսուելու չէ, վասն զի շատ դիւրաւ կը բռնկին եւ գործողին կրնան մեծ վնաս տալ:

Հիմայ կարգը կու գայ փայտերուն ծայրն այսպէս պատրաստուած նիւթին մէջ թաթիսելու: Բայց որպէս զի այրելի բաղադրութիւնը բռնկելն ետեւ կրակը դիւրաւ փայտին ալ հազրդի եւ զանիկայ ալ բռնկցընէ, գաւազանիկներուն ծայրը նախ ուրիշ դիւրավառ նիւթի մը մէջ կը թաթիսուի: Առ նիւթը հասարակօրէն ծծումք է՝ որն որ մաղմաղ կրակի վրայ կը հալեցուի եւ գաւազանիկները մէջը կը թաթիսուին. բայց որովհետեւ անիկայ անախորժ եւ նեղացուցիչ հոտ մ'ունի,

անոր համար աւելի աղնիւ լուցափայտները 1 մաս մեղրա-  
մոմէ ու կ մաս բեւեկնի իւղէ բաղադրուած ու կրակի  
վրայ հալեցուցած իւղի կամ պարզ հալած բնաճարպի  
մէջ կը թաթիսեն։ Յայտնի է որ աս պղտիկ փայտերը  
մէկիկ մէկիկ երկու զանազան նիւթերու մէջ թաթիսելը  
շատ ժամանակի կարօտ եւ միանգամայն շատ ալ  
գժուարին է, անոր համար մանաւոր կաղմածք մը  
հնարուած է որով 4—500 փայտ մէկտեղ նիւթերուն  
մէջ կը թաթիսուին։ Ասիկայ երկու մաս ունի, մէկը շե-  
տակ կանոնի ձեւով  $1\frac{1}{2}$  2 ոտնաչափ երկայն տախտակ  
մըն է, որուն երկու գլուխներն երկու հատ շիտակ տրն-  
կուած փայտէ 2—3 մատի հաստութեամբ սիւներ կան։  
Երկրորդ մասն ալ տափակ կանոնի ձեւով տախտակներ  
են որոնց վրայ կարգաւ իրարմէ քիչ մը հեռու ակօններ  
կամ խորշեր (երկայն ու նեղ կտրուածքներ) կան, այն-  
պէս որ լուցափայտի հաստութեան կէսն անոնց մէջ  
կրնայ մտնել. աս ակօններէն զատ երկու կողմերնին ալ  
մէյմէկ մեծկակ ծակեր ունին կաղմածին առաջին մա-  
սին սիւնակներուն մէջ մտնելու համար, աս պատճա-  
ռաւ ալ ծակերն իրարմէ այնչափ հեռու են, որչափ որ  
են սիւնակները։ Վարժած գործաւոր մը ձեռքը խուրծ  
մը գաւաղանիկ առած աս խորշաւոր կանոններուն ծայ-  
րէն սկսեալ մինչեւ միւս ծայրն այնպէս մը կը քսէ,  
որ ամէն մէկ խորշին մէջ մէյմէկ գաւաղանիկ կը մտնէ,  
եւ որովհետեւ կանոններուն լայնութիւնը գաւաղաննե-  
րուն երկայնութեան 3 մասին 2 մասն է, անոր համար,  
անոնց (գաւաղանայ) ծայրերը դուրսը կը մնան։ Ասանկ  
լեցուած կանոնը ծայրի երկու ծակերէն առաջին մասին  
տնկուած սիւնակներուն մէջը կ'անցընէ եւ մինչեւ վար  
կը քշէ։ Ետքն ուրիշ կանոն մը գաւաղանիկներով լե-  
ցընելով սիւնակին վրայ կ'անցընէ, գաւաղանիկներուն  
կանոնէն դուրս մնացած կողմերն իրարու վրայ բերելով,  
եւ այսպէս կը շարունակէ մինչեւ որ սիւնակները մինչեւ  
վեր այսպիսի կանոններով լեցուին։ Երբ որ աս կ'ըլլայ  
անոնց վրայ ուրիշ առանց խորշի եւ միայն երկու ծակ

ունեցող կանոն մը կ'անցընէ եւ սեպով կամ պտուտա-  
կով այնպէս մը կը հաստատէ, որ կարգաւ վրայէ վրայ  
դրուած կանոններն եւ անոնց հետնաեւ անոնց մէջի փայ-  
տիկները կը սեղմուին եւ ծռուած ատենն ամենեւին վար  
չեն իյնար: Ասանկով բոլոր կազմածը չորեքկուսի՝ մէջը  
կարգ կարգ ճոթերնին դուրս ելած փայտիկներով շր-  
ջանակ մը կը ձեւանայ:

Եթէ կանոնները 50ական խորշ ունին եւ 10  
հատ վրայէ վրայ սիւնակներու մէջ անցուած են, յայ-  
տնի է որ կազմածը 500 հատ փայտիկ կ'ունենայ, որոնց  
ամենը մէկառեղ կրնան մէկ անգամէն նիւթերուն մէջ  
թաթխուիլ:

Ուաթթխող գործաւորն աս փայտիկներով լե-  
ցուած կազմածները կ'առնու, եւ նախ փայտիկներուն  
դուրս ելած կողմը շիտակ քարի մը կը զարնէ, որպէս  
զի եթէ աւելի դուրս ելած կայ, ներս մտնէ եւ միւս-  
ներուն հաւասարի. Ետքը նոյն ծայրերը հալած ծծմբին,  
կամ եթէ ազնիւ տեսակ է շինուած լուցափայտը,  
հալած մոմի ու բեւեկնի իւղի մէջ կը խոթէ, այնպէս որ  
2—3 գծաչափ մէջը մտնեն եւ թող կու տայ որ աղեկ  
մը չորնան կամ սառին:

Երբ որ առաջին նիւթը բոլորովին կը սառի, նոյն  
եղանակաւ երկրորդ կամ բուն պյուելի բաղադրութեան  
մէջ կը թաթխեն: Ասիկայ շիտակ քարի մը վրայ կը  
թափեն եւ կը նային որ թանձրկէկ մեղքի թան-  
ձրութիւնն ունենայ, այնպէս որ քարին վրայ թափուած  
ատեն, ինքն իրեն կամաց կամաց տարածուի: Հասա-  
րակօրէն աս նիւթին մէջ բարակ փոշի դարձած ներկ  
մալ կը խառնեն, ինչպէս լեզակ, խրուկ եւ այլն, որով  
լուցափայտներուն ծայրերը գեղեցիկ գոյն մը կը ստա-  
նան: Ասոր մէջ փայտիկներուն առաջիննիւթով թաթ-  
խուած ծայրերը թաթխելէն եւ չորցընելէն ետեւ,  
կազմածը կը քակեն, կանոնները սիւնակներէն դուրս կը  
հանեն եւ լմբնցած լուցափայտները վրաներնէն ժող-  
վելով՝ պատրաստուած տիերու մէջ կը լեցընեն:

Արովհետեւ լուցափայտը դիւրաւ բռնկելու համար խորտաքորտ տեղ մը քսել կամ շփել հարկաւոր է, ասոր համար անոր տփերուն մէկ կողմը սոսինձ կը քսեն եւ վրան աւագ կամ ապակւոյ բարակ փոշի ցանելով շփելու տեղ մը կը շինեն :

Պղտիկ ու բարակ մոմերուն ծայրն ալ վերը դրուած այրելի նիւթերուն մէկուն մէջը թաթիսելով տեսակ մ'ազնիւ բոցահան կը շինուի : Ասկէ զատ թէ թղթի եւ թէ աբեթի կտորներուն վրայ աս այրելի նիւթէն քսելով՝ ծխախոտ վառելու ինքնավառ աբեթ կամ թղթաբեթ կը շինուի . բայց թէ թուղթն եւ թէ աբեթը նախ բորակի լուծուածի (ջրի մէջ հալած բորակի) մէջ պէտք է թաթիսել ու չորցընել որ դիւրաւ այրի : Թղթաբեթին թուղթն աս լուծուածին մէջ թաթիսելն ետեւ, կտոր կտոր կը կարուի եւ պղտիկ գլաններ կը շինուի եւ բարակ վրձինով մ'անոնց, ինչպէս նաեւ աբեթին ծայրերն այրելի նիւթը կը քսուի : Աս տեսակ աբեթը նաեւ հովի ատեն ալ կրնայ վառիլ եւ ամենեւին շիմարիր :

Բոցահանի շինութիւնն ամէն տեղէն աւելի Աւստրիայի մէջ յառաջ գացած, է ուր շատ մեծ գործարաններ հազարաւոր մարդիկ կը զբաղեցրնեն եւ աշխարհքիս ամէն կողմն իրենց վաճառքը կը խրկեն : Բայց ամենէն մեծ գործարաններն Պոչեմիա Պեռնարդ Ֆիւրսթին եւ Վիեննայի մէջ Մ. Բոլլաքինն են, որոնց երկուքին շինած լուցափայտը, բոլոր Գաղղիայի մէջ շինուածէն աւելի է : Ֆիւրսթ՝ լուցափայտի գաւաղանիկ շինելու համար տարին 3000 ձող փայտ կը դործածէ, որն որ 12—15,000 ձիու բեռ է :

# ԳԼՈՒԽ ԺԵ

## ԱՊԱԿԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Եղանակով գիւտն հասարակօրէն հին Փիւնիկեցւոց կը տրուի : Փիւնիկեցի վաճառականք՝ որոնք բորակի առուտուը կ'ընէին, այսպէս կը պատմէ մեզի պատմութիւնը, Բելսո գետին եզերքը միս խաշել ուզելով, եւ կաթան դնելու քար կամ ուրիշ բան մը չգտնելով, իրենց բորակին կտորները քարի տեղ գործածեցին, եւ երբ որ անոր առջեւը կրակը վառեցին, մէկէն ամանին տակը հալած նիւթ մը սկսաւ վազել, որն որ սառելով՝ մեր հիմակուան ապակին երեւան ելաւ : Հիմակուան ժամանակս աս դէպքին ստուգութիւնը տարակուսի տակ կը ձգուի, եւ իրաւամբ ալ, որովհետեւ բաց օդի մէջ վառած կրակը չկրնար այնչափ տաքութիւն տալ որ կարող ըլլայ աւազը բորակին օգնութեամբը հալեցընել, եւ ապակւոյ գարցընել :

Ին ժամանակս ապակին շատ հազուագիւտ էր անոր համար ալ ոսկւոյ գինն ունէր : Քրիստոնէութեան առաջին դարերն աւելի յաճախելու սկսաւ, եւ տեղ տեղ ապակւով պատուհաններ սկսան շնուիլ, բայց չէ թէ բնակարաններու այլ եկեղեցիններու մէջ եւ միայն գունաւոր ապակիններով : ԺԴ. դարուն մէջ ճերմակ ապակւով պատուհաններն սկսան աւելի յաճախել եւ ժէ . դարուն հասարակ եղան : Կոյն ժամանակը վենետիկի ապակւոյ գործարաններն եւրոպայի մէջ ամենէն երեւելիններն էին, բայց ետքէն Բոհեմիայի, Անգղիայի, Գաղղիայի ու Գերմանիայի գործարաններն անոր հասան եւ անոր պատույն մասնակից եղան :

Ապակւոյն ինչ օգտակար բան ըլլալ մարդ չկայ որ չգիտնայ. չէ թէ միայն պատուհաններն, այլ նաեւ մեր աններուն զլիսաւոր կարասիններէն շատերն ապակիէնն. Ճըի գաւաթները, շիշերը, հայելիններն, ասոնցմէզատաչքնոց, գիտակ, ջերմաչափ եւ այլն, ասնիւթով

կը շինուին որոնք հիմակուան վաճառականութեան գլխաւոր առարկաներէն մէկն են:

Եթէ կարող ըլլանք կոպճի հողը հալեցրնել, գեղեցիկ ապակի կ'ունենանք. որչափ որ աս նիւթը մաքուր է, այնչափ ալ անկէ շինուած ապակին մաքուր կ'ըլլայ: Ամենէն մաքուր կոպճի հողը գլխաւորաբար վանակնին մէջ կը գտնուի, անոր համար ալ աս նիւթըն իբրեւ բնութենէ շինուած ապակի մըն է. բայց նաեւ վանաքարի եւ հասարակ աւազի մէջ ալ բաւական մաքուր կոպճի հող կայ. եւ որովհետեւ թէ վանաքարն եւ թէ մանաւանդ հասարակ աւազը բնութեան մէջ շատ առատ կը գտնուի, աս պատճառաւ ապակի շինելու համար հասարակօրէն աս նիւթերը կը գործածուին:

Խմանալէն ետքն որ ապակւոյ գլխաւոր նիւթը հասարակ աւազը կամ վանաքարն է, կը մնայ աս նիւթերը հալեցրնելու կերպը գիտնալ: Մեր հնոյներուն մէջ թէպէտ եւ ամենասաստիկ կրակ ու տաքութիւն ունենան, ոչ վանաքարն եւ ոչ աւազը կը հալին. եթէ աս բանս կարելի ըլլար, ամենամաքուր եւ ընտիր ապակի կ'ունեցուէր: Բայց եթէ կարելի ալ ըլլար այնչափ սաստիկ կրակ մը վառել որ կարող ըլլար աս նիւթերն հալեցրնել, ան կրակին դիմանալու ոչ վառարան եւ ոչ ալ ամսն կարելի էր գտնել: Ուստի ապակի շինելու համար իբրեւ հարկաւոր չար պէտք է հալեցրնող նիւթ մը գործածել, որուն ձեռքովն աս ապակւոյ նիւթերն այնպէս վիճակի մը մէջ մտնեն, որ չափաւոր տաքութեամբ մը կարող ըլլան հալիլ: Աս հալեցուցիչ նիւթերն են գլխաւորաբար աղի տեսակներն, ինչպէս կերակրոյ աղը, հասարակ փայտի մոխիրը, տնկաղը, կալպարը, բորակը, կլաւբերեան աղը, նաեւ աղէկ այրած կիրն եւ կապարի մոխիրը: Ճերմակ ապակւոյ համար աս նիւթերէն զատ քանի մը զտիչ նիւթեր ալ հարկաւոր են, որպէս զի ապակին կատարեալ մաքուր ու թափանցիկ ըլլայ, թէպէտ եւ արգէն:

Հալիչ նիւթերուն մէկ քանին աս յատկութիւնն ալ ունին, ինչպէս է բորակն ու կիրը : Գլխաւոր զտիչ նիւթերն են արջնաքար, լրջաքար, զառիկ եւ ածխոյ փոշի : Աս նիւթերէն շատ մէկէն պէտք չէ դործածել, որովհետեւ չափէն աւելի արջնաքարն ապակին մանուշակագոյն կ'ընէ, լրջաքարն անոր կապուտակի գոյն մը կու տայ, իսկ զառիկը զանիկա շատ գիւրաբեկ կ'ընէ : Ապակւոյ նիւթին մէջ եթէ կապարակիր խառնուի, զօրաւոր ու ծանր կ'ըլլայ, որով կտրուած կամ յղկուած ատենն այնպէս գիւրաւ չիճաթիր :

Ապակին իր պաղ կամ սառած վիճակին մէջ որչափ որ գիւրաբեկ է, նոյնչափ ալ իր լցծ կամ հալած վիճակին մէջ գիւրաթեք եւ տարածական է, եւ իր աս յատկութեանը համար կարելի է ամէն տեսակ մնամէջ (մէջը պարապ) եւ ուրիշ ձեւով ամաններ շինուիլ : Փչափողով (փչելու խողովակող) մը կրնայ ապակին աճառի փրփուրի պէս ուռեցուիլ եւ աքցանով եւ ուրիշ գործիքներով նոյն ուռած ապակւոյն ուզուած ձեւերը տրուիլ . նաեւ մկրատով եւ դանակով ալ կրնայ կարուիլ, սասատիկ բարակ թելի պէս քաշուիլ եւ այլն : Ապակւոյն մէկ յատկութիւնն ալ աս է որ տաքութիւնը շատ քիչ կը հազորգէ, այնպէս որ չափաւոր մեծութեամբ ապակւոյ կտորի մը մէկ ծայրը կրակի պէս տաքցած ատենը, միւս ծայրը ձեռքով կրնայ բռնուիլ :

Հիմա գանք իրօք ապակին շինելու կամ անոր բաղադրիչ մասերուն համեմատութիւնը գտնելու : Մաքուր Վանակնի ապակի շինելու համար 120 մաս աղէկ լուացուած ճերմակ աւաղ, 60 մաս մաքրուած տնկաղ, 10 մաս բորակ եւ  $\frac{1}{2}$  մաս զառիկ կ'առնուի : Բոլորովին մաքուր պատուհանի ապակին կը բաղկանայ 100 մաս աւաղէ, 50 մաս մաքրուած տնկաղէ, 2 մաս բորակէ եւ  $\frac{1}{16}$  մաս լրջաքարէ . կամ աւելի աղէկ 120 մաս աւաղէ, 60 մաս տնկաղէ, 24 մաս կաւիճէ, 2 մաս բորակէ, 2 մաս զառիկէ եւ  $\frac{1}{16}$  մաս արջնաքարէ . աս եղանակաւ-

շինուած ապակիէն նաեւ մաքուր ջրի գաւաթներ ու շիշեր ալ կրնան շինուիլ: Կէս ճերմակ պատուհանի ապակւոյն բաղադրիչ մասերն են 116 մաս ճերմակ աւազ, 44 մաս տնկաղ, 22 մաս կիր, 24 մաս հասարակաղ, 24 մաս ապակւոյ կտորուանք եւ 15 մաս լուացուած մոխիր: Հասարակ կանաչ ապակւոյն 120 մաս աւազ, 50 մաս տնկաղ, 10 մաս հասարակաղ, 5 մաս զառիկ, եւ  $\frac{1}{3}$  մաս արջնաքար. եւ կամ 75 մաս աւազ, 200 մաս լուացուած մոխիր եւ 25 մաս կիր: Աեւ ապակւոյն 3 մաս ուեւ Եփեստեան փրփուր կամ երկաթակուճ եւ 1 մաս գետի աւազ:

“Նիւթերը կշռելէն պատրաստելէն ետեւ զանոնք ծեծելով կամ լոսելով՝ բարակ փոշի գարձնելու եւ մաղելու է, եւ ետքն իրարու հետ աղէկ մը պէտք է խառնել: Խառնելն հասարակօրէն մեծ սանդերու մէջի՛ըլլայ, որոնց մէջ սանդիտութին զարնելովն ամէն նիւթերն ալ հաւասարապէս կը խառնուին. որչափ որ խառնումն աղէկ կ՛ըլլայ, նոյնչափ ալ ապակին մաքուր ու թափանցիկ կ՛ըլլայ. ասոր՝ նիւթերը հալեցընելէն յառաջ միտ դնելու է, որովհետեւ հալելէն ետքը խառնելը շատ դժուարին է, ապակւոյն սասաթիկ ծգականութեանը համար: Նիւթերուն աս խառնուրդն Ապակւոյ զանգուած կ'անուանեն: Զանգուածը հալեցընելէն յառաջ պէտք է շիկացընել կամ կրակով կարմրացընել. աս գործողութեան վախճանն ան է որ խառնուրդին մէջ գտնուած այնպիսի մասերն՝ որոնք հալելու ատենն եռալով՝ պըղպջակ պիտ' որ հանէին, եւ ապակւոյն ճերմակութեան ու թափանցիկութեան վնաս պիտ' որ տային, ասով մսի ու շոգւոյ պէս գուրս ելլեն: Ասկէ ետքը հալոցի մէջ կը դրուի ու կը հալեցուի:

« ալոցը կրակի գիմացող հողէ աման մըն է, յատակին 5—6 մատնաշափ, իսկ կողմերը 3—4 մատ հաստ: Ապակւոյ բովլքը կամ կրակարանը հացի փրան նման վրան կլոր կամարով շինուած տեղ մըն է. կրակ գնելու տեղոյն վրայ մեծ ծակ մ'ունի, եւ ան ծակին չորս

կողմն աղիւսով շինուած շիտակ դար մը : Հալոցներն առ դարին վրայ կը շարուին . հնոցին պատին դրսի կողմն ըստ տմենայնի հալոցներուն դրուած տեղւոյն ուղղութեամբ ծակեր կամ պատուհաններ կան , ուսկից գործաւորն իր գործիքով հալոցներուն մէջէն հալած ապակին կ'առ նու : Հալոցները տաքցընելու համար իսկզբան տկար կրակ մը պէտք է , բայց ետքը զօրաւոր բոցով կրակ մը հարկաւոր է որ ապակին հալի . կրակ վառողը պէտք է միտ գնել որ բոցերն ամէն կողմ հաւասարապէս տարածուին եւ ամէն տեղ հաւասար տաքութիւն տան : Երբ որ հնոցը բաւական կը տաքնայ , ապակւոյ զանգուածն երկաթէ թիով մը քիչ քիչ հալոցներուն մէջ լեցընելու է : Զանգուածը հալելու սկսելուն պէս վրան փրփուր մը կը ժողվուի , զորն որ երկաթէ շերեփով պէտք է առնուլ , եւ հալած ապակին երկաթէ գաւազանով մը խառնելու է : Երբեմն երբեմն նոյն գաւազանին ծայրովն ապակիէն կտոր մը դուրս առնելու եւ կաթիլ կաթիլ սառեցընելու է : Եթէ աս կաթիլներն աւազի պէս երեւոյթ մ'ունին , նշան է թէ աւազը դեռ աղեկ հալած չէ . եթէ կաթիլներուն մէջ պրզպակներ կը տեսնուին , ապակին դեռ կատարեալ չէ զտուած ուստի հալեցընելը , խառնելն ու փրփուրն առնուլը դեռ շարունակելու է :

Երբ որ ապակին կատարեալ կը զտուի , եւ փորձի համար առնուած կտորները սառելէն ետեւ պայծառ ու թափանցիկ երեւոյթ մը կ'ունենան , ան ատեն գործաւորը կը սկսի անկէ իր ուղած ամանները շինել : Աս գործողութեան դլիսաւոր գործիքը փչափողն է որն որ ուրիշ բան չէ բայց եթէ Յ մինչեւ Յ ոսնաչափ երկայն ու մէկ ծայրը պղտիկ երկաթէ գնդակ ունեցող խողսվակ մը , կամ թէ այնպիսի երկաթէ գաւազան մը որն որ մէկ ծարը կաղենի մեծութեամբ երկաթէ գընդակ մ'ունի , եւ իր մէջտեղէն մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը ծակուած է : Փչափողէն զատ քանի մ'ունելիքի եւ աքցանի ձեւով գործիքներ ալ կան որոնք շինուած

ամաններուն՝ ուզուած ձեւը տալու կը գործածուին,  
ինչպէս քիչ մ'ետքը պիտ'որ տեսնենք։ Գործաւորը  
հնոցին պատուհաններէն իր փշափողը գնդակաւոր  
կողմէն ներս՝ հալած ապակւոյ ամանին մէջ կը խո-  
թէ, եւ դանիկա (փշափողը) դարձրնելով՝ ուզածին  
չափ ապակի գնդակին վրայ կ'առնու եւ հնոցին դուրս  
կը հանէ։ Հոն փշափողին միւս կողմէն փշելով՝ կակուղ  
ապակին կը սկսի աճառի փրփուրի պէս ուռիլ։ Եթէ  
առած ապակին շինել ուզած ամանին բաւական չըլլար,  
կամ կ'ուզէ ամանն աւելի հաստցընել, փշափողը նորէն  
հնոցին մէջ կը խոթէ եւ նորէն քիչ մ'ալ ապակի  
կ'առնու։ Փշելու ատենն, ուռած ապակին երբեմն եր-  
բեմն ասդին անդին կամ կլոր ձեւով կը շարժէ։ Եր-  
բեմն ալ տաքցած քարէ կամ մետաղէ տախտակի մը  
վրայ կը գլորէ, որպէս զի ապակին գլանի կամ կոնի ձեւ  
մ'առնու։ Երբ որ ապակին իր շինելու ամանին չափ  
կ'ուռի, երկաթէ ունելիքով կը սկսի անոր ուզած ձեւը  
տալ, զօր օրինակ եթէ շիշ է շինելիքն, անոր փողի  
կամ զի կողմն ունելիքով դէպ ի ներս կը խոթէ եւ  
կամաց կամաց շիշ ձեւ կու տայ. անկէ ետքը սրածայր  
գործիքով մը բերնին տեղէն ծակ մը կը բանայ, եւ կամ  
մկրատով կտրելով զանիկայ (զծակը) կը մեծցընէ, եւ  
կամ ուրիշ գործիքով մը ձնշելով՝ կամաց կամաց կը  
լայնցընէ։ Տեղ տեղ ալ փոխանակ փշափողին վրայ ա-  
մանին ձեւը տալու, ապակին ուռեցընելէն ետքն ու-  
ռած կողման մէջտեղն ապակիէ հաստ գլան մը կը կրա-  
ցընէն, ու զանիկա փշափողին կը բաժնէն — կպած տե-  
ղը պաղ ջուր թափելով — եւ նոյն գլանէն բռնելով՝  
ձեւի կը խոթեն։ Բոլոր աս գործողութիւնները շատ  
դիւրաւ կ'ըլլան, վասն զի ապակին իր հալած վիճակին  
մէջ խմորի պէս է, եւ ուզուածին պէս կրնայ կտրուիլ,  
երկրնցուիլ, ամփոփուիլ եւ այլն. իսկ եթէ գործողու-  
թեան ժամանակ ապակին սառի ու կարծրանայ, զանի-  
կա փշափողով նորէն հնոցին մէջ խոթելով՝ կը կա-  
կըցուի, ու գործքը նորէն յառաջ կը տարուի։ Բայց

որպէս զի ուզուած ձեւը դիւրաւ տրուի , զանազան տեսակ ունելիքներ կան , որոնցմէ ոմանց ծայրը դէպիներս ծուած է , ոմանցը շիտակ կամ ուրիշ ձեւով մըն է , եւ գործաւորը զանոնք ըստ տեղւոյն կը գործածէ : Աս եղանակաւ կը շինուին ամէն ձեւով ու մեծութեամբ պարզ ամաններն ինչպէս շիշերը , ջրի գաւաթներն , անուշի ամաններն եւ ասոնց նման ամանները : Զրի գաւաթներն եւ անոնց նման լայն բերնով ամանները շինելին ետեւ , անոնց բերնին շրջանակը տափակ երկաթէ գործիքով մը կը կըրցուին : Ամաններն իրենց ձեւն առնելին եւ շինուելին լմբնալին ետեւ գործաւորը գանակի նման գործիքով մը փչափողին գնդակին չորս կողմն այնպէս կը կոխէ որ անով գնդակին կպած ապակւոյ զանգուածը կը սկսի կամաց կամաց բարակնալ եւ ամանն անկէ բաժնուիլ : Աս գործողութիւնն այնչափ ատեն կը շարունակուի , մինչեւ որ փչման պատճառած ծակը գոյցուի — ան ծակն՝ որն որ փչումը շինուած ամաններուն տակի կողմը կը պատճառէ — եւ ամանները միայն թելի պէս բարակ ապակիով փչափողի հետ կպած մնան , որն որ դիւրաւ կրնայ կոտրուիլ եւ ամաններն անկէ բաժնուիլ : Ամաններուն ունկերը եւ անոնց վրայի ներս մտած կամ դուրս ելած զարդերը շինելու համար , ապակին արձակ օդի մէջ փչելու տեղ , զանիկա փչափողին ծայրն առնելին ետեւ արուրէ կաղապարներու մէջ կը խոթեն եւ հոն կը փչեն . աս կաղապարներն երկու մասէ կաղմուած են որով դիւրաւ կրնան իրարմէ բաժնուիլ եւ մէջի ամանը դուրս հանուիլ , եւ մէջի կողմերնին ներս մտած կամ դուրս ելած զարդեր ունին , որոնք կակուղ ապակւոյն վրայ կը տպաւորուին : Զոյլ ապակւոյ գործուածներն , ինչպէս ամանի ոտքերն , ունկերն , աշտանակներն աղի ամաններն եւ այլն , քարէ կաղապարներու մէջ կը թափեն : Ամաններուն ոտքերն կամ ունկերն , իրենց գեռ կակուղ եղած ատենը կը կացընեն . իսկ եթէ կացուելու տեղը կակուղ չէ , նորէն կրակի մէջ դնելով կը կակըցընեն :

Պատուհանի եւ պղտիկ հայելիներու ապակիներն  
ալ այսպէս փշելով կը շինուին։ Հալած ապակին փշա-  
փողին ծայրն ուռեցընելէն եւ շարժելով ու տաք մե-  
տաղէ տախտակի վրայ դլորելով՝ անոր գլանի ձեւ տա-  
լէն ետքը, տաքցած մկրատով կամ գանակինման գոր-  
ծիքով մը վերէն ի վար կը կտրեն եւ շիտակ թրծուն  
կաւէ տախտակի կամ մարմորի մը վրայ տարածելով՝  
քանի որ դեռ կակուղ է, վրան երկաթէ գլան մը դլո-  
րելով կատարեալ կը շտկեցընեն։

Ապակիէ գործուածները շինուելուն պէս չեն  
կրնար գործածուիլ, այլ պէտք են նախ քանի մ'օր  
պաղարանի մէջ կամաց կամաց պաղիլ։ Ապակին ըստ  
ինքեան դիւրաբեկ է, բայց աս դիւրաբեկութիւնն ա-  
ւելի սաստիկ կ'ըլլայ, եթէ նոր շինուած ապակիէ գոր-  
ծուած մ'անմիջապէս օդին մէջ պաղի։ Ասոր օրինակ  
Պողոնեան շիշն է, որն որ հասարակօրէն մէկ մատի հաս-  
տութեամբ յատակ ունի, բայց որածայր աւազի հատ  
մը կամ կայծքարի կտոր մը մէջը դրուելուն եւ պղտիկ դիծ  
մը պատճառելուն պէս շուտ մը կը կոտրի։ Ասոր պատ-  
ճառն աս է որ աս շիշերը պաղարանի մէջ դրուած չեն,  
այլ շինուելնուն պէս ազատ օդի մէջ դրուած ու պա-  
ղած են։ Աս դիւրաբեկութեան աւելի աղէկ ցոյցն Ա-  
պակւոյ կաթիլն է։ Եթէ հալած ապակին պաղ չըի  
մէջ կաթեցուի, պղտիկ եւ մէկ կողմն երթալով դեր-  
ձանի պէս բարակցող ապակեղէն զանգուած մը կը ձեւ-  
անայ, աս բարակցած կողման ծայրէն պղտիկ կտոր մը  
կոտրուելուն պէս բոլոր կաթիլը փոշի կը դառնայ։ Ա-  
սոնց վրայ տես Բնական գիտութեան մէջ։ Ուստի ա-  
պակւոյ գործուածներուն աս տեսակ դիւրաբեկութիւնը  
կորսնցընելու համար զանոնք նախ մասնաւոր փրան մը  
մէջ դնելու է որուն տաքութիւնն այնչափ պէտք է ըւ-  
լալ որ ապակին չհալեցընէ, այլ միայն քիչ մը կա-  
կղացընէ, եւ կամաց կամաց աս տաքութիւնընուաղելով  
բոլորովին պաղի։ Փուռը դրուելու ամանները նախ մեծ  
կաւեղէն ամաններու մէջ շարելու եւ անոնցմով գնե-

լու է, իսկ պատուհանի ապակիները քիչ մը ծուռ փրան պատերուն կամ անոր մէջ հաստատուած երկաթէ գաւաղաններուն կոթընդընելու է: Փուռք կատարեալ պաղելէն ետեւ ապակիները դուրս կ'առնուին:

Ա. ԱՊԱԿԻՆ ԱՄԱՆՆԵՐԸ ՑՂԱԵԼ

Ազնիւ տեսակ շիշերը, գաւաթներն, աղի ամաններն եւ այլն, հասարակօրէն յղկելով՝ անոնց շիտակ ու գեղեցիկ երես մը կը տրուի: յղկելը շիտակ քարի մը վրայ մաքուր աւաղով կամ բարակ ծեծուած գայլախազի վոշիով կ'ըլլայ: Բայց որովհետեւ ապակւոյն աս եղանակաւ յղկուած կողմը պղտոր դոյն մը կ'ունենայ, զանիկայ փայլեցընելու համար յղկելը լմբննալէն ետեւ Տրիպոլիով, հայկաւով, մեռելոյ գլուխ ըստուած նիւթով եւ կամ ասոնց նման սաստիկ բարակ փայլեցուցիւ փոշիով մը կը շփեն, եւ աս գործողութեան համար կաշիով կամ մուշտակով պատած զանազան ձեւով վայտեր կը գործածեն:

Բ. ԱՊԱԿԻՆ ՈՍԿԵՀՅՈՒԹԵԼ

Կատ անգամ աս տեսակ ազնիւ ամաններուն եղեցըն եւ ուրիշ տեղերը կ'ոսկեզօծեն ալ. նախ ոսկւոյ փոշին բեւեկնի իւզով խառնելով՝ ներկ մը կը շինեն եւ աս ներկը վրձինով մ'ապակւոյն ոսկեզօծել ուզուած տեղերը քսելէն, կամ անով ծաղիկներ նկարելէն ետքը՝ հնոցը կը դնեն, ուր տաքութեամբ իւզը կը ցնդի եւ ոսկին ապակւոյն վրայ կպած կը մնայ: Անկէ ետքն ակատով կամ ողորկ ակուայով մը — խոզի, գայլակամ ասոնց նման անասնոյ մը — զոսկին կը փայլեցընեն:

Գ. ԱՊԱԿԻՆ ԿՑՐԵԼ ՈՒ ԺԱԿԵԼ

Ապակին կտրելու համար հասարակօրէն աղամանդի կտոր կը գործածուի, որն որ սուր ծայր մը կ'անենայ եւ

կոթի մը վրայ հաստատուած կ'ըլլայ : Բայց վերջին ժամանակներս զանազան ուրիշ աւելի դիւրին եղանակներ գտնուած են որոնք մանաւանդ այնպիսի տեղեր աւելի կը գործածուին , ուր աղամանդէ կտրոց գտնելը դիւրին չէ : Ամենէն դիւրին ապակի կտրելու կերպը շիկացած երկաթով կտրելն է . եթէ շիտակ ապակւոյն (պատուհանի , հալելոյ) կտրել ուզուած տեղը կանոն մը դրուի եւ շիկացած (կրակով կարմրցած) երկաթ մը , աւելի աղէկ թիթեղնագործներուն անագ հալեցրնելու համար գործածած գործիքին ձեւով երկաթ մը , կանոնին առջեւէն ապակւոյն վրայ շուտով քսելով անցուի եւ նոյն տեղն անմիջապէս կաթիլ մը ջուր կաթեցուի , աս տաքցած եւ անմիջապէս ջրով պաղած տեղը կը ճաթի ու դիւրաւ կրնայ կոտրուիլ : — Ածուխը բարակ ծեծելէն եւ մաղելէն ետեւ մէջը քիչ մը գաղի խիժ , քիչ մ'արաբացի խիժ , ուպանի փոշի , ուկերորակ եւ . գինոյ ոգի խառնելով խմոր մը շինելու եւ կապարագրչի ձեւով չորցրնելու է : Ասոր ծայրը սուր կտրելէն ետեւ պէտք է վառել եւ ապակւոյն կտրուելու տեղւոյն վրայէն անցրնել ու շուտ մը վրան ջուր կաթեցրնել որով շատ դիւրաւ կը կարի :

Ապակին դիւրաւ ծակելու համար , ծակուելու տեղին չորս կողմը թաց կաւով պատելու է , ապակւոյն վրայ վենետական բեւեկնի ոգի թափելու ու վառելու է : Ասով ապակւոյն նոյն տեղը կը տաքնայ եւ այնպէս կը կակլնայ որ սրածայր երկաթ մը խոթելով շուտով ծակ մը կը բացուի : Ապակին խարտոցով ալ դիւրաւ կրնայ կտրուիլ , կամ սուր երկաթով ծակուիլ , եթէ աս գործիքները քիչ մը քափուրով խառնուած բեւեկնի իւղի մէջ թաթխուին :

Ապակիէ շիշ մը կամ գաւազան մ'ուզուած տեղէն շիտակ կտրելու համար նոյն տեղը ծծմբապատ շուան մը պլելու ու զանիկայ բուրնկցրնելու է , եւ անմիջապէս վրան պաղ ջուր պէտք է թափել , որով շիշ կամ գաւազանը նոյն տեղէն կը կոտրի : Կամ կտրել

տեղուած տեղւոյն երկու կողմը թուղթ պէտք է պլել  
ու զօրաւոր կապել, եւ թղթերուն մէջ մացած միջու-  
ցին վրայ բարակ ու զօրաւոր չուան մը պլելով՝ երկու  
հոգի չուանին երկու ծայրերէն բռնած մէյմը մէկը մէյ-  
մը միւսը շուտ շուտ պէտք է քաշել։ Ասով չուանին  
քսուած կամ շփուած տեղը կը տաքնայ, եւ եթէ  
2—3 րոպէ աս գործողութիւնը շարունակելէն ետեւ  
նոյն տեղը պաղ ջուր թափուի, անմիջապէս կատարեալ  
շնտակ կը կոտրի։

## ԳԼՈՒԽ ԺԵ.

ԳՈՒՆԵՒՐ ԱՊԱԿԻ, ԳՐԱԿՈՆՑԻԿՈՆ ԵՒ  
ԱՊԱԿԻԵ ՈՒՂՈՒՆՔ

“ԵԱԽԸԸՆԹԱՑ գլխոյն մէջ ճերմակ կամ անդոյն  
ապակի շինելուն կերպը սովորեցուցինք. բայց ապակե-  
գործութեան մէկ գլխաւոր նիւթն ալ գունաւոր ա-  
պակին է, որմէ տեսակ տեսակ գեղեցիկ ամաններ,  
սուտ գոհարներ, եւ զանազան մեծութեամբ ուկունք  
կը շինէ։ Նաեւ ոսկերիչն աս գունաւոր ապակին իր  
դրակոնտիկոնը շինելուեւ անով ոսկի, արծաթի եւ ու-  
րիշ մետաղէ զարդերն աւելի եւս գեղեցկացընելու կը  
գործածէ։ Ուստի աս գլխոյն մէջ ալ աս տեսակ գու-  
նաւոր ապակի շինելը սովորեցընենք, եւ ետքն անկէ  
դրակոնտիկոն եւ ուլունք շինելուն կերպը դնենք։”

Ա. ԳՈՒՆԵՒՐ ԱՊԱԿԻ

Հասարակ ապակւոյ զանդուածին մէջ, այսինքն ան  
փոշւոյն որն որ հալելով ճերմակ կամ անդոյն ապակի  
կը լըլայ, (Տես երես 98) եթէ հանքային ներկ մը խառ-  
նուի եւ անկէ ետքը հալեցուի, ապակին նոյն ներկին  
դշոյնը կ'առնու: — Վեց մաս ապակւոյ զանդուածէ եւ 1  
մաս ոսկեծիրանիէ շիկակարմիր ապակի կը շինուի։ Ու-

դաս կարմիր գունով ապակի և մաս ապակեց զան գուածէ եւ 1 մաս արջնաքարէ . կապոյտը , և մաս զան գուածէ եւ 1 մաս զառկաքարի ժանդէ . գեղինը 12 մաս զանգուածէ , և մաս շիկացուցած (կրակի պէս կարմբըցընելէն ետեւ պաղեցուցած) արծաթաժանդէ եւ 1 մաս ծարրաքարէ : Կանաչը 6 մաս զանգուածէ եւ 1 մաս պղնձակրէ : Կարմիր եւ գեղին ապակի իրարու հետ խառնելով աշխետ կամ նարնջագոյն ապակի կը շինուի . կապոյտ եւ կարմիր խառնելով՝ ծիրաննեգոյն . դեղին , կապոյտ եւ կարմիր խառնելով՝ մանիշակագոյն եւ այլն : Աս գունոյնիւթերը նախ բարակ փոշի դարձրնելով՝ ապակւոյ զանգուածին հետ աղէկ մը խառնելէն ետեւ պէտք է հալեցընել , վասն զի , ինչպէս վերն ըսենք , հալելէն ետեւ չեն կրնար աղէկ խառնուիլ :

Այսպէս գոյնզգոյն ապակիներ պատրաստելէն ետեւ , անոնցմէ հասարակ եղանակաւ՝ ուզուած ամանները կը շինուին , եւ կամ եթէ երկու գունով աման շինել կ'ուզուի , փչափողով նախ մէկ գունով ապակի առնելէն ետեւ , նորէն ուրիշ գունով զանգուածի մը մէջ կը խոթեն եւ քիչ մ'ալ անկէ կ'առնուն , եւ այնպէս ամանը կը շինեն , որն որ ասով երկու կարգ զան գուած կ'ունենայ , մէյմը ներսի կողմը զատ գունով , մէյ մ'ալ գրսի երեսը ուրիշ գունով մը . անկէ ետքը դրսի կողմանէ յղկելով՝ կը մաշեցընեն , մինչեւ որ տակի գոյնն երեւան ելլէ , եւ աս եղանակաւ ուզած ձեւերնին կը հանեն : Գունաւոր ապակիներն ոսկեզօծելն ալ ձերմակին եղանակաւը կ'ըլլայ :

Բ . ԳՐԱԿԱՆՈՒՑՔԻՑՈՆ

Կրակոնտիկոնն ուրիշ բան չէ բայց եթէ գունաւոր ապակի . ասոր գործելը շատ դիւրին է : Պողպատէ սանդի մը մէջ ապակին բարակ ծեծելէն ետեւ , ջրով կը շաղուեն եւ խմորի պէս զանգուած մը կ'ըլլայ : Ասիկայ , ոսկի , արծաթի եւ այլն , զարդերուն վրայ մասնաւոր գործիքով մ'ուզուած ձեւով կը դնեն , եւ թող

կու տան որ չորնայ. Ետքը նոյն զարդը կաւե ամանի մը մէջ կը դոցեն ու կրակի մէջ կը դնեն: Ասով ապա- կին կը հալի ու զարդին վրայ կը կպչի: Ան կաթի դունով ապակին՝ որով հասարակօրէն ժամացոյցնե- րու թռուի աւախտակները կը պատեն կամ կ'օծանեն, հասարակ ճերմակ ապակիի մէջ քիչ մը կապարի եւ անագի մոխիր խառնելով կը շինուի:

Հ. ԱՊԱԿԻԸ ԶԱՐԴԵՐԻ ԵԽ ՑԱՀԱՋԱՆՆԵՐ

Ուէ գունաւոր եւ թէ անդոյն ապակիէ զանա- զան տեսակ գեղեցիկ զարդեր, կոճակներ, գնդասեղի գլուխներ եւ զանազան մեծութեամբ ուղունք կը շի- նուին: Ապակիէ կոճակ շինելու համար գործաւորը կոճակին օղակաձեւ թելն ունելիքով մը կը բռնէ, եւ հալած ապակիին մէջը խոթելով կը դարձննէ. աւ սով ապակին կլոր ձեւով անոր վրայ կը կպչի: Իսկ եթէ կոճակին զանազան անկիւնաւոր ձեւեր տալ կ'ու- զէ, ապակին գեռ կակուղ եղած ատեն, ճրագի մլրատի ձեւով կաղապարի մը մէջ, որուներկու կողմն ուղուած ձեւը փորուած է, կը սեղմէ: Նոյն եղա- նակաւ կը շինեն գնդասեղի գլուխներն ալ եւ ետքն, ինչպէս նաեւ կոճակներն ալ պաղարանի մէջ դնելով կամաց կամաց կը պաղեցընեն:

Ապակիէ գաւազան շինելու համար գործաւոր մ'երկաթի գաւազանով մը հալած ապակիի մաս մը կ'առնու. ուրիշ գործաւոր մ'ուրիշ երկաթէ գաւա- զանի մը ծայրն աս ապակւոյն կպցընելով կը սկսի ետ ետ երկաթալ ու քաշել, որով կակուղ ապակին կլոր ձեւ- ով կ'երկըննայ. երբ որ ուղուած հաստաթեան կը հասնի երկաթներուն վրայէն կը բաժնեն ու պաղարանի մէջ կը պաղեցընեն: Աս եղանակաւ կը շինուին ապակիէ խողովակներն ալ. միայն աս տարբերութեամբ որ ա- ռաջին գործաւորը, փոխանակ ապակին երկաթէ գաւ- ազանով առնելու, փչափողով (մէջը ծակ գաւազանով) կ'առնու, եւ միւս գործաւորին վերն ըստած եղանա-

կաւ ապակին քաշած ատենն, ինքն ասդիի կողմէն կը փչէ, որով մէջը ծակ կը բացուի: Ապակին այսպէս քաշելով եւ երկնցընելով կրնայ ուզուած բարակութեամբ մինչեւ գերձանի պէս խողովակ շինել, մէջի ծակին առանց գոցուելու, եւ ահա աս տեսակ բարակ խողովակներէն է որ ան պղտիկ ուլունքը կը շինուին, ինչպէս հիմա պիտ' որ տեսնենք:

Դ. ԱՊԱԿԻԷ ՈՒԼՈՒԽ

Եւրոպայի մէջ ապակիէ ուլունք շինելու գործարաններուն ամենէն մեծն եւ անուանին վենետիկի մօտ Մուրանոյ գեղինն է, ուսկից աշխարհքիս ամէն կողմը միլիոնաւոր կը խրկուի: Ասոնց շինելու կերպը շատ դիւրին է, թէպէտ եւ չգիտցողին շատ դժուարին բան կ'երեւայ այնպիսի պղտիկ եւ մէջը ծակ գործուածի մը շինութիւնը: «Ախ վերը գրուած եղանակաւ բարակ ապակիէ խողովակներ կը շինեն, կամ միագցն ապակիէ, եւ կամ խատուտիկ (երկու, երեք գունով) որն որ դիւրաւ կ'ըլլայ եթէ փչափողով քիչ մը մէկ գունով ապակի առնելէն ետքը զատ գունով ապակւց ամանին մէջ խոթուի, եւ քիչ մ'ալ անկէ առնուի, ինչպէս վերը դրենք: Խողովակները հասարակօրէն շատ երկայն մինչեւ 100 ստնաչափ կ'ըլլան, ասոր համար զանոնք երկերկու ստնաչափ երկայնութեամբ կը կոտրեն, եւ կտրելու գործիքին մէջ կը դնեն: Աս գործիքը ծխախոտ կտրելու գործիքին շատ նման է. միայն աս տարբերութիւնն ունի որ ասոր ընդունարանին (խողովակները դնելու տեղւոյն) յատակը շիտակ է, եւ ոչ կլոր, ինչպէս է ծխախոտինը: Խողովակներն աս ընդունարանին մէջ շարելէն ետեւ ծայրերնին քիչ մը դուրս կը հանեն եւ վերէն շիտակ դանակը վար իջեցընելով դուրս ելած մասերը կը կտրին վար կ'իյնան. ետքը նորէն քիչ մ'ալ յառաջ կը քշեն եւ գարձեալ կը կտրեն, եւ այսպէս կը շարունակեն մինչեւ որ բոլորը կտրի եւ ասանկով ան ամենափոքր ուլունքը կը շինուին:

Բայց յայտնի է որ ասոնց կտրուած տեղերը սուր կ'ըւլան, ուստի զանոնք կտրելէն ետքը կը կլորցընեն կամ ան սրութիւննին կորսնցընել կու տան աս կերպով։ Ուլունքն երկաթէ խողովակի կամ գլանի մը մէջ կը լեցընեն եւ կրակի մէջ դնելով մինչեւ ապակւոյ հալելու աստիճանը կը տաքցընեն, եւ որպէս զի ուլունքն իրարու շիպչին, մէջն ածխոյ եւ կափ փոշի ալ կը խառնեն, եւ խողովակն անդադար կը գլորեն։ Տաքութիւնն ուլունքներուն սուր եղեցքն հալեցընելով՝ զանոնք կը կլորցընէ։

**Վեծ հատով** ուլունք շինելու կերպն ասկէ տարբեր է։ Ասոնք միշտ մէկիկ մէկիկ կը շինուելի ուլունքին մէծութեան համեմատ ապակիկ հաստիկ խողովակը կ'առնուն, մէկ ծայրը կանթեղի բոցին առջեւը բռնելով կը կակզցընեն, եւ միւս ծայրէն փշելնուն պէս հալած տեղը գնդաձեւ կ'ուռի, եւ ուլունքը կը ձեւանայ, զորն որ խողովակին ծայրէն կը բաժնեն ու գործողութիւնն յառաջ կը տանին։

Աս տեսակ ուլունք շինող գործաւորին առջեւը սեղան մը կայ, անոր տակը մեծ փուք մը հաստատուած է որուն ծայրն երկայն խողովակով մինչեւ սեղանէն վեր կը հասնի հոն կը ծռի եւ պղոտիկ ծակով մը կը վերջանայ. աս ծակին առջեւը մաքուր եզան ճարպով եւ մեծ մատի հաստութեամբ պատրուգով կանթեղ մը կայ։ Երբ որ գործաւորը կանթեղը կը վառէ եւ փուքը ոտքովը կը շարժէ, անկէ ելած հովը կանթեղին բոցին զարնելով զանիկայ դէպի ի մէկ կողմը կը ծռէ։ Աս բոցին ծայրն ապակւոյ խողովակը բռնուելուն պէս, շուտ մը կը հալի։

**Եթէ շինուելու ուլունքը վրանին զանազան զարդեր պիտ' որ ունենան, խողովակին ծայրը հալեցընելէն ետեւ կաղապարներու մէջ կը խոթեն եւ այնպէս կը փշեն, որով անոնց ձեւն ուլունքին վրայ կը տպաւուրուի։ Արծաթազդոյն ուլունքն այսպէս կը շինեն։ Քիչ մը կապար, անագ եւ պիսմութիրարու հետ խառնելով կը հալեցընեն. ասոր մէջ անգոյն կամ ճերմակ ապակիկ բարակ խողովակներուն մէկ ծայրը կը խոթեն, միւս ծայրը բերաննին առած թեթեւ մը կը քաշեն կամ կը**

ծծեն, որով աս հեղուկը խողովակին մէջ կը մտնէ; Ծծելքն անմիջապէս ետքը թեթեւ մը խողովակին կը զարնեն որ աւելորդ կապարը գուրս ելէ. անկէ ետեւ կը ոկտին հասարակ եղանակաւ ուլունք շինել որոնք արծաթէ շինուածի երեւոյթ մը կ'ունենան: Եթէ ձերմակ խողովակի տեղ գեղին ապակւոյ խողովակ առնուի, ուլունքն ոսկենման կ'ըլլայ: Աս եղանակաւ կը շինուին նաեւ պղտիկ՝ արծաթագոյն եւ ոսկեգոյն ուլունքն ալ, այսինքն նախ խողովակներուն մէջ վերը դրուած բաղադրութիւնը ծծելով, եւ ետքը կտրելու գործիքին մէջ կտրելով:

Հատ մէծ ուլունք շինելու համար, հաստիէկ ապակւոյ գաւաղաններ կ'առնուն, ծայրերնին կանթեզի բոցին առջեւը կը կակղընեն, եւ տաքցած երկաթէ գաւաղանի մը ծայրն օղակի ձեւով կը պլեն:

Ապակիէ ուլունք շինելը չորրորդ դարուն մէջ Հայաստան ծանօթ էր: Պատմութիւնը մեզի կ'աւանդէ թէ Հռիփսիմեան կուսանք Դիոկղետիանոսին ձեռքէն Հայաստան փախշելով, նոյն օտար երկրին մէջ ապակիէ ուլանք շինելով՝ իրենց ապրուստը կը հոգային: Ագաթանգեղոս, Էջ 119:

Ապակիէ զանազան գունով բարակ գաւաղանները՝ գեռ կակուղ եղած ատեննին իրարու պլելով, գեղեցիկ գոյնզգոյն գաւաղաններ կը ձեւանան, որոնց մէշատ տեսակ զարդեր եւ խաղալիկներ կը շինուին:

## ԳԼՈՒԽ ԺԹ.

ՀԱՅԵԼԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՀԱՅԵԼԻ  
ՑԻՆ ԵԼՈՒԹԻՒՆ ԿԵՐՊ

ԻՆԴԱՆՐԱՊԻՍ ՀԱՅԵԼԻ ըսելով՝ ան ամէն տեսակ մարմինները կ'իմացուին, որոնք անթափանցիկ են եւ մէկ երեսնին աղէկ յղկուած է, որով իրենց դիմացը դրուած մարմնոց պատկերներուն ձառագայթներն ետ

ցոլացընելով՝ անոնց ամբողջ ձեւը նայողին աչքին կը ցուցընեն : Աս յատկութիւնն ամեն աղէկ յղկուած մետաղ ունի , եւ հին ժամանակուան գործածուած հայելիներն առ տեսակ մետաղէ հայելիներ էին : Առաջին ապակիեր հայելիներն առկէ 600 տարի յառաջ սկսան երեւան ելլել , բայց չէ թէ հիմայ գործածուած հայելիներուն պէս , այլ շատ անկատար եղանակաւ , վասն զի միայն ապակւոյ տախտակի մը մէկ կողմն անթափանցիկ ներկ մը քսելով կը շինուէին : Հիմակուան անագով ու մնդկով շինուած գեղեցիկ հայելիներն ասկէ 200 տարիի չափ յառաջ գտնուեցան , եւ առաջին անգամ Վենետիկի մօտ Մուրանոյ գեղին գործարանեն սկսան ելլել :

Հայելոյ ապակին երկու եղանակաւ կը շինուի . մեյմը հասարակ պատուհանի ապակի շինելու կերպով , այսինքն նախ ապակին փշելով եւ եղոքը կարելով ու շիտկեցրնելով , ինչպէս վերը դրինք . առ տեսակ ապակւով կը շինուէն հասարակօրէն պղտիկ հայելիները : Մէյ մ'ալ թափուած կամ ձուլած ապակւով , որով շատ մեծ հայելիներ կրնան շինուիլ : Ասոր գտիչն 1685 թրվար գաղղիացին է , ուսկից ուրիշ երկիրներ ալ տարածուեցաւ : Ապակին ձուլելու կերպն առ է . մեծ եւ ամուր պատուանգանի մը վրայ պղնձէ կամ արուրէ զօրաւոր աղէկ շտկուած տախտակ մը (մինչեւ 15 կենդինար ծանրութեամբ) հաստատուած է : Դործաւորը զանազան մեծութեամբ եւ թափելու ապակւոյն հաստութեամբ արուրէ շրջանակներ ունի . ասոնցմէ մէկ պղնձէ տախտակին վրայ կը դնէ , բոլոր կաղմածն հաւած ապակւոյ հնոցին առջեւը կը տանի , — առ կաղմածն անիւներու վրայ հաստատուած ըլլալով առանց դժուարութեան տեղէ տեղ կրնայ փոխադրուիլ : —

Հնոցին մէջէն հալած ապակւոյ ամանն զգուշութեամբ դուրս կ'առնու եւ շենքին առաստաղէն ճախտակով կախուած շղթայով մը վեր վերցրնելով՝ մինչեւ կաղմածին վրայ կը բերէ եւ ապակին կամաց կամաց

չորեքկուսի շրջանակին մէջ կը թափէ: Երբ որ շրջանակը կը լեցուի, դեռ կակուղ ապակւոյն վրան երկաթէ գլանալ մը կը շտկէ, որով անիկայ շրջանակին հաստութեամբը շիտակ ապակւոյ տախտակ մը կը ձեւանայ: Ետքը բոլոր կազմածով մէկտեղ պաղարանի մէջ կը տանի կը գնէ, եւ հոն թող կու տայ, հասարակօրէն 8—10 օր, մինչեւ որ կատարեալ պաղի: Այսպէս ձուլուած (թափուած) ապակիներուն երեսն երբեք պահանջուած շտկութիւնը չունենար, անոր համար զանոնք պաղարանէն հանելէն ետքը կը յղկեն: Ապակւոյ տախտակ մը շիտակ սեղանի մը վրայ կը կպցընեն, ուրիշ ապակի մ'ալ մնտուկի մը տակը կը հաստատեն, եւ սեղանին վրայի ապակւոյն վրայ մաքուր աւաղ եւ քիչ մ'ալ ջուր դնելէն ետեւ մնտուկն անոր վրայ կը գնեն եւ երկու գործաւոր զանիկայ երկու կողմանէ բռնած առդին անդին կամ կլոր ձեւով կը շարժեն եւ կը շփեն, եւ այսպէս կը շարունակեն, մինչեւ որ աւաղն երկու ապակիներուն ալ խորտաքորտ տեղերը մաշեցընէ եւ զանոնք շտկէ: Աւազով այսպէս շփելէն ետեւ, քիչ մը ժամանակ ալ գայլախաղի բարակ փոշիով կը շփեն եւ շիտակ կանոնով մը կը փորձեն. եթէ կատարեալ շտկուած են անոնց միւս երեսները կը դարձնեն եւնոյն եղանակաւ կը շփեն, որով երկու ապակի մէկտեղ կը շտկուի: Բայց որովհետեւ այսպէս յղկուած ու շտկուած ապակիներուն երեսը պղանոր կ'ըլլայ զանոնք վերը դրուած հասարակ ապակի փայլեցընելու եղանակաւ կը փայլեցընեն: Տես երես 103:

♦

Հիմա կարգը կու գայ բուն հայելին շինելու, որովհետեւ ինչպէս յայտնի է, մինչեւ հիմայ գրածնիս միայն անոր ապակին պատրաստելու վրայ էր: Հասարակ ապակին հայելոյ կը դառնայ, անոր մէկ երեսը մնդկի եւ անագի խառնուրդով պատելով կամ օծելով, որն որ ինքնիրեն ապակւոյն վրայ կը կպչի: Աս գործողութիւնը դիւրին կերպով այսպէս կ'ըլլայ: Անագի բարակ թերթը մկրատով շինուելու հայելոյն մեծութեամբ կը կտրեն, շիտակ

սեղանի մը վրայ կը տարածեն, որուն եզեբքը շըջանակով մը դոցուած է: Անագաթերթին վրայ առդին անգին սնդիկ կը թափեն, եւ մուշտակի կտորով կամբարակ վրձինով մը զանիկայ այնպէս կը տարածեն որ թերթին ամէն կողմն անով թրջի, — որովհետեւ սնդիկն անագին վրայ կաթելուն պէս զանիկայ այնպէս կը թրջի, ինչպէս կաթիլ մը ջուր ծծուն թուղթը — անկէ ետքը նոյն թրջած թերթին վրայ առատ սնդիկ կը թափեն եւ ապակին, նախ աղէկ մը սրբելով եւ խոնաւոթիւնը չորցընելով, զգուշութեամբ սնդիկն վրայ կը դնեն, վրան մուշտակով կամ ասուիով պատած շետակ քար մը կամ մետաղէ տախտակ մը կը դնեն որ զանիկայ սնդիկն վրայ կոխէ, եւ 24ժամ ասվիճակին մէջ թող կու տան. ասանկով սնդիկն անագաթերթին հետ միացած ապակւոյն վրայ հաստատուն կը կպչի: Խոքք շըջանակը կը վերցընեն ուսեղանք քիչ մը ծոելով աւելորդ սնդիկն ամանի մը մէջ կը թափեն եւ հայելին ծանրոցին տակէն կ'առնուն:

Հայելոյն աղէկութիւնը միշտ ապակւոյն մաքրութենէն կախում ունի, անոր համար ալ ամենէն ազնիւ զանգուածով շինուած ապակին հայելագործութեան կը գործածուի: Բայց հասարակ տեսակ հայելին հասարակ մաքուր պատուհանի ապակիէ ալ կրնայ շինուիլ:

## ԳԼՈՒԽ Ի.

### ՈՍԿԵԶՈՒԹԻՒՆ

ՈՍԿԻՈՅՆ եւ արծաթին ունեցած զանազան գեղեցիկ յատկութիւններն, եւ իրենց մեր աշքին ինչ աստիճանի հաճոյ բան ըլլալն ամենուն ծանօթ է: Բայց որովհետեւ աս գեղեցիկ նիւթերը բնութեան մէջ շատ առատ չեն գտնուիր, մարդկան ճարտարութիւնը զա-

նազան հասարակ նիւթե շինուած վաճառաց միայն երեսն ասոնցմավ պատելով կամ օծելով, անոնց ոսկւոյ կամ արծաթի կերպարանք կու տայ, եւ անով մեր աչքին շատ անդամ ձոյլ ոսկւոյ կամ արծաթի պէս գեղեցիկ կ'երեւան։ Ոսկեզօծելու արուեստն — ինչ որ ոսկեզօծելու վրայ կ'ըսենք, արծաթազօծելու վրայ ալ իմանալու է — ոսկեզօծելի նիւթերուն համեմատ զանազան տեսակ է, որովհետեւ զատ եղանակաւ կ'ոսկեզօծուի արծաթը, պղինձը, եւ ուրիշ ասոնց նման մետաղներն, եւ զատ կերպով փայտը, գաճը, թուղթն, ապակին, յախճապակին եւ այլն, ուստի նախ մետաղներն ոսկեզօծելու կերպը սովորեցրնենք եւ ետքն ուրիշ նիւթերուն ոսկի տալու եղանակն ալ դնենք։

Ա. ԿՐԱԿՈՎ ԱՄԿԵԶԾՖԵԼ

“Եղն իսկ մետաղներու ոսկեզօծութիւնը քանի մը տեսակ է, որոնք իրարմէ աւելի կամ նուազ կատարելութիւն ունին։ Ասոնց մէջ ամենէն աղէկ եւ կատարեալ տեսակը կրակով ոսկեզօծելն է, որն որ անդկի մէջ լուծուած ոսկւով կ'ըլլայ։ Մնդիկը թէպէտ եւ հասարակ օդի մէջ ալ մետաղները լուծելու զօրութիւն ունի, բայց կրակի օգնութեամբ աւելի շուտով եւ աղէկ կը լուծէ, եւ անոր (ոսկւոյն) հետ միանալով՝ թանձրկէկ հեղուկ մը կը շինէ, որն որ Մնդկաղանդ կ'անուանուի։ Առ տեսակ անդկազանդը պատրաստելու կերպն աս է։ Մէկ տուգաթ կամ անոր ծանրութեամբ ինչ եւ իցէ մաքուր ոսկի մը կ'առնուի, մը ծով ծեծելով բարակ թիթեղ մը կը շինուի, եւ պղամիկ կտորներ կարելով՝ հալոցի մէջ կը դրուի, զանիւկայ նախ (հալոցը) ածխոյ կրակի վրայ դնելով՝ կրակի պէս շիկացրնելէն ետեւ։ Ասոր մէջ կը լեցուի 10 տրամ անդիկ եւ 2 բոպէ կրակին վրայ թուլ կը տրուի. անկէ ետքը վրան աղի ջուր լեցընելով կը մարուի։ Զուրը անդկազանդին վրային զգուշութեամբ թափելէն եւ տեւ, զանիկա բարակ ձեռքնոցի կաշիկ մէջ պէտք է.

լեցրնել ու ձեռքով ճնշելով աւելորդ սնդիկը գուրս հանել, որով կաշիին մէջ թանձրկեկ ոսկեց սնդկազանգ մը կը մնայ, եւ ահա աս նիւթն է որով մետաղէ գործուածները կ'ոսկեզօծուին: Մետաղներն ոսկեզօծելէն յառաջ պէտք է զանոնք շիկացընել (կրակի վրայ կարմըրցընել) որպէս զի կակղնան եւ ոսկին աղէկ բունեն: Աս գործողութիւնն ընելու համար, զանոնք ածխոյ կրակի վրայ գնելու եւ ունելիքով երբեմն երբեմն դարձնելու է, բայց նայելու է որ սասափիկ չկարմրին, որով հետեւ ան ատեն շատ կը կակղնան եւ շատ ոսկի կը ծծեն: Այսպէս շիկացած մետաղներն երեսնին սեւ գոյն մը կ'առնուն որն որ ոսկեզօծութեան վևասակար է, անսփ զանիկա պէտք է մաքրել: Մէկ լիտր ջրի մէջ 40 տրամ ծծմբաթթու պէտք է խառնել, եւ շիկացած մետաղէ գործուածը մէջը գնելով՝ 2 ժամ թող տալու է. անկէ ետքը գուրս առնելով կամ թելէ վրձինով շփելով եւ կամ ջրով ու քացախով լուալով մաքրելու է:

Գործուածներն որպէս զի ոսկեց սնդկազանգն աղէկ բռնեն, եւ տաքցած ատեննին սնդիկն իրենց բարձր կողմերէն վար վազելով ոսկին ալ մէկտեղ շտանի, որով ի հարկէ նոյն տեղն առանց ոսկեզօծուելու կը մնայ, պէտք է անսնց երեսն այնպիսի ջուր մը տալ որ սնդիկը բռնէ: Աս ջուրը հետեւեալ կերպով կը շնորի. քիչ մը սնդիկի վրայ ժանատաջուր (բորակաթթու) պէտք է լեցրնել, որով անիկայ կը լուծուի եւ ժանատաջրին հետ կը միանայ. աս լուծուածքը ջրով խառնելու եւ ոսկեզօծելի մետաղին վրայ կարծր վրձինով (թելէ վրձինով) մը հաւասար քսելու է: Աս գործողութիւնն ալ լըննալէն ետքը սնդկազանգը նոյնպէս թելէ վրձինով՝ մետաղէ գործուածին վրայ ամէն կողմն հաւասար պէտք է քսել, զանիկա ածխոյ կրակի վրայ գնել մինչեւ որ ան աստիճանի տաքնայ որ վրան կաթիլ մը ջուր կաթածին պէս եռայ: Ետքը ետ առնելու, ասուիի կտուրով պատած պնակի մը մէջ գնելու եւ փետուրէ հովահարով մը հովհարելով պաղեցընելու, եւ նորէն

վրձինով շփելու է : Աս տաքցընելու եւ վրձինով շփելու գործողութիւնն այնչափ անդամ պէտք է կրկնել, մինչեւ որ մնդիկը բոլորովին շոգի լաւծուելով ցնդի : Առաջին անդամները վրձինով թեթեւ մը շփելու է, բայց ետքն աւելի զօրաւոր : Եթէ գործուածներուն զօրաւոր ոսկի տալ կ'ուզուի, երկրորդ անդամ մ'ալ վրանին մնդկազանդ պէտք է քսել եւ տաքցընելով մնդիկը ցնդել :

Մնդիկը թունաւոր նիւթ՝ մ'ըլլալով, արուեստաւորն աս գործողութիւնն ըրած (կամ ուրիշ ինչ եւ իցէ մնդկով գործ գործած) ատենը, պէտք է զգուշանալ որ անոր շոգին քիթը կամ բերանը չերթայ, եւ ոչ ալ մարմնոյն վրայ զարնէ . որովհետեւ նաեւ ասով ալ մարմնոյն ծակտիբներէն ներս երթալով առողջութեան միջապէս կը վնասէ : Աս պատճառաւ գործած ատենը ձեռքը կաշիէ ձեռքնոց պէտք է ունենալ . մնդիկը ցնդել տալու կրակը կամ բաց օդի մէջ պէտք է ըլլալ, եւ կամ այնպիսի վառարանի մը մէջ, ուր փուքի մը զօրութեամբ շոգին կարող ըլլայ դէպ ի վեր մղուիլ եւ չենքին մէջ չտարածուիլ :

Յ. ԵՐԿԱԹՆ ՈՒ ՊՈՂՊԱՑՆ ՈՄԿԵԶՕԺԵԼ

Պողպատն եւ երկաթը կրակով ոսկեզօծելու համար անսոց վրայ նախ այնպիսի հեղուկ մը պէտք է քսել որ մնդկազանդն աղէկ բռնեն : Աս հեղուկին բաղադրութիւնն այսպէս է : Տասուերկու մաս սնդիկի մէջ 1 մաս անագ, 2 մաս արջասագ, 12 մաս ջուր եւ 1½ մաս աղաթթուխառնելու է . աս խառնուրդը յախճապակիէ ամանի մը մէջ պէտք է լեցընել, ոսկեզօծելու երկաթը կամ պողպատն անոր մէջ դնել եւ հեղուկը կրակի վրայ եռացընել : Ասով շուտ մ'ոսկեզօծելի մետաղներուն երեսը ճերմակ ու փայլուն սնդիկի գոյն մը կ'առնու ուրուն վրայ ոսկւոյ սնդկազանդը վերը գրուած եղանակաւ քսուելով եւ կրակի վրայ սնդիկը ցնդելով, աղէկ կ'ոսկեզօծուի :

Յ. ԳԱՂՋԻԽՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ՈՄԿԵԶՕԺԵԼ

Ոսկեզօծելու երկրորդ եղանակը գաղուանեան զօրութեամբ կ'ըլլայ որն որ վերջին ժամանակիս գիւտն

է : Թէ ինչ է Գաղուանականութիւն կամ Գաղուանեան զօրութիւն եւ թէ ինչպէս անով մետաղէ եւ կամ զանազան մետաղի նիւթով մ'օծուած գործուածները կը շատցուին, Բնագիտութեան մէջ բաւական մեկնուած է : Ուստի մենք միայն անոր ոսկեզօծման ինչ եղանակաւ գործածուելուն վրայ խօսելով կը շատանանք : Նախ եւ յառաջ ոսկեջուր մը պէտք է պատրաստել, որ անոր մէջ ոսկեզօծելի մետաղը գրուելով գաղուանական զօրութեամբ ոսկին վրան ժողվուի. ասոր շինութեան կերպն աս է : Մէկ տուգաթ լուծած ոսկի ստակը կամ անոր ծանրութեամբ մաքուր ոսկի մըճով ծեծելով՝ բարակ թիթեղ դարձրնելու է, եւ պղտիկ կտրտելով՝ ապակիէ ամանի մը մէջ դնելու եւ վրան 12 տրամ աբբայաջուր (Հաւասար չափով աղաթթուի եւ բորակաթթուի հաստնուրդ) լեցընելու է, որով ոսկին կը լուծուի : Աս լուծուածքն յախճապակէ ամանի մը մէջ այնչափ ատեն կրակի վրայ պէտք է եռացընել, մինչեւ որ սկսի թանձրանալ եւ կաթիլ մը դուրս առնուածու պաղեցուած ատեն սառիլ. երբ որ աս աստիճանի կը հասնի, վրան անձրեւի ջուր լեցընելու եւ անոր մէջ նորէն լուծելու է : Ասկէ ետքը լուծուածքը մասնաւոր կերպով պատրաստուած աղաջրի մէջ պէտք է թափել, — որն որ 8 տրամ լուրջ կաղենն, 8 տրամ հասարակաղ եւ 5<sup>1</sup>/<sub>2</sub> տրամ պաղեալ կալաքար մէկ լիտր ջրի մէջ լեցընելով եւ աղէկ մը լուծելէն ետեւ քամելով կը շնուի — : Ոսկւոյ լուծուածքն աս աղաջրին մէջ լեցուելուն պէս իսկզբան գեղնկէկ գոյն մը կ'ունենայ, բայց ետքը մաքուր ջրի պէս կը պայծառանայ : Աս ջուրն ապակիէ կամ յախճապակէ ամանի մը մէջ կը դրուի, եռալու աստիճանի չափ կը տաքցուի, եւ ոսկեզօծելի գործուածն անոր մէջ դնելէն ետեւ նյոյն գործուածին երկու կողմն երկու հատ զինկէ փայլուն գաւազան կը դպցուի : Այսպէսով երկու բոպէի մէջ մետաղն արգէն ոսկւով օծուած կամ թէ ըսենք ոսկւոյ լուծուածքն եղեկտրական հոսման զօրութեամբը մետաղէ գործուածքին վրայ

նստած եւ անոր ամէն կողմը պատած է : Բայց յայտնի է որ գործուածն որչափ երկայն ժամանակ առ վիճակին մէջ մնայ , նոյնչափ աւելի վրան նստած ոսկին թանձր , եւ բատ հետեւորդի աւելի դիմացիուն կ'ըլլայ : Ոսկեզօծած մետաղը դուրս առնելին ետեւ մաքուր ջրով լուալու եւ բարակ լաթով մը չորցընելու է :

Դ . ԱՍԿԵԶՕԺԵԼՈՒ ԶԱՑ ԿԵՐՊ ՄԲ

Ուրիշ ոսկեզօծելու եղանակ մ'ալ աս է , որն որ հասարակօրէն ոսկի եւ արծաթի թել շինողները կը գործածեն : Կախ արծաթի — եթէ արծաթ է ոսկեզօծուելիքը — , եւ կամ պղնձի կտորը մրճով ծեծելով եւ խարտոցով տաշելով կը դաւազանի ձեւ խոթելու է . ասոր վրայ ամէն կողմ հաւասար ոսկեթերթ պէտք է պլել , անոր վրայ թուղթ փաթթել ու գերձանով աղէկ մը կապելով հաստատել , եւ այսպէս պլուած գաւազանը կը ակի վրայ գնելով շիկացընել : Ասով ոսկեթերթը գաւազանին վրայ կը կպչի , եւ աւելի եւս զօրաւոր կը կպչի եթէ պաղելին յառաջ յղկելու պողպատով (տես վարը) աղէկ յղկուի : Այսպէս ոսկեզօծուած գաւազանը ձգչէ անցընելով կրնայ բարակ թել շինուիլ , առանց վրայէն ոսկին սկրդելու , որուն վրայ զատ գլխոյ մէջ պիտ' որ խօսինք :

Երկաթէ ու պողպատէ գործուածներն ալ ասոր նման եղանակաւ մը կրնան ոսկեզօծուիլ , այսինքն նախ զանոնք տաքցընելով՝ ու վրանին ոսկւոյ թերթը գնելին ետեւ յղկիշ պողպատով շփելով : Բայց յայտնի է որ աս եղանակը շատ խորտաքորտ երես եւ խորոնկ տեղեր ունեցող գործուածներու վրայ քիչ մը գժուարաւ կրնայ գործադրուիլ : Աս տեսակ գործուածներու համար ուրիշ դիւրին ոսկեզօծելու եղանակ մ'ալ հետեւեալն է : Ոսկին արքայաջրոյ մէջ պէտք է լուծել ու լուծուածքին վրայ իր կրկին չափովն արջասպի եթեր պէտք է լեցընել : Եթերն անմիջապէս ոսկին իրեն կը քաշէ եւ անով ամանին երեսը կ'ելլէ , զորն որ զգուշու-

թեամբ տակի արքայաջրէն զատելու, եւ վրձինով  
սսկեզօծելի երկաթին կամ պողպատին վրայ քսելու է։  
Քիչ ժամանակուան մէջ եթերը կը ցնդի եւ միայն ոս-  
կին գործուածին վրայ կը մնայ։ Անկէ ետքը գործուա-  
ծը տաքցընելով եւ յղկելով՝ սսկին անոր վրայ կատա-  
րեալ կը կպչի։

Տ. Պ. Պ. Պ. Կ. Ա. Բ. Ո. Հ. Ռ. Թ. Ո. Ա. Ջ. Ա. Ձ. Յ. Ե. Խ. Ե. Հ.

**Պ**ղտիկ գործուածներն, ինչպէս օղերը, մատնիւ-  
ները, գինդերն եւ այն, սսկեզօծելու համար ուրիշ դիւ-  
րին կերպ մը կայ։ Ոսկին արքայաջրոյ մէջ լուծելէն եւ-  
տեւ ան լուծուածքին մէջ կտակի կտոր մը թաթ-  
խելու է որ ամբողջ ծծէ, ետքը լաթը պէտք է չորցընել  
ու հալոցի մը մէջ գնելով՝ ածխոյ կրակի վրայ դնել։  
Հալոցը կրակի պէս կը կարմրի մէջի լաթը կ'այրի եւ գորշ  
գունով մսիսիր մը կը գտանայ որն որ մէջը սսկին կը բո-  
վանդակէ։ Եթէ հասարակ սնկափայտի կտոր Մ'աղետ  
ջրով թրջուի եւ աս մսխրին մէջ թաթխելով՝ սսկեզօ-  
ծելի մետաղին վրայ զօրաւոր շփուի, մետաղն սսկւոյ գոյն  
կը ստանայ։ Բայց աս տեսակ սսկեզօծութիւնը շատ  
յարգի չէ, որովհետեւ շատ տկար է եւ դիւրաւ  
կ'աւրուի։

Տ. Ա. Վ. Կ. Ջ. Ա. Զ. Ո. Փ. Ա. Ժ. Ե. Վ. Ե. Ո. Ս. Ա. Վ. Հ. Ե. Վ. Ա. Վ.

**Գ**ործուածներն որ եղանակաւ որ ըլլայ սսկեզօ-  
ծելէն ետեւ, պէտք է նաեւ յղկել կամ փայլեցրնել,  
որովհետեւ նոր սսկեզօծած մետաղները փայլուն չեն  
ըլլար այլ աղօտ գոյն մը կ'ունենան։ Յղկելու գործիքը  
կամ պողպատէ է եւ կամ կարծր քարէ (ակատէ,  
յասպիսէ եւ այլն)։ Պողպատէ յղկիշը փայտէ կոֆթունե-  
ցող պողպատէ երկընկէկ կլոր գաւաղան մըն է, որն որ  
դէպի ի ծայրն երթալով կը բարակնայ ու քիչ մը կը  
ծռի, եւ երեսը մաքուր յղկուած ու հայելի պէս փայ-  
լուն է։ Քարէ յղկիշներն ալ նոյն ձեւն՝ եւնդինպէս փայ-  
լուն երես ունին, բայց աւելի կարծ են։ Ասոնք ալ փայտէ

կոթի մ'անցուած կ'ըլլան։ Գործաւորն ասոնցմով ոռ-  
կեզօծած մետաղներուն ան տեղերը՝ զորոնք փայլուն  
ընել կ'ուղէ, զօրաւոր կը շփէ մինչեւ որ անոնց երեսին  
փայլունութեամբ ոսկին ալ կատարեալ փայլի։

Է. ՍՈՒԻՑ ԱՍԿԻԱՎ. ՕԺԵԼՈՒ ԵԶԱՆԱԿ

Մետաղներուն եւ մանաւանդ պղնձին երեսը  
սուտ ոսկւոյ գոյն մը տալու համար, զանիկայ զին-  
կի շոգւոյ վրայ բունելու է, այսինքն զինկը կրակի վրայ  
դնելու եւ ոսկեզօծելի պղնձն անոր հանած շոգւոյն  
վրայ կախելու է։ Աս շոգին չէ թէ միայն պղնձին  
երեսն ոսկի գոյն մը կու տայ, այլ նաեւ անոր ծակ-  
տիքներէն ներս ալ կը թափանցէ, այնպէս որ աս ե-  
ղանակաւ ոսկեզօծած պղնձէ գաւաղանէ մը թել շի-  
նուելու ըլլայ, միշտ ոսկւոյ գոյնը կը պահէ։ Գարձեալ  
պղնձէ գործուածներուն վրայ սնդկով խառնուած (որն-  
դկի մէջ լուծուած) զինկ քսելով եւ ետքը կրակով մնդի-  
կը ցնդելով՝ ոսկւոյ գոյն կրնայ տրուիլ։

Հ. ՓԱՅՑՑԻ, ՔԱՇԻ ԵՒ ԹՎԱԹԻ ՔՈՐԺՈՒԱԾՆԵՐ ԱՍԿԵԶՕԺԵԼ.

Փայտեղէն գործուածներն ոսկեզօծելն (ինչպէս  
նաեւ գաճէ ու թղթէ շինուած բաները) միայն ոսկե-  
թերթով կ'ըլլայ։ Ոսկեզօծելի փայտին, (զոր օրինակ  
հայելոյ մը շրջանակին) վրայ նախ տաքցած տկար  
ստանձաջուր մը պէտք է քսել ու թողով որ չորնայ։  
Ասկէ ետքն անոր վրայ կաւճի յատակը կը տրուի, այս-  
ինքն կաւիճը բարակ ծեծելէն ու մաղելէն՝ եւ ստանձի  
ջրով խառնելով ներկի պէս շինելէն ետեւ, վրձինով մը  
փայտին կը քսուի եւ աս գործողութիւնն երեք չորս  
անգամ կը կրկնուի ամէն անգամ առաջնոր չորնալէն  
ետեւ։ Յայտնի է որ աս տրուած յատակին երեար կա-  
տարեալ շիտակ ըլլար, ասոր համար պէտք է զանիկայ  
նախ խարտոցախոտով եւ ետքն ասուիի կտորով մ'այն-  
չափ ժամանակ շփել մինչեւ որ երեսը կատարեալ շի-  
տակ եւ ողորկը ըլլայ։ Ճատ ոսկեզօծողք այսպէս յղկելէն

Ետքը վրան դեղին ներկով եւ սպիտակագեղով խառնուած կտափի ջնարակ մը կը քսեն եւ ոսկեթերթն անոր վրայ կը կպցընեն : Բայց աւելի աղէկը նախ հայկաւով բազագրուած յատակ մը տալն է , որն որ ոսկւոյն աւելի կենդանութիւն մը կու տայ : Աս յատակը շինելու համար 16 տրամ գրաքար , 175 տրամ գաղղիական կաւ , 1 լիտր եւ 125 տրամ հայկաւ սանդի մէջ աղէկ ծեծելու է եւ մաղելով իրարու հետ պէտք է խառնել : Ետքը հողէ ամանի մը մէջ լեցընելու եւ 90 տրամ ճերմակ մեղրամոմ ալ դնելու ու կրակի վրայ այնչափ ատեն շարունակ խառնելով հալեցընելու է , մինչեւ որ նիւթերն իրարու հետ աղէկ միանալով մէկ զանգուած մ'ըլլան : Անկէ ետեւ շիտակ քարի կամ պղնձէ տախտակի մը վրայ պէտք է թափել : Երբ որ կատարեալ կը պաղի , լսելու քարի վրայ պէտք է դնել վրան հաւկթի ճերմը կուց լեցընել եւ աղէկ մը ճմլելն ետեւ թղթի վրայ տարածել ու չորցընել : Գործածել ուզուած ատենն աս նիւթը կամ ներկը ջրով կը թրջուի եւ վրձինով մը կաւձէ յատակին վրայ կը քսուի ու կը չորցուի եւ նորէն խարտոցախոտով կը յղկուի :

Հիմա կարգը կու գայ ոսկին այսպէս պատրաստուած փայտին վրայ դնելու կամ կպցընելու : Աս գործողութեան համար մէկ կաշիէ տափակ բարձ մը , բութ գանակ մը , եւ տափակ կամ ճառագայթաձեւ մաղէ վրձին մը հարկաւոր է : Ոսկւոյն թերթը դանակով իր տետրին մէջէն կ'առնուի ու կաշիէ բարձին վրայ կը դրուի , նոյն դանակով հարկաւոր եղած մեծութեամբ կը կտրուի եւ վրձնին վրայ կ'առնուի , որն որ դիւրաւ կ'ըլլայ եթէ անիկայ լեզուով քիչ մը թրջուի , եւ զգուշութեամբ փայտին ոսկեզօծելի տեղ կը դրուի , նախ նոյն տեղն օղիով թրջելէն ետեւ , որով ոսկին անոր վրայ կը կպչի : Եթէ մեծ տեղ մընէ ոսկեզօծուելիքը , կամ փայտէ գործուածն ամբողջ պիտ' որ ոսկեզօծուի , ոսկեթերթը կտրել հարկաւոր չէ , այլ ամբողջ վրձնի վրայ կ'առնուի եւ օղիով թըր-

ջած գործուածին վրայ կը կպցուի, եւ միայն բաց մնացած պղտիկ ծակերը կտրտած կտորներով կը գոցուի: Ոսկին կպցընելէն ետեւ պէտք է բամբակի պղտիկ գընդակով մը զգուշութեամբ վրան կոխել, որպէս զի աղէկ մը տեղաւորուի: Այսպէս ոսկեզօծած գործուածն երկու օր թող տալու է որ չորնայ, եւ ետքը գայլի ակույսվ կամ ակատ քարով փայլելու կողմերը շփելու եւ փայլեցընելու է: Հասարակ գործուածներն եւ մանաւանդ սուտ ոսկեզօծուած բաները օղեսվ թըրջելու տեղ թեթեւ սոսնձի կամ խէժի ջրով կը թըրջեն: Ան տեղերն ուր որ կ'ուզուի ոսկւոյն աղօտգոյն մը տալ վրձինով մը՝ գինւոյ ոգիի մէջ թըրջած քըքմի հիւթքսելու է:

Աս եղանակաւ կ'ոսկեզօծուին նաեւ գաճէ, թղթէ եւ ուրիշ ասոնց նման նիւթերէ շինուած զանազան գործուածներն, ինչպէս արձանները, զարդերն եւ այլն:

Թ. ՈՍԿԵՑՕԺ ԹՈՒՂԹ ԹԻՆԵԼ

Ոսկի թուղթ շինելու կերպն ալ փայտ ոսկեզօծելու կերպին շատ նման է: Կախ թղթին մէկ երեսը յատակ մը տալու է, որն որ շատ բարակ գաճէ, ճերմակ վանաշաքարէ, հայկաւէ, արաբացի խէժէ, մեղքէ եւ ջրէ բաղադրուած է: Ասիկայ հասարակ փայտիների կամ ջնարակի թանձրութիւն պէտք է ունենալ որպէս զի վրձինով մը գիւրաւ եւ ամէն կողմ հաւասար թղթին վրայ քսուի: Ոսկւոյ թերթերն ան ատեն այտակին վրայ պէտք է դնել կամ կպցընել, երբ որ չորնալու մօտ կ'ըլլայ, եւ բամբակի գնդակով մը վրան թեթեւ կոխելով հաստատելու է: Այսպիսի թըրջթեր շինելու համար նաեւ սուտ ոսկւոյ թերթեր ալ կը գործածուին: Ոսկւոյ թերթ շինելու վրայ զատ գըւխոյ մէջ պիտ' որ խօսինք:

Ապակին ոսկեզօծելու կերպն, ապակեգործութեան գլխոյն մէջ սովորեցաւցինք, որուն նման կ'ոսկե-

զօծուին նաեւ յախճապակին եւ ուրիշ հողէ գործուած-  
ներն ալ :

## ԳԼՈՒԽ ԻԱ.

### ԱՐԺԱԹԱԶՕԹԵԼՈՒ

ՈՍԿԵԶՕԾԵԼՈՒ կերպը սովորելէն ետքն, ար-  
ծաթազօծելը շատ դիւրին է, որովհետեւ աս ալ գրե-  
թէ մի եւ նոյն կերպով կ'ըլլայ, միայն քանի մը զա-  
նազանութեամբ զօրոնկք աս գլխոյն մէջ պիտ'որ սովորե-  
ցընենք :

Արծաթազօծելն ալ օծելի նիւթոց համեմատ  
զանազան կերպ է, ինչպէս վերն ոսկեզօծելու վրայ  
գրած ատեննիս ըսինք, այսինքն զատ եղանակաւ կ'ար-  
ծաթազօծուին մետաղները, զատ կերպով՝ փայտը,  
թուղթն ու գաճը, եւ զատ կերպով ապակին եւ յախճ-  
ապակին :

Ա. ՄԵՑԱՂՆԵՐԸ ԿՐԱԿՈՎ ԱՐԺԱԹԱԶՕԹԵԼՈՒ ԿԵՐՊ

ՄԵՏԱՂՆԵՐՆ արծաթազօծելն ալ ամենէն աղէկ  
կրակով կ'ըլլայ, որուն գործողութիւնն ըստ ամենայնի  
կրակով ոսկեզօծելու կերպին հետ նոյն է, միայն աս  
տարբերութեամբ որ փոխանակ մնողին հետ ոսկի խառ-  
նելու եւ լուծելու, մաքուր արծաթ կը լուծուի եւ նոյն  
եղանակաւ արծաթազօծելի մետաղին վրայ կը քսուի  
ու կրակով մնդիկը կը ցնդուի (Տես Երես 114):

Բ. ՔԱՂՈՒՇԱՀԱՆՈՒԹԵԱՄԲ ԱՐԺԱԹԱԶՕԹԵԼ

Գաղուաննեան զօրութեամբ արծաթազօծելն ալ  
վերն ոսկւոյ համար գրուած եղանակաւ կ'ըլլայ, միայն  
թէ արծաթաջրին պատրաստութիւնն անկէ տարբեր  
է: Երեք արամ մաքուր արծաթը 6 տրամ ժանտաջրոյ  
(բորակի թթուի) մէջ պէտք է լուծել, եւաս լուծուած-

Քը մէջն Յ տրամ՝ աղ լուծուած ջրի մէջ թափել։ Ար-  
ծաթի լուծուածքն աղաջրին մէջ լցուելուն պէս, ջրին  
տակը ճերմակ մրուր մը կը նստի, որն որ քղորի արծաթ-  
կը կոչուի։ Աս մրուրին վրայի ջուրն զգուշութեամբ  
պէտք է թափել, եւ զի՞նքը քանի մ'անգամ մաքուր  
ջրով լուալէն ետեւ, մէջը 22 տրամ աւշակի ոգի պէտք  
է լեցընել ու թող տալ որ լուծուի։ Յախճապակէ ա-  
մանի մը մէջ 15 տրամ լուրջ կաղինն, 15 տրամ պա-  
ղեալ կալաքար ու 6 տրամ հասարակ աղ՝ մէկ լիտր  
ջրով տաքցընելու է եւ գեռ եռալու չսկսած, աւշակի  
ոգւյն մէջ լուծուած արծաթը մէջը պէտք է լեցընել  
եւ ապակիէ գաւաղանով մը խառնել։ Աս խառնուրդն  
8 րոպէ պէտք է եռացընել եւ ետքը ճերմակ ծծուն  
թղթէ քամելու է։ Այսպէս պատրաստուած արծա-  
թաջուրը՝ նյն եղանակաւ, ինչպէս վերն ոսկեզօծելու  
գլխին մէջ դրինք, պղնձէ, արուրէ եւ այն գործուած-  
ները Գաղուանականութեամբ արծաթազօծելու կը  
գործածուի։

Դ. ՊԱԶ. ԱՐԺԱԹԱՀՅԱՀՅԵԼ.

Պաղ կամ՝ առանց կրակի արծաթազօծելու հա-  
մար Յ մաս քղորի արծաթէ, — ժանտաջրոյ մէջ լու-  
ծուած եւ լուալով մաքրուած արծաթի փոշին քղորի  
արծաթ կ'ըսուի — Յ մաս հասարակ աղէ, Յ մաս թաց  
կաւճէ եւ Յ մաս անկաղէ բաղադրութիւն մը շինելու  
եւ սնկափայտի կտորվ մ'անիկայ արծաթազօծելի մե-  
տաղին վրայ զօրաւոր շփելու է։

Դ. ԵԹԱՑՄԱՄԲ ԱՐԺԱԹԱՀՅԱՀՅԵԼ

Ուրիշ տեսակ արծաթազօծութիւն մ'ալ  
կ'ըլլայ երբ որ 1 մաս քղորի արծաթ, Կ մաս աղ եւ  
Կ մաս գինեքար ջրոյ մէջ կը լուծուի, եւ պղնձէ կամ  
արուրէ գործուածն անոր մէջ գնելով կրակի վրայ կ'ե-  
ռացուի։

Ե. ՓԱՅՏ, ԹՈՒՂԹ, ՔԱՇ ԱՐԺԱԹԱԶՅԹԵԼ

Փայտէ, թղթէ, գաճէ եւ այլն գործուածներն ալ ըստ ամենայնի ոսկեզօծման կերպով՝ արծաթի թերթով կ'ըլլայ, զորն որ ջնարակով կամ օղիով նոյն նիւթերուն վրայ կը կպցընեն եւ կը յղկեն :

Զ. ՍՈՒԾ ԱՐԺԱԹԱԶՅԹՈՒԹԻՒՆ

Սուտ արծաթով մետաղ արծաթազօծելու կերպն հետեւեալն է : Անագը մնդկի մէջ կը լուծեն եւ աս լուծուածքին 2 մասին 8 մաս կաւճի փոշի կը խառնեն . եթէ աս փոշւով պղնձէ եւ արուրէ գործուածներուն երեսը շփուի (մնկափայտի կտորով մը) արծաթի գոյն կ'առնուն : Կոյնապէս անագը վիսմութի եւ մնդկի հետ հալեցընելով սուտ արծաթ մը կը շինուի , որով մետաղէ գործուածներու կրնայ արծաթի գոյն արուրիւ :

## ԳԼՈՒԽ ԻԲ •

ՊԼՆՉԱԶՅԹՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԵՏԱՂ, ՓԱՅՏ  
ԳԱՅ, ԹՂԹ ԳՈՐԾՈՒԵԾՆԵՐՈՒ ՎՐԱՅ  
ՊԼՆՉԻ ԵՒ ՈՍԿԵՊԼՆՉԻ ԳՈՅՆ ՏԱԼ

ՊԼՆՉԱԶՅԹՈՒԹԻՒՆ ալ ոսկեզօծութեան պէս զանազան կերպով կ'ըլլայ, ըստ պղնձազօծելինիւթերուն : Հասարակօրէն մետաղները քիչ կը պղնձազօծուին , եւ ան մետաղները միայն որոնք շատ հասարակ են, ինչպէս է երկաթն, անագը, զինկն եւ այլն : Գրւխաւորաբար պղնձազօծուած նիւթերն են փայտէ, գաճէ եւ թղթէ գործուածներն՝ որոնք ասով մետաղէ շինուածի պէս կ'երեւան :

**Երկաթի վրայ պղնձի գոյն տալու համար , զանին կայ նախ խարսոցով եւ ետքը շփելով աղէկ յղկելէն ետեւ , ջրով լուծուած պղնձի արջասպի մէջ թաթիւնելու եւ կամ աս ջուրը վրձինով մը վրան քսելու է : Ասով երկաթին երեսը բարակ պղնձի կեղեւ մը կը կապէ :**

**Անագէ գործուածներուն պղնձի կամ սոկեպղնձի գոյն տալու համար երկու բաղադրութիւն հարկաւոր է : Առաջինը 1 մաս արջասպէ , 1 մաս պղնձի արջասպէ եւ 20 մաս ջրէ կը բաղկանայ եւ միայն գործուածին երեսը մաքրելու կը ծառայէ . երկրորդն՝ որն որ բուն պղնձազօծելու նիւթն է , կը բաղկանայ 4 մաս ժանգառէ եւ 16 մաս ճերմակ քացախէ : Անագէ գործուածին երեսն աղէկ մը մաքրելէն ու չորցընելէն ետեւ , նախ վրձինով մ'առաջին նիւթը վրան քսելու է , որն որ չորսնալէն ետեւ սեւկակ գոյն մը կը ստանայ : Անկէ ետքը զատ վրձինով մ'երկրորդ նիւթն այնչափ ատեն վրան պէտք է քսել , մինչեւ որ պղնձի գոյն մը ստանայ : Ասիկայ փայլեցընելու համար արիւնաքարի փոշին կակուղ վրձինով մ'առնելու ու գործուածին վրան շփելու է , երբեմն երբեմն վրան շունչ տալով ու խոնացընելով , եւ ամենէն ետքը պարզ վրձինով մաքրելու է : Եթէ կ'ուզուի որ աս պղնձի գոյնը խոնաւութենէ չապականի , վրայն սակւոյ ջնարակ պէտք է քսել :**

**Արուրէ կերտուածներուն սոկեպղնձի գոյն տալու նիւթը հետեւեալն է . 100 տրամ զօրաւոր գինւոյ քացախի մէջ  $5\frac{1}{2}$  տրամ աւշակի աղ ,  $5\frac{1}{2}$  տրամ պաղլեղ եւ 3 տրամ զառիկապէտք է հալեցընել . կերտուածն աղէկ մը մաքրելէն ետեւ , վրձինով մը լուծուածքը վրան պէտք է քսել . 20—30 րոպէ ետքն ուզուած գոյնը կը սկսի երեւալ : Անկէ ետքը պաղ ջրի մէջ լուալու եւ տաքցած սլոցածի (սլոցին փայտէն հանած փոշիին) մէջ չորցընելու է : Մեծ արձանները , պատկերագիրներն , եւ այլն , 3 տրամ աւշակի աղն եւ 1 տրամ առուսոյտի աղը 176 տրամ ճերմակ քացախի մէջ լուծելով ու**

վրձինով քանի մ'անդամ վրանին քսելով ոսկեպղնձի գոյն կը ստանան։ Որչափ շատ անդամ առնիւթը գործուածոց վրայ քսուի, նոյնչափ աւելի մութ գոյն մը կը ստանան։ Ասոնք չորցընելին արեւի մէջ կամ վառարանի կրակով կրնայ աւելի շուտցուիլ։

**Ճ**'ենացիք պղնձին ոսկեպղնձի գոյն տալու մասնաւոր կերպ մ'ունին։ Պղնձէ գործուածը նախ մոխրով ու քացախով շփելով կը փայլեցընեն։ Չորնալէն ետքն վրան 2 մաս ժանդառէ, 2 մաս խրուկէ, 5 մաս աւշակի աղէ եւ 5 մաս պաղլեղէ շինուած բազագրութիւն մը կը քսեն, այսինքն առ նիւթերը փոշի կը դարձնեն ու ջրով խմորի կամ ներկի մը պէս կը շինեն ու վրձինով վաճառքին վրան ամէն կողմն հաւասար կը քսեն։ Ետքը կրակի վրայ բունելով՝ պղնձը կը տաքցընեն ու ջրով լուալէն ետեւ երկրորդ անդամ մ'ալ վերը դրուած բազագրութիւնը կը քսեն, կը տաքցընեն ու կը լուան։ աս գործովածթիւնն այնչափ անդամ կը կրկնեն մինչեւ որ գործուածն ուզուած գոյնն առնու։ Եթէ վերը դրուած նիւթերուն մէջ քիչ մը պղնձի արջասպ ալ խառնուի, շագանակի գոյն մը կ'ունենայ, իսկ եթէ ոսկեբորակ խառնուի, գոյնը դեղինի կը զարնէ։

**Օ**խնկէ գործուածներուն ոսկեպղնձի գոյն տալու կերպը հետեւեալն է։ Ժանդառը ջրոյ կամ քացախի մէջ պէտք է լուծել եւ աս լուծուածքը վրձինով նոյն գործուածներուն վրայ քսել։ Կամ պղնձի աղը ջրի մէջ լուծելու է։ զինկի գործուածն աղէկ մը մաքրելէն ու տաքցընելէն ետքը՝ նոյն հեղուկին մէջ թաթիւելու կամ վրձինով վրան քսելու ու չորցընելու է, որով գործուածն ոսկեպղնձէ թափուածի պէս կ'երեւայ։

Բ. ՖԱԾ, ՓԱՅՏ ԵՀ ԹՈՒՂԴԹ ՊՂՆՉԱՋՈՒԵԼ,

**Ե**թէ գաճէ, փայտէ, թղթէ, նաեւ երկաթէ շինուած վաճառքն եղի ներկով մը ներկելէն ետեւ, ներկը դեռ չչորցած՝ վրանին բարակ լուսուած (քարի վրայ աղէկ ճմլուած) սուտ ոսկեթերթի փոշի քսուի, կար-

մրագոյն ոսկեպղնձի գոյն մը կ'առնուն : Գաճէ գործուածները նաեւ գրաքարի բարակ փոշին ջրով ներկի պէս շինելով ու վրանին քսելով կը պղնձազօծեն : Գաճէ, թղթէ եւ փայտէ արձաններուն պղնձազօծութիւնը մասնաւոր տեսակ փոշիով մ'ալ կ'ըլլայ : Ասոնց վրայ նախ կտաւի իւղով խառնուած սպիտակադեղ քսելու եւ անով յատակ մը տալու է, եւ ասոր վրայ կու գայ պղնձի փոշին : Աս փոշին երկու տեսակ է, մէկն ոսկեգոյն՝ որն որ սուտ ոսկեթերթը լսոելով (քարի վրայ ջրով ճմելով) կը շինուի, եւ երկրորդը բուն պրղնձագոյն՝ որուն շինելու կերպն աս է : Ժանտաջրոյ մէջ պղնձի պղտիկ կտօրներ պէտք է նետել ու թողսւլ որ բոլորովին հալի . ետքը մէջը քանի մը կտոր երկաթնետելու է, պղնձը բարակ փոշւյ մը պէս աս երկաթին վրայ կը ժողովուի : Ասոր վրայէն հեղուկը թափելու եւ փոշին ջրով լսուալու, չորցընելու ու քարի վրայ լսոելու է : Բուն ոսկւոյ փոշիով ալ կրնայ աս եղանակաւ զանազան գործուածներու ոսկւոյ գոյն տրուիլ :

Փայտէ գործուածոց պղնձազօծութիւնը զանոնք ոսկեզօծելու կերպին շատ նման է : Ասոնց վրայ նախ շատ ջրով հալած սոսինձ մը պէտք է քսել եւ ետքն սկսիլ յատակ տալու : Յատակն ուրիշ բան չէ բայց եթէ բարակ կաւճի փոշի, որն որ սոսինձ ջրով խառնուած ու քարի վրայ աղէկ լսուելով ճերմակ ներկի մը պէս եղած է : Ասիկայ վրձինով մ'երեք չորս անգամ փայտին վրայ պէտք է քսել, ամէն անգամ առաջին չորնալէն ետքն : Երբ որ վերջին անգամինն ալ կատարեալ կը չորնայ, երեսը խարտոցախոտով յղկելու եւ վրան նորէն շատ ջրախառն սոսինձ քսելով՝ պղնձի փոշին բարակ մազէ վրձինով վրան տարածելու է : Բայց ոսկեգոյն փոշւյ համար շատ մաքուր սոսինձ պէտք է առնուլ եւ վերջին անգամ տրուած յատակին մէջ գեղին ներկ մը խառնելու է : Այսպէս պղնձազօծուած վաճառքին ուղուած կողմերը կրնայ ակռայով կամ ակտ քարով յղկուիլ, յայտնի է որ աղէկ չորնալէն ետքը :

Եթէ արծաթագոյն փոշով պղնձազօծել կ'ու-  
զուի՝ ան ատեն վերջին անդամ տրուելու յատակը սո-  
սընձաջրով խառնուած սպիտակագեղ պէտք է ըլլալ:

### ԳԼՈՒԽ ԻԲ.

#### ԱՆՑԱՉՅՈՒԹՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԵՏԱՂԵ ԳՈՐԾՈՒՄԾՆԵՐՆ ԱՆՑԴԵԼ

Ենագաջօժութեան կամ զանազան գոր-  
ծուածոց երեսն անագով պատելու վախճանը գլխաւո-  
րաբար զանոնք ժանգուտելէն պահելու եւ միանգամայն  
անոնց գեղեցիկ տեսք մը տալու համար է: Ամենէն ա-  
ւելի անագելու հարկաւորութիւն ունեցողներն ան  
պղնձէ ամաններն են՝ որոնք կերակուր եփելու կամ ըմ-  
պելիք մը պատրաստելու եւ պահելու կը գործածուին,  
որովհետեւ առանց անագուելու դիւրաւ ժանգուտելով  
իրենց մէջ դրուած կերակրեղէններն եւ ըմզելինները կը  
թիւնաւորեն, ու մեծամեծ վեասներ կը պատճառեն:

Ենագելի ամանները նախ պէտք է աղէկ մը մա-  
քրել, շփելով, խարտելով, կամ ջրախառն ժանտա-  
ջրով եւ այլն. անկիչ ետքը վրանին աւշակի աղ (անու-  
շադր) պէտք է ցանել եւ այնպէս կամ հալած անագին  
մէջ թաթիւնելու է, — եթէ ամանին ամէն կողմը պիտ'  
որ անագուի, — եւ կամ խծուծով, լաթի կտորով,  
բամբակով, հալած անագն առնելու եւ անագելի տե-  
ղերը քսելու է, ամէն կողմ հաւասարապէս տարածե-  
լով. իսկ եթէ շատ մեծ աման է անագելիքը, կրակի  
վրայ պէտք է տաքցընել, աւշակի աղը ցանել եւ անա-  
գը մէջը դնելով բամբակով կամ լաթով ամէն կողմ  
տարածել: Եթէ անագելի ամաններուն երեսը կամ մէջը  
նախ սրածայր երկաթով մը քերթուի կամ դիծ դիծ  
ըլլուի, եւ ետքն անագուի, անագն աւելի հաստատուն  
կը բռնեն: Կցնպէս եթէ ամաններն անագուելէն ետքը

տափակ մրճով մը ծեծուին, անագն աւելի դիմացկուն  
կ'ըլլայ:

Անագն որչափ որ մաքուր է, անագազօծութիւնն  
աւ այնչափ աղեկ կ'ըլլայ: Գլխաւորաբար կերակրոյ եւ  
ըմպելիքի ամաններուն գործածուած անագը շատ մա-  
քուր պէտք է ըլլալ, եւ ամեննեւին կապարի խառնուրդ  
պէտք չէ ունենալ, վասն զի առողջութեան շատ վնա-  
սակար է: Անգղիական անագազօծութիւնը գեղեցիկ  
փայլունութիւն ու կարծրութիւն մ'ունի. ասոր անագը  
10 մաս մաքուր անագէ, 1 մաս կապարի խառնուրդ  
չունեցող զինկէ, 1 մաս վիսմութէ եւ 1 մաս արուրէ  
բազագրուած է: Բայց աս անագը կերակրոյ ամաններու  
չիդործածուիր:

Պղտիկ գործուածներն, ինչպէս գամերն, օղակ-  
ները, կոճակներն եւ այլն, հետեւեալ կերպով շատ  
գիւրաւ կ'անագուին: Գործուածները նախ ջրախառն  
ծծմբաթթուով կամ բորակաթթուով աղեկ մաքրե-  
լէն ու ջրով լուալէն ետեւ, լայնափոր ու նեղաբերան  
հողէ ամանի մը մէջ պէտք է լեցընել, մէջը պղտիկ  
կտրտուած անագը գնել եւ աւշակի աղն ալ խառնել,  
եւ այսպէս ածխոյ կրակի վրայ դնել: Երբ որ ամանը  
տաքնալու կը սկսի անոր ունելէն բռնելով սկսելու է  
շարժել կամ ցնցել. ասով գործուածներուն երեսն  
անագով կ'օծուի: Ետքը բոլորը մէկտեղ չօի մէջ պար-  
պելու է որ աւշակի աղը մաքրուի, ու տաք սղոցածի մէջ  
պէտք է չորցընել:

## ԳԼՈՒԽ ԻԴ.

ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՈՒԹԻՒՆ ԿԱՐ ՄԵՏԱՂ  
ԲԱՂԱԳԻՔԵԼՈՒ ԵՒ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏ

ՄԵՏԱՂՆԵՐՆ հասարակօրէն բնութեան մէջ  
անզուտ եւ օտար նիւթերով խառնուած կը գտնուին,

եւ իրենց աս վիճակին մէջ գործուելու այնչափ յար-  
մար չեն . ուստի արուեստը զասոնք զտելով ու մաքրելով  
եւ օտար նիւթերէ բաժնելով՝ գործելու յարմար կ'ընէ :  
Ծառ մետաղներ ալ կան որ բնութեան մէջ ամենեւին  
չեն գտնուիր, այլ մարդիկ զանազան տեսակ մետաղ  
իրարու խառնելով զանոնք երեւան կը հանեն, ինչպէս  
է արոյրը, ճենարծաթն, ոոկեպղինձն, եւ այլն : Մենք  
աս գլխոյն մէջ մետաղները զտելու վրայ խօսիլը զանց  
առնելով, անոնց բաղադրութեան եւ իրենց զտուածքը  
գործելու կամ անոնցմով զանազան գործուածներ շի-  
նելու եւ ձուլելու վրայ պիտ' որ խօսինք :

Ա. ԱՐՈՑՔ ԲԱՂԱԴՐԵԼ

Ի աղադրեալ մետաղներուն մէջ ամենէն օգտա-  
կարն ու գործածականն Արշըն է՝ որն որ պղնձի ու  
զինկի խառնուրդ մըն է : Ասիկայ չէ թէ միայն իր փայ-  
լունութեան ու գեղեցիկ գոյնին համար յարգի է, այլ  
նաեւ անոր համար որ պղնձին պէս օդի մէջ ժանդ չի-  
կապեր, դիւրաւ կը հալի, սառած վիճակին մէջ մըր-  
ճով դիւրաւ կը գործուի, եւ իր կակլութեամբը՝ թել  
շինելու դիւրաւ կը գործածուի : Երեք մաս պղինձ եւ  
մէկ մաս զինկի ժանդ կամ արուրաքար իրարու հետ  
խառնելով արշընը կը կազմուի : Կախ պղինձը մանրելու  
կամ հատհատելու եւ արուրաքարը ծեծելով փոշի  
դարձնելու, լուալու եւ խահընելու է . ետքն երկուքը  
մէկտեղ հողէ մեծ հալոցի մը մէջ պէտք է դնել, մէջն  
ածխոյ փոշի ալ խառնելով՝ եւ կրակի վրայ դնել : Կրակն  
խկլըսան այնչափ զօրութիւն պէտք է ունենալ որ  
միայն արուրաքարը հալեցընէ . բաւական ժամանակ աս  
վիճակի մէջ մնալէն ետեւ տաքութիւնը պէտք է սաստ-  
կացընել որ պղինձն ալ հալի, եւ արուրաքարին հետ  
աղէկ միանայ . եսքը վրայէն ալտոտութիւնն առնելու  
է, եւ ածխոյ փոշիով ցանած խորունկ կաղապարներու  
մէջ կամ քծուարի եւ կամ տախտակի ձեւով թա-  
փելու եւ սառեցընելու է :

Մետաղները մանրելու կամ հատհատելու գործողութիւնը, զանոնք պզսիկ կտորներու կամ հատիկներու փոխելու համար է, որով քանի մը մասնաւոր վախճաններու դիւրաւ կրնան ծառայել, ինչպէս շուտով հալեցընելու, կամ ժամանակոյ մէջ շուտով լուծելու եւ այլն : Եւ որովհետեւ մետաղները ծեծելով չեն մանրուիր, մանաւանդ ան մետաղներն որոնք կակղութիւն մ'ունենալով՝ նաեւ տարածական ալեն, եւ խարացոյվ մանրելն ալ շատ աշխատալի եւ երկայն կ'ըլլայ, անոր համար մասնաւոր եղանակաւ մը զանոնք աս մանրած վիճակի մէջ կը խոթեն . — Մանրելու երկու եղանակ կայ, մէյմը չոր կամ առանց ջրոյ, մէյ մ' ալ թաց կամ ջուվ, կապարն, անագը, զինկն ու վիսմութը չոր եղանակաւ կը մանրեն : Տաքցած պնակի մը մէջ կաւճի կամ սուսրի փոշի կը ցանեն, վերն ըսուած մետաղները կը հալեցընեն ու նոյն վիճակին մէջ պնակին մէջը թափելով կը սկսին զանիկայ ասդին անդին շարժել, որով մետաղները պնակին մէջի փոշւոյն օգնութեամբը պղտիկ կտորուանք կը բաժնուին եւ այնպէս կը սառին : Այսպէս մանրած մետաղները լուալով՝ վրանին կպած փոշիեն մաքրելու է : Աս մետաղները, նաեւ ճարպով օծուած շիտակ քարի մը վրայ կաթեցընելով ու սառեցընելով ալ կրնան մանրուիլ :

Դժուարահալ մետաղները ջրով կը մանրեն, այսինքն զանոնք հալեցընելէն ետեւ ջրոյ մէջ կը թափեն մէկ կողման է ալ աւելով մը ջուրը կը շարժեն, որով մետաղը կտոր կտոր եղած կը սառի : Աս եղանակաւ կը մանրի երկաթը, պղինձն եւ արոյրն : Արուրի գործարանաց մէջ հալած պղինձն երկաթէ շերեփի մը ծակերէն ջրոյ մէջ վազցընելով՝ եւ մէկ կողմանէ ալ ջուրը շարժելով կը մանրեն : Այսպէս մանրած մետաղներուն պղտիկ կտորները մէծերէն զատելու համար մաղէ պէտք է անցընել :

Յ. Քլէնի ՄՀ ՑԵՍԱԿ ՈՍԿԵՑՈՑՆ ՄԵԺԱՂՆԵՐՈՒ ԱՌՋԱԹՐՈՒԹԻՒՆՆԸ

Վանհայմեան ոսկին (Սէմիլոր) Ոսկեպղինձն, իշխանական մետաղն եւ ուրիշ ասոնց նման քանի մ'ուն կեղոյն մետաղներն ալ, որոնցմէ զանազան զարդեր — շղթաներ, կուրծքի գնդասեղ, մատնի, կոճակ — կը շինուին, պղնձի եւ զինկի խառնուրդ են : Ասոնց գոյնն, առնուած նիւթերուն մէկին կամ միւսին աւելի կամ պակաս ըլլալէն կախուած է . աւելի զինկը՝ բաղադրութեան գոյնը ճերմակ կ'ընէ, աւելի պղինձն՝ անոր աւելի կարմիր գոյն կու տայ : Չորս մաս պղինձն եւ

1 մաս զինկ մանհայմեան ոսկի կը շինեն . ոսկեպղինձն 7  
մաս պղնձէ 5 մաս արտուրէ եւ 1/8 մաս մաքուր զինկէ կը  
բաղագրուի . իշխանական մետաղն 2 մաս պղնձէ եւ 1  
մաս զինկէ :

Ք . ԱՆԱԳԱՊՊՐԻՆ 2

Եթէ պղինձն անագի հետ խառնուելու ըլլայ ,  
Անագապղինձն ու թնդանօթի եւ զանդակի մետաղները  
կը շինուին : Ինը մինչեւ 10 մաս պղինձ եւ 1 մաս անագ՝  
անագապղինձը եւ թնդանօթի մետաղը կու տան . 3  
մաս պղինձ եւ 1 մաս անագ զանդակի մետաղը : Պղտիկ  
զանդակիներու համար աս բաղագրութեան մէջ քիչ  
մ'արծաթ կամ վիսմութ ալ կը դնեն :

Ք . ԱՐԺԱԹԱՊՊՐԻՆ 2

Հալած պղինձին մէջ քիչ մը զառիկ խառնելով՝  
ճերմակ պղինձը կամ Արծաթապղինձը կը շինուի , ուսւ  
կից աշտանակ , տփեր , կոճակ , պատկերագիր եւ այլն կը  
շինուին . եթէ ասոր մէջ քիչ մը դինեքար եւ քիչ  
մ'ալ արծաթ խառնուի , շինուած վաճառքը բուն արծ  
աթէ շինուածի պէս կ'երեւայ :

Ե . ՑՊԱՐՄԵՆԻ ԴԻՐ ԶՈՒԵԼԵՍԻ ՄԵՏԱՂ

Գիր ձուլելու (տպագրութեան գիր) մետաղը 16  
մաս կապարէ եւ 1 մաս ծարրաքարէ կը բաղագրուի :

Զ . ՍՈՒՏ ՈՍԿԻ ԵՀ ԱՐԺԱԹ

Հալած ծծմբոյ եւանագի խառնուրդը՝ սուտ ոսկին  
կը շինէ , որով զանազան գործուածներ կրնան ոսկ  
կեզօծուիլ . նաեւ ասկէ սուտ ոսկեթերթ կրնայ շինուիլ : Սուտ արծաթն՝ անագը , վիսմութն եւ մնդիկը  
մեկտեղ հալեցընելով կը շինուի :

**ՃԵՆԱՊՊՀԻՆ ճ կամ ՆՈՐԱԲՐԺԱԹ ըստւած գեղեցիկ բաղադրութիւնն , որն որ արծաթի պէս ճերմակ գոյն մ'ունի , եւ շատ տեսակ բաներ շինելու , — աշտանակ , դգալ , պատառաքաղ , ափակ , եւ այլն , — կը գործածուի , պղնձէ , նիգլ ըստւած հանքէ եւ զինկէ կը բաղադրուի : Աս նիւթերուն ամէն մէկէն առնուելու չափը միշտ նոյն չէ , բայց առհասարակ պղնձին եւ զինկին համեմատութիւնն իբրեւ 8 առ 3 պէտք է ըլլալ , իսկ նիգլն երբեք պղնձին  $1\frac{1}{4}$  պակաս եւ  $\frac{3}{4}\frac{1}{4}$  մաս աւելի ըլլալու չէ . այսինքն եթէ 8 մաս պղնձն առնուի , 3 մաս զինկ առնելու է եւ առ նուազն 2 եւ առ առաւելն 6 մաս նիգլ : Անգղիսայի մէջ հասարակ տեսակ նորաբրժաթի համար 8 մաս պրզինձ , 2 մաս նիգլ եւ  $3\frac{1}{2}$  մաս զինկ կ'առնուն . ազնիւ տեսակին համար , — որն որ  $\frac{1}{4}$  մաս պղնձով խառն արծաթի պէս կ'երեւայ — 8 մաս պղնձն , 3 մաս նիգլ եւ  $3\frac{1}{2}$  զինկ : Նորաբրժաթը բաղադրելու դիւրին կերպն աս է : « Ասի  $7\frac{1}{2}$  լիտր պղնձնձը մանրելու է , մէջը կէս լիտր զինկ եւ նիգլին ամէնը (2 կամ 3 լիտր) պէտք է գնել եւ ամէնը մէկտեղ հալոցի մը մէջ լեցնել , վրան ածխոյ փոշով ու քիչ մը ճարպով ծածկել եւ կափարչով գոցելով կրակի վրայ դնել : Երբ որ կը սկսի հալել , պէտք է աղէկի խառնել եւ թող չտալ որ մէջն օդ մտնէ . նոյն ժամանակը նորէն մէջը  $\frac{1}{2}$  լիտր պղնձն եւ 1 լիտր զինկ լեցնելու եւ խառնելով՝ շուտով առաջին նիւթերուն հետ միացընելու է . ետքը դարձեալ 2 լիտր զինկ ալ քիչ քիչ հալոցին մէջը գնելու եւ ամէն անգամին հալած զանգուածը խառնելու է : Ասով ամէն մէկ նիւթ իրարու հետ կը խառնուին ու կը միանան եւ նորաբրժաթը կը շինուի :**

**Հաքի ժամանակներս ՃԵՆԱՊԲՐԺ ըստւած բաղադրութիւնն ալ հնարուեցաւ , որն որ նորաբրժաթէն աւելի ազնիւ եւ պատուական է : Աս ալ պղնձէ , զին-**

կէ, նիդլէ, քիչ մ'արծաթէ եւ շատ քիչ զառկաքարէ  
եւ երկաթէ կը բաղադրուի:

Թ. ԵՐԿԱԹ

Ամէն մետաղներէն աւելի օգտակար եւ շատ տեսակ հարկաւոր նիւթերու գործածուողն երկաթն է. շատ տեսակ կարասիքէն զատ՝ ամէն արուեստաւորին գործածած գործիքները, տեսակ տեսակ մեքենաներ, երկրագործութեան գործիքներ եւ ուրիշ անհամար բաներ երկաթէ կը շնուրին: Աս մետաղն այսչափ շատ բանի գործածուելուն պատճառն իր աժանութենէն զատ, քանի մ'աղէկ յատկութիւններն, այսինքն կարծրութիւնն, հաստատութիւնը, ձգականութիւնը եւ շիկացած ատենն ունեցած կակլութիւնն է, որով գիւրաւ կրնայ գործուիլ: Կաեւ կրնայ հալեցուիլ եւ կաղապարներու մէջ ուզուած բաները ձուլուիլ: Երկաթը բնութեան մէջ շատ առատ կը գտնուի, բայց շատ քիչ անգամ զտուած ու մաքուր կ'ելլէ: Հասարակօրէն օտար նիւթի կամ մետաղի մ'այսինքն ծծմբի, զառկի, ածխոյ եւ ուրիշ մետաղներու հետ խառնուած կը գտնուի, զորոնք արուեստը բաժնելով, երկաթը կը զտէ: Ծծմբի եւ զառկի հետ միացած երկաթը պաղեղած ատենը կրնայ մրճով գործուիլ, իսկ շիկացած ատենը գիւրաւ կը կոտրի. ասոր հակառակ լուսակրով խառն երկաթը պաղ վիճակին մէջ ամենեւին մրճի հարուած չիկրնար կրել, որովհետեւ շատ գիւրաւ կը կոտրի, իսկ չէկ եղած ատենը շատ աղէկ կրնայ գործուիլ:

Երկաթի հանքն եթէ հալեցուելու ըլլայ, Անգործ կամ Զուլման երկաթը կ'ունեցուի, որն որ կարծը ու գիւրաբեկ է, եւ ոչ մրճով կրնայ գործուիլ ոչ ալ ուրիշ կաոր երկաթի հետ միացուիլ, այլ կամ ձուշեալ գործուածներ շննելու կը գործածուի, եւ կամ զտելով երկաթէ գաւազաններու կը փոխուի, եւ անժամանակը կարելի է զանոնք շիկացընել եւ մրճով գործել: Երկաթի հանքը հալեցընելու համար բարձր

Հնոցները կը գործածուին : Աս հնոցները գետնէն դէպ  
ի վեր բարձրացած կլոր կամ չորեքիուսի ձեւով պղտիկ  
աշտարակներ են, վրանին բաց, եւ տակի կողմերնին  
մամնաւոր խորունկ տեղ մը կայ, հալած երկաթը մէջը  
ժողվուելու համար : Հնոցին քով մեծ փուք մ'ալ  
հաստատուած է, որն որ անոր վարի կողմը բացուած  
ծակէ մը ներս կը փչէ ու կրակը կ'արծարծէ :

Երկաթը հնոցին մէջ դնելէն յառաջ, զանիկայ  
(հնոցը) նախ տաքցընելու է, եւ կամաց կամաց տաքու-  
թիւնը պէտք է աւելցընել : Երբ որ բաւական կը տաք-  
նայ, վրայի ծակէն կամ բերնէն կարդ կարդ ածուի,  
երկաթ եւ կիր լեցընելու է մինչեւ որ լեցուի : Կիրն եր-  
կաթին հալիլը դիւրինցընելու համար է . հաստարակօրէն  
6 կենդինար երկաթին 3 կենդինար ածուի եւ 1—1½  
կենդինար կիր կը հաշուի : Քանի որ երկաթն հալելով  
եւ ածուին ու կիրն այրելով իրենց կցար կը սկսի ցած-  
նալ, վրան նորէն դնելու է : Բայց կրակը փուքին օգնու-  
թեամբն այնպէս զօրաւոր պէտք է ըլլալ որ հնոցին  
բերնէն բոց գուրս ելլէ : Ասով երկաթը կը հալի եւ կա-  
թիլ կաթիլ հնոցին տակի խորունկ տեղը կը ժողվուի .  
ան ատեն հնոցին աչքը — դրսի կողմէն մինչեւ հալած  
երկաթին ժողվուած տեղն եղած ծակն, որն որ իսկրզ-  
բան թաց կաւով գոցուած պէտք է ըլլալ — սրածայր  
գերանով կամ երկայն երկաթով մը պէտք է բանալ, ուս-  
կից հալած երկաթն աւաղի մէջ շինուած երկայն ակօս-  
ներու մէջ կը վաղէ եւ սառելով անգործ երկաթի գա-  
ւազաններ կ'ըլլայ : Խոկ եթէ կ'ուզուի ձուլածց գոր-  
ծուածներ շինել, հալած երկաթը կամ անմիջապէս  
ծակին առջեւը դրուած աւաղէ կաղապարներուն մէջ  
պէտք է վաղցընել, եւ կամ մեծ դյուլերու մէջ առնուլ  
եւ հեռու կեցած կաղապարներուն քով տանիլ ու  
զգուշութեամբ մէջը թափել : — Աս տեսակ դյուլերուն  
մէջի կողմը կաւով ծեփուած կ'ըլլայ :

Չուման երկաթն, ինչպէս վերն ըսինք դիւրա-  
բեկ է եւ կռանով կամ մը ձով չիդործուիր, եւ ասոր

պատճառն ան է որ մէջը միշտ օտար նիւթ խառնուած կը մնայ, գլխաւորաբար ածուխ, կամ ածխոյ թթու, ծծումք, հող եւ այլն: Ուստի զասոնք զատելու եւ երկաթը մաքուր ու դարբնելի (մրճով գործուելու) երկաթի դարձընելու համար պէտք է զանիկայ զտել: Զտելու վախճանն երկաթին մէջէն ածխային նիւթերն հանելու համար է, որոնք որ գլխաւորաբար զանիկա դիւրաբեկ կ'ընեն եւ մրճով գործելու թող չեն տար: Աս գործողութիւնը կ'ըլլայ եթէ մէյ մը հալեցուցած ու սառած երկաթը նորէն հալեցուի, եւ աս հալման ժամանակն անոր (երկաթին) մէջ հառարակ օդ մտցուի, այսինքն փուփով հալած երկաթին երեսն օդ տրուի եւ մէկ կողմանէ փայտով մ'անդադար խառնուի: Ասով երկաթին մէջ գտնուած թթուն եւ ածխային նիւթն իրարու հետ կը միանան ու կը ցնդին եւ երկաթը կը մաքրուի, միանդամայն կակղութիւն մ'ալ կ'առնու: Այսպէս մաքրուած երկաթը հնոցէն հանելն ետեւ ծանր մրճով ծեծելով գեռ մէջը գտնուած օտար նիւթերն ալ դուրս կ'ելլեն եւ միանդամայն երկաթը տարածուելով կը բարակնայ եւ կարելի կ'ըլլայ անկէ դաւազաններ շինուիլ: Աս երկաթը Դարբնելի երկաթ կ'անուանուի, որովհետեւ անկէ ետքը կրնայ կրակի մէջ շիկացուիլ ու մրճով ծեծուելով ամէն տեսակ դարբնի գործուածներ շինուիլ: Յիսուն լիտր ձուլելի երկաթն 38 լիտր մաքրուած դարբնելի երկաթ կու տայ: Երկաթի գործարաններուն մէջ դիւրաւ երկաթի դաւազաններ շինելու համար, մաքրուած երկաթը մեծ ու խորշեր կամ ակօսներ ունեցող գլաններու մէջէն կ'անցընեն, որով անոնց խորշերն երկաթին վրայ ալ կը տրպաւորուին, եւ անոր վրայ ակօսներ կը բանան եւ այսպէս դիւրութեամք դաւազանի ձեւով կրնայ կոտրուիլ:

**Պողպատն՝** որն որ երկաթին պէս եւ գուցէ անկէ ալ աւելի մէր կենաց օդտակար է, եւ շատ տեսակ

կտրելու գործիքներ, խարտոցներ, զապանակներ եւ այլն շինելու կը գործածուի, ուրիշ բան չէ բայց եթէ ածխոյ հետ միացած հասարակ երկաթ : Աս մետաղն երկաթին շատ աւելի տարածական, կարծր եւ ձգական է, միանգամայն անկէ շատ աւելի դիւրաւ կը հալի եւ կրկնապատիկ զօրաւոր է . 1/10 մատնաշափ հաստ պողպատէ թել մը 400 լիտր ծանրութիւն կրնայ վերցընել առանց փրթելու, ուր որ նոյն հաստութեամբ երկաթի թելն հազիւ 200 լիտր կրնայ վերցընել : Երկաթին եւ պողպատին զանազանութիւնը կարծրացման ձեռքով կրնայ դիւրաւ իմացուիլ : Եթէ պողպատի կտոր մը շիկացուի ու պաղ ջրի մէջ նետուի, այնպիսի կարծրութիւն մը կը ստանայ որ ալ անկէ ետեւ ոչ կրնայ խարտուիլ եւ ոչ կտրուիլ . միանգամայն ապակւոյ պէս ալ դիւրաբեկ կ'ըլլայ, որով եւ գործափին ալ կարելի չըլլար, այլ պէտք է նորէն կրակի մէջ շիկացընել՝ առանց ջրոյ մէջ նետելու, որ նորէն կակլնայ ու մրճով գործուի : Հասարակ երկաթին որչափ որ շիկացուի եւ ջրի մէջ խոթուի, միշտ կակուղ կը մնայ :

Հասարակ երկաթը պողպատի գարձնելու զանազան կերպեր կան, որոնցմէ մէկ քանին միայն հոս կը դնենք : Զաւտ երկաթի գաւազան մը հալած հասարակ (ձուլելի) երկաթին մէջ խոթուելուն պէս անոր մէջէն ածուխ կը քաշէ եւ անմիջապէս պողպատի կը դառնայ : Եթէ անզուտ երկաթն, երկաթի փրփրով — երկաթն հալած ատեն երեսը ժողվուած աղտով — ծածկուի, այնպէս հալեցուի, փուքի հովին առջեւը դրուի եւ իր ածխին մէկ մասը ցնդուի, հասարակ կամ բնակոն պողպատի կը դառնայ : Աս եղանակաւ շինուած պողպատը մրճով բարակ գաւազաններու դարձնելով, անոնց 10—12 հատէն մէյմէկ խուրձ շինելով, աս խուրձերը շիկացընելէն ետեւ ծեծելով եւ նորէն իրարու հետ միացընելով, զուտ պողպատ կ'ունեցուի որն որ դիւրաւ կրնայ գործուիլ, բայց ուրիշ տեսակ պողպատներուն պէս դիւրաւ շիկարծրանար : Եթէ բարակ երկաթի գաւ-

ազաններն, եւ մանաւանդ քիչ մը թխաքարի խառնուրդ ունեցող տեսակինը, երկաթէ կամ հողէ արկղներու մէջ կարդ կարդ շարուի, ամէն մէկ կարգն ածխոյ փոշով ծածկելով, եւ արկղներն աղէկ մը գոցելէն եւ ծակերը ծեփելէն ետեւ քանի մ'օր անդադար տաքցուի, երկաթէ գաւազանները պողպատի կը գառնան: Ամենէն աղէկ տեսակ պողպատ կը շինուի եթէ զանիկայ պատրաստած ժամանակը մէջը քիչ մը թխաքար կամ լուսակիր գրուի:

Պողպատէ գործուածներուն աղէկութիւնը միայն պողպատին աղէկ ու մաքուր ըլլալէն կախուած չէ, այլ նաեւ անոր աղէկ կարծրացուելէն: Պողպատը կը կարծրանայ եթէ, ինչպէս վերը դրինք, կրակի մէջ շիկացուի եւ պաղջրի մէջնետուի: Եւ որովհետեւ ջուրն որչափ որ պաղ ըլլայ, պողպատն այնչափ աւելի կը կարծրանայ, ասոր համար եթէ ջրին մէջ հասարակ կամ աւշակի աղ լուծուած ըլլայ, — որոնք ջրին պաղութեան աստիճանը կը սաստկացընեն — նոյն ջրին մէջ աւելի կարծրութիւն կը ստանայ: Բայց աս աստիճանի կարծրացած պողպատը պէտք է նորէն քիչ մը կակղացընել, որպէս զի իր դիւրաբեկութիւնը կորսնցընէ: Աս կակղութեան աստիճանն՝ որն որ շինուելու գործուածին համեմատ աւելի կամ պակաս կ'ըլլայ, կարծրացած պողպատը նորէն կրակի մէջ քիչ կամ շիկացընելով կը տրուի: Եթէ պողպատի մը կտորին մէկ երեսը փայլեցուի եւ չափաւոր ածխոյ կրակի վրայ բրոնտուի, կը տեսնուի որ ան կողմը հետզետէ զանազան գոյներ կ'առնու, այսինքն նախ դեղին, ետքը թուխ, ծիրանեգոյն, կապոյտ, սեւագոյն: Դեղին գոյն առած ատենն՝ ամենէն կարծրն է, սեւագոյն եղած ատենը՝ չափէն աւելի կակղացած է եւ շիկրնար գործիք կամ ուրիշ գործուած շինելու գործածուիլ: Եթէ շիկացած պողպատն Յ մաս անագի Յ մաս կապարի եւ Ց մաս վիսմութի հալուածքին եւ կամ եռացած ձեթի մէջ նետուի, իր դիւրաբեկութիւնը կը կորսնցընէ, միանգամայն

շափաւոր կարծրութիւն մը կը ստանայ, որով ամէն  
տեսակ գործուածներ շինելու կրնայ գործածուիլ:

ԺԱՄԱՍԿԵԱՆ ՊՈՂՊԱՑ

Դամասկեան պողպատն՝ որով ան գեղեցիկ տաճ-  
կական կամ պարսկական սուրբ կը շինուի, մինչեւ վեր-  
ջին ժամանակներս Եւրոպացւոց համար գաղտնիք մըն  
էր. բայց մօտ տարիներս սկսան նաեւ Եւրոպայի մէջ ալ  
անոր նմանը շինուիլ: Աս գաղտնիքն ամենէն յառաջ  
գլուէ գաղղիացին իմացաւ, անկէ ետքն Ռուիլտէ ան-  
գղիացին եւ ետքն ամենէն աղէկ Գրիվելլի իտալացին:  
Ասոնք կակուղ երկաթի եւ զտուած պողպատի բարակ  
դաւազաններն իրարու մէջ խառնելով խուրձ մը կը շինեն  
եւ ամբողջ խուրձը շիկացընելէն ետեւ, մընով ծեծե-  
լով՝ իրարու հետ կը միայընեն. ետքն առ միայած ձոյ-  
լը նորէն կը շիկացընեն ու նորէն կը ծեծեն: Այսպէսով  
Դամասկեան պողպատը կը շինուի, որն որ իր կարծրու-  
թիւնը պողպատէն եւ իր դիւրաթեքութիւնը կամ  
ձգականութիւնն երկաթէն կ'առնու: Աս պողպատով  
շինուած սուրն եթէ ծռուելու ըլլայ, նորէն թող  
արուելուն պէս ինքն իրեն կը շտկուի. նաեւ ասով մա-  
տի հաստութեամբ երկաթէ դաւազան մը կրնայ կըտ-  
րուիլ, առանց իր բերանը վնասուելու: Դամասկեան  
պողպատին երեսն եղող զանազան ձեւերն ու նկարնե-  
րը, վրան թթու մը, զոր օրինակ ջրախառն ժանտա-  
ջուր թափելով կը շինուի, որն որ պողպատին մէջը  
գտնուած ածուխն երեւան կը հանէ: Տեսակ մ'ալ շատ  
աղնիւ պողպատ Պոմպայէն Եւրոպա կու գայ, որն որ  
Հնդկական պողպատ կ'անուանուի: Ասիկայ ալ մէջը  
քիչ մը պաղեղաքար եւ քիչ մը կայծքար ունեցող  
հասարակ պողպատ է: Անգղիացիք ասոր մէջ տասնին  
մէկ պարզ պողպատ խառնելով, ամէն տեսակ գործիք-  
ներ կը շինեն:

ԺԲ. ՊՈՂՊԱՏԸ ԿՑՐԵԼՈՒ ԿԵՐՊ

**Պողպատի թիթեղ կամ ¼ մատնաշափ հաս-**  
**տութեամբ պողպատէ տախտակ մը հետեւեալ կեր-**  
**պով շատ դիւրաւ կրնայ ուզուած տեղէն կտրուիլ:** Թի-  
**թեղ կամ տախտակը քիչ մը տաքցընելէն ետեւ, եր-**  
**կու երեսն ալ մեղրամոմ պէտք է քոել ու սառեցը-**  
**նել.** ետքը կտրել ուզուած տեղը թիթեղին կամ  
**տախտակին երկու երեսէն ալ ըստ ամենայնի դիմացէ**  
**դիմաց սուր գործիքով մը գիծ քաշելով՝ մեղրամոմը**  
**բանալու է, այնպէս որ պողպատն երեւայ:** Աս բացուած  
**տեղւոյն վրայ 1 մաս ծծմբաթթուի եւ 6 մաս ջրոյ**  
**խառնուրդ պէտք է թափել ու թողուլ:** Կէս ժամ ետ-  
**քը թթուն պողպատն այնպէս կ'ուտէ որ պարզ ձեռ-  
 քով ծուելով կրնայ դիւրաւ կոտրիլ:**

**Պողպատը ծակելու համար, ծակուելու տեղն եր-**  
**կու կողմէն մեղրամոմով օծելէն ետեւ, սրածայր գոր-**  
**ծիքով մը մինչեւ պողպատին երեսը բանալու եւ վերը**  
**դրուած բաղադրութիւնը թափելու է, որն որնոյն տե-**  
**ղը կ'ուտէ, եւ բաւական կ'ըլլայ սրածայր երկաթով**  
**մը հոել, որով ծակն անմիջապէս կը բացուի:**

ԺԻ. ՄԵԺԱԴ. ՀՈՒԵԼ.

**Մետաղներէ շինուած գործուածներն ըստ մեծի**  
**մասին ձուլելով կը շինուին:** Ինչ եւ իցէ մետաղէ բան  
**մը ձուլելու համար նախ ձուլելինիւթին կաղապարը բա-**  
**րակ ու քիչ մը խոնացած աւազի մէջ կը հանուի եւ**  
**ետքն հալած մետաղն զգուշաթեամբ անոր մէջ կը լցուի**  
**ու կը սառեցուի:** Աս կաղապարներն երկու մասէ կ'ըւ-  
**լան, որոնք ըստ ամենայնի իրարու վրայ կու դան եւ**  
**դիսի կողմէն ծակ մ'ունին, ուսկից հալած մետա-**  
**ղը կը լցուի:**

**Մեծ զանդակ մը ձուլելու համար, նախ անոր մէջի**  
**կողման ձեւը կաւէ ճիշդ կը շինեն եւ թող կու տան**  
**որ չորնայ. ասոր վրայ շինուելու զանդակին ըստ ա-**  
**մենայնի նման փայտէ զանդակ մը կ'անցընեն եւ**

անոր վրայ եղատելէն ետքը թաց կաւով 1—2 մատ  
հաստութեամբ կը պատեն, ետքը կաւը դանակով մը  
մէջտեղէն վերէն ի վար կը կտրեն ու թող կու  
տան որ չորնայ: Երբ որ կատարեալ կը չորնայ, կան  
զգուշութեամբ կը վերցընեն, — որն որ երկու մաս  
բաժնուած ըլլալով դիւրաւ կրնայ վերցուիլ — եւ մէջ  
ջե փայտէ զանգակը վերցընելէն ետքը, նորէն աս կաւէ  
կեղեւն իր առաջին տեղը կը հաստատեն՝ որով ասոր եւ  
մէջի կաւին միջոցը ձուլուելու զանգակին ձեւովը պարապ  
տեղ մը կը մնայ: Զանգակին լեզուն կախելու երկաթն  
աս կաղապարներուն վրան ծակ մը բանալով կը հաս-  
տատուի եւ հալած մետաղն անկէ կը լեցուի ու թող  
կը տրուի որ սառի, այսպէսով զանգակը կը շինուի:

**Անամէջ** (մէջը պարապ) բաներ, ինչպէս մէջը  
պարապ գունդ մը ձուլելու համար երկու կտորէ կազ-  
մուած հաստատուն նիւթէ (քարէ, մէտաղէ) կաղա-  
պար մը հարկաւոր է: Ասիկայ (կաղապարը) նախ պէտք  
է տաքցընել, մէկ կէսին մէջ հալած մետաղը լեցընել  
եւ շուտ մը միւս կէսը վրան դնելով աղէկ մը կապելէն  
կամ հաստատելէն ետքը, կամ պարզ ձեռքով եւ  
կամ մեքենայով մը — եթէ ձուլուած բանը շատ մեծ  
է — շուտ շուտ կաղապարը դարձընել, մինչեւ որ մէջի  
մետաղը սառի: Ասով՝ հալած մետաղը կաղապարին  
ներսի երեսին ամէն կողմը կը կպչի եւ անոր ձեւը կ'առ-  
նու, գործուածին մէջ պարապ մնալով: Աս կերպով  
ձուլուած գործուածին հաստութիւնը կաղապարին մէջ  
լեցուած մետաղին քանակութենէն կախում ունի,  
անոր համար եթէ կ'ուզուի որ հաստ ըլլայ, աւելի մէ-  
տաղ, իսկ եթէ բարակ, քիչ մետաղ լեցընելու է:

## ԳԼՈՒԽ ԻԵ.

ԹԵԼԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. ՎԱՀԱՆԱԿ. ԹՐԹՈՒՄ.  
ԱՍԿԵԹԵՐԹ. ԱՐԺԱԹԱԹԵՐԹ. ԱՍԿԻ,  
ԱՐԺԱԹԻ, ՊՂԵԶԻ ՓՈՃԻ

Ա. ՄԵՑԱԳԻ ԹԵԼ ԹԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

**ՄԵՏԱՂԻ ԹԵԼԵՐՆ՝ ՈՐՈՆց ինչ աստիճանի օգտակար եւ շատ արուեստներու համար անհրաժեշտ հարկաւոր ըլլալն ամենուն ծանօթ է, մետաղեայ կլոր գաւաղաններէ թելահան գործիքով կը շինուին։ Ամեն տեսակ մետաղէ կրնայ թել շինուիլ, ոսկիէ, արծաթէ պղնձէ, երկաթէ, պողպատէ, արուրէ եւ այլն, որոնց ամեն մէկը մէյմէկ վախճանի կը ծառայեն։ Թելահանը պողպատէ տախտակ մըն է, որն որ զանաղան մեծութեամբ կլոր ծակեր ունի։ Թելագործն աս գործիքէն շատ պէտք է ունենալ, որոնց ծակերը միշտ իրարմէ պղտիկ, մինչեւ ամենէն բարակ թելի հաստութեան համեմատ պէտք են ըլլալ, որովհետեւ շինուելու թելը շատ անգամ 60, 80 եւ մինչեւ 100 իրարմէ աստիճանաբար պղտիկ ծակերէ անցընել հարկ է, որպէս զի ուղուած հաստութիւնն առնու : Թելահանէն զատ քանի մ'ալ աքցան կամ ունելիք հարկաւոր է, քաշուելու թելին ծայրն անով բռնելու եւ ծակէն դուրս քաշելու համար։ Երուեստաւորընախ թել շինել ուզած մետաղն, — արծաթ, ոսկի, երկաթ, արոյր — մընով ծեծելով եւ խարտոցով խարտելով կլոր գաւաղանի մը ձեւ կը խոթէ, ետքը կրակի վրայ քիչ մը կը տաքցընէ որ կակազնայ ու մէկ ծայրը քիչ մը բարակցընելէն ետեւ թելահանին գաւաղանին հաստութեան համեմատ մէկ ծակին մէջ կը խոթէ եւ միւս կողմէն աքցանով բռնելով կը ոկսի քաշել։ Յայտնի է որ թելահանը մամլց մը մէջ կամ ուրիշ եղանակաւ մը հաստատուած պէտք է ըլլալ որ թել քաշուած ատենը շշարժի։ Մետաղը ծակին մէջէն բռնութեամբ անցնելով կատարեալ կլոր**

ձեւ կ'առնու եւ իր կակղութեամբը կ'երկըննայ: Առաջին անգամ թելն աս եղանակաւ քաշելէն ետքն, արուեստաւորը նորէն զանիկայ մէկ աստիճան պղտիկ ծակի մը մէջ կը խոթէ եւ նոյն եղանակաւ կը քաշէ, որով թելն աւելի կը բարակնայ ու կ'երկըննայ: Երրորդ անգամ քիչ մ'աւելի պղտիկ ծակի մը մէջէն կ'անցընէ, եւ այսպէս հետ զհետէ աւելի պղտիկ ծակէ անցընելով քաշելն յառաջ կը տանի, մինչեւ որ թելն իր ուզածին չափ բարակնայ: Բայց որովհետեւ մետաղն ամէն անգամ քաշուելուն կը կարծրանայ, որպէս զի գործողաւթիւնն աւելի դիւրաւ յառաջ երթայ, պէտք է ամէն անգամ նորէն քաշելէն յառաջ թելը կրակի վրայ շիկացընել, որով անիկայ դարձեալ կը կակղանայ: Երբ որ թելը բաւական երկայնութիւն մը կ'առնու, անկէ ետքն աքցանով շիքաշուիր, այլ թելահանին երկու կողմեն երկու ճախարակ կը հաստատուի, թելին մէկ ծայրը ծակէն անցընելէն ետեւ ճախարակին մէկուն վրայ կը հաստատուի եւ զանիկայ (ճախարակը) դարձընելով՝ թելը թէ ծակէն կը քաշուի, եւ թէ ճախարակին վրայ կը պլուի: Աս եղանակաւ թելն ամբողջ ծակէն անցընելէն ետեւ միւս ծայրը նորէն աւելի պղտիկ ծակէ մը կ'անցուի, միւս կողման ճախարակին վրայ կը հաստատուի ու զանիկայ դարձընելով՝ նորէն կը քաշուի: Աս եղանակաւ կը շինուի նաեւ ան ոսկի եւ արծաթի թելերն՝ որոնք կերպասներ բանելու կը գործածուին: Բայց հասարակօրէն ոսկի թել ըստածները բուն ոսկին չեն, այլ կամ ոսկեզօծած արծաթէ կամ պղնձէ. նոյնպէս արծաթէ թելերը շատ անգամ երեսնին արծաթազօծ պղնձէ թելեր են: Ասոնք քաշելու սկսելէն յառաջ կ'ոսկեզօծն կամ կ'արծաթազօծն եւ ետքը թելահանին ծակերէն կը քաշեն. ոսկին եւ արծաթը բուն թելին մետաղին հետ մէկտեղ կը տարածուի եւ ամենեւին շիսկրդիր կամ բաժնուիր:

**Տափակ ոսկի եւ արծաթի թելն՝ որն որ կերպաս բանելու, ոսկի եւ արծաթի ժապաւէն շինելու եւ ուրիշ**

շատ տեսակ զարդերու կը դործածուի, հասարակ կլոր թեն երկու դլանի մէջէն անցընելով կը շինուի: Առ դլանները պողպատէ իրարու վրայ հաստատուած, եւ երեսնին հայելոյ պէս յղկուած ու փայլեցուցած երկու անիւներ են, որոնց մէկը դարձնելու կոթ մ'ունի: Առ բուեստաւորը կլոր թելին ծայրն աս երկուքին մէջը կը խոթէ եւ կը սկսի անուին մէկը դարձնել, որով միւս անիւն ալ ասոր երեսին քսուելով կը դառնայ, եւ երկուքին մէջ եղած թելը ճնշուելով յառաջ կ'երթայ. միանգամայն անիւներուն երեսին փայլունութիւնն իր երեսին ալ գեղեցիկ ու կենդանի փայլունութիւն մը կու տայ:

Բ. ԹԵՂԻ ԹՐԹՈՒԻՐ ԵՀ ՎԱՀԱՆԱԿ

Ասկի եւ արծաթի թրթուրն՝ որն որ նոյնպէս կերպաս բանելու եւ զանազան ծոպեր շինելու կը ծառայէ, հասարակ կլոր եւ շատ բարակ թելը մասնաւոր կերպով մ'իր հաստութեան համեմատ շիտակ պողպատէ կամ երկաթէ թելի մը վրայ պլելով կը շինուի:

Խակ վահանակն՝ ան պղտիկ, տափակ ու բոլորակ փայլուն ոսկւոյ եւ արծաթի կտորներն՝ որն որ կերպաս բանելու գլխաւոր նիւթերէն մէկն է, շատ դիւրաւ կը կը շինուի հետեւեալ կերպով: Շինել ուզուած վահանակին մեծութեան համեմատ ոսկի կամ արծաթի թելը կ'առնուի եւ զանիկայ բարակ — զանկապանհիւսելու թելին երկու կամ երեք հաստութեամբը — պողպատէ թելի վրայ խիտ խիտ փաթթելով՝ հաստ թրթուրը մը կը շինուի: Ետքն աս թրթուրը թելի կարուցով մ'օղակ օղակ կը կարուի: Վահանակ շինող արուեստաւորը պողպատէ մեծ սալ մ'ունի, որուն երեսը հայելոյ պէս փայլուն է, նոյնպէս ափէ մը մեծ կռնակով մուրճ մ'ունի որուն զարնելու կողմն ալ սաստիկ փայլուն է: Գործաւորը կտրուած օղակները մէկիկ մէկիկ սալին վրայ կը դնէ եւ մը մեծով վրան զարնելուն պէս, օշակը կը տափակնայ, մէջի ծակը կը պղտիկնայ եւ մը ճին

ու սալին փայլունութեամբն իր երեսն ալ կը փայլի, եւ այսպէս վահանակը կը շինուի կը լմբնայ: Վահանակին գողածեւ ըլլալուն պատճառն ան է որ սալին երեսը կատարեալ շիտակ չէ, այլ դէպի վեր ուռած է, որով զարնուած ատենը վահանակն ալ դէպի վեր ուռած ձեւ կ'առնու: Մէկ գործաւոր մ'օրուան մէջ բիւրաւոր այսպիսի վահանակ կրնայ շինել:

Ք. ԱՍԿԵԹԵՐԹ ԵՀ ԱՐԺԱԹԱԹԵՐԹ

Ոսկւոյ եւ արծաթի թերթն ալ, ան սաստիկ բարակ ոսկեղին եւ արծաթեղին տերեւն, որով փայտէ, թղթէ, գաճէ եւ այլն գործուածներ կ'ոսկեղօծուին, աս մետաղներուն թիթեղները մրճով ծեծելով կը շինեն: Նախ ոսկին կամ արծաթը սալի վրայ ծեծելով բարակ թիթեղի կը դարձնեն. Ետքը մէյսէկ մատնաչափ քառակուսի կտորներ կը կտրեն, մէկիկ մէկիկ Յ մատնաչափ քառակուսի երկու ծալլուած մագաղաթներու մէջը կը շարեն, 150 կտոր վրայէ վրայ կը դնեն եւ շիտակ քարի մը վրայ գրած՝ ծանր ու լայն կրնակով մրճով կը սկսին ծեծել մինչեւ որ ոսկին կամ արծաթը տարածուելով մագաղաթին եղելքը հասնի: Անկէ Ետեւ նորէն Կ մատնաչափ մագաղաթներու մէջ կը դնեն եւ ծեծելով՝ թերթերը Կ մատնաչափ կը տարածեն: Երբ որ աս աստիճանի կը տարածուին, զանոնք դուրս կը հանեն ամէն մէկը չորս չորս կտոր կ'ընեն, նորէն մագաղաթներու մէջ կը դնեն ու կը ծեծեն, եւ դարձեալ չորս չորս կտոր կ'ընեն եւ փոխանակ մագաղաթի մէջ դնելու, ոսկեթերթի մաշկի մէջ կը դնեն, որն որ եզան հաստ աղկիքին վրայի բարակ կաշիէն կամ մաշկէն կը շինուի, եւ անոր մէջ նորէն ծեծելով ոսկին եւ արծաթն այնչափ կը բարակինան որ 282,000ը վրայէ վրայ դնելով հազիւ մէկ մատնաչափ հաստութիւն կ'ունենայ:

Առա ոսկւոյ թերթը կամ տերեւը վերը գրուած եղանակաւ արուրի թիթեղը ծեծելով կը շինուի, իսկ

առւտ արծաթաթերթն անսաղէ : Ոսկեթերթին եւ արծաթաթերթին ծեծուած ատենը թափուած կտուրուանքը մեղրով կը խառնեն եւ քարի վրայ աղէկ մը կը լուեն ու կը բարակցընեն, եաքը ջրով լուալով, մեղրէն կը զատեն ու խէժի ջրով՝ խեցիներու մէջ կը դնեն ու կը չորցընեն : Աս տեսակ խեցւոյ ոսկին կամ արծաթը պատկերահաններն ու նկարիչներն, ոսկեզօծ կամ արծաթազօծ պատկերներ ու գրեր նկարելու կը գործածեն :

Դ. ԱՄԿԱԹԻ, ԱՐԺԱԹԻ, ՊՂՆՉԻ ՓԱԹԻ

Յախճապակին, ապակին եւ ուրիշ ասոր նման բաներն ոսկեզօծելու կամ արծաթազօծելու համար բարակ ոսկւոյ կամ արծաթի փոշի կը գործածուի, ինչպէս իրենց տեղը ծանուցինք : Աս փոշիներուն շինութեան կերպն հետեւեալն է : Ոսկին պղտիկ կտորներ կարելու եւ արքայաջրոյ — մաս մը բորակաթթուի եւ մէկ մաս աղաթթուի խառնուրդին — մէջ տաք տեղ մը դնելու է, եւ քիչ մը ժամանակ պէտք է թողաւր. արքայաջուրն — որն որ ոսկին՝ մետաղներուն արքան կամ թագաւորը հալեցընելուն համար այսպէս կ'անուանուի — զոսկին այնպէս կը հալեցընէ եւ իրեն հետ կը միացընէ որ ամենեւին աչքի չերեւար : Բայց եթէ աս լուծուածքին մէջ քիչ մը ջրի մէջ հալած տնկաղ կամ արջասպթափուի, ոսկին սաստիկ բարակ փոշւոյ մը պէս ամանին տակը կը նատի : Ասոր վրայէն արքայաջուրն զգուշութեամբ պէտք է թափել, ոսկին ապակիէ ամանի մը մէջ դնել ու մաքուր ջրով լուալով կատարեալ մաքրելէն եաքը չորցընել : — Կաեւ ոսկեթերթը մեղրով քարի մը վրայ լուսելով եւ չորցընելով կրնայ ոսկւոյ փոշի շինուիլ :

Արծաթի փոշին շինելու համար արծաթի պըզտիկ կտորները ժանատաջրոյ (բորակաթթուի) մէջ դնելու է, որով աս մետաղն ալ բոլորովին կը հալի. իսկ փոշին զատելու համար բաւական է բոլոր լու-

ծուածքը պղնձէ ամանի մը մէջ լեցընել. ասով անմիշապէս արծաթն ամանին տակը կը նստի, եւ վերը դրուած եղանակաւ ժանտաջրէն զատելով ու ջրով լուալով կը չորցուի :

“Եղն եղանակաւ կը շինուի նաեւ պղնձի փոշին ալ: Պղնձի կտորուանքը ժանտաջրոյ մէջ լուծելէն եւ տեւ մէջը պղտիկ երկաթի կտորներ պէտք է նետել, որոնց վրայ փոշին կը ժողվուի, ետքը վրայի հեղութք թափելով՝ ու փոշին լուալով պէտք է մաքրել ու չորցընել:

## ԳԼՈՒԽ ԻԶ.

### ԶՆԱՐԱԿԱ ԹԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

ԶՆԱՐԱԿԱ, որով շատ տեսակ գործուածներուն երեալ կ'օծուի, անոնց գեղեցիկ փայլունութիւն կամ աւելի դիմացկունութիւն մը տալու համար, զանազան տեսակ է, որոնց ամէն մէկն իր բաղադրիչ նիւթերուն համեմատ զատ զատ անտաններ ունի: Զնարակին գլաւառը բաղադրիչ նիւթերն են հոյզ մը եւ իւղ կամ գինույ ողի: Իւղով բաղադրուած չնարակն իւղային չնարակ, իսկ գինույ ողւով շինուածն՝ Ողւց չնարակ կ'անուանուի:

Հոյզը հոս ան տեսակ խէժերուն համար գրած ենք, որոնք ջրոյ մէջ չեն լուծուիր, այլ միայն իւղի եւ կամ գինույ ողիի մէջ: Ասոր կարգը կ'երթան կիւը (մազտաքէն), բեւելինի խէժը, Վիշապարիւնը, Զնարախէժը, Սալթը, Կոբաղըն, եւ այլն. խժահոյզ ան տեսակ խէժերն են որոնց միայն մէկ մասը ջրոյ կամ իւղի ու գինույ ողիի մէջ կը լուծուի. ասոնց կարգը կ'երթան Զարհոտը (քաղըան), Կնդրուկը, Հնդիկ ռետինն եւ այլն: Պարզ խէժերը միայն ջրի մէջ լուծուող տեսակներն են ինչպէս է Արարախէժը:

Զնարակ շինելու գործածուած հոյզերն եւ խժահոյզերն են, Սալթ, Գոճ, Հատադոճ, Կեղեւագոճ, Կիւ (ձութ, մազտաքէ), Զնարախէժ, Կոբաղ, Հնդիկ ռե-

տին, Ախշապարիւն, եւ հասարակ Ռետին։ Ասոնց մէջ ամենէն աւելի գործածականն հատադոճը — դոճին հատ հատ տեսակը — եւ կեղեւալոճն — դոճին կեղեւանման տեսակն — են։ Զնարակ մ'աղէկ ըլլալու համար դիմաց կուն, փայլուն եւ միանդամայն մածանող պէտք է ըլլալ։ Հոյզերէն ոմանկը անսր (Զնարակին) միայն հաստատութիւն եւ փայլունութիւն կու տան բայց զանիկայ մածանող չեն ըներ, որն որ հարկաւոր է, որպէս զի չորնալէն ետեւ չճամթրտի։ Աս երեք յատկութիւնն ալ մէկտեղ Զնարակին տալու համար պէտք է զանիկայ զանազան տեսակ հոյզերէ բաղադրել։

Զնարակին փայլունութիւնն ու մածանողաւթիւնը նաեւ ան հեղաւիէն կախում ունի, որուն մէջ հոյզը կը լուծուի. աս պատճառաւ իւղի Զնարակն այն չափ փայլուն չէ որչափ ոգւոյ Զնարակը, բայց առաջինէն աւելի մածանող է, այսինքն չորնալէն ետքն այնչափ դիւրաւ չիճամթրտիր։ Ոգւոյ Զնարակներն՝ որոնք աւելի գործածական են, շատ շուտով կը չօրնան ասոնցմէ ոմանկը օգը տաք եղած ատեն գործուածի մը վրայ քսուելնաւն պէս անմիջապէս կը կարծրանան. իւղային Զնարակները չօրնալու համար աւելի երկայն ժամանակ կ'ուզեն, ոմանկը քանի մը շաբաթ, ոմանկը քանի մ'օր իսկ ոմանկը մինակ քանի մը ժամ։ Եթէ Զնարակ շինելու համար առնուած հոյզը գունաւոր է, ինչպէս վիշապարիւնը, Հնդիկ ռետինն եւ այլն, Զնարակը գունաւոր կ'ըլլայ, բայց բարակ փոշի եղած ներկով ալ կրնայ անոր գոյն տրուիլ, ինչպէս կարմիր գունոյ համար խրուկով, կանաչի համար ժամանգառով, կապուտի համար լազուարթով կամ Պերլինի կապուտավ, դեղինը քըսքմով, սեւը կանթեղի մրով, ճերմակն սպիտակագեղով։ Գործուածները Զնարակելու (Զնարակով օծելու) համար կամ մեծ եւ բարակ վրձին եւ կամ ասուիի կտոր եւ սպունգ կը գործածուի։ Հասարակօրէն երկու անգամ պէտք է քսել, իսկ փայտէ գործուածներուն 3, 4 մինչեւ 5 անգամ։ Զնարակը գործուածին վրայ կատա-

բեալ չորնալէն ու պնդանալէն ետեւ, թաց ասուիի կամ մուշտակի կտորով եւ քիչ մը չեչաքարի բարակ փոշիով երեսը յղկելու ու շխտկեցրնելու եւ ետքը կըդմինտրի բարակ փոշիով կամ եղջերուի այրած եղջեւ-րով փայլեցրնելու է:

Յնարակը հասարակօրէն ապակի շիշերու մէջ կը շինուի, բայց անագէ շիշերու մէջ շինելն աւելի աղեկէ: Կախ հալեցընելու հեղուկը — իւղը կամ դինւոյ ոգին — շին մէջ կը դրուի, ետքը հոյզը կտոր կտոր մէջը կը նետուի: Շիշերը տաք տեղ մը պէտք է դնել, եւ երբեմն երբեմն պէտք է ցնցել որ հոյզը դիւրաւ լուծուի: Ոգւոյ ջնարակներուն մէջ ամենէն աժանր կեղեւադոճի ջնարակն է. բայց որովհետեւ ասիկայ գեղինի զարնող գոյն մ'ունի, այնպիսի գործուածներուն չիկրնար գործածուիլ, որոնց գոյնը պայծառ ու ճերմակ է: Այսպիսի գործուածներու համար մազտաքէի եւ ջնարախէժի ջնարակը կը գործածուի. բայց ասոնցմէ ոչ առաջինն եւ ոչ ալ վերջինն առանձին պէտք է առնուլ, վասն զի մազտաքէն կարծրութիւն ու հաստատութիւն չունի, իսկ ջնարախէժին փայլունութիւնը պակաս է. աս պատճառաւ աս երկու հոյզերն իրարու հետ խառնելով թէ դիմացկուն եւ թէ փայլուն ջնարակ մը կ'ունեցուի, այսինքն մաս մը մազտաքէ եւ Յ մաս ջնարախէժառնելով:

Ուրիշ եղանակաւ մ'ալ կրնայ աւելի դիւրաւ ջնարակ շինուիլ, այսինքն փոխանակ հոյզը իւղին կամ ոգւոյն մէջ դնելու եւ այնպէս հալեցընելու, զանիկայ նոր հողէ ամանի մէջ կրակի վրայ հալեցընելով, եւ ետքը գաւազանով տաքութիւնն անցընելէն ետեւ, իւղը կամ ոգին կաթիլ կաթիլ մէջը թափելով ու խառնելով:

Այսչափ ջնարակին շինութեան ընդհանուր եղանակին վրայ խօսելէն ետեւ, հիմայ անոր գլխաւոր տեսակներն եւ զանոնք շինելու կերպը գնենք:

Ա. ՓԱՅՏԵՂԻՆԱՅ ՀԱՄԱՐ ՁՆԱՐԱԿ

Փայտէ գործուածներու համար շատ յարմար եւ գեղեցիկ ջնարակ մը կը շինուի 80 տրամ ջնարախէժէ, 20 տրամ հատադոճէ կամ կեղեւադոճէ, 40 տրամ հասարակ ռետինէ, 90 տրամ վենետական բեւեկնի խէժէ, եւ մէկ լիտր գինւոյ ոգիէ: Եթէ հատադոճն աւելի քիչ եւ ջնարախէժն աւելի շատ եւ քիչ մ'ալ վիշապարին առնուի, ջնարակը կարմիր գոյն մը կ'առնու:

Բ. ՍԱԹԻ ՁՆԱՐԱԿ

Ութուն տրամ մաքուր սաթ, կ գարեհատ Մէքքէի բաղամնն, 2 գարեհատ Գոբախվայի բաղամնն, 50 տրամ կտաւատի իւղի ջնարակ եւ 120 տրամ բեւեկնի իւղ: Սաթը նախ պղտիկ կտորներ կտրելու — ծեծելով փոշի դարձնելու չէ — եւ նոր հողէ ամանի մը մէջ կամաց կամաց հալեցընելու է, եւ աղէկ խառնելէն ետեւ, մէջն այնչափ տաքցած բեւեկնի իւղ դնելու է որ շարաբի թանձրութիւն ունենայ. ետքը նորէն ածխոյ կրակի վրայ պէտք է հալեցընել, ու մնացած բեւեկնի իւղն եւ միւս նիւթերն ալ մէջը պէտք է գնել: Այս եղանակաւ շինուած ջնարակն այնչափ զօրաւոր պէտք է ըլլալ որ ապակւոյ մը վրայ կաթած ատենը շատ կամաց վաղէ:

Գ. ԿՈՊԱՋԻ ՁՆԱՐԱԿ

Ութուն տրամ կոպաջի խէժ, 20 տրամ վենետական բեւեկնի խէժ, 20 տրամ մազտաքէ, 40 տրամ կտաւատի իւղի ջնարակ եւ 140 տրամ բեւեկնի իւղ: Աստեսակ ջնարակը կաշիները ջնարակելու համար շատ աղէկ է:

Դ. ՈՍԿԻ ՁՆԱՐԱԿ

Ոսկեգոյն ջնարակն՝ որով արուրէ եւ ոսկեպղնձէ շինուած գործուածները կ'օծուին, անոնց ոսկւոյ գոյն

մը տալու համար, կը շինուի 5 տրամ՝ դոճի խէժէ,  $\frac{1}{2}$  տրամ՝ վիշապարիւնէ, 10 գարեհատ կրկումի արմատէ, եւ 40 տրամ՝ զօրաւոր դինւոյ ոգիէ։ Աս ջնարակն սպընդով մը թեթեւ եւ միշտ մէկ ուղղութեամբ մետաղին վրայ քսելու է, եւ քսելէն անմիջապէս ետքը տկար ածխոյ կրակի վրայ պէտք է տաքցրնել։ Իսկզբան մետաղին երեսը պղտոր եւ անկենդան կ'երեւայ, բայց քիչ մ'ետքը դեղեցիկ փայլունութիւն մը կ'առնու եւ ոսկեց զօծածի պէս տեսք մը կ'ունենայ։

Ե. ՔԱՋՋԻԾԿԱՆ ՁՆԱՐԱԿ

Ասիկայ տեսակ տեսակ մետաղէ դործուածներ ջնարակելու շատ աղէկ կը յարմարի. իր բաղադրիչ նիւթերն են 30 տրամ սաթ, 30 տրամ հատագոճ, 10 գարեհատ հնդիկ ռետին, 10 գարեհատ վիշապարիւն, 20 տրամ փոշի եղած ապակի եւ  $3\frac{1}{2}$  լիտր դինւոյ ոգի։ Ասոնք աղէկ փոշի դարձրնելէն ետքը քիչ քիչ դինւոյ ոգիի մէջ պէտք է լուծել։ Կաեւ աս ջնարակն ալ սպնդով մը դործուածներուն վրան կը քսուի։

Զ. ԱՆԳԱՄՑ ՁՆԱՐԱԿ

Բոլորովին անգոյն ու թափանցիկ ջնարակ մը՝ որով ամէն տեսակ ճերմակ գունով նիւթերը կրնան ջնարակուիլ, կզակն ըսուած հուզին ջնարակն է, որն որ  $3\frac{1}{2}$  մաս բարակ ծեծուած կզական հոյզը և մաս բեւեկնի իւղի եւ 2 մաս ամենազօրաւոր (մէջն ամենեւին ջրի մաս չունեցող) դինւոյ ոգիի մէջ լուծելով կը շինուի։ Կախ մաս մը բեւեկնի իւղը պէտք է տաքցրնել եւ ծեծուած կզական հոյզը մէջը լեցընել ու խառնել. եբր որ կատարեալ կը հալի, մնացած իւղն ու դինւոյ ոգին մէջը պէտք է խառնել։

Հետեւեալ եղանակաւ ալ բոլորովին անգոյն ու գեղեցիկ ջնարակ մը կրնայ շինուիլ, պյուինքն 3 մաս ջնարակէժ, 1 մաս մաղտաքէ եւ  $\frac{1}{2}$  մաս վենետական բեւեկնի խէժ՝ 16 մաս դինւոյ ոգիի մէջ լուծելով։

Հ . ԱՐՈՒԻՐԻ ԵՒ ԵՐԿԱԹԻ ՁՆԱՐԱԿ

**Ա**րուրե գործուածներու համար ուրիշ տեսակ մը ջնարակ կը շինուի 1 մաս հալուէ, 1 մաս վիշապարիւն եւ 1 մաս հնդիկ ուետին՝ 4 մաս աղէկ կոբազի ջնարակի մէջ լուծելով։ Երկաթին ոսկւոյ երեւոյթ տալու համար գործածուած ջնարակը կը շինուի երեսուն տրամ կտաւատի իւղէ, 20 տրամ մաքրուած գինեքարէ, 20 տրամ կարծր եփուած հալուէէ, 5 գարեհատ քըքումի փոշիէ եւ 2 գարեհատ կրկումի փոշիէ։ Ասոնց ամէնը պառկի մը մէջ պէտք է եփել եւ նոյն եփուած հեղակով երկաթին երեսն օծել, որով ոսկւոյ գցն ու փայլունութիւն կը ստանայ։

Հ . ՎԻՃՆՆԱԿԱՆ ՁՆԱՐԱԿ

**Վ**իճննական ըստուած ջնարակն, որն որ փայտէ գործուածներուն վրայ քսուելով՝ անոնց հայլիի պէս փայլունութիւն մը կու տայ, բաղադրելու համար, 4 մաս կեղեւագոճը 20 մաս գինուոյ ոգիի մէջ պէտք է լուծել։

Թ . ԴԶՑԻԿ ՔՈՐԺՈՒԱՄՈՅՑ ԵՒ ՊԱՑԿԵՐԱՑ ՀԱՄԱԿԱՆԵՐ

**Տ**փերու եւ պղտիկ արկղներու համար գործածուած ջնարակին բաղադրիչ նիւթերն են 20 տրամ մազտաքէ, 80 տրամ ջնարախէժ, 40 տրամ վենետական բեւեկնի խէժ եւ 1 լիտր գինուոյ ոգի։

**Տ**եսակ մը գեղեցիկ ջնարակ ալ՝ որով բնական ծաղիկներ, աշխարհագրութեան տախտակներ, երկրադներ եւ պատկերներ կը ջնարակուին, կը շինուի 13 տրամ ջնարախէժը, 5 տրամ մազտաքէն ու 6 տրամ քափուրը բարակ ծեծելով ու շշի մը մէջ գնելէն ետեւ վրան 100 տրամ զօրաւոր գինուոյ ոգի լեցընելով։ Շիշը տաք տեղ մը կը դրուի եւ երբեմն երբեմն կը ցնցուի, եւ երբ որնիւթերը կը հալին, հանդարտ թող կը տրուի որ ջնարակը զտուի ու մրուրը տակը նստի։ Ասիկայ վըրձինով մը ջնարակուելու գործուածոց վրան կը քսուի։

**Ատաւատի իւղի ջնարակն՝** որն որ շատ տեսակ բաներու կը գործածուի, ուրիշ բան չէ բայց եթէ երկայն ատեն եռացընելով թանձրացած կատաւատի իւղ:

Ժ. ՀՈՂԻ ԱՄԱՆՆԵՐՈՒԻ ՁՆԱՐԱԿ

**Հողէ ամաններն,** ինչպէս նաեւ յախճապակն եւ ուրիշ ամէն տեսակ հառարակ եւ ազնիւ կաւէ շինուած վաճառքն ապիկելն ալ տեսակ մը ջնարակով կ'ըլլայ որն որ հետեւեալ կերպով կը բաղադրուի: Հասարակ հողէ ամաններու համար կայծքարի փոշին, քիչ մը կաւեւ ապիտակաղեղ իրարումեջ խառնելու, շիտակ քարի մը վրայ ջրով աղէկ լսելու եւ ետքը խորունկ ամանի մը մեջ գնելով՝ վրան պյնչափ ջուր լեցընելու է որ ջրի հեղուկ մը դառնայ: Կամ 8 մաս ճերմակ աւագ, 10 մաս կարմիր սուսր, 5 մաս տնկաղ եւ շատ քիչ զառկաքար բարակ փոշի դարձնելով առատ ջրի մեջ խառնելու է: Հողէ շինուած ու չորցուած ամաններն ասոր մեջ թաթխելէն ետեւ կրակով եփելով՝ երեսնին կ'ապիկուի, որովհետեւ աս բաղադրութիւնը տեսակ մ'ապակի է որն որ կրակի մեջ դրուածին պէս կը հալի եւ ամանին երեսը կպած կը մնայ:

ԺԱ. ՑԱԽՑԱՊԱԿԻ ՁՆԱՐԱԿ

**Յախճապակ ապիկելու ջնարակը** կը բաղադրուի 11 մաս ճերմակ վանսպարէ, 18 մաս յախճապակի կտորուանքէ, եւ 12 մաս գաճէ. կամ 27 մաս սպաթըսուած նիւթէ, 18 մաս սոկեբորակի, 4 մաս ւազէ եւ 1 մաս հաւասար չափով հայբորակի, կաւի եւ բորակի խառնուրդէ: Աս նիւթերը սաստիկ բարակ պէտք է ծեծել կամ քարի վրայ լսել, իրարու հետ աղէկ խառնել ու վրան ջուր լեցընելով՝ ջրի հեղուկ մը շինել: Յախճապակէ ամաններն աս հեղուկին մեջ թաթխուելով մէջի նիւթն անոնց վրայ կը նստի

կամ կը կպչի եւ ետքը կրակի մէջ դրուելով՝ նիւթե-  
րը կը հալին եւ ապակի կը դառնան:

## ԳԼՈՒԽ ԻԵ •

ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿ ԹԱԽԱՂՆԵՐ ԿԱՄ ԿԱՐԺՐ  
ՆԻՒԹԵՐՆ ԻՐԱՐՈՒ ԿՊՑԸՆ ԵԼՈՒ ԶԱՆԳՈՒՅՆԵՐՆԵՐ

Աս գլույն մէջ պիտ'որ խօսինք այնպիսի զան-  
գուածներուն կամ շաղախներուն վրայ՝ որոնք տեսակ  
տեսակ կարծր նիւթեր, ինչպէս, յախճապակի, ապա-  
կի, քար, մետաղներ եւ այլն, իրարու հետ կպցընելու կը  
ծառայեն, եւ անոնց բաղադրութեան կերպը պիտ'որ  
սովորեցընենք :

Ա . ՀԱՍԱՐԱԿ ԹԱՂԱԽ

Ամենէն աւելի գործածական եւ մեզի օգտակար  
շաղախը հասարակ շաղախն է, որով քարերն եւ աղիւս-  
ներն իրարու կպցընելով՝ մեր տներուն պատերը կը շի-  
նուին: Ասոր վրայ երկայն խօսիլն աւելորդ կը համա-  
րինք, որովհետեւ ամէն տեղ ծանօթ բան մըն է, այլ  
միայն քանի մը հարկաւոր դիտողութիւններ ընելով  
կը շատանանք: Հասարակօրէն, մանաւանդ արեւելքի  
մէջ շաղախը կրով եւ հողով կը շինեն, բայց աս տե-  
սակը շատ տկար կը լլայ, ասոր համար հողի տեղ ա-  
ւազ պէտք է առնուլ, որով շաղախը չորնալէն ետքը  
քարի պէս կը կարծրանայ ու խոնաւութիւնը զինքը չի-  
կրնար ապականել: Աւազը կամ գետի եւ հեղեղատի  
եւ կամ լեռներէն հանուած տեսակը պէտք է ըլլալ.  
ծովի աւազն աղէկ չէ, որովհետեւ մէջն ունեցած աղին  
պատճառաւ խոնաւութիւն կը քաշէ: Եօթը մաս ա-  
ւազ եւ մէկ մաս կիր հարկաւոր եղած ջրով մէկտեղ  
աղէկ շաղախ մը կը շինեն: Ասոր մէջ կղմինտրի փոշի,  
կամ երկաթի մանրուկ, կամ թխաքարի փոշի, եղան

արիւն, կաթ, հաւկթի ճերմակուց դնելով, իր կըպ-  
չողական զօրութիւնն աւելի եւս կ'աւելնայ:

Բ. ԶԻՒ ԹԱՂԱԽ

**Գ**րի տակ կամ խոնաւ տեղեր գործածուելու  
շաղախը կը շինուի 2 մաս կրէ եւ 3 մաս բուցցովեան  
հողէ, որն որ Նէապոլսյ Բուցցովյ բլրէն ելած հող  
մըն է: Բայց որովհետեւ աս հողը սուղ է, ուրիշ աւելի  
աժան նիւթերով տեսակ մը շաղախ կը շինուի՝ որն որ  
ջրին տակը քարի պէս կը կարծրանայ, այսինքն 1 մաս  
բարակ ծեծուած երկաթի ժանգով, — որն որ երկաթը  
մրճով ծեծուած ատեն կը թափի — 3 մաս շիկացած եւ  
փոշի եղած կոպճով, 4 մաս շիկագեղով, 4 մաս կղմին-  
տրի փոշիով եւ 2 մաս կրով:

**Ա**ւելի դիւրին եւ միանգամայն աղէկ ջրի շաղախ  
մ'այսպէս կը շինուի: Արջասպը ջրին մէջ աղէկ մը լու-  
ծելէն ետեւ, նոյն ջրով կիրը պէտք է մարել, եւ մէջն  
աւազ խառնելով հասարակ եղանակաւ շաղախը շի-  
նել: Այսպիսի շաղախը թէ ջրի մէջ եւ թէ անկէ դուրս  
կընայ գործածուիլ, եւ քարի պէս կը կարծրանայ:

Բ. ՑԱԽԱՑՊԱԿ ԿՊՑԼՆԵԼՈՒ ԹԱՂԱԽ

**Ա**թէ չմարած կիրը ջրով այնչափ թրջուի որ  
չոր փոշիի մը պէս փշը, եւ աս փոշին հաւկթի ճեր-  
մակուցով խառնելով, խմորի մը պէս շաղուի, ասով՝  
կոտրած յախճապակի, եւ ուրիշ հողէ ամաններ կընան  
կպցուիլ:

**Ճ**ենացիք կոտրած յախճապակները կպցընելու  
համար տեսակ մը մասնաւոր շաղախ կը շինեն: Ճերմակ  
ապակին ծեծելով փոշի կը դարձընեն, ետքը շիտակ  
քարի մը վրայ սաստիկ բարակ կը լսեն, եւ ասիկայ  
հաւկթի ճերմակուցով խմորի մը պէս կը շինեն: Յախ-  
ճապակին, նաեւ ուրիշ հողէ ամաններուն կոտրած  
տեղն ասիկա քսելով եւ կտորներն իրարու քով դնե-  
լով ու քիչ մը պնդելով, այնպէս զօրաւոր կը կպչի, որ

աւելի դիւրաւ ուրիշ նոր տեղէ մը կը կոտրի, քան թէ  
այսպէս կպած տեղէն:

**Եթէ կոտրած յախճապակէ եւ ուրիշ տեօակ**  
հողէ ամաններուն կտորուանքն աղէկ իրարու քով  
դրուին ու չուանով զօրաւոր կապելին ետեւ կաթի մէջ  
եռացուին, իրարու հետ կը կպչին ու չեն բաժնուիր:  
Կաեւ մարած կիր եւ կտաւատի իւղ իրարու հետ աղէկ  
խառնելով՝ տեսակ մը շաղախ կը շինուի, որով կո-  
տրած հողէ ամաններ կրնան կպցուիլ:

**Պանիրը քիչ մը ջրով կրակի վրայ հալեցրնելով**  
եւ աղէկ խառնելով՝ թանձր հեղուկ մը պէտք է  
շինել. ասոր մէջ փոշի ըլլալու չափ մարած կիր — միայն  
այնչափ ջրով մարած որ կիրը փոշի դառնայ, չե թէ  
խմորի պէս ըլլայ կամ լուծուի — պէտք է խառ-  
նել մինչեւ որ կակուղ խմոր մ'ըլլայ: Հասարակօրէն  
պանրին ծանրութեան չորրորդ մասին չափ կիր բաւա-  
կան է: **Ասով թէ յախճապակ եւ թէ ապակի կրնայ**  
կպցուիլ: Բայց աս շաղախն անմիջապէս պէտք է գոր-  
ծածել վասն զի շատ շուտով կը կարծրանայ:

**Վայ ուրիշ տեսակ մը պանրոյ շաղախ ալ որն որ**  
նոյնպէս կոտրած յախճապակէ եւ ուրիշ հողէ աման-  
ներ կպցընելու կը գործածուի, շատ զօրաւոր է եւ  
նաեւ տաք ջրի ալ կը դիմանայ: **Ասոր շինութեան կերպն**  
հետեւեալն է: **Պանիրն աղէկ մը պէտք է չորցընել այն-**  
պէս որ ոսկրի պէս կարծրանայ եւ կարելի ըլլայ սանդի մէջ  
ծեծուիլ, կամ պղպեղի աղօրիքի մէջ աղացուիլ: Երբ  
որ այսպէս կը չորնայ, աղէկ ծեծելով կամ աղալով  
փոշի դարձնելու եւ մաղելու է. աս փոշւոյ Գ մասին  
մէջ մէկ մաս չմարած կրի փոշի դնելու եւ աղէկ մը  
խառնելու է: Երբ որ գործածել կ'ուզուի, ջրով պէտք  
է խառնել եւ թանձրկէկ հեղուկ մը շինել:

**Հաւկիթի ճերմակուցով խառնուած թանձրկէկ**  
սոսնձաջուրն ալ կոտրած յախճապակէ ամաններն եւ  
ուրիշ ասոր նման բաները շատ հասաւատուն կը  
կպցընէ:

**Պատրէի կեղեւն այրելու եւ ծեծելով բարակ փոշի դարձնելու է :** Մէկ կամ երկու մաս առ փոշին ու մէկ մաս արաբախէժ ջրով կամ հաւկթի ճերմակուցով պէտք է խառնել ու լցծ խմոր մը շինել : Ասով աղէկ շաղախ մը կ'ունեցուի , որն որ կոտրած ամանները կպցընելու շատ յարմար է :

Թ . ՔԱՐԻ ՄԷՀ ԵՐԿԱԹ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՈՐ-  
ԴԱԾՈՒԱԾ ՇԱՂԱԽՆ ՈՎՐԻՉ ԲԱՆ ՀԷ ԲԱՅց ԵԹԵ պարզ  
գաճ , որուն մէջ քիչ մ' երկաթի խարտուկ ալ խառնե-  
լով՝ աւելի եւս կը կարծրանայ . նյնապէս եթէ ջրին մէջ  
քիչ մը պաղլեղ հալեցուի եւ ան ջրով գաճը խառ-  
նուի , կարծրութիւնն աւելի եւս կը սաստկանայ :

Ե . ԴԱՆԱԿԻ ԿՈԹԵՐՈՒ ՀԱՄԱՐ ԹԱՂԱԽ

**Դ**անակներուն ելած կոթը նորէն հաստատելու համար՝ ուետնի բարակ փոշւոյն մէջ կաւճի փոշի խառ-  
նելու եւ կոթին մէջ լեցընելու է , ու դանակին երկաթն աղէկ տաքցընելէն ետեւ՝ շուտով կոթին մէջ պէտք է խոթել :

Զ . ԿԱՐԱՍԵՍՅ ՇԱԹԱԺ ՑԵՂԵՐԸ ԳՈՅԵԼՈՒ ԹԱՂԱԽ

**Կ**արասեաց , ինչպէս աթոռներու , սեղաններու ,  
դարաններու եւ այն , ճաթած տեղերը գոցելու կամ  
լեցընելու համար 1 մաս փոշւոյ պէս մարած կիրն եւ 2  
մաս հաճարի ալիւրը կտաւատի իւզով շաղուելու եւ  
խմոր մը շինելու է , եւ ճաթած տեղւոյն փոշին աղէկ  
մաքրելէն ետեւ՝ աս խմորով լեցընելու է :

Է . ԱՊԱԿԻ ԿՊՑԸՆԵԼՈՒ ԿԵՐՊ

**Ա**պակւոյ կտորներն իրարու կպցընելու համար ,  
անոնց կպցուելու տեղերը կրակով կակղացընել եւ իրա-  
րու քով գնել բաւական է : Կոտրած ապակի աման մը  
ինչպէս կանթեղի ապակի մը կրնայ սխտորի հիւթով

աղեկ կպչել : Պանիրի շաղախն ալ (տես Գ. յօդուածը) կոտրած ապակիներն իրարու հետ շատ զօրաւոր կը կպցընէ :

Հ. Եղջիկի ծի Խեթիոթ ԿՑՈՒՆԵՐԸ ԿՊՑԸՆԵԼ

**Եղջիկի կտոր մ'ուրիշ կտորի մը , խեցի մ'ուշ խեցւոյ կտորի մը հետ կպցընելու համար բաւական է անոնց կպցուելու տեղերը տաքցած աքցանով մը սեղմել եւ ետքն անմիջապէս վրայէ վրայ գնելով՝ վրանին կոխել կամ ծանրութիւն մը գնել , նախ թեթեւ եւ ետքն աւելի զօրաւոր , որով կտորներն իրարու հետ կատարեալ կը միանան : Կպած տեղւոյն նշանը յղկիչ երկաթով մը կրնայ բոլորովին անտես ըլլալ :**

Թ. ՄԵԺԱՎՈՅ ԹԱՂԱԽՆԵՐ

**Մետաղներն իրարու կպցընելու համար դարձեալ մետաղէ շաղախ կամ բաղադրութիւն մը կը գործածուի : Հասարակօրէն այնպիսի մետաղ մը կամ զանազան մետաղներէ կազմուած բաղադրութիւն մը կ'առնուի , որն որ կպցուելու մետաղէն աւելի դիւրահալ է :**

**Ոսկի կպցընելու համար , ինչպէս ոսկիէ մատանի մ'օղակաձեւ ընելին ետեւ ծայրերն իրարու միացընելու համար , 6 մաս մաքուր ոսկի , 1 մաս արծաթ եւ 2 մաս պղինձ խառնելով բաղադրութիւն մը կը շինուի . որչափ որ աս ետքի երկու մետաղները շատ կը գրուին , բաղադրութիւնը նոյնչափ աւելի դիւրաւ կը հալի :**

**Արծաթէ գործուած կպցընելու համար 1 մաս արուրով խառնուած 2 մաս արծաթ կը գործածուի : Արոյր կպցընելու զանգուածն 2 մաս արուրէ եւ 1 մաս զինկէ կը բաղադրուի : Երկաթէ գործուածներուն կտորներն իրարու հետ կպցընելու համար պարզ պղինձ կը գործածուի : Թիթեղնագործներն իրենց թիթեղէ գործուածները կպցընելու համար կապարի եւ անագի խառնուրդ կը գործածէն : Երկու մետաղէ տախտակներ իրարու միացընելը պարզապէս մեքենական զօրութեամբ**

ալ կը լսայ: Արծաթադործները շատ անդամ պղնձի տախտակի մը վրայ արծաթի կամ ոսկեց թիթեղ մը կը կպցընեն եւ անկէ զանազան գործուածներ, տփեր, ափսէներ, սկաւառակներ, աշտանակ, տեսակ տեսակ ամաններ եւ այլն կը շինեն, որոնք արծաթէ կամ ոսկիէ շինուածի երեւոյթ կ'ունենան եւ երկայն ատեն ալ կը դիմանան: Աս երկու մետաղներուն կպցուելու կերպն հետեւեալն է: Ոսկին կամ արծաթը ծեծելով եւ յըղկելով՝ բարակ թիթեղ դարձնելէն ետեւ, անոր մեծութեամբն եւ 8 հաստութեամբը պղնձէ տախտակ մ'առնելու եւ վրան ոսկեբորակի փոշի ցանելով՝ թիթեղը վրան դնելու է: Բայց երկու տախտակներուն երեսներն ալ պէտք է շատ մաքուր ըլլալ եւ ամենեւին եղ կամ քրտինք (ձեռքով դպչելով) պէտք չեն ունենալ: Այսպէս իրարու վրայ դրուած ոսկին կամ արծաթն ու պղնձնձը թելով մ'իրարու հետ կապելէն ետեւ, երկու իրարու վրայ դրուած երկաթէ գլաններուն մէջէն պէտք է անցընել կամ մրճով սալի վրայ ծեծել, որով աս երկու մետաղները կատարեալ կը միանան եւ անկէ ետեւ որչափ որ ծեծսւին ու բարակցուին՝ ամենեւին իրարմէ չեն բաժնուիր այլ մանաւանդ աւելի եւս կը կպչին:

## ԳԼՈՒԽ ԻՇ.

### ԼՍՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ՀԱՍԱՐԱԿ լարն՝ որն որ շատ տեսակ երաժշտական գործիքներէն զատ, շատ արտեստներու մէջ ալ կը գործածուի, հասարակօրէն ոչխարի, գառնուկի, այծի, սաղի եւ կատուի բարակ աղեքէն կը շինուի: Ամենէն աղեկ տեսակ լարերն իտալիա եւ գլխաւորաբար Հռոմ ու Կէտապոլիս շինուածներն են. ասոնք իրենց մաքրութեան, թափանցիկութեան, հաւասա-

ըութեան, պայծառ. հնչման ու դիմացկունութեան պատճառաւ, ուրիշ տեղ շինուած լարերէն աւելի յարդ ու գին ունին: Իտալացիք իրենց ամենէն ընտիր լարերը շինելու համար 7—8 ամսուան գառնուկներու աղիքը կը գործածեն. իսկ մէկ տարուրնէ մեծ գառանց եւ ոչխարներու աղիքը կամ ամենեւին չեն գործածեր եւ կամ անոնցմէ միայն հաստ լարեր կը շինեն:

Լար շինելու գործողութիւնը հետեւեալն է: Նախ աղիքները պէտք է զատել եւ տկարներն ու դիւրաւ պատողներն իբրեւ լարագործութեան անյարմար դուրս հանելու է: Մնացածներուն մէջէն զօրաւորները հաստ լարերու, իսկ ամենէն մաքուրներն ու բարակները բարակ լարերու որոշելու է: Այսպէս զատելէն ետքն երկու անգամ մաքուր ջրոյ մէջ պէտք է մաքրել, որով նաև վրայի խժային նիւթը կը լսւծուի: Ան ատեն վերէն ի վար ճեղքելու է եւ շիտակ տախտակի մը վրայ տարածելով ու պրկելով՝ բութ եւ միայն ծայրը սրուած դանակով մը պէտք է քերթել: Աս եղանակաւ քերթուած եւ ամէն խժային ու խժային մասերէ եւ ուրիշ աղտոտութիւններէ ազատուած աղիք մը չորնալէն ետքը դերձանի մը պէս բարակ կ'ըլլայ: Քերթուած աղիքն աւելի եւս մաքրելու համար, զանոնք տնկաղի լուծուածքի — առաստ ջրոյ մէջ հալած տնկաղի — մէջ պէտք է դնել, եւ օրուան մէջ քանի մ'անգամ աս ջուրը փոխելու է: Ետքը դուրս հանելով՝ գարձեալ մաքուր ջրոյ մէջ պէտք է դնել, անկէ մէկիկ մէկիկ հանելու եւ աղիքը քերթած ատեն ելած թելերով երկու աղիք իրարու հետ կարելու է: Անկէ ետեւ աղիքներուն մէկ ծայրը հաստատուն տեղ մը կապուած բարակ չուանին պէտք է կապել եւ միւս ծայրն երկաթէ ճանկի մը հաստատելու է, որն որ չուանամաններու հասարակ ճախարակով կը դարձուի: Մէկ ճախարակով հասարակօրէն երկու հատ 6 կանգուն երկայնութիւն ունեցող աղիք մէկանց կը դարձուին կամ կ'ոլորուին: Ոլորելու գործողութիւնն ամէն լարին հաւասար չէ, այլ ոմանք միայն

ճախարակը 40 անդամ՝ դարձընելով կ'ոլորուին, ու մանք 60 եւ ոմանք 80 անդամ. դարձեալ աղիքն ոլորելով մէկ անդամով չիլմըննար, այլ պէտք է 3 զանազան անդամներ ոլորել: Առաջին անդամ՝ քիչ մ'ոլորելին ետեւ լարին բոլոր երկայնութեամբ խարտոցախոտով շփելու է որ վրան յղկուի. երկրորդ եւ երրորդ անդամ ոլորուած ժամանակիը սուր դանակով մը լարին հաստը տեղերը քիչ մը կտրելով հաւասարցընելու եւ ողորկ փայտով մը բոլոր լարին երեսը յղկելու է: Ասկէ ետքն ոլորարանէն պէտք է հանել եւ քիչ մը ժամանակ մեծ շրջանակի մը վրայ պրկելու է. երբ որ առկէ կը հանուի, օղակի ձեւով կը պլատի ու կը պահուի: Բայց աս կերպով միայն հաստ տեսակ լարեր կը շնուին:

Բարակ եւ ազնիւ լարին շնութիւնն աւելի աշխատութիւն ու գործողութիւն կը պահանջէ: Ոչխարի ու գառնուկի աղիքներուն բարակիները զատելին ետեւ, զանոնք մաքուր ջրի մէջ նետելու եւ մէկիկ մէկիկ ցուցամատին եւ միջամատին մէջէն մէկ ծայրէն մինչեւ միւս ծայր զօրաւոր քաշելով անցընելու է, որով անոնց երեսին աղտը կը մաքրուի: Այսպէս մաքրուած աղիքը նորէն մաքուր ջրի մէջ դնելու է, եւ անկէ հանելով շետակ տախտակի կամ փայտի մը վրայ պէտք է տարածել եւ ձեղքուած եղեգի կտորին եղեցքով պէտք է քերթել, բայց նախ անոր սրութիւնը դանակով մը քիչ մը կլորցընելով: Ա՛ գործողութիւնն եւ մաքուր ջուղի լուան երեք անդամ կրինելու է: Աղիքներուն վրայ գեռ մնացած պարարտութիւնը կամ իւղային աղտը հետեւեալ կերպով կը մաքրուի: Հողէ ամանի մը մէջ առաս ջուր պէտք է լեցընել, ջրին մէջ հարիւրին մէկ (Եթէ հարիւր լիտր է ջուրը, մէկ լիտր) շիկացեալ տնկաղ պէտք է նետել, — ոմանք նաեւ քիչ մը պաղլեղ ալ կը դնեն — եւ գաւազանով մը խառնելու է մինչեւ որ հալի: Ասկէ ետքը մաքրուած աղիքները 12ական հատ՝ մէկ լիտր ջուր առնող ամաններու մէջ դնելու է, եւ վրանին 1 մաս վերը

ըստած տնկաղի լուծուածքէն եւ 3 մաս մաքուր ջուր լցընելով՝ զով տեղ մը կէս օր թող տալու է : Ետքը դարձեալ գուրս պէտք է հանել ու ցուցամատը մատնոց մ'անցընելով, անով աղեքը բռնելու եւ միւս ձեռքովը քաշելով՝ ծայրէ ծայր մատերուն մէջէն անցընելու է : Աս ալ ըլլալէն ետեւ նորէն տնկաղի ջրի մէջ պէտք է դնել, բայց աս անդամ 1 մաս տնկաղի ջուր եւ 2 մաս պարզ ջուր պէտք է առնուլ : Աս գործողութիւնն երեք մինչեւ հինգ անգամ կը կրկնուի, որն որ հասարակօրէն օգին տաքութենէն կախում ունի . ամսոն աւելի շուտեւ քիչ անգամով կը լմբնայ . ասոր հակառակ ձմեռն աւելի գժուարաւ կը մաքրուի, անոր համար ալ գործողութիւնն աւելի անգամ կրկնելու է :

**Ա**մէն անգամ որ տնկաղի լուծուածքը կը փոխուի, որն որ կէս օրը մէյ մը կ'ը լլայ, աւելի զօրաւոր դնելու է . այսինքն առաջին անգամին 1 մաս տնկաղի լուծուած եւ 3 մաս ջուր, երկրորդ անգամին 1 մաս լուծուած եւ 2 մաս ջուր եւ այսպէս ամէն անգամին աւելի քիչ ջուր եւ աւելի շատ լուծուած պէտք է առնուլ : Աղեքն այսպէս մաքրելէն ետեւ կարգը զանոնք ոլորելու եւ լար շինելու կու գայ : Ոլորելու գործողութիւնը վերը հասարակ լարին համար գրուածին պէս է : Հասարակօրէն ասոնց երկայնութիւնը 5<sup>1/2</sup> ոտնաշափ կ'ընեն . ամէն մէկ աղեք աս երկայնութեամբ երկու լար կու տայ . բայց եթէ ասկէ կարճ ըլլայ, քովին ուրիշ մը կարելով կ'երկրնցուի : Լարերն ոլորելէն ետքն, որպէս զի՞ նորէն չքակուին, զանոնք զգուշութեամբ ոլորելու գործիքին վրայէն կը հանեն եւ փայտէ շըմանակի մը՝ որն որ իր երկու կողմերը ծակտիք ունի, ծակերէն կ'անցընեն ու պրկած կը հաստատեն : Աս վիճակին մէջ զանոնք ձիու մազէ հիւսուած ժապաւէնով կը շփեն որ վրանին յղկուի ու շոկուի : Հիմա կարգը կու գայ լարերը ծծմբելու, այսինքն անոնց ծծմբոյ շոգի տալու, ասոր համար զանոնք շըմանակով մէկտեղ մէծ արկեղ մը մէջ պէտք է դնել, արկեղ յատակն ամանով մ'ածխոյ կրակ դնել, եւ մէջը

քիչ մը ծեծուած ծծումք նետելէն ետեւ, արկեղ բերանը գոցել եւ օր մ'այնպէս թողուլ: Աս գործողութիւնն ամէն օր կրկնելու է եւ 5—6 օր վերջը լարերն արկղէն հանելով, օղակաձեւ պէտք է պլել:

Ամենէն հաստ լարերն, ամենէն սուզ են, որով հետեւ, անոնց շինութեան համար աւելի աղիք հարկաւոր է: Մեծ քնարներու ամենէն հաստ լարերը 120 աղիք իրարու հետ ոլորելով կը շինուի, աւելի բարակներն 80, 60, 40 աղիքով: Հասարակ տեսակ հաստ աղիքն, որն որ մեքենաներ դարձընելու չուանի տեղ կը գործածուի, չուանամանները ձիու, չորիի եւ իշու աղիքէ կը շինեն: «Նախ աղիքը իւղային ու խժային աղաւրէն մաքրելէն ետեւ, անոնցմէ 10—12 հաստ կամ շինելու լարին հաստութիւնն որչափ որ կը պահանջէ, հասարակ չուան մանելու կերպով իրարու հետ կ'ոլորեն:

## ԳԼՈՒԽ ԻԹ •

### ԹՂԹԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ա. ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒՂԹ

ԱՄԵՆՔՆ աղէկ եւ ազնիւ թուղթը կտաւի կամ կանեփի լաթի կտորուանքէ կը շինուի. բամբակի լաթէ շինուած թուղթը հասարակ ու խոշոր է, իսկ ասուիէ կամ բրդէ միայն ծծուն ու մոխրագոյն թուղթ կը շինուի, որն որ միայն բան ծրարելու եւ քիչ անգամ տըպագրութեան կամ ուրիշ գրաւոր բանի մը կը գործածուի:

Լաթի կտորուանքը, հին եւ անգործածական զգեստներ, ջնջոցներ եւ առոնց նման բաներ ժողուելէն ետեւ, թղթագործին առաջին գործքը զանոնք ըստ նիւթին եւ ըստ գունոյն զատել է, այսինքն կտաւի լաթերը զատ, բամբակինը զատ ու բրդինը զատ դնել եւ ասոնց մէջէն ալ ճերմակները գունաւորներէն զատել: Անկէ ետքը կամ տապարով ծեծելով եւ կամ մաս-

նաւոր գործիքով մը լաթերը մանրելու է . բայց բուն  
աղեկ ու կատարեալ մանրելը մաննաւոր կարասներու  
մէջ կ'ըլլայ , որսնց մէջ լաթերուն աղտոտութիւններն  
ալ կը մաքրուին : Աերն ըսուած եղանակաւ մանրուած  
լաթերն աս կարասին մէջը կը դրուի , վրան առատ ջուր  
կը լեցուի եւ փայտէ երկաթապատ տոփաններով  
կը սկսուի աս ջրախառն լաթի կտորներուն վրայ  
զարնուիլ որով անոնք կը լուծուին ու շատ պղտիկ  
կտորներ կ'ըլլան . մէկ կողմանէ ալ կարասին մէջ մա-  
քուր ջուր կը վագէ , իսկ աղտոտ ջուրը կարասին յա-  
տակն եղած ծակուաթիթեղի մը ծակերէն դուրս կը  
վագէ . ասով նաեւ լաթերուն աղտոտութիւնն ալ կը  
մաքրուի : Աս գործողութիւնն ալ լմբննալէն ետեւ ,  
մանրած լաթի զանգուածն ուրիշ ամանի կամ կարասի  
մը մէջ կը դրուի , որուն յատակը շիտակ պղպատէ  
գաւաղաններ կան , վերի կողմերնին բութ դանակի մը  
բերնին պէս սրուած . ասոնց վրայ հաստ գլան մը հաս-  
տատուած է , որուն վրայ նոյնպէս պղպատէ քովեքով  
հաստատուած շրջանակներ կան , որոնք գլանը դար-  
ձուած ատենն ըստ ամենայնի յատակին դլաններուն  
վրայ կը քառուի , այնպէս որ իրենց մէջ մտած նիւթը  
մլրատի պէս կը կտրեն : Որչափ որ գլանը յատակի գաւ-  
աղաններէն հեռու է , այնչափ կտրուածքը խոշոր կ'ըլ-  
լայ , որչափ որ անոնց մօտ է այնչափ բարակ ու պղտիկ :  
Գլանն անդադար դարձնելով մէջի զանգուածը գաւա-  
զանաց սուր բերնովը կը կտրտի կը մանրի եւ վերջա-  
պէս սաստիկ բարակ ու կարճ դերձանի կտորներու կը  
դառնայ . աս գործողութիւնը կատարուած ատեն , կա-  
րասին վերի կողմէն մաքուր ջուր վաղցրնելով ու յա-  
տակի ծակտիքէն աղտոտ ջուրը դուրս հանելով՝ զան-  
դուածին աղտօր բուլորովին կը մաքրուի :

Երբ որ զանգուածը կը մանրի ու կը մաքրուի ,  
մէծ կարասի մը մէջ կը լեցուի , տակի կողմէն չափաւոր  
կը տաքցուի եւ կաղապարներով կը սկսուի թուղթը  
շինուիլ : Կաղապարը թղթի թերթին մեծութեամբ

փայտէ շըջանակ մըն է որուն վրայ կարդաւ խիտ առ  
խիտ մետաղէ բարակ թել պրկուած է . գործաւորն  
ասիկայ թղթի զանգուածի ամանին մէջ կը խոթէ ու  
դուրս կը հանէ , որով թելերուն վրայ մնացած զան-  
գուածը թղթի թերթ մը կը շնէ , ու ջուրը թելերուն  
ծակերէն դուրս կը վագէ : Եթէ թելերը մինակ մէկ  
շակութեամբ դրուած կամ պրկուած են , թղթին մէկ  
երեսը կարգաւ իրարու քով գծեր կը տեսնուին : Եթէ  
աս թելերուն տակ հակառակ ուղղութեամբ ուրիշ թե-  
լեր պրկուած ըլլան , որպէս զի առաջին բարակ թելերը  
բունեն , թղթին նոյն տեղերը լուսաւոր ու կէս մը թափ-  
անցիկ գծեր կը տեսնուին : Խոկ եթէ կաղապարն եր-  
կու ուղղութեամբ , այսինքն լաթի պէս հիւսուած  
թելէ շինուած ըլլայ , ան ատեն թղթին վրայ ամե-  
նեւին գիծ չերեւար . այսպիսի կաղապարով կը շինուին  
ամենէն ազնիւ վելին լուսաւած թղթերը : Թղթին մէջի  
լուսաւոր գրերը կամ գործարանի անունը նոյն գրերը  
բարակ թելէ հիւսելով ու կաղապարին վրայ հաստա-  
տելով կը շինուին , որով անոնց վրայ եկած զանգուա-  
ծը նոյն ձեւով թափանցիկ երեւոյթ մը կ'ունենայ :

**Կ**աղապարին վրայ թղթին թերթը ձեւելէն  
ետքը , զանիկայ (կաղապարը) կը գարձընեն եւ թուղթն  
իրմէ քիչ մ'աւելի մեծ թաղիքի մը վրայ կը գնեն , որն  
որ անոր վրայ կը կպչի ու կաղապարէն կը զատուի . ասոր  
վրայ ուրիշ թաղիք մը կը գնեն՝ որուն վրայ գարձեալ  
թղթի թերթ մը , եւ այսպէս յառաջ կը տանին մին-  
չեւ որ 181 թերթ թուղթ 182 թաղիքի մէջ գրուին .  
Ան ատեն աս խուրձը մամլյ մէջ կը գրուի ու կը ճըն-  
շուի , որով թղթին մէջ գեռ մնացած ջուրը դուրս  
կ'ելլէ , միանգամայն ճնշման զօրութեամբ աւելի եւս  
կը խտանայ : Ասկէ ետքը թղթերը թաղիքներուն մէ-  
ջէն կը հանեն , վրայէ վրայ կը գնեն ու նորէն մամլյ  
մէջ կը ճնշեն , ու դուրս հանելով՝ օդբանուկ տեղ մը  
չուաններու վրայ կը կախեն ու կը չորցընեն : Բայց աս  
եղանակաւ շինուած թուղթը պտղուն է եւ միայն

տպագրութեան համար կրնայ գործածուիլ: Գրի թուղթ շինելու համար, այսպէս շինուած թղթի թերթերը մէջը սոսինձ եւ պաղլեղ լուծուած ջրի մէջ պէտք է թաթիսել ու նորէն չորցընել: Թղթին երեսը փայլեցնելու կամ յղկելու համար զանիկայ երկու իրարու վրայ հաստատուած փայլուն երկաթէ գլաններու մէջէն կ'անցընեն:

**Վ** երջին ժամանակները թուղթ շինելու մասնաւոր մէքենաներ հնարուած են որոնք ամէն գործուղութիւններն իրենք իրենցմէ կը կատարեն եւ շինուած լընցած թուղթը դուրս կու տան: Աս գործիքներն այնպէս շինուած են որ թղթի զանգուածն ինքն իրեն մետաղէ բարակ թելէ հիւսուած լաթի մը վրայ կը վաղէ որն որ երկու կողմանէ երկու շարժական գլաններու վրայ հաստատուած ըլլալով՝ շարունակ կը դառնայ: Գլաններէն մէկը զանգուածին ամանին անմիջապէս առջեւն է, իսկ միւսն անկէ 10 ոտնաչափ հեռու: Երբ որ զանգուածը կը սկսի վաղել եւ յառաջ երթաւով մինչեւ երկրորդ գլանին կը հասնի, իր մէջի ջրին մէծ մասն արդէն թելին ծակերէն վազած ըլլալով՝ բաւական խտացած ու թղթի կերպարանք առած կ'ըւլյայ, ուստի հոն թելին վրայէն բաժնուելով երկու թաղեքով պատած գլաններու մէջ կը մտնէ եւ անոնց մէջէն ճնշուելով կ'անցնի, եւ այնպէս թէ կը խտանայ եւ թէ մէջի ջուրն աւելի եւս կը քամուի: Անկէ եւ տեւ ուրիշ երկու տապցած երկաթէ գլաններու մէջէն անցնելով բոլորովին կը չորնայ, միանգամայն իր երեսը կը յղկուի: Յայտնի է որ այսպէս շինուած թուղթն երկայն կտակի մը պէս է, ուստի մասնաւոր գործէք մ'ալ զանիկայ հաւասար չափով թերթեր կը կտրէ եւ այնպէս թուղթը կատարեալ կը շինուի կը լըննայ: Աս եղանակաւ կը շինուին ան ծաղկեայ թղթերն՝ որոնք սենեակներու պատերուն վրայ կը զընելու կը գործածուին, զորոնք փոխանակ թերթ թերթ կտրելու, երկայն թող կու տան եւ ետքը կա-

ղապարներով՝ վրայի ծաղիկները կը տպեն։ Թղթին  
ճերմակ գցն տալու համար անոր զանգուածին մէջ  
քիչ մը քղուակիր կը խառնեն, բայց ետքը վրան նորէն  
մաքուր ջուր վազցրնելով եւ յառաջուան ջուրը դուրս  
հանելով աս կիրք բոլորովին զանգուածէն կը զատեն։

Գունաւոր թղթերը՝ զոր օրինակ, կապոյտ, կար-  
միր եւ այլն, իրենց զանգուածին մէջ ուզուած գոյնը  
խառնելով, եւ կամ ուզուած գունով լամփի կտորները  
զատելով եւ անոնցմէ մասնաւոր թղթի զանգուած մը  
պատրաստելով՝ կը շնեն։ Բայց եթէ թղթին մէկ ե-  
րեսը միայն գունաւոր պիտ'որ ըլլայ, այն ժամանակը  
վրձինով կամ սպնդով մը գոյնը ճերմակ թղթին  
վրայ կը քսեն եւ ետքն երկու յղիկէ գլաններու մէ-  
ջէն անցընելով՝ կը յղկեն։

Հասարակ եւ ծրարի համար գործածուած տես-  
սակ մը թուղթ ալ յարդէ կը շնուի։ Շատ հաստ  
թուղթ շնելու համար թղթի թերթերը փոխանակ  
մէկիկ մէկիկ թաղիքներու վրայ դնելու, երկու երեք  
հատ իրարու վրայ կը դնեն, որոնք մամկյ մէջ ճնշուելով  
ինքն իրեննին իրարու կը կպչին։

Բ. ՄԱՐՄՈՐԱՆՄԱՆ ԹՈՒՂԹ

Մարմորի նման գունաւոր թուղթ շնելու հա-  
մար թերթէն աւելի մեծ քառակուսի արկղի մը մէջ  
դազի խէժի ջուր — ջրի մէջ լուծուած գազի խէժ —  
կը լեցընեն, ասոր վրայ վրձինով մ'եզան լեղիով խառ-  
նած զանազան գոյներ կը սրակեն կամ կը կաթեցընեն.  
աս գոյները ջրին երեսը կը մնան ու վար չեն երթար։  
Ետքը սանտրով մը գոյները մարմորի երակներու ձեւով  
կը տարածեն եւ ներկուելու թուղթը թրջելով՝ երկու-  
ծայրերէն կը բռնեն եւ զգուշութեամբ այսպէս պատրաս-  
տուած ներկին վրայ կը դպցընեն. ասով դոյները թըզ-  
թին երեսը կը կպչին եւ արկղին մէջ եղած մարմորի  
ձեւն անոր վրայ կը տպաւորուի. ետքը կը չորցուի  
ու գլաններու մէջէն անցուելով կը յղկուի։

թ. ԹԱՆՉՐԱՔԱՐԴ

**ՈՒԱՆՃՐԱՔԱՐՏԻ աԼ ՀԱՍԱՐԱԿ ԹՂԹԻ զանգուածէ կը շինուի , բայց ՀԱՍԱՐԱԿՈՐԷՆ ասոր գործածուելու լաթի կտորուանքն այնչափ շատ չիմանրուիր : Զանգուածը պատրաստելէն ետեւ կամ մասնաւոր տեսակ կաղապարով մը մէկ անգամէն հաստ թերթ մը թանճրաքարտ կը շինեն , եւ կամ հասարակ թղթի կաղապարով բարակ թերթեր կը շինեն եւ երկու , երեք , չորս հատ , կամ օրչափ որ շինուելու թանճրաքարտին հաստութիւնը կը պահանջէ , իրարու վրայ դնելէն ետեւ՝ թաղիքի մէջ կը դնեն , որոնք մամլոյն մէջ ձնշուելով իրարու հետ կը միանան : Շինուած թանճրաքարտներն երկու գլանի մէջէն անցընելով կը խտացընեն եւ երեսնին կը յղկեն : Թանճրաքարտը նաեւ թղթի կտորուանքէ աԼ կընայ շինուիլ :**

թ . ԹԳԹԻ ԶԱՆԳՈՒԱԾ

**Ա Երջին ատեններս տեսակ մը թղթի զանգուած կամ թղթազանգ հնարուեցաւ որով ամէն տեսակ ամաններ , տփեր արձաններ , կարասիքի զարդեր , եւ այլն , կը շինեն , որոնք սաստիկ հաստատութիւն մունին , եւ դրսէն ամեննեւին թղթէ ըլլանին չերեւար : Աս զանգուածը հետեւեալ կերպով կը շինուի : Թղթի կտորները շափաւոր մեծութեամբ մանրելէն ետեւ , ամանի մը մէջ պէտք է դնել եւ վրան այնչափ ջուր լեցընելու է որ թղթերն աղէկ թրջին եւ մէջը թղթին քանակութեան համեմատ օսլայ ու սոսինձ դնելով կրակի վրայ եփելու է մինչեւ որ զանգուածը բաւական թանճրանայ : Անկէ ետքը մէջի ջուրը քիչ մը քամելով՝ եղով օծուած փայտէ կամ գաճէ կաղապարներու մէջ պէտք է լեցընել ու պնդել , որով կաղապարին ձեւը կ'առնու : Քիչ մը չորնալէն ետեւ կաղապարէն դուրս պէտք է հանել ու թողուլ ու կատարեալ չորնայ , եւ ան ատեն վրան յղկելու , ուզուած գունով ներկելու եւ ջնարակելու է :**

## ԳԼՈՒԽ Ե.

### ԳԱՇԵ ԳՈՐԾԱԽԱԾՆԵՐ

ԳԱՇԵ տեսակ մը կիր է, որն որ եթէ ջրով  
խառնուի եւ թող արուի, կը պնդանայ ու քար կը  
դառնայ: Իր աս յատկութեանը համար շատ տեսակ  
օդտակար բաներու կը գործածուի, ինչպէս զանազան  
տեսակ զարդեր, սիւներու խոյակներ, եւ գլուխաւորաբար  
արձան շինելու, ասոնցմէ զատ նաեւ շինծու մարմոր շի-  
նելու ալ կը ծառայէ, որն որ բուն մարմորի շատ նմա-  
նութիւն ունի:

Ա. ՔԱՇԵ ԱՐՁԱՆ ԵՒ ԶԱՐԴԵՐ ԹԻՆԵԼ

Գաճէ արձան կամ զարդ թափելու կամ շինե-  
լու համար նախ շինուելէքին փայտէ կամ մետաղէ եւ  
կամ նոյն իսկ գաճէ նախակաղապարը կամ հայրը պէտք  
է ունենալ եւ անոր վրայէն պէտք է բուն կաղապարը  
կամ մայրը շինել: Նախակաղապարը, զոր օրինակ եթէ  
կ'ուզուի երկաթէ կամ փայտէ, եւ կամ գաճէ արձա-  
նի մը նմանները գաճէ թափել, շիտակ տեղ մը կո՞նա-  
կի վրայ պառկեցրնելու է, անոր մէկ կողմն, ինչպէս  
կուրծքը, թաց կաւով քառակուսի շրջանակ մը շինե-  
լու ու հաստատելու է, եւ աս շրջանակին մէջ փակուած  
տեղը վրձինով մը ձէթ քսելէն ետեւ, ջրախառն  
գաճը մէջը պէտք է լեցրնել ու թողուլ որ պնդանայ  
կամ սառի. ասով նոյն մասին կաղապարը կը շինուի:  
Ասկէ ետքը կաւէ շրջանակին զգուշութեամբ ետ առնե-  
լու է որ պնդացած գաճը տեղէն չշարժի, եւ նոյն  
կոորին անմիջապէս քովը նորէն շրջանակ մը պէտք է  
հաստատել, այնպէս որ երեք կողմը թաց կաւէ ու չոր-  
սորդ կողմն ալ առաջին անգամ թափուած գաճին  
մէկ կողմն ըլլայ: Ասիկայ անոր համար է որ նոր թա-  
փուած մասին մէկ կողմն առաջին թափուածին մէկ  
կողման դպչէ եւ անոր ճիշդ ձեւն առնելով, ըստ ամե-

նայնի անոր հետ քովկքով կարող ըլլայ դալ: Աս մասն ալ նորէն պէտք է եղատել եւ մէջը գաճը թափել ու պնդացրնել. ետքն աս նոր թափուած մասին քովը նոր մաս մը կառէ շրջանակով գոցելու է, դարձեալ շրջանակին մէկ կողմը պնդացած գաճը թող տալով, ու նորէն գաճ թափելու է, եւ այսպէս պէտք է յառաջ տանիլ, մինչեւ որ նախակաղապարին ամէն կողմը թափուած գաճով գոցուի: Ան ատեն պնդացած գաճին կտորներն զգուշութեամբ հանելու է, որոնք քառած ձեթին պատճառաւը ոչ իրարու եւ ոչ ալ նախակաղապարին կը կպչին եւ կրնան դիւրաւ անոր վրայէն բաժնուիլ: Այսպէսով բուն կաղապարը կամ մայրը կամ ութը կտորէ — նախակաղապարին մեծութեան համեմատ — կը կազմուի:

Հիմայ կարդը կու դայ արձանները թափելու որուն համար նախ պէտք է մայրին (կաղապարին) կտորներն աղէկ եղատելէն ետեւ իրենց կարգաւը քովկքով դնել, աղէկ կապել եւ ամբողջ մը կազմել, եւ վրայի կամ ոտքի կողմէն ծակ մը բանալով՝ ջրախառն գաճը մէջը լեցրնել ու թողուլ որ պնդանայ: Եթր որ կատարեալ կը պնդանայ, կապը քակելով կաղապարը կտոր կտոր կը հանուի եւ թափուած արձանն երեւան կ'ելլէ: Եաքը դարձեալ կաղապարին կտորներն իրարու քով Երուելով ու կապուելով նորէն կրնայ արձան թափուիլ: Այսպիսի կաղապար մը հարիւրաւոր արձան շինելու կընայ ծառայել:

Աւելի պարզ գործուածներու — ինչպէս խրնձորի մը, սիւնի խոյակի մը եւ այն, — կաղապարին շինութիւնն աւելի դիւրին է. ասոնք կրնան միայն երկու կտորէ ալ ըլլալ: Զոր օրինակ եթէ կ'ուզուի գաճէ խնձոր շինելու համար կաղապար մը պատրաստել, բնական խնձոր մ'ըստ ամենայնի մէջտեղէն երկու կտրելու է, կտրուած կողմէն շիտակ քարի կամ տախտակի մը վրայ պէտք է դնել, եւ չորս կողմը քառակուսի շրջանակով մը գոցելէն եւ թէ խնձորին թէ շրջանակին

մէջի կողմն եղ քսելէն ետեւ, ջրախառն գաճը մէջը լեցընելու եւ թող տալու է որ կարծրանայ: Ետքը կարծրացած գաճը մէջի խնձորի կէսովը պէտք է վերցընել, խնձորին միւս կէսն ըստ ամենայնի գաճին մէջի կէսին վրայ դնել ու նորէն աւելի խորունկ շրջանակի մը մէջ դնելով՝ խնձորն ու գաճին երեսն եզրատելէն ետեւ, դարձեալ վրան ջրախառն գաճ լեցընելու ու պնդացընելու է: Աս եղանակաւ երկու մասէ կազմուած խնձորի կաղապար մը կ'ունեցուի. զորոնք իրարմէ բաժնելով մէջի բուն խնձորի կառները պէտք է հանել, մասերէն մէկուն վերի կողմէն դրսէն մինչեւ ներս հասնող ծակ մը պէտք է բանալ, անկէ գաճը լեցընելու համար: Երբ որ կ'ուզուի խնձորը թափել, կաղապարին երկու մասին ալ մէջի կողմը ձեթ քսելու է եւ իրարու քով դնելէն ու կապելէն ետեւ, վրայի ծակէն ջրախառն գաճը մէջը պէտք է լեցընել ու թողուլ որ պնդանայ, որով ճիշդնախակաղապարին նման գաճէ խնձոր մը կը կազմուի:

Այսպիսի կաղապարներու մէջ կրնայ նաեւ մեղրամոմէն անամէջ (մէջը պարապ) գործուածներ թափուիլ: Կաղապարն աղէկ մ'եղոտելէն ետեւ, անոր մէկ մասին մէջ հաւած մեղրամոմը պէտք է լեցընել եւ շուտ մը միւս մասը վրան դնելով ու հաստատելով, սկսելու է ձեռօք կաղապարը կը ձեռով շարժել կամ դարձընել, որպէս զի հաւած մեղրամոմն անոր ներսի երեսին ամէն կողմը պատէ: Աս շարժելն այնչափ ժամանակ շարունակելու է, որչափ որ մեղրամոմին կատարեալ սառելուն համար բաւական կը կարծուի. ետքը քիչ մ'ատեն ալ պէտք է թողուլ որ կատարեալ սառի, եւ ան ատեն կաղապարին մասերն իրարմէ բաժնելով՝ մէջի մեղրամոմէ խնձորը գուրս հանելու եւ ներկելով բնական խնձորի գյոնը տալու է:

Բ. ԹԻՆԺՈՒՀ ՄԱՐՄՈՒ

Հ ինձու մարմորն ուրիշ բան չէ բայց եթէ պարզ ոտանձաջրով խառնուած գաճ: Արուեստաւորն աս խառնուրդն ուզած գունով կը ներկէ եւ մարմորել ուզած պատին, սեան եւ այլն, երեսն անով կատարեալ շետակ ծեփելէն ետեւ, անոր մէջ նոյն զանդուածին զատ

գունով ներկուած կտորներովն երակներ ու բծեր կը շինէ բուն մարմորի բծերուն եւ երակներուն նման, եւ թող կու տայ որ պնդանայ: Անկէ ետքն անոր երեսը չեչաքարով կատարեալ կը շտկեցրնէ, եւ արիւնաքարի բարակ փոշւով յզկելով կը փայլեցրնէ: Մարմորին եւ բակներն ու բծերը կրնայ նաեւ աւելի դիւրութեամք վրձինով մը եւ հասարակ ներկով ձեւացուիլ, բայց ասիկայ այնչափ դիմացկուն չըլլար, եւ չեչաքարով յըլկուած ատենը կրնայ բոլորովին աւրուիլ: Ուստի առաջն եղանակաւ ձեւացած երակներն ու բծերն աւելի յարգի են, միայն թէ ասոնք բոլոր պատը ծեփուելէն ետեւ չեն կրնար շինուիլ, որովհետեւ գաճը շուտով կը պնդանայ, այլ պէտք է պզտիկ տեղ մը ծեփելէն ետեւ անմիջապէս երակներն ալ շինել գեռ ծեփը չպընդացած: Այսպիսի մարմորն աղէկ շինելու եւ բնականին կատարեալ նմանցընելու համար մեծ վարժութիւն հարկաւոր է: Եթէ շինուած մարմորը շարժական բան մըն է, զոր օրինակ պզտիկ սիւնակ մը, սիւնի խոյակ կամ ուրիշ ասոր նման բան մը, զանիկայ շինելէն լմընցընելէն ետեւ քիչ մը ժամանակ պաղլեղի ջրի մէջ պէտք է դնել եւ նորէն օդի մէջ չորցընել, որով նոյն գործուածը բուն մարմորի կարծրութիւն կ'ունենայ: Խոկ պատի վրայ շինուած մարմորին երեսը վրձինով մաս պաղլեղի լուծուածքը քսելով, կամ աւելի աղէկ, նոյն խոկ գաճը շաղուելու համար գործածած ջրին մէջ պաղլեղ խառնելով, մարմորին նոյն կարծրութիւնը կրնայ տրուիլ:

Ծաէ արձան թափելու եւ թէ ուրիշ ինչ եւ իցէ գաճէ գործուած շինելու համար գործածուած զանցուածն երկու մաս գաճի փոշիէ եւ մէկ մաս ջրէ (մարմորի համար սոսնձածըէ) կը բաղադրուի. բայց աս չափը քանակութեան եւ չէ թէ ծանրութեան չափ իմանալու է, այսինքն եթէ երկու անդամ որոշեալ աման մը (զոր օրինակ գաւաթ մը) լցուն գաճ կ'առնուի, մէկ անդամ նոյն ամանով լցուն ջուր առնելու է: Դար-

ձեալ գաճը ջրով խառնելէն ետեւ անմիջապէս պէտք է գործածել, վամն զի քիչ մ'ուշանալուն պէս, նյու իսկ ամանին մէջ կը սկսի պնդանալ եւ անգործածելի կը լսյ. ասոր համար ալ ամէն անդամ միայն հարկաւոր եղածին չափ գաճ զանգելու (ջրով խառնելու) է:

**Եթէ գաճը շաղուելու ջրին մէջ քիչ մ'արաբախէժ լուծուի,** չէ թէ միայն անոր կարծրութիւնը կ'աւելցընէ, այլ նաեւ անով շինուած բաներուն երեսը փայլունութիւն մը կու տայ: Իսկ եթէ պաղլեղ խառնուի, գաճը մարմորի կարծրութիւն կը ստանայ, ինչպէս քիչ մը յառաջ ըսինք:

**Գաճը ջրին մէջ քիչ քիչ պէտք է լեցընել,** չէ թէ ամէնը մէկէն, եւ խառնելու սկսելէն յառաջ թողտալու է որ մէջէն պղպջակ ելլելը բոլորովին դադրի:

## ԳԼՈՒԽ ԼԱ.

ԱՌԿԻԷ, ՓՂՈՍԿԻԷ, ԽԵՑԻԷ ԵՒ ԵՂՋԻՒՐԻ  
ԳՈՐԾՈՒԱԾԻՆԵՐ

Ա. ԱՄԿՐ ՈՒ ՓՂՈՍԿՐ

**ՈՍԿԻՐԾ** եւ մանաւանդ փղոսկրը շատ արտեսաւաւորաց գլխաւոր գործելուն իւթերէն մէկն է, որոնց մէ տեսակ տեսակ ամաններ, տիեր, զարդեր, գանակի, պատառքաղի կոթ, կոճակ եւ այլն կը շինեն: Հասարակ ոսկրներու մէջ գլխաւորաբար եղան ոտուլներուն մէծ ոսկրները կը գործածուի. իսկ անոր պղտիկ ոսկրներէն, ինչպէս նաեւ ուրիշ անամոց ոսկրոտիքէն հասարակօրէն Ոսկրի փոշի բառած նիւթը կը շինուի, ուրուն վրայ վարը պիտ' որ խօսինք:

**Եղան մեծ ոսկրները** նախ իր եղէն ու ծուծէն մաքրելու համար, անոնց մէկ կողմը կտրելու եւ կրածը մէջ երկայն ատեն պէտք է եռացընել մինչեւ որ բոլոր մէջի իւղը դուրս տայ: Ետքը գուրս հանելով՝ տարի մը

բաց օդի եւ արեւի մէջ պէտք է թողուլ, որով գեղեցիկ ճերմակ գոյն մը կ'առնուն եւ ան ատեն ուզուած գործուածները կրնան շինուիլ:

Հասարակ ոսկրէն աւելի յարդի եւ շատ բանեւրու յարմար է փլոսկրն իր ք մնի մը յատկութեանցը համար, որովհետեւ տօիկայ ոսկրէն աւելի առաձգաւկան է, գեղեցիկ ճերմակութիւն մ'ունի, դիւրաւ կրնայ յղկուիլ ու փայլեցուիլ, միանգամայն ոսկրին պէս դիւրաբեկ չէ: Փլոսկրը 15 մաս ճերմակ դինւոյ կամ քացախի եւ 3 մաս բորակի ոգւոյ խառնուրդի մէջ գնելով՝ այնչափ կը կականայ որ կրնայ մետաղէ կաղապարներու մէջ Ճնշուելով ամէն ուզուած ձեւը տրուիլ եւ կամ ուզուածին պէս ծուիլ: «Եցն կականութիւնը կը ստանայ եթէ 8—10 մաս ջրի եւ 1 մաս ծխող (ծուխ հանող) աղաթթուի խառնուրդի մէջ դրուի: Եթէ փլոսկրի կտորը բարակ է, ք մնի մ'օրուան մէջ կատարեալ կը կականայ, իսկ հաստ ու մեծ կտորներն աւելի երկայն ժամանակ կ'ուզեն: Այսպէս կականացած փլոսկրը գլխուրաջրի (ջրով եփուած գլխորի) մէջ դրուելով՝ նորէն կը կարծրանայ, միանգամայն մուժմ գեղին գոյն մը կը ստանայ եւ կատարեալ թափանցիկ կ'ըլլայ: Եթէ ասոր վրայ սրածայր սպնդով մը տեղ տեղ ոսկւոյ լուծուածք դպցուի, թխագոյն բծեր կը ձեւանայ եւ կատարեալ կրիայի խեցոյ պէս կ'երեւայ, որն որ արուեստական խեցի կ'անուանուի եւ շատ տեսակ գործուածոց կը ծառայէ: Աս արուեստական խեցին կրակի վրայ տաքցուելով՝ կը կականայ եւ ան ատեն դիւրաւ կրնայ գործուիլ: «Աեւ փլոսկրէ շինուած պլտիկ գործուածներն աս կերպով կրնան խեցի ձեւացուիլ: Երկու կտոր արուեստական խեցի իրարու հետ միացընելու կամ կպցընելու համար զանոնք նախ տաքցընելով կականացընելու եւ ետքն իրարու վրայ դնելով՝ մամը մէջ կամ ծանր բանի մը տակ Ճնշելու է:

Եթէ ոսկրն ու փլոսկրն — ինչպէս նաեւ եղջերուի եղջիւրը — կրակի վրայ դրուին եւ այրուին, ճեր-

մակ՝ կրի նման նիւթ մը կ'ըլլան, զորն որ փոշի դարձը-  
նելով մետաղները մաքրելու եւ ուրիշ ասոր նման բա-  
ներու կը գործածուին։ Բայց ասկէ շատ աւելի օգտա-  
կար ու շատ բանի գործածական է ոսկրի ու փղոսկրի  
ածուխը կամ սեւաթոյր փոշին, որոնք նկարչութեան  
մէջ, հողաթափի ներկ շինելու, շաքար զսելու եւ ուրիշ  
շատ բաներու կը գործածուին։ Աս սեւ փոշին շինելու  
համար ոսկրն ու փղոսկրը հողէ կամ երկաթէ աման-  
ներու մէջ պէտք է լեցընել, բերաննին գոյել եւ շա-  
ղախով մ'ալ բերնին շրջանակը ծեփել եւ միայն այն-  
չափ ծակ թողուլ որ ոսկրին տաքնալէն ելած շոգին  
կամ օգը կարող ըլլայ դուրս ելել։ Անկէ ետքն աման-  
ները զօրաւոր կրակի մէջ գնելու է եւ այնչափ ժա-  
մանակ պէտք է թողուլ, որչափ որ ոսկրներուն կատա-  
րեալ սեւնալուն եւ ածուխ դառնալուն համար բաւա-  
կան կը համարուի։ Ամանները կրակէն հանելէն ետեւ  
մէջի ածուխ դարձած ոսկրները ձեռքի աղօրիքով մը  
կ'աղացուի ու փոշի կը դարձուի։ Փղոսկրի այրածը շատ  
աւելի սեւութիւն ունի քան թէ հասարակ ոսկրինը։  
բայց հասարակ ոսկրներու մէջ ալ պղտիկ անասնոցն  
աւելի սեւ փոշի կու տայ։ — Աս փոշիէն հողաթափի  
ներկ շինելու եղանակը ԱՅ Գլխոյն մէջ պիտ' որ սովորե-  
ցընենք։

Բ. Եղջիկի ՈՒ ԽԵՑԻ

Ոսկրին ու փղոսկրին պէս, եւ գուցէ անոնցմէ  
ալաւելի օգտակար են Եղջիւրն ու կրիայի խեցին։ Ամէն  
օր գործածած սանտրնիս, տփերնիս, հովանոցի, գաւ-  
ազանի կոթերն, եւ ուրիշ ասոնց նման անհամար գոր-  
ծուածներ, ասոր հաստատութիւն կրնան ըլլալ։ Եղ-  
ջիւրը կարծր եւ դիմացկուն նիւթ մըն է, որ տաքու-  
թեան ձեռքով կը կակղանայ եւ դիւրաւ կրնայ գործուիլ։  
Ամենէն գործածականն եղան եղջիւրն է, որուն ամենէն  
երկայնը Մաճառաց եղերն ունին։ Ասիկայ վերէն ի վար  
մնամէջ եւ միայն ծայրը ձոյլ կամ միապաղաղ է։ Եղ-

շիւրի արուեստաւորն, ինչպէս սանտրագործն՝ անոր ձոյլ ծայրը կտրելէն ետեւ, մէկ կողմէն վերէն ի վար սղցով կը ձեղքէ, եւ ջրի մէջ եռացընելով՝ կը կակղացընէ. ետքը կրակի վրայ բռնելով աւելի եւս կակղութիւն կու տայ, եւ ան ատեն կրնայ աքցանով մը տարածել եւ անոր շիտակ տախտակի ձեւ տալ. աս վիճակին մէջ մամլոյ մէջ կը դնէ ու կը ձնշէ, որով կատարեալ կը շրտկուի: Ան ատեն զանիկայ կը մաքրէ սանտրի մեծութեամբ կտորներ կը կտրէ եւ կը սկսի սանտրին ակուաները շինել: Ակուաներուն շինութիւնը մասնաւոր տեսակ սղցով մը կ'ըլլայ, որն որ երկու լեզու կամ երկաթունի, մէկը լայն եւ միւսը շատնեղ: Ասոնք իրարու քով այնպէս հաստատուած են որ, երբ որ լայն լեզուն սանտրին ակուան կտրելով բաւական յառաջ կ'երթայ, ան ժամանակի քովի նեղ լեզուն ալ անմիջապէս առաջինին քովը պզտիկ կտրուած մը կ'ընէ, որուն մէջ լայն լեզուն կը դրուի եւ նորէն մինչեւ վար կը կտրուի, եւ նոյն ատենը դարձեալ նեղ լեզուն անոր քով նոր կը արուած մը կը բանայ, եւ այսպէս ակուաներն իրարմէ հաւասար հեռաւորութիւն կ'ունենան: Լմբնցած սանտրը խարտոցով ձեւի խոթուելէն եւ շակուելէն ետքը, մոխրով կը շփուի եւ կը փայլեցուի:

Եղջիւրէ տուփ կամ ուրիշ ասոր նման բան մը շինելու համար, շինուելու գործուածին մետաղէ կաղապարը պէտք է ունենալ. զոր օրինակ եթէ տուփ մը շինել կ'ուզուի, երկու կաղապար հարկաւոր է, որուն մէկը խորունի՝ եւ տփին արտաքին ձեւովը պէտք է ըլլալ, իսկ միւսը դուրս ցցուած եւ տփին ներսի կողման ձեւով վը: Նախ աս կաղապարները կը տաքցուին, եւ ետքը կը ակով կակղացած եղջիւրի տախտակ մը խորունի կաղապարին վրայ կը դրուի, եւ միւս դուրս ցցուած կաղապարով անոր վրայ կոխելով՝ առաջինին խորունի տեղը կը խոթուի. այսպէսով եղջիւրն իր կակղութեամբը տակի կաղապարէն իր արտաքին ձեւն իսկ վրայինէն իր ներսի կողման ձեւը կ'առնու: Նոյն եղանակաւ կը շի-

նուի տիկին խումբն ալ եւ ետքն անոր վրայ կը հաստատուի:

Երկու եղջիւրի կտորներն իրարու կպցընելն ալ, զանոնք տաքցընելով, իրարու վրայ դնելով ու ճնշելով, եւ կամ կպցուելու տեղերն իրարու վրայ դնելով՝ եւ տաքցած աքցանով մը ճնշելով կ'ըլլայ: Եթէ եղջիւրը շատ հաստ է, եռացմամբ կակղացընելէն ետեւ կրնայ, երկու երեք տերեւ բաժնուիլ եւ մամլոյ տակ ճնշելով նորէն շտկուիլ: Եղջիւրէ գործուածներուն երեսը յըլլելու եւ փայլեցընելու համար խարտոցախոս, չեշաքարի փոշի, կրի փոշի եւ գլխաւորաբար բարակ ծեծուած երկաթափրփուր կը գործածուի: — Կրայի խեցին գործելու կերպն ալ բատ ամենայն եղջիւրին կերպին պէս է:

Ուէ եղջիւրի, թէ խեցւոյ եւ թէ արուեստական խեցւոյ տաշուկներն ու մանր կտորուանկը տաքցընելով՝ եւ կաղապարներու մէջ ճնշելով, իրարու հետ կը միանան եւ նոյն կաղապարներուն ձեւը կ'առնուն: Աս կերպով կը շինուին կոճակներ, հովանոցի եւ գաւազանի կոթեր եւ ուրիշ անոնց նման պղտիկ գործուածներ: Բայց աս տաշուկներուն հարկաւոր եղած կակղութիւնը տալու համար պարզ եռացած ջրի տաքութիւն բաւական չէ, անոր համար ուրիշ միջոց մը բանեցընելու է: Յայտնի է որ մէջն աղ ունեցող ջուրն աւելի սաստիկ տաքութեամբ կ'եռայ, ուստի աս տաշուկներն ալ աղախառն ջրի մէջ պէտք է եռացընել որով հարկաւոր եղած կակղութիւնը կը ստանան եւ կաղապարին մէջ ճնշուած առեննին իրարու հետ կատարեալ միանալով մէկ ձոյլ կ'ըլլան: Բայց որպէս զի աս միացութիւն պղէկ յաջողի, տաշուկներուն մէջ օտար նիւթ կամ փոշի խառնուած պէտք չէ ըլլալ:

## ԳԼՈՒԽ ԼԲ.

### ԼՈՒՍՑՎ ԼՈՒՍԼՈՒ ԿԵՐՊ

ԳՐԵԹԻ չկայ մէկն որ լուացք լուալու կերպը  
չգիտնայ , որովհետեւ ասիկայ մեր տնտեսութեան ամե-  
նէն գլխաւոր գործողութիւններէն մէկն է . ի վերայ  
այսր ամենայնի առ ծանօթ նիւթին մէջ ալ շատ  
գիտնալու եւ մտադրութեան արժանի բաներ կան , ո-  
րոնք շատերուն անծանօթ են , անոր համար ալ կամ  
չեն կրնար իրենց հարկաւորութիւնն անձամբ հոգալ ,  
եւ կամ անկատար եղանակաւ մ'ի գործ կը գնեն , ո-  
րով թէպէտ եւ լուացած նիւթերնուն աղար կը մա-  
քրեն , բայց միւս կողմանէ ալ անոր ազնուութիւնը կամ  
գեղեցկութիւնը կ'աւրեն : Աս պատճառաւ հարկ է որ  
ասոր վրայ ալ խօսինք եւ մասնաւորապէս ազնիւ նիւ-  
թերը լուալու կերպը սովորեցընենք :

Ա . ՌԵՐՄԱԿԵՂԷՆ ԵՀ ՔՈԽԱՀՈՐ ՆԻՒԹԵՐ ԼՈՒԽ

Ռերմակեղէն լուալն , ինչպէս յայտնի է , նախ մո-  
խրաջրով , եւ ետքը մաքուր ջրով եւ աճառով կ'ըլլայ :  
Ասոր վրայ երկայն չենք խօսիր , միայն այսչափս ըսել  
հարկ կը համարինք որ շատ բարակ ճերմակեղէնները  
պէտք չէ մոխրաջրի մէջ դնել , այլ միայն ջրով եւ ա-  
ճառով լուալու է :

Գունաւոր կամ ծաղկեայ նիւթերն ալ մոխրա-  
ջրով լուալու չէ , եւ ոչ ալ աճառուր վրանին քսելով ,  
վամն զի անոնց գոյնը կը հանեն . ջուրն ալ պէտք չէ որ  
շատ տաք ըլլայ , որն որ նոյնպէս գոյնին կը վնասէ , այլ  
եղկ աճառի ջրոյ մէջ լուալու է : Չորցուցած ատենն ալ  
արեւու մէջ պէտք չէ կախել , այլ շուք տեղ մը : Եթէ  
այսպիսի գունաւոր նիւթերն աճառով լուալու տեղ  
թեփի ջրով — թեփը ջրով եփելէն ու լաթէ մ'ան-  
ցընէն ետեւ — լուացուի , գոյնն ամենեւին չիվնասիր :  
Շատ աղնիւ գունաւոր նիւթերն աւշնանի արմատին

ջրովն, որն որ նոյնպէս եփելով կը հանուի, պէտք է լուալ:

Յ . ԱՐԴԵՂԻՆ ԵՒ ԱՌՈՒԻ ԼՈՒԱԼ

Ի՞րդէ նիւթերն երբեք եռացած ջրով լուալու չէ, եւ ոչ ալ մօխրաջրոյ մէջ դնելու է, այլ միայն եղի ջրով եւ աճառով պէտք է լուալ: Այսպիսի նիւթերն հետեւեալ կերպով շատ աղէկ կը լուացուին: Զեփուած գետնախնձորն ստկելէն ետեւ, քերոցով քերելու եւ մաղի մը մէջ դնելով վրան առատ ջուր լեցրնելու է որ սկսի մաղին տակէն վազել: Բրդէ զգեստը լաթով ծածկուած սեղանի մը վրայ կը դրուի եւ սպագով մ'աս ջուրը վրան քսելով կը մաքրուի: Աս եղանակաւ մետաքսէ եւ բամբակէ նիւթերն ալ կրնան լուացուիլ: Նաեւ մէկ մաս աւշակի ոգւով եւ 10 մաս ջրով շենուած հեղուկը բրդեղէններուն աղտը շատ աղէկ կը մաքրէ:

Յ . ՄԵՑԱՔՍԵՂԻՆ ԼՈՒԱԼ

ՄԵԿԱՔՍԻ նիւթերն ու կերպասները մէկիկ մէկիկ եւ շատ զգուշութեամբ պէտք են լուացուիլ: Ճերմակ կերպասը պաղ աճառաջրով — այնպիսի ջրով, որուն մէջ քիչ մ'աճառ լուծուած է — կը լուացուի: Քիչ աղտոտութիւն ունեցող գունաւոր կերպասները, պարզ պաղ ջրով պէտք է լուալ, աւելի աղտոտները պաղ աճառաջրով. իսկ շատ աղտոտածներն հետեւեալ կերպով շատ մաքրու կրնան լուացուիլ: Մէկ դգալ մաքրուր մեղը, նոյնչափ կտրտած ճերմակ աճառ եւ մէկ պղտիկ խահուեի դգալ գինւոյ ոգի իրարու հետ պէտք է խառնել, ասոր մէջ մաքրուր խոզանակ մը պէտք է թաթիւել, եւ մաքրուելու կերպասը սեղանի մը վրայ փուելով, անով աղէկ մը շփելու է: Անկէ ետքը կերպասը քանի մ'անգամ շուտ շուտ տաք ջրի մէջ պէտք է խոթել հանել, ետքը քիչ մ'աւելի պաղ ջրի մէջ, եւ վերջապէս պաղ ջրով աղէկ պէտք է լուալ, եւ

շաք տեղ մը կախել որ չորնալու սկսի: Ան ատեն տաք ողորկչով մը ներսի կողմանէ ողորկելու է:

**Մետաքսէ ժապաւէն,** Գամասկեան կերպաս եւ ուրիշ մետաքսէղէններ մաքրելու համար հաւկիթի դեղնաոցը կամճերմակ աճառն աս կերպասներուն վրայ պէտք է քսել, անկէ ետեւ եղի ջրի մէջ լուալու ու պաղ ջրի մէջ դնելով քանի մ'անգամ շարժելու եւ չորցընելու է: Անկէ ետքը դազի խէժն հաւասար չափով ջրի ու դինոյ քայախի մէջ լուծելու եւ լաթէ մը քամելու է. բայց շատ դազի խէժ պէտք չէ դնել որ հեղուկը թանձր չըլլայ: Ասոր մէջ կերպասը կամ ժապաւէնն աղէկ պէտք է թրջել, ետքը նորէն ջուրը պէտք է քամել եւ արեւու մէջ կամ տաք տեղ մը շուտով չորցընել: Ժապաւէնները չորնալէն ետեւ ողորկչով ալ պէտք են ողորկուիլ:

**Ժապաւէն լուալու ուրիշ եղանակ մ'ալ հետեւեալն է:** Եզան լեղին եւ քիչ մ'ալ աճառ անձրեւի ջրի մէջ պէտք է խառննել եւ անով ժապաւէնը լուալու է: Ետքը ջրի մէջ քիչ մը դազի խէժ քիչ մ'ալ վանի շաքար լուծելու է, եւ չորցած ժապաւէնն անոր մէջէն քանի մ'անգամ անցընելէն ետեւ, չորցընելու ու թերթ մը թղթի մէջ դնելու է, եւ վրայէն քիչ տաքցած ու լորկչով պէտք է ողորկել:

**Ուրիշ կերպ մը մետաքսէղէն լուալու:** **Մետաքսէղէնը թէյի ջրով լուալէն ետեւ, օղիի մէջ քիչ մը շաքար հալեցընելու եւ կերպասն ասոր մէջ թաթիսելու եւ շարժելու է եւ պէտք է թողուլ որ քիչ մը չորնայ. Ետքը պէտք է ողորկել: Եւ կամ կերպասը մաքուր սեղանի մը վրայ պէտք է տարածել, լաթի մը վրայ աճառ քսելու է եւ դազջ ջրի մէջ թաթիսելով միշտ մէկ ուղղութեամբ կերպասին վրայ պէտք է քսել. երբ որ աղտոք կը մաքրուի, աճառն ալ սանգով մ'ու պաղ ջրով կերպասին վրայէն մաքրելու է: Անկէ ետեւ նոյն եղանակաւ անոր միւս կողմն ալ պէտք է մաքրել, եւ պաղ ջրի մէջ նորէն ամեողջ լուալէն ետքը, շուք տեղ մը**

փոելու եւ չորցընելու է : Աեւ եւ կապոյտ կերպասները չորնալէն ետեւ օդիով պէտք է շփել ու նորէն չորցընել : Լուացաւած կերպասն ողորկելու համար քիչ տաքցած երկաթ գործածելու է, եւ միշտ վրան թուղթ դրած պէտք է ողորկել : Առհասարակ միտ դնելու է որ մետաքսէ կերպասները լուալէն ետեւ զանոնք դարձնելով ջուրը չքամուի, այլ միայն երկու ձեռքի մէջ կամ տախատակի մը վրայ ճնշելով :

Դ . ԱՌԵՇԻՇԹ ՆԻՒԹԵՐԻ ԼՈՒԾ

Դանուած կամ սոկով հիւսուած բաները նախ պաղ ջրոյ մէջ պէտք է թրցել եւ ետքը ջուրը քամել . բայց շատ զգուշանալու է որ ամենեւին չքաշուին կամ չուրուին, որովհետեւ ասով գործուածին թելերը տեղերնէն խախտելով կ'ապականին : Ասկէ ետքը գաղջ աճառաջուր մը շինելու, բանուած կերպասն անոր մէջ թաթիսելու եւ նորէն մաքուր ջրի մէջ դնելու է : Չորս ժամէն պէտք է ջուրը քամել ու չորցընել, եւ որպէս զի կատարեալ շտկուի, ամէն մէկ տկորին չորս կողմը լաթ պէտք է կարել ու շըջանակի մը մէջ պրկել :

Ե . ԱՄԿԻԷ ԵՒ ԱՐԺԱԹԻ ԺԱՊԱՀԵՆԵՐԸ ՄԱՔԲԵԼ

Արծաթէ ժապաւէնը նախ Զկ ժամ կաթի մէջ դնելու է . ետքը լիտր մ'անձրեւաջրին մէջ պղտիկ կտրտած աճառ, քիչ մը մաքուր մեղը եւ քիչ մ'ալ եզան լեղի խառնելով հեղուկ մը շինելու է . եթէ հեղուկը շատ թանձր կ'ըլլայ, մէջը նորէն քիչ մը ջուր պէտք է դնել : Ասիկայ օր մը թող տալէն ետեւ թաց ժապաւէններուն վրան պէտք է քոել, եւ ետքը ժապաւէնն երկու թաց լաթի մէջ դնելով ծանր ու պաղողորկով մը պէտք է ողորկել, երբեմն երբեմն վրան նոյն լուծուածքէն նորէն քոելով : Երբ որ աս կերպով կը մաքրուին, ջրի մէջ Զկ ժամ լուծուած եւ մէջը քիչ մ'ալ շաքար խառնուած արաբախէժի մէջ պէտք է թաթիսել եւ նորէն երկու մաքուր լաթի մէջ ողորկե-

լէն ետքը, կախելու եւ կատարեալ չորցընելու է, բայց ծայրերնին ծանրութիւն մը պէտք է կախել որ շիտակ մնան եւ այնպէս չորցնան :

Ասկիէ ժապաւէնները գիշեր մը մէզի կամ գիշունց մէջ թող տալէն ետեւ, արծաթէ ժապաւէնը լուալու կերպով կը լուացուի : Ասոր դոյնն ու փայլանութիւնը նորէն տալու համար, բարակ ծեծուած արարախիէթը, քիչ մ'ալ քրում հաւասար չափով ջրի եւ օղիի մէջ դնելու, կրակի վրայ տաքցընելու եւ ժապաւէնը շիտակ սեղանի մը վրայ տարածելով՝ կակուզ խողանակով մ'աս ջուրն անոր վրայ զօրաւոր քսելու է : Ետքն արծաթի ժապաւէնին կերպովը պէտք է կախել եւ չորցընել :

Զ . ՄԱՀԹՑԱԿ ԼՈՒԱԼ.

Աղէկ ու ձերմակ աճառը ջրի մէջ եփելու եւ առ լուծուածքը լաթէ անցրնելու է : Ասոր մէջ մուշտակը միայն կոխելով ու խոթելով հանելով, չէ թէ շփելով, պէտք է լուալ, եւ քանի մ'անդամ նոր աճառաջրով աս գործողութիւնն յառաջ տանիլ, մինչեւ որ աղտը բոլորավին մաքրուի : Աճառաջուրը շատ տաք պէտք չէ ըլլալ, այլ միայն գաղջ : Երբ որ կատարեալ կը մաքրուի, վերջին անդամ անձրեւի կամ գետի ջրի մէջ թաթիւնելու է, եւ օդի մէջ կախելով պէտք է չորցընել : Ետքը վրան օսլայի փոշի կը ցանուի եւ սանտրով մը սանտրուելէն ետեւ, կակուզ կաշիի կտորով մը կը թօթուի :

Է . ՑԱՐԴԻ ԽՈՅՐԵՐԸ ԼՈՒԱԼ.

Ճերմակ աճառը գաղջ ջրով թրջած լաթի մ'այնչափ քսուելու է որ վրան առաստ փրփուր մը ժողվուի : Աղտոտած խոյրն աս լաթով կը սրբուի մինչեւ որ բոլոր աղտն ելլէ . եթէ աճառը լաթին վրայէն կը պակսի, նորէն պէտք է քսել : Խոյրին բոլոր աղտն ելլէն ետեւ, զանիկայ մաքուր ջրի մէջ խոթելու է որ-

պէս զի վրայի աճառն ալ ելլէ, եւ չոր լաթով մ' այնչափ  
պէտք է չորցընել մինչեւ որ վրան քիչ մը խոնաւու-  
թիւն մնայ: Ասկէ ետքը մեծկակ ամանի մը, զոր օրի-  
նակ կարասի մը մէջ քարի կտորի կամ թիթեղի մը  
վրայ ծծումք պէտք է դնել ու բռնկցընել, ամանինքե-  
րանը տախտակէ կափարչով գոցել, ու խոյրը նոյն կա-  
փարչէն ամանին մէջ կախել: Կէս ժամ աս վիճակին  
մէջ մնալով խոյրը գեղեցիկ ձերմակ գոյն մը կ' առնու:  
Ետքն անկէ կը հանուի եւ տաք ողորկչով մ' անոր ե-  
րեսին փայլունութիւնը կը տրուի: Բայց ողորկելու ա-  
տեն վրան բարակ թուղթ պէտք է դնել:

## ԳԼՈՒԽ ԼԳ.

### Ի ԾԱՀԱՆ Ո ՒԹԻՒՆ

Ա. ՔԻՆԻԱՑ, ՔԱՅԱԽ, ՊՏՂԱՑ ԵՒ ՈՒՄԻՑ ԱՍՈՆՑ ՆՄԱՆ ԲԱՆԵՐՈՒ  
ԲԺԵՐԸ ՀԱՆԵԼ

**ԱՅ** տեսակ բծերը ձերմակ կտաւի, կերպասի,  
բամբակի եւ ասուիի վրայէն հանելու համար զանոնք  
շատ անդամ մաքուր ջրով լուալը բաւական է: Միայն  
կարմիր գինւոյ, կերասի, խնձորի ու ուրիշ քանի մ' ա-  
սոնց նման պտուղներուն ըրած բիծը պարզ ջրով չել-  
լեր: Աս տեսակ բծերն հանելու համար զանոնք նախ  
մաքուր ջրով լուալու է, եւ ետքը նոյն տեղը քղորա-  
կրով խառնուած ջրի մէջ պէտք է խոթել. 24 ժամ  
ետքը, երբեմն աւելի ալ շուտ բիծն աներեւոյթ կ' ըլ-  
լայ, եւ կերպասը կամ լաթն ամենեւին քղորակրէն  
վնաս մը չիկրեր, եթէ անով թրջած տեղն ետքէն նո-  
րէն մաքուր ջրով լուացուի:

\* Կաեւ ծծմբոյ շոգին կամ ծուխն ալ այսպիսի  
բծերն հանելու շատ յարմար է: Բծին տեղը ջրով  
թրջելէն ետեւ, քիչ մը ծծումք կամ ծծմբած չուանի  
կտոր մը պէտք է այրել եւ թաց տեղն անոր վրայ այն-

պէս բոնել որ ելած ծուխը բծին զարնէ, որով անիշ  
կայ բոլորովին կը մաքրուի :

**Առ տեսակ բծերը նաեւ եռացած կաթի մէջ  
լուալով եւ ետքը մաքուր ջրէ անցրնելով ալ կը մաքրուին :**

Բ. Եղի ԲԻԺ

**Կարագը, ճարպը, ձէթը, մսի եղը, կաթն եւ  
ուրիշ ասոնց նման իւղային բաներն ամէն տեսակ լա-  
թեղէններուն մէջը կը թափանցեն եւ անոնց վրայ զա-  
նազան դունով բծեր կը պատճառեն : Եթէ բծաւորած  
նիւթերը — կտաւ, բամբակ, մետաքս, բուրդ — ներ-  
կուած չեն, եւ կամ աղէկ ու հաստատուն ներկով  
ներկուած են, զանոնք մաքրելու ամենէն յարմար նիւ-  
թը հասարակ աճառը կամ աճառի ողին է : Մէկ  
մաս ճերմակ աճառն 8 մաս ջրի մէջ լուծելէն ե-  
տեւ բծին տեղն անոր մէջ խոթելու եւ թեթեւ շփե-  
լու է . անկէ ետեւ մաքուր ջրով նորէն պէտք է լուալ.  
ասով բիծը կատարեալ կ'ելլէ :**

**Բայց եթէ գոհնահոր նիւթ է բծաւորածն եւ  
գոյնն աղէկ տեսակ չէ, ան տաեն աս միջոցը չեկրնար  
գործածուիլ : Ամենէն աւելի զգուշութիւն գունաւոր  
կերպաններուն բիծը հանելու ատեն հարկաւոր է :  
Հետեւեալ միջոյներն աս տեսակ կերպաններուն բիծը  
կը մաքրեն, առանց անոնց գոյնն աւրելու : Ա. Հաւկիթի  
գեղնուց : Մէկ հաւկիթի գեղնուցը նոյնչափ ջրով աղէկ  
մը պէտք է խառնել, բծին վրայ քսել եւ մատով թե-  
թեւ շփելէն ետեւ, մաքուր ջրով լուալ : Բ. Եղան  
թարմ լեղին ջրով խառնելու եւ հաւկիթի գեղնուցին  
եղանակաւը բծին վրայ քսելու է : Գ. Բարակ եւ ան-  
գոյն եթերական եղերն, ինչպէս լիմոնի, փաղանգա-  
մրշկի, բեւեկնի եղերը մէջը քիչ մ'ալ ծծմբոյ եթեր  
դնելով : Աս եղերէն մէկը ճերմակ ծծուն թղթի կամ  
ասուիի կտորով մը բծին վրայ քսելու է, մինչեւ որ  
աներեւոյթ ըլլայ . աս գործողութիւնը տաք տեղ մ'ը-  
նելն աւելի աղէկ է, որով բիծն աւելի դիւրաւ կը լու-**

ծուի : Դ , ճերմակ ու մաքսուր Հայկաւը կամ հասարակ բրտի կաւը ջողվ խմոր մը շինելու , եւ բծին վրայ քսելու ու թող տալու է որ չորնայ : Ետքն անոր վրայ երկու կարգ ծծուն թուղթ պէտք է դնել եւ տաք ողորկով քանի մ'անգամ վրայէն անցնիլ առանց շատ կոխելու : Կաւն եղին բիծն իրեն կը քաշէ . անկէ ետեւ խոզանակով մը կաւը կերպառեն վրայէն կը հանուի :

Թուաշին եղի բծերը հետեւեալ կերպով կը հանուին : Եթէ պարզ մարմնոյ աղտոտութենէ պատճառած բիծ , ճերմակ լաթ մը բեւեկնի ողիի մէջ պէտք է թաթիսել եւ բիծն անով այնչափ ատեն շփել մինչեւ որ չորնայ : Մոմի բծին վրայ ճերմակ աճառ քսելու եւ թափիչն արեւը կախելու է որ մոմը կակզանայ : Աս տեսակ բիծը վրան ծծուն թուղթ մը դնելով ու տաք երկաթով մը վրայէն անցնելով ալ կը մաքրուի . բայց բիծն ելլալէն ետեւ նոյն տեղը խոզանակով շփելու է , միշտ մազերուն ուղղաւթեամբն : Ուրիշ տեսակ եղերու բիծը տաք աւազով կը հանուի . մաքսուր , բարակ եւ ճերմակ աւազը հալոցի կամ հողէ ամանի մը մէջ աղէկ պէտք է տաքցընել եւ լաթի մը մէջ լեցընելով ու կապելով՝ բծին վրայ քսել . ասով կատարեալ կը մաքրուի :

Ուրաւշի բիծ մ'ալ անոր մազերուն ճնշուած տեղերն են որոնք աղտոտի պէս երեւոյթ մը կ'ունենան : Ասիւ կայնորէն շոկելու կերպն հետեւեան է : Կրակով լեցուն կրակարանի մը վրայ պղնձէ կամ զինկէ տախտակ մը պէտք է դնել , անոր վրայ թրջած լաթ մը ծածկել , եւ թաւշին ետեւի կողմը նոյն լաթին վրայ դնելով՝ ճնշուած տեղը կակուղ խոզանակով մը շփել : Թայց լաթէն ելած շոգւոյն զօրութեամբը թաւշին մազերը նորէն կը տրնկուին . միայն անոր միտ դնելու է որ լաթը միշտ թաց մնայ :

Թողթէն եղի բիծը հանել : Բծաւոր թուղթը նախ պէտք է տաքցընել եւ ծծուն թղթի մէջ դնել , — եթէ դիրք մըն է եղտատածը , ծծուն թուղթն անոր մէջ պէտք է դնել — եւ այնչափ ատեն թողուլ մինչեւ որ եղը

կարելի եղածին չափ ծծէ։ Ասկէ ետքը մաքուր եւ եւ ռալու աստիճանի չափ տաքցած բեւեկինի ոգիին մէջ վրձին մը թաթիսելով՝ թղթին եղոտած տեղոյն երկու կողմը պէտք է քսել, բայց թուղթը պէտք է տաքցած ըլլալ։ Երբ որ ոգին այնչափ ատեն կը քսուի, որ բոլոր եղը թղթէն կ'ելլէ, ուրիշ վրձինով մը նոյն տեղը շատ զօրաւոր գինւոյ ոգի պէտք է քսել, եւ աս գործողութեամբ ինչ տեսակ եղի բիծ որ ըլլայ բոլորովին կը մաքրուի, եւ ամենեւին նշմարանիք մը չիմնար։

Եղոտած թուղթը մաքրելու երկրորդ եղանակ մ'ալ հետեւեալն է։ Ածխաթթու գառնահողը կամ այրած դառնահողը ջրով խառնելու եւ թանձրկէկ հեղուկ մը շինելու է. անկէ ետքը վրձինով մը թղթին եղոտած տեղը պէտք է քսել ու թողուլ որ չորնայ։ Երբ որ կատարեալ կը չորնայ, կամ գամնակով մ'եւ կամ խողանակով դառնահողը հանելու է։ Եթէ մէկ անգամով բոլորովին չիմաքրուիր, գործողութիւնն երկու կամ երեք անգամ պէտք է կրկնել, որով եղը գառնահողին հետ միացած թղթին վրայէն բոլորովին կ'ելլէ։

Ճախտակէն եղի բիծը կը հանուի Յ մաս չոր կաւի փոշիով եւ մէկ մաս ածխաթթու հայբորակով։ Ասոնք ջրով խառնելու եւ եղոտած տեղը քսելու է։ Վեց մինչեւ 8ժամ ետքը եղն աներեւոյթ կ'ըլլայ։ Առեւելքի մէջ տեղ տեղ տախտակէն եղ հանելու համար կարմրահողը կը գործածեն, զորն որ ջրով կը թրջեն, քանի մ'անգամ եղոտած տեղը կը քսեն, եւ ետքը մաքուր ջրով նոյն տեղը կը մաքրեն։

Ի. ԽԺԱՑԻՆ ՆԻՀԹԵՐՈՒԻ, ՄՈՄԻ, ԵՂԱՑ ՆԵՐԿԻ, ԿՈՒՊՐԻ ԵՒ  
ՆԱՀԹԻ ԲԺԵՌԸ ՀԱՆԵԼ.

Ամենէն դժուար ելլով բծերը խժային նիւթերու բծերն են, իրենց արտաքոյ կարգի կազունութեան համար։ Եթէ ճերմակ գունով կտաւեղէնն աս տեսակ բիծ մ'ունենայ, քանի մ'անգամ աճառաջրով եւ ետքը պարզ ջրով լուալով կը մաքրուի։ Բայց գունաւոր նիւ-

թերուն եւ մանաւանդ բաց գունով եւ հասարակ ներկով ներկուածներուն, ինչպէս են հասարակօրէն մետաքսեղէնները, բիծերը միայն աճառաջրով չեն ելլեր, այլ ուրիշ միջոցներ պէտք է գործածել: Եթէ կառքի անուին եղէն պատճառած է բիծը, բեւեկնի իւղը քիչ մ'եթերով խառնելու եւ անով եղի բիծ հանելու կերպով, ինչպէս վերը դրինք, մաքրելու է. անկէ ետքը մէկ անգամ մ'ալ ջրի մէջ լուծուած եզան լեզով լուալը շատ աղէկ է: Եղոս ներկի եւ կառքի եղէն պատճառած բծերը հանելու համար հետեւեալ միջոցներն ալ շատ աղէկ են: Աւշակի ոգւոյն մէջ քիչ մը մեղը եւ հաւկիթի մ'ալ դեղնուցը պէտք է խառնել, եւ անով բիծը շփելու է. չորնալէն ետքը կամ լուալվ եւ կամ խոզանակով աս նիւթը կերպասին վրայէն կը հանուի: Խոկ եթէ աս տեսակ կամ ասոնց նման խժային նիւթի մը բիծը շատ հին է, տաքցած բեւեկնի իւղ առնելու, մէջը ծծուն թուղթ մը թաթխելու եւ անով այնչափ ատեն բիծը շփելու է մինչեւ որ բոլորն վին աներեւոյթ ըլլայ:

Դ. ԹԱՆԱՔԻ ԲԻԺ

Համեղէններու վրայէն թանաքի բիծն, ինչպէս նաեւ երկաթի ժանգը հանելու համար մէկ մաս առուցտի աղը և մաս ջրի մէջ լուծելու եւ անով բիծը թրջելու է. քիչ մ'ետքը նոյն տեղը մաքուր ջրով պէտք է լուալ: Առուցտի աղին տեղ լիմնի ջուր ալ կընայ առնուիլ: Կամ Զ մաս գինեքար եւ 1 մաս պաղեղ ջրի մէջ լուծելով՝ անով բիծը պէտք է լուալ եւ ետքը մաքուր ջրէ անցընել. ասիկայ ամենէն աղէկ է, որովհետեւ լաթին վնաս չիտար:

Թիղթէն թանաքի բիծը կը հանուի կամ նոր գրուած գիրը բոլորովին կ'աւրուի եթէ հաւասար շտփով պաղեղի, սաթի, ծծմբի եւ բորսկի փոշի իրարու հետ աղէկ խառնուի եւ կակուղ լաթի կտորով մը դրին կամ բծին վրան քառուի:

Ճախտակին վրայէն թանաքի բիծը, թէպէտ եւ  
ամբողջ շիշ մը թափուած ըլլայ, բոլորովին կը հանուի,  
եթէ զանիկայ անմիջապէս աւագով եւ ջրով շփելէն ե-  
տեւ, վրան կ մաս ջրով խառնուած մէկ մաս ծծմբա-  
թթու թափուի եւ նորէն շփուի: Ծծմբաթթուն մէ-  
կէն ջրին մէջ պէտք չէ լեցընել այլ քիչ քիչ եւ ան-  
ալ ջրի ամանին եղեցքէն վար վազընելով, վասն զի-  
շատ մէկտեղ լեցուելուն պէս մէկէն դուրս կը ցատքէ,  
ու գործողը չարաշար կ'այրէ:

Ե. ԽԱՀՈՒԱԺԻ, ԹԷՅԻ ԵՒ ԱՑԼԻ ԲԺԵՄԸ ՀԱՆԵԼ.

Խահուաժի, թէյի եւ ուրիշ ասոնց նման գու-  
նաւոր հեղուկներուն բիծն եթէ անմիջապէս ջրով լուա-  
ցուին, բոլորովին կ'ելլեն. բայց եթէ չորնան, միայն ջրով  
լուալ բաւական չէ: Այսպիսի բծերը նախ անձրեւի կամ  
գետի ջրով պէտք է թրջել եւ ետքը լուալ. անկէ ետեւ  
անդամ մ'ալ եփուած թեփի ջրով լուալ, որն որ այն-  
չափ տաքութիւն պէտք է ունենալ որ հազիւ ձեռք  
դիմանայ: Մետաքսէ կերպաներուն վրայէն աս տեսակ  
բծերը ջրով լուծուած եղան լեղիով կը մաքրուին:

Զ. ՓՈՂԻՈՒՅ ԲԻԺԸ ՄԱՔՐԵԼ.

Ասուիէ զգեստներուն վրայէն փոշւց բիծը հա-  
նելու համար հաւկիթի մը գեղնուցը քիչ մ'օղիով կը  
խառնուի եւ անով բիծը կը շփուի. երբ որ բծին տեղը  
կը չորնայ, նորէն մաքուր ջրով կը թրջուի եւ մաքուր  
լաթով մը կը շփուի: Ասկէ ետքը խոզանակով մ'ա-  
նոր փայլունութիւնն ու մազերուն շտկութիւնը կը արուի:

Է. ԲԺԵՄԸ ՀԱԺԱԺԻ ՑԱՆՈՒԱԺ ՑԵՂԵՐՈՒԱՆ ՑՈՒՌՈՒԵԼ.

Ամէն տեսակ բծերն հանելու կերպը սովորեցը-  
նելէն ետեւ, ներկուած մետաքսէ, բամբակէ եւ բրդէ  
նիւթերուն բծով աւրուած գյոները շտկելու կերպն ալ  
հարկ է որ դնենք: Եթէ թխակարմիր, մանուշակագոյն,  
կապոյտ եւ ուրիշ ասոնց նման գունով մետաքսէ կամ

բրդէ զգեստ մը, թթու նիւթով մը — դիմի, քացախ  
եւ այլն — բծաւորուած եւ անով նոյն տեղը կարմիր գոյն  
մ'առած է, մէկ մաս աւշակի ողի Յ—Կ մաս ջրով խառնե-  
լով՝ ոպնդով մը բծին վրայ այնչափ քսելու է, մինչեւ որ  
բծին տեղն իր բուն գոյնն ստանայ: Խոկ եթէ ըստ պա-  
տահման աս ջրէն շատ գրուելով զգեստին վրայ գեղին  
բծեր երեւան ելլեն, անոնց վրայ ջրախառն լիմոնի ջուր  
կամ մաքուր քացախ քսել բաւական է, որով նորէն  
իրենց բուն գոյնը կ'առնուն:

Հ. ՀՈՒԱՑՈՒԱԺ ՄԵՑԱՔՍԵԶԷՆՆԵՐԸ ՆՈՐԻՆ ՓԱՑԼԵՑԲՆԵԼ.

**Առ** բծահանութեան միջոցները գործածելով,  
եւ գլխաւորաբար լուալով, կտաւեղինաց՝ մանաւանդ  
մետաքսէ կերպասներուն փայլունութիւնը կը կորառոի.  
ասիկայ մետաքսին նորէն տալու համար առատ ջրոյ մէջ  
արաբախսէժ պէտք է լուծել, խոզանսկով կամ սպին-  
դով մը մետաքսին լուացուած տեղը քսել ու վրան  
թուղթ մը ծածկելով՝ ծանրոցի տակ դնել ու չորցընել:

## ԳԼՈՒԽ ԼԴ.

ՏԱՆ ԿԱՐԵՍՈՒՔ ԲԱՔՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Ա. ՓԱՑՑԵԶԷՆ ԿԱՐԱՍԻՔԸ ՓԱՑԼԻՑԲՆԵԼ.

**ԱԶՆԻՒ** փայտէ շինուած կարասիքը կաթով  
շատ դիւրաւ կրնայ փայլեցուիլ: Ասոնց վրայէն նախ  
աղտն ու փոշին աղէկ մաքրելին ետեւ, որչափ կարելի  
է թարմ կաթ առնելու է, — վասն զի նոր կաթին ե-  
ղը դեռ մէջը կ'ըլլայ եւ աս պատճառաւ աւելի աղէկ  
կը փայլեցընէ — եւ փայտին վրայ պէտք է քսել, ու  
շուտ մը սկսելու է ասուիի կտորով մ'այնչափ շփել մին-  
չեւ որ փայտին վրայ խոնաւութիւն չմնայ: Աս գործողու-  
թիւնը քանի մ'անգամ պէտք է կըկնել:

Բ . Եղի ՆԵՐԿՈՎ ՆԵՐԿՈՒԽԵՓ ՑԵՂԵՐՈՒԽ ԱՂՑԸ ՄԱՔՐԵԼ

**Մեր** աներուն գուները, պատուհաններն եւ այլն,  
Հասարակօրէն կտաւի իւղով պատրաստուած ներկով  
ներկուած են. ասոնց աղտոտութիւնը տաք ջրով եւ ա-  
ճառով մաքրելով, ներկը տախտակին վրայէն կ'ելլէ,  
եւ կամ իր փայլունութիւնը կը կորսնցընէ : Աւելի ա-  
ղէկ եւ դիւրաւ կը մաքրուի 1 մաս աւշակի ոգիի եւ  
12 մաս ջրի խառնուրդով :

Ց . ԱՍԿԵԶՈՓ ՓԱՑՑԵՐԸ ՄԱՔՐԵԼ

**Ոսկեզօծած** փայտին աղտը մաքրելու համար  
կտրուած տոխ մը բարկ գինւոյ ոգիի մէջ պէտք է թաթ-  
խել եւ թեթեւ կոխելով աղտոտած տեղւոյն վրայ  
վեր վար քսել, որով ամէն աղտ կ'ելլէ, առանց ոսկին  
վեասուելու :

Գ . ԳԵՂԵՑԱՓ ՓՋԱՍԿՐԸ ԺԵՐՄԱԿՑԲՆԵԼ

**Դեղնցած** փղասկրէ դանակի կոթերն եւ այլն,  
2—3 ժամ շատ ջրով խառնուած ծծմբաթթուի մէջ  
դնելով՝ նորէն կը ճերմակնայ : Կոյնակէս զանոնք պարզ  
ջրով թրջելով եւ ապակիէ կափարչի մը տակ կէս-  
օրուան արեւին դնելով՝ նորի պէս ճերմակ կ'ըլլան :

Ե . ՄԵԺԱԳԻ ԿԱՐԱՍԻՔԸ ՓԱՑԼԵՑԲՆԵԼ

**Երկաթին** եւ պողպատին ժանդը մաքրելու հա-  
մար զանոնք քանի մ'օր ձեթով թրջելու եւ եղքը ձե-  
թով ու գայլախազի փոշւով կամ տրիպոլիտ պէտք է  
շփել : Ոսկիէ կամ ոսկեզօծած գործուածները՝ մէջն  
աւշակի աղ լուծուած ջրով եռացընելու է . նաեւ  
գինւոյ ոգւով եւ աճառով ալ կը մաքրուին : Արոյրն  
ու պղինձը ձեթով խառնուած կղմինտրի փոշւով, կամ  
ջրով թրջած ածխոյ փոշւով կը մաքրուին : Ծծումբն  
ու կախճը քարի մը վրայ քայլախով ճմշելու եւ զան-  
գուած մը շինելու է . ասով արոյրն աղէկ կրնայ մաք-  
րուիլ : Արծաթը մաքրելու համար 10 տրտմ այլրած

եղջերուի եղջերի փոշին 300 տրամ ջրի մէջ կը խառնուի եւ անով արծաթեղէնները կ'եռացուին, եւ ետքը կրակի վրայ կը չորցուին։ Անկէ ետեւ նոյն ջրին մէջ լաթ մը կը թաթիսուի ու թող կը տրուի որ չորնայ, եւ անով արծաթին երեսը սրբելով ու շփելով կը փայլեցուի։ Աս կերպով արուրէ գործուածներն ալ շատ աղէկ կրնան մաքրուիլ։ Բայց թէ արծաթեղէններն եւ թէ արցըրը կատարեալ փայլեցընելու համար, աս եղանակաւ մաքրելն ետքը կակուղ կաշխով շփելու է։ Արծաթեղէնները նաեւ ջրախառն կաւճով, չեչաքարի փոշւով եւ այրած ու ծեծուած եղջերուի եղջիւրով ալ կրնան մաքրուիլ։

Եթէ արծաթէ ամաններուն երեսը կարմիր գոյն մը կ'առնուն, զանոնք ջրախառն գինւոյ թթուի մէջ դնելու եւ քիչ մը ժամանակ եռացընելու է։ Թթուն արծաթին վրայի պղինձը կը հալեցընէ, եւ ամանին երեսը զուտ արծաթի կեղեւ մը կը կապէ որով անիկայ նոր շինուածի երեւոյթ մը կ'առնու։ Առհասարակ ամէն մետաղ կրի փոշւով շփուելով, աղէկ կը փայլի։

Զ. Թիթեղի ԱՄԱՆԵՐԻ ՄԱՔՐԵԼ

Երկայն ատեն կրակի վրայ գործածուելով սեւցած թիթեղէ ամանները հետեւեալ կերպով կրնան մաքրուիլ եւ նորի պէս ըլլալ։ Մաղուած մոխրի մէջ այնչափ ձեթ պէտք է լեցընել որ թանձրկէկ հեղուկ մը դառնայ։ սեւցած ամանին ամէն կողմն ասով օծելն ետեւ, ասուիի կտորով մը պէտք է շփել։ Եթէ մէկ անգամով չիմաքրուիր, նոյն գործողութիւնը կրկնելու է։

Է. ԵՐԿԱԹԻ ԺԻՄԱՆՆ ԱՀԵԼԻ ԳԻՄԱՑԿՈՒԽ ԸՆԵԼՈՒ ԿԵՐՊ

Վ. առարաններու եւ կրակարաններու երկաթէ ծխանն աւելի դիմացկուն ընելու եւ դիւրաւ մաքրելու համար, հասարակ բրտի կաւը մէջը քիչ մ'ալ դնելով եւ առատ ջրով խառնելով, վրձինով մ'անոր կտորներուն ներսի կողմը զատ զատ քսելու է։ Կաւը

շուտ մը կը չորնայ եւ երկաթէ խողսվակներուն ներսի  
երեսը բարակ կեղեւ մը կը կազմէ : Ետքը կտորները նու-  
րէն իրարու անցրնելու եւ տեղը հաստատելու է : Այս-  
պէս պատրաստուած ծխանը չէ թէ միայն շատ երկայն  
կը դիմանայ, այլ նաեւ շատ դիւրաւ ալ կը մաքրուի,  
վասն զի միայն ձեռքով քանի մ'անգամ զարնելով՝  
մէջի մուրը կը թափի :

Բ. ԵԳՈՑ ԹԻԹԵՐԻՆ ԵՒ ԱՄԱՆՆԵՐԻ ՄԱՔՐԵԼ.

**Խղոտ** ամանները մաքրելու միջոցն՝ անոնց մէջ  
կիր, եռացած ջուր եւ աւաղ դնել եւ աղէկ շարժելն  
է : **Մաքրուած** ամանը բերանը բաց պահելու եւ աղէկ  
չորցընելու է : Եղոտ շիշերը մոխրաջրի մէջ եփելով կը  
մաքրուին եւ անախորժ հոտերնին ալ կը կորոնցընեն,  
նաեւ եթէ երկայն ատեն եղը շիշին մէջ մնացած ու  
չորցած ըլլայ : Աս մոխրաջուրն աճառ շինելու գործա-  
ծուածին պէս պէտք է պատրաստել, որուն վրայ տես  
երես 53 : Նոյնպէս եղոտած շիշի մէջ ջուր, անկաղ եւ  
ծծուն թուղթ դնելով եւ աղէկ շարժելով կրնայ  
մաքրուիլ :

**Աղտոտած** շիշերը կապարի գնդակով մաքրելու  
տեղ, որն որ կրնայ առողջութեան վիասակար ըլլալ,  
պղտիկ խճի կտորներով, կամ կոտրտած հաւկիթի կե-  
ղեւով մաքրելն աւելի աղէկ է :

Թ. ԱՄԱՆՆԵՐՈՒՀՆ ՈՒ ԹԻԹԵՐՈՒՀՆ ԱՆԱԽՈՐԺ ՀԱՑԲ ՀԱՆԵԼ.

**Ա**եւ մանանխոյ փոշին ամէն տեսակ խիստ հոտն  
ամաններէն հանելու շատ աղէկ է : Ասկէ քիչ մը դադջ  
ջրով խառնելով՝ ամանին մէջ պէտք է լեցընել եւ քիչ  
մը ժամանակ թողուլ . Ետքը մաքրու ջրով ցօղելու է,  
եւ նոյն գործողութիւնն երկրորդ անգամ մ'ալ պէտք  
է կրկնել : Եթէ անախորժ հոտով ձեռքերն ալ լուալու  
ատեն քիչ մը մանանխոյ փոշւով շփուին, հոտը կ'ան-  
ցընեն : Նշին ներսի բարակ կեղեւն ալ հոտերն անցր-  
նելու զօրութիւն ունի :

ԺԱ. ՄԱԶԻ ԽՈՅՑԱՆԱԿՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ

**Աղտոտած** խողանակին մազերը հաւկթի գեղանուցի մէջ աղէկ մը թաթիսլէն ետեւ, պէտք է թողուլո չորնայ. ետքը շփելով վրայէն հանելու եւ տաք ջրով լուալու է. ասով աղտը բոլորսկին կ'ելլէ ու նորի պէս կ'ըլլայ :

ԺԱ. ԹԱՌԵԲՈՒԽՆ ՄԱՄՈՒԽՆԵՐԸ ՀԱՆԵԼ

**Օ**առերուն վրայի մամուռը շատ դիւրաւ կը մաքրուի եթէ Յ մաս կիր եւ մէկ մաս կաւ ջրով խառնուի եւ մամուռներուն վրայ քսուի :

ԺԲ. ԴԵՂՆՑԱՓ ՄԵՐՄԱԿԵՂԵՆՆԵՐԸ ՆՈՐԻՆ ՄԵՐՄԱԿՑԵՆԵԼ

**Երկայն** կենալով՝ կամ ծխով եւ կամ ուրիշ եղանակաւ գեղնցած ճերմակեղէնները նորէն ճերմակցըննելու դիւրին կերպն աս է: Կարագն հանուած կամ օր մը հանդարտ թող տարով վրայէն պարարտ մասն առնուած կաթը պէտք է քանի մ'օր թողուլոր կատարեալ թթուի: Գեղնցած զգեստներն ասոր մէջ պէտք է թրջել եւ քիչ մը ժամանակ այնպէս թողուլ, բարակ կտաւներն աւելի քիչ, հաստերն աւելի երկայն ժամանակ. ետքն ոկտելու է ձեռքով շփել, ինչպէս որ լուացք լուալու ատեն կը շփուի, ու գաղջ ջրով եւ աճառով նորէն պէտք է լուալ. Վերջէն պաղ ջրէ անցրնել, ջուրը քամել ու չորցընել: Եթէ մէկ անգամով գեղնութիւնն անցած չէ, նորէն կաթի մէջ թրջելու եւ լուալու է: Շատ բարակ ճերմակեղէններու համար կաթը շատ թթուեցընել հարկաւոր չէ:

ԺԻ. ԽՑԷՆ ԳԷՇ ՀՈՑԼ ՀԱՆԵԼ

**Եթէ** խուց մը կամ գէշ հոտ մ'ունի, կամ մէջն երկայն ատեն ծուխ քաշուելով՝ ծուխին հոտը խցին մէջ մնացած է, եւ կամ ուրիշ ինչ կերպով որ ըլլայ անախորժ հոտ մը ստացած է, դիւրաւ աս հոտէն կը

մաքրուի Եթէ ածուխը կատարեալ կրակ դարձընելէն ետեւ մաքրուի եւ քիչ մը ջրով թրջելով՝ կողովով մը խցին մէջ գիշեր մը դրուի : Յայտնի է որ ածխին քանակութիւնը խցին մեծութեան համեմատ ըլլալու է : Ածուխն ամէն օտար օդերն իրեն քաշելու զօրութիւն ունի : Հիւանդանոցներու եւ հիւանդի խցերու համար աս միջոցս շատ օդտակար է :

ԺԴ. ԽՑԷՆ ԺՈՒԽԸ ՀԱՆԵԼ.

Եթէ խուց մ'ըստ պատահման փայտի կամ ծխախոտի մխով լեցուի, պէտք է մեծ սպունգ մը ջրի մէջ թաթխել եւ այնչափ ճնշել որ ջուրը չկաթի, եւ զանիկայ խցին մէջ կախելու է : Եթէ մուխը սաստիկ շատ է, խցին մէջ փայտէ աման մը պէտք է գնել ու պաղ ջրով լեցընել : Ջուրը բոլոր մուխն իրեն կը քաշէ ու խուցը կը մաքրուի :

## ԳԼՈՒԽ ԼԵ •

ՎՆՍՍԿԱՐ ՃՃԻՆԵՐՆ ԵՒ ՊԶՑԻԿ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ  
ՃՆՁԵԼՈՒ ԴԱՐՄԱՆՆԵՐ

Ա. ՄՈՒԿ

ԴԱՇՏԻ մկերն, ինչպէս նաեւ տան մկերն սպանանելու գլխաւոր գեղը լուսակրի խմորն է : Հողէ կամ փայտէ ամանի մը մէջ 5 տրամ լուսակիր պէտք է դնել, վրան մէկ լիտր եռացած ջուր լեցընել եւ անոր մէջ շուտ մը 150 տրամ ալիւր խառնել, պյնպէս որ թանձրիէկ խմոր մը դառնայ : Դաշտի մկերուն գործածելու համար առաջին իրիկունը բոլոր անոնց ծակերը պէտք է դոցել, եւ երկրորդ առառու անոնց նորէն բացած ծակերուն բերանն աս խմորէն մէջմէկ քիչ գնել : Իսկ տան մկերուն համար ամանով մ'ան տեղերն ուր որ մկերը

կը յաճախեն, դնելու է. աս դեղը մկերը բոլորովին կը ջնջէ:

Մկերուն ծակերը քիչ մը բեւեկնի իւզով թրջած լաթի կտորով պէտք է գոցել. բեւեկնին հոտը մկերուն սաստիկ անախորժ է, անոր համար ալ նոյն տեղերն ամենեւին չեն մօտենար: Եթէ կ'ուզուի կերակուր կամ ուրիշ բան մը մկերէն ապահովցուիլ, անոնց մօտ բեւեկնի իւզով թրջած թղթի կամ լաթի կտոր մը դնել բաւական է:

Երկայն փորձերով իմացուած է որ մկերը շանալեզու ըսուած խոտին սաստիկ ընդդիմութիւն մ'ունին, այնպէս որ ուր որ աս խոտը կը դրուի, հոնկէ բոլորովին կը հեռանան: Աս տունկը դաշտերու մէջ շատ կը դտնուի. ժողվելու ամենէն յարմար ժամանակը Յունիս ամիսն է, որովհետեւ նոյն ատենն իր կատարեալ զօրութիւնն ստացած կ'ըլլայ: Ասոր բունը կամ կոթը քիչ մը կոտրտելով՝ մկաշատ տեղերը պէտք է տարածել, եւ օգուտը քիչ ժամանակուան մէջ կը տեսնուի: Կը պատմուի որ շատ նաւերու մէջ որոնք մկերով լեցուած էին, ասդին անդին աս խոտէն գնելով՝ ան անկոչ հիւրերէն բոլորովին մաքրուեցան, որոնք իրենք զիրենք ծով նետելով խղդուիլն աւելի յանձն առին, քան թէ աս իրենց բնութեան հակառակ խոտին մօտ գտնուիլ:

Ապոնգն աղի ջրի մէջ թաթիսելու եւնորէն չորցընելու է. ետքը սիսեռի մեծութեամբ պէտք է կտրտել, հաւկիթով շաղուած խմորի մէջ թաթիսել եւ քիչ մը ժամանակ եղի մէջ տապիկել: Աս կտորները մկերուն յաճախած տեղը գնելով՝ զանոնք կը սպաննէ, մանաւանդ եթէ անոնց քով ամանով մ'ալ ջուր դրուի. որովհետեւ մուկն աս եղոտ եւ ալիւրոտ կերը շատ սիրելով՝ անյագ կ'ուտէ, եւ մէջի աղին պատճառաւ կը ծարաւի եւ շուտ մը ջուր կը խմէ. ասով ստամոքսին մէջի սպնդի կտորները կ'ուռին եւ զինքը կը ճաթեցընեն:

Յ. ՄԱՐԻԱՆԻ (ՓԱՇՑՈՋԼԻ) ԴԵՂԵՐ

**Աղեկ տաքցած ձեթի կամ ուրիշ տեսակ եղի մէջ պղնձի կտորներ կամ ժանդոտած պղնձէ ստակ մը պէտք է դնել եւ այնչափ ատեն թողուլ որ մութ կանանչ գոյն մ'առնու : Աս հեղուկը բարակ վրձինով կամ փետրով մը մլուկին ծակերը պէտք է քսել : Ծառ փորձեր ցուցուցած են որ աս գեղը շատ ազդու է :**

**Պղնձի արջասպ, պաղեղ եւ պղպեղ, ամէն մէշին 10 տրամ, 3 տրամ ալ քափուր բարակ ծեծելու եւ 150 տրամ եղան լեզինով խառնելու է : Առաջին օրն ասիկայ յաճախ պէտք է խառնել, եւ երկրորդ օրը վրձինով կամ փետրով մը մլուկի ծակերուն քսել :**

**Ոկիւթական գի ըսուած ծառին փայտէն 10 տրամ առնելու  $1\frac{1}{2}$  լիտր ջրով այնչափ եփելու է որ ջուրը կէս ըլլայ . աս ջուրը խցին պատերը բուելու գործածուած կրին մէջ պէտք է խառնել եւ այնպէս բուել . կամ եթէ պատը պիտ'որ ներկուի, աս ջուրը ներկին մէջ խառնել : Մլուկով լեցուն տան մ'աս գեղը գործածելով երեք տարի ամենեւին մլուկի նշան մը չտեսնուեցաւ : Եթէ խցերուն գըռներն եւ ուրիշ փայտեղէն տեղերն աս ջուրը քսուի, աւելի եւս մլուկէ կը պահպանուի : Հոս դրած չափերնիս 3 խցի համար բաւական է :**

**Եթէ խցերուն ամէն ծակերուն վրձինով մը սուսնձաջուր քսուի, անոնց մէջ գտնուած մլուկի հաւկիթներն եւ նաեւ մլուկիները կը սատկին եւ խուցը բուլըրովին կը մաքրուի :**

9. 868

**Կրդեղէնները, մլուշտակն եւ ուրիշ զգեստաները ցեցէն պահելու ամենէն աղէկ գեղը, զանոնք յաճախ թօթուել եւ փոշիէն մաքրելն է . բայց կան քանի մը միջոցներ ալ աս վեասակար ճճին ջնջելու, զորոնք հոս կը դնենք :**

Զկան մահարար կամ Եղին ագի ըսուած տնկին ծաղիկն զգեստեղինաց մէջ դնելով՝ զանոնք ցեցէն կը պահպանէ:

Քառասուն տրամ սկիւթական գիի փայտը 160 տրամ ջրով այնչափ եփելու է որ իր 3 մասին մէկը մնայ . պաղելէն ետեւ լաթէ մը պէտք է անցընել, 80 տրամ գինւոյ ողիի մէջ երկու գարեհատ մուշկ պէտք է լուծել եւ առաջին հեղուկին մէջ խառնել: Աս խառնուրդէն քանի մը կաթիլ լաթի մը վրայ կաթեցընելով եւ զգեստեղէններու մէջ դնելով, բոլոր ցեցերն եւ անոնց հաւկիթները կը ջնջուին:

Իսրակ ծեծուած արջասպի փոշին ալ ցեցերը ջնջելու աղէկ գեղ մըն է:

Թ. ՃԱՌԺ

Վ աթսուն տրամ ուետին, 10 տրամ շարաբ եւ նյոնչափ ձէթ, կամ ուրիշ տեսակ եղ մ'իրարու հետ խառնելու եւ եփելու է, մինչեւ որ թանձր հեղուկ մը դառնայ: Ասիկայ փայտի մը վրայ քսելով եւ հողով լեցուն ամանի մը մէջ տնկելով ճանճաշատ տեղերը պէտք է դնել: Քիչ ժամանակուան մէջ ամէն ճանճերը վրան կը կպչին եւ չեն կրնար ելլել:

Ե, ԼՈՒ

Երիցուկ կամ Եղին աչք ըսուած ծաղիկն՝ որուն աերեւները տղաք “Ապրիմ Մեռնիմ”, ըսելով կը փրրցընեն, լուերու գլխաւոր գեղն է: Ասիկայ ծաղկած ժամանակը փրցընելու եւ անկողնին մէջ դնելու է:

Զ. ՄԵԴԱԽԻ ԽԱՅԹՄՄԱՆ ԴԵՂԵՐ

Վեղուին խայթած տեղէն նախ անոր խայթոյն՝ որն որ գրեթէ միշտ վերքին մէջ կը մնայ, պէտք է հանել, եւ նյոն տեղն սկսելու է ձեռքով զօրաւոր շփել մինչեւ որ աղէկ տաքնայ: Ասով նյոն տեղը չուռիր եւ ցաւ ալ չունենար:

Կատ փորձերով իմացուած է որ հասարակ աղը մեղուի եւ պիծակի խայթման մէկհատիկ ազդու դեղն է : Ասիկայ քիչ մը ջրով թրջելով խայթուած տեղւոյն վրայ պէտք է դնել, որով շուտ մը ցաւը կ'անցնի :

Այժատերեւ ըսուած տնկին պատուղն ալ, որն որ շատ անտառներու եւ պարտէզներու մէջ կը բունի, մեղուի խայթման ազդու գեղ մըն է : Ասոր հիւթը վէրքին վրայ քսուելուն պէս շուտ մը ցաւը կ'առնու եւ եթէ ուռած ալ է, կ'անցընէ :

Այսպէս ծխախոտի հիւթն ասոր շատ աղէկ կ'օդնէ : Խայթուած տեղը վառած գլանիկի մը միւս թրջած կողմը դպցընելով, կամ ծխախոտը քիչ մը թրջելով եւ վէրքին վրայ դնելով, ցաւը կ'առնու :

Հ . ՄԺՂՈՒԿ

Մժղուկները Զարհոտ կամ Քաղբան ըսուած խէժին ծխէն կը փախչին եւ կը սատկին :

Հ . ՓԱՑՑԻ ԱՐԴ

Եթէ կարասիքի մը, զոր օրինակ սեղանի կամ բազմոցի մը մէջ փայտի որդ գտնուի, իր ծակերուն մէջ աղի ողի լեցընելով կը մեռնի : Նոյն ազդեցութիւնը կընէ նաեւ բեւելինի ողին :

Թ . ԽՂՈՒԽՆՃ

Խղունջը պարտեղին եւ արտերուն գլխաւոր վնասակար ճճիներէն մէկն է, վասն զի ամէն տեսակ տունկ, մանաւանդ փափուկն ու նորաբոյմն անխնայ կ'ուտէ : Ասիկայ ջնջելու համար շատ միջոցներ կան, ինչպէս արտին կամ պարտեղին մէջ, մոխիր, մուր, աղ, ծխախոտի փոշի եւ այլն ցանել . բայց ասոնք այնչափ ազդեցութիւն չունին : Ամենէն աղէկ դեղն արջասպի փոշին է որուն շատ պղտիկ մէկ մասը բաւական է խղունջն սպաննելու : Արջասպը նախ շատ բարակ պէտք է ծեծել եւ աւազով խառնելով՝ արտին կամ պարտեղին ամէն

կողմը ցանելու է : Եթէ պարտեզին մէջ փափուկ տնկեր կան, զբուշանալու է որ արջասպն անոնց վրայ չգայ :

Երկրորդ դեղ մ'ալ զորն որ մօտերս Անգղիացի պարտիզպան մը գտաւ, աս է : Արեւին մանելէն մէկ կամ երկու ժամ յառաջ, աւելի աղէկ անձրեւէ մ'ետքը, պարտեզին մէջ տեղ տեղ քիչ մը վարսակի ալիւր պէտք է թափել . եթէ իրիկունը նոյն տեղերը քննուելու ըլլայ, խղունջներու անհամար բազմութիւն մը կը տեսնուի, որոնք կրնան դիւրաւ սպաննուիլ : Աս միջոցը գտնող պարտիզպանը կ'ըսէ թէ ելագի մ'ածուի վրայ ասով փորձ մ'ըսի եւ կէս ժամու մէջ 5000էն աւելի խղունջ սպաննեցի :

Պարտեզին ան տեղերն ուր որ խղունջները բազմութեամբ կը գտնուին, կամ ուր որ փափուկ տնկեր տնկուած են, իրիկունն՝ արեւը մտնալէն ետքը քանի մը հատ հազարի տերեւ պէտք է դնել, եւ անոնց վրայ թրջած յարդի կապոցներով ծածկել : Գիշերը խղունջները նոյն տերեւներուն վրայ բազմութեամբ կը ժողվուին եւ առտուանց կանուխ կրնան դիւրաւ սպաննուիլ :

Ժ. ՄՐՁԻՒՆՆԵՐԸ ՁՆՁԵԼ

Աէս լիտր աւշինդրն եռացած ջրի մէջ թրջելու եւ նոյն ջուրը մըջնոյ բոյնին վրայ լեցրնելու է, որով ամենը կը սատկին :

Եթէ մըջիւնները ծառերու կամ տնկոց վրայ են, աս ջրին մէջ 20 տրամ ալ գաղի խէժ պէտք է խառնել եւ ջրցանով անոնց վրայ որսկել :

Հասարակ աղն ալ մըջնոց դէմ աղէկ դեղ մըն է : Չոր օր մը մըջնոյ բոյնին վրայ առատ աղ պէտք է լեցրնել եւ վրան պաղ ջուր թափել որ աղն հալի ու բոյնին մէջ երթայ . ասով մէջիւնները կը սատկին : Ուրիշ մըջիւն գտնուող տեղերն ալ աղ ցանելով կրնայ մաքրուիլ :

Ոսկեխնձորի առւնկը մըջնոց սաստիկ անախորժէ, այնպէս որ եթէ անոնց բշնին վրայ աս անկէն քանի մը ճիւղ դրուի բոլորն ալ կը փախչին։ Ասով նաեւ դարաններու մէջէն ալ կրնան հեռացուիլ։

Քարակ ծեծուած ծծումբը բարակ շաքարի հետ խառնելու եւ մըջիւններուն յաճախած տեղերը ցանեւլու կամ պղտիկ ամաններով դնելու է։ Մըջիւնն ասիւ կայ իր բոյնը կը կրէ եւ ուտելով կը սատկի։

ՓԱ. ԺԱՌԵՄՈՒԽՆ ՈՒ ՑՆԿՈՅ ԱՐԴԵՐԸ ՄԱՔՐԵԼ

Մուրը ջրով խառնելէն ետեւ, գարնան ժամանակ, երբ որ ծառերուն տերեւնները կը բացուին, ջրացանով մ'աս խառնուրդն որդ ունեցող ծառին կամ թփին վրայ պէտք է ցանել։

Որդ ունեցող ծառին վրայ իրիկունը մեծկակ կտոր մ'ասուի պէտք է զնել. որդերը բաղմութեամբ ասոր վրայ կը ժողվուին եւ առտուանց կրնան հազարաւոր մէկտեղ սպաննուիլ։ Քանի մ'օր այսպէս շարուանակելով բոլոր ծառը կը մաքրուի։

Չորս մաս չոր փայտի սղցուկի մէջ մաս մը ծծումբ խառնելու եւ ծառին տակը կրակարան մը դնելով՝ աս խառնուրդը կրակին մէջ լեցընելուեւ այրելու է։ Որդերն ելած ծուխէն նեղուելով՝ ծառէն վար կը թափին կամ իրենց ոստայնովը կը կախուին, եւ գիւրաւ կրնան սպաննուիլ։

Գքի մէջ քիչ մը ծծմբաթթու խառնելու եւ ջրցանով մ'աս ջուրն ածուններուն վրայ սրոկելու է. ասով ամէն որդերը սատկած վար կ'իյնան։

Խունկեղեգն (շաւառն, եղեգնախունկ) ըստած տնկին զօրաւոր հոստող տերեւնները կազամբի ածուններուն մէջ տարածելով, անոնց վրայի որդերը կը մեռնին ու գետինը կ'իյնան։

Ուժուն արամ ոսկեբորակի հետ խառնուած Յ  
դդալ ալիւրը փամփշտի մը մէջ պէտք է լեցընել,  
բերանն երկու կողմը կտրուած գրչի փող մը կապել, ու  
փամփուշտը ճնշելով՝ մէջի փոշին բաղնիքի ճճիներուն  
ծակերուն մէջ ցանել. 24 ժամ ետքն ամէնն ալ կը  
սատիին :

## ԳԼՈՒԽ ԼԶ.

ՏԵՍԱԿ ՏԵՍԱԿ ՈՒՏԵԼԻ ՔՆԵՐԻՆ ԵՐԿԱՅՆ ԱՑԵՆ  
ԸՆԱՑ ԱՒՐՈՒԵԼՈՒ ՊԱՀԵԼ

Ա. ՊՑՈՒՋԵՐԻ ՊԱՀԵԼՈՒ ԵԶԱՆԱԿՆԵՐԻ.

ԽԱՂԱՂՆ երկայն ատեն պահելու ամենէն աղեկ  
եղանակ մը Ռուսաստանի մէջ գտած են. ճամբորդները  
կը հաստատեն թէ ձմերուան ամէն ժամանակը Բեդրո-  
պուրկի մէջ գեղեցիկ ու համով խաղող կը գտնուի,  
որն որ Աժտէրխանէն հոն կու գայ : Աժտէրխանցիք  
խաղողը գեռ բոլորովին չհասունցած, առանց ձեռք  
դպցընելու կը կարեն, փտառած կամ վիրաւորած հա-  
տերն զգուշութեամբ կը մաքրեն եւ մեծ քարէ աման-  
ներու մէջ այնպէս կը շարեն որ իրարու չդպչի . անսնց  
միջոցները կորեկով կը լեցընեն, եւ նորէն կարդ մ'ալ  
կը շարեն եւ նոյն եղանակաւ կորեկով կը ծածկեն : Ա-  
մանը լեցուելէն ետքը բերանը քարէ կափարչով մը կը  
գոյցեն եւ անոր ծակերը շաղախով — կտաւատի իւղով  
շաղուած կաւճով — աղեկ գոյցելէն ետեւ, վրան ալ  
հաստ թուղթ մը կը կպցընեն որ օդն ամենեւին կարող  
չըլայ ներս մտնել : Այսպէս գոյցուած խաղողները,  
Բեդրոպուրկի պտղավաճառաց ըսածին նայելով՝ երկու  
տարիէն աւելի առանց աւրուելու կը դիմանան : Քարէ  
ամանի տեղ թակոյի մ'ալ կրնայ գործածուիլ :

Խաղող պահելու երկրորդ եղանակ մ'ալ զանիկայ մարած կրի փոշով ծածկելն է։ Խաղողն ամանի մը մէջ կարգ մ'իրարմէ հետու շարելու եւ վրան մարածու մաղէ անցուած կրի փոշի պէտք է լեցրնել, մինչեւ որ խաղողի ողկոյզները ծածկուին եւ կիրն անոնց վրայ կէս մատի չափ բարձրանայ։ ասոր վրայ կարգ մը խաղող ալ նոյն կերպով պէտք է շարել եւ դարձեալ կրով ծածկել, եւ այսպէս յառաջ տանելու է, մինչեւ որ ամանը լեցուի։ Ան ատեն զանիկայ (ամանը) վրան տախտակ մը գնելով գլխիվայր պէտք է դարձրնել եւ բերնին չորս կողմը դարձեալ այնչափ մարած կիր պէտք է լեցրնել որ զանիկայ բոլորովին ծածկէ եւ երկու մաս բարձրանայ։ Այսպէսով խաղողն մինչեւ երկրորդ տարուան խաղողին հասնելու ժամանակը կը դիմանայ։ Կաեւ ուրիշ տեսակ պտուղներ, խնձոր, տանձ եւ այլն աս կերպով շատ երկայն կրնան պահուիլ։

Սալորի տեսակներն 3—4 ամիս թարմ պահելու դիւրին կերպն հետեւեալն է։ Երբ որ աս պտուղները կը հասնին, չոր օր մը ծառէն զգուշութեամբ իրենց կութովը պէտք է փրցընել, օդքանուկ խցի մը մէջ տարածել եւ 2—3 օր թողուլ։ Անկէ ետքը մէկիկ մէկիկ իրարմէ հեռու՝ ամանի, զոր օրինակ պղտիկ կարասի մը մէջ կարգ կարգ շարելու եւ ամէն մէկ կարգն ալիւրով ծածկելու է, այնպէս որ ամէն մէկ սալորին չորս կողմն ալիւրով գոցուի։ Ամանը լեցուելէն ետեւ բերաննա աղէկ պէտք է գոցել որ մէջը խոնաւութիւն չանցնի, եւ չոր խցի մը մէջ պէտք է պահել։ Երբ որ կ'ուզուի սալոր չգտնուած ժամանակն իրեւ հազուագիւտ բան մը սեղան հանուիլ, վրայի ալիւրներն զգուշութեամբ պէտք է սրբել, սալորները մաղի մը մէջ շարել եւ զանիկայ եռացած ջրի շոգւղն վրայ բռնել, բայց այնչափ հեռու որ շոգին սալորներուն շատ քիչ դպչի։ Ասով սալորները չեւ թէ միայն իրենց համը կը ստանան, այլ նաեւ ծառէն նոր փրցուածի կերպարանք մը կ'առնուն։

Խննձորին եւ Յանձնն Երկայն ատեն պահելու շատ  
միջոցներ կան, բայց ամենէն դիւրինն եւ աղեկին հետեւ-  
եալն է: Աղեկ հասած խնձորն ու տանձը ծառէն քա-  
ղելու եւ զգուշութեամբ տուն բերելու է, այնպէս որ  
շատ ցնցուելով կամ իրարու քսուելով չփրաւորին.  
ասոնց մէջէն աղեկներն եւ անարատները պէտք է զա-  
տել եւ խցի մը մէջ վրանին յարգով կամ վերմակով  
մը գոցելով 3—4 օր թողուլ: Անկէ ետքը զանոնք  
մէկիկ մէկիկ սրբելու, վրանին ծծուն թողիթ պլե-  
լու եւ արկեղ մը մէջ աղեկ չորցած աւաղ գնելով  
զանոնք աւազին վրան իրարմէ հեռու շարելու է. առա-  
ջին շարքն աւազով պէտք է ծածկել, նորէն կարգ մ'ալ  
անոր վրայ շարել եւ աւազով գոցել. աս եղանակաւ  
յառաջ տանելու է մինչեւ որ արկղը լեցուի, եւ զա-  
նիկայ օդքանուկ, չոր ու զով տեղ մը պէտք է դնել:  
Մէջի պտուղները մինչեւ երկրորդ տարուան Յուլիս ա-  
միսը կը գիմնանան: — Կաեւ աս պտուղներուն վրայ  
կէս գծաչափ խէժ քսելով ու չորցընելով՝ Երկայն ա-  
տեն անապական կը մնան:

Վաղուհեղը մինչեւ նոր տարի թարմ կը պահուի,  
եթէ անկէն կարուելուն պէս վրան հաւկթի ծերմակուց  
քսուի, չորցուի ու չոր տեղ մը դրուի:

Ծնկոյզն ու կաղինը շատ ամիսներ թարմ պա-  
հելու համար, զանոնք հողէ կամ քարէ ամանի մը մէջ  
լեցընելու է, — ընկոյզն իր կանանչ կեղեւովը — վրա-  
նին այնչափ չոր եւ բարակ ծեծուած աղ պէտք է լե-  
ցընել որ ամէն անոնց մէջ գտնուած միջոցները լե-  
ցուին. Ետքն ամանին վրայ կափարիչ մը դնելու, աղեկ  
կապելու եւ հողի մէջ թաղելու է. բայց այնչափ խո-  
րունկ որ հողը սառելով իրենց վնաս չտայ: Առվ միշտ  
թարմ կը մնան:

Չոր ընկոյզն եթէ ամանի մը մէջ գրուի, վրան ե-  
ռացած եւ առատ աղով խառնուած ջուր լեցուի եւ թող  
տրուի մինչեւ որ պաղի, թարմի պէս կ'ըլլայ, միջուկին

բարակ կեղեւը դիւրաւ կը ստկուի, եւ ծառէն նոր ին-  
կած ընկուզի համ կ'ունենայ:

թ. ՊՃՂՈՅ ՄԹԿԻ ՀԱՄ ՈՒ ՀԱՑ ՏԱԼ.

**Պ**տուղները, գլխաւորաբար խնձորը, տանձը,  
սալորն ու խաղողն եթէ քանի մ'օր թանթրուենիի  
չոր ծաղկին մէջ թաղուած մնան, մշկի համ մը կը ստա-  
նան: Փորձով տեսնուած է որ նաեւ գէշ տեսակի պր-  
տուղներն 8 օր աս ծաղկին մէջ թաղուած մնալով՝  
համերնին այնչափ փոխուած է, որ ազնիւ տեսակի հա-  
ւասարած են:

թ. ԿԱՆԱՆՉԵՐԻ ՊԱՏԵԼ

Կանանց ոլոռն ու լուրիան թարմ կը պահուին,  
եթէ բարակ աղով խառնուին, ապակիէ ամսններու մէջ  
լեցուին ու զով տեղ մը դրուին: Եփել ուզուած ատենը  
նախ կակուղ — գետի կամ անձրեւի — ջոռվ լուալու  
եւ ետքը կրակի վրայ դնելու է:

Կաղամիշը, Ծաղկի կաղամբն եւ ասոնց նման կա-  
նանչեղէններն երկայն ատեն պահելու համար պէտք է  
անսոնց կոթը 2—3 մատնաշափ երկայն թողուլ, սրա-  
ծայր գանակի ծայրով մ'անսոնց (կոթին) մէջ մէկ մատ  
խորութեամբ փորել, ու կաւամբը բարակ չուանով  
բարձր տեղէ մը գլխիվայր կախելով՝ կոթին փորուած  
տեղն ամէն օր պաղ ջուր լեցընել: Յայտնի է որ կոթը  
փորուած ատենը կեղեւը վնասելու չէ որ ջուրը դուրս  
չվագէ:

թ. ԿԱՆԱՆՉԵՐԻ ՊԱՏԵԼ ԶՈՐՑԵՆԵԼ

**Յ**օնարմ կանանչեղէն պահելէն աւելի օգտակար է  
զանոնք չորցընելով պահելն, որուն համար քիչ աշխա-  
տութիւն հարկաւոր է, եւ պահելն ալ դիւրին է: Լու-  
բիան, բակլան, ոլոսին կեղեւով ուտուելու տեսա-  
կըն եւ ուրիշ կանանչեղէնները չորցընելու կերպն աս  
է: Ասոնք նախ պէտք է մաքրել, այսինքն երկու կող-

մերնին կտրել, կնիւննին հանել եւ եռացած ջրի մէջ լեցընելով՝ 5—6 րոպէ թողուլ. ետքը ջրովը մէկտեղ պարզուտի մէջ լեցընելու եւ վրան պաղ ջուր թափելով շուտ մը պաղեցընելու է: Երբ որ աս գործողութիւնը կը լմննայ, զանոնք կամ թղթի վրայ, կամ մաղի մը եւ կամ կողովի մէջ պէտք է տարածել, եւ կամ փրան եւ կամ տաք խցի մը մէջ չորցընել: Փրան տաքութիւնը 35—40 աստիճաննեն աւելի պէտք չէ ըւլալ: Աս եղանակաւ կը չորցուին նաեւ բամեան, ծաղկի կաղամբը, պատնճանն եւ այլն, որոնք եփուած ատենանին իրենց բնական համը կ'ունենան: Զասոնք նախ եւ ացած ջրի մէջ դնելուն օգուտն ան է որ չորնալին եւ տեւ անախորժ խոտի հոտ չառնուն, զորն որ ստուգիւ կը ստանան, եթէ առանց եփելու չորցուին:

Որթատերեւն ալ, որն որ արեւելք քանի մը կերակուրներու կը գործածուի, երկու րոպէ եռացած ջրի մէջ դնելին ետեւ շուքի մէջ չորցընելով՝ կրնայ տարիներով պահուիլ. գործածել ուզուած ատենը զանոնք քանի մը րոպէ տաք ջրի մէջ թող տալ բաւական է, որով նորէն կը կակղանան:

Ե. ՀԱԽԿԻԹ ՊԱՏԵԼ

**Տ**ասը մաս ջրի մէջ մէկ մաս հասարակ աղ հալեցընելու եւ պահել ուզուած հաւկիթներն անոր մէջ դնելու է: Աս կերպով շատ երկայն ժամանակ հաւկիթն առանց ապականելու կը մնայ: Շուպերդ գերմանացին 1846ին հաւկիթ մ'աղաջրի մէջ դրաւ եւ 1848ին նորէն դուրս հանեց ու փորձելով տեսաւ որ թարմ հաւկիթէն ամենեւին տարբերութիւն չուներ:

Զ. ՄԻՄՆ ԱՄԱԹՈՒԱՆ ԱՑԵՆ ԵՐԿՈՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱԹԱՆՅ ԱՀՐՈՒԵԼՈՒ ՊԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

**Ա**ծխոյ փոշին միար բաւական ժամանակ հոտելին պահելու զօրութիւնն ունի: Հողէ աման մը նախ վառած ածխոյ մուխին վրայ բռնելու է, պահել ուզուած միար

ծեծուած ածխոյ փոշւով աղէկ մը պատելու եւ նոյն ամանին մէջ դնել է, կամ միսն ամանին մէջ դնելէն ետեւ, զանիկայ ածխոյ փոշւով պէտք է լեցրնել, բերանը կաշխով կամ աւելի աղէկ թաց փամիշտով կապել ու ներքնատան մէջ դնել: Հաւեղէններուն փորը պարպելու եւ ածխոյ փոշւով լեցրնելու է. վրանին ալ առատ նոյն փոշիէն պէտք է ցանել ու զով տեղ մը կախել: Կաեւ քիչ մը հոտ ստացած միսն աս միջոցով իր հոտն եւ անհախորժ համը կը կորսնցընէ: Թարմ միսը թթու կաթի մէջ ալ երկայն ատեն առանց իր համը կորսնցըննելու աղէկ կը պահուի:

Առևինի անգղիացին միսն եւ նաեւ կանանչեղէնն երկայն ատեն պահելու հետեւեալ կերպը դտաւ: Քիչ մ'երկաթի խարտուկն ամէն աղտէն ու փոշիէն մաքրելով՝ եփուած ջրի մէջ կը լեցրնէ, թարմ միսը կամ կանանչեղէնն աս ջրին մէջ կը դնէ, այնպէս որ ջուրը զանոնք բոլորովին ծածկէ. եւ որպէս զի մէջն օդ մտնելը բոլորովին արգելու, վրան ալ քիչ մը ձէթը կը լեցրնէ: Աս կերպով պահուած միսն եօթը շաբաթեաքը դուրս հանուելով՝ այնպէս թարմ մնացած եւ դոյնն ու հոտը պահած էր որ նոր մորթուածի պէս կ'երեւար. նոյնպէս համն ալ ամենեւին փոփոխութիւն մը կրած չէր: Միսը դործածել ուզուած ատեն, ամանը քիչ մը ծուելով՝ վրայի ձէթը պէտք է թափել եւ ետքը դուրս հանել:

Է. ՄԻՍԸ ԿԱԿՈՒԴ ԵՓԵԼ

Խաշած միսը շուտ մը կակղացընելու համար, անոր փրփուրն առնելէն ետքն, երբ որ աղէկ եռալու մէջ է, կաթսային մէջ քիչ մը — մէկ լիտրին 2 դգալ — ցորենի օղի պէտք է լեցրնել. ասիկայ նաեւ ծեր անասնոց միսն ալ շատ կը կակղացընէ, եւ իր հոտն ամենեւին մսին չիտար:

## ԳԼՈՒԽ ԼԵ+

### ԶԱՆԱԶԱՆ ԳԻՏՆԱԼՈՒ ԱՐԺԱՆԻ ՕԳՏԱԿԱՐ ԲԱՆԵՐ

Ա. ՀԱԴԱԹԱՓԻ ՆԵՐԻ ԿԱՄ ԿՈՅԿԱՆԵՐԻ ԹԻՆԵԼՈՒ ԿԵՐՊ

ԱՊՂԱԹԱՓԻ ՆԵՐԻ ՀԻՆԵԼՈՒ ԿԵՐԱՊՆ ԱՆՀԱՄԱՐ  
Է, որոնք իրարմէ աւելի կամ նուաղ աղէկութիւն ու  
նին, բայց գրեթէ ամենուն ալ գլխաւոր բաղադրիչ  
ՆԻՒԹԵՐԸ ԿՈՅՆ ԵՆ: ՄԵՆՔ ասոնց մէջն միայն քանի մը  
տեսակը գնելով կը շատանանք:

Ա. Ամենէն աղէկ անգղիական կօշկաներկն այսպէս  
կը շինուի: 60 մաս բարակ ծեծուած ոսկրի ածուխ, 45  
մաս շարաբ, 12 մաս աղէկ քացախ, 12 մաս ծծմբա-  
թթու: Նախ ոսկրի ածուխը շարաբին հետ պէտք է  
խառնել, ետքը քացախը մէջը լեցընել եւ ծծմբա-  
թթուն կաթիլ կաթիլ անօր մէջ կաթեցընել անդա-  
դար խառնելով: Աս խառնուրդն 7 օր հանդարտ թող  
տալէն ետեւ մէջն 9 մաս ալ ձգախէժի իւղ պէտք է  
խառնել ու ներկը տփերու մէջ լեցընել:

Ձգախէժի իւղը շինելու համար, կտրտած ձգա-  
խէժը հողէ ամանի մը մէջ ածխոյ կրակի վրայ պէտք է հա-  
լեցընել ու մէջն այնչափ կտաւատի իւղ խառնել, մինչեւ  
որ թանձրկէկ հեղուկ մը դառնայ: Աս ներկը նաեւ կօ-  
շիկները ջուր տռնելէն ալ կը պահպանէ:

Բ. Տար տրամ կտրտած աճառը տրամ օլլայով  
կես լիտր ջրի մէջ գնելու եւ այնչափ ատեն կրակի վրայ  
տաքընելու է, մինչեւ որ հալին: Ասոր մէջ 5 տրամ  
արջասպ եւ նոյնչափ գղթորի փոշի պէտք է խառնել եւ  
նորէն եռացընել, ու դեռ տաք եղած ատեն տափակ  
ամանի մը մէջ լեցընելու եւ մէջը 15 տրամ սոկրի ա-  
ծուխ ու 30 տրամ շարաբ խառնելու է: Ասիկայ կօշկին  
գեղեցիկ փայլունութիւն մը կու տայ, ու կաշին շիվնա-  
սեր. միանգամայն քիչ ծախքով ալ կը շինուի:

Գ. Վասանուհինգ տրամ հասարակ վանաշաքարն եւ 8 տրամ արջասպը բարակ ծեծելու եւ մէկ լիտրնոց շիշի մը մէջ դնելու է . ասոր վրայ 150 տրամ քացախ պէտք է լեցընել ու թողուլ որ շաքարն եւ արջասպը հալին : Զատ ամանի մը մէջ 10 տրամ ձէթ եւ նոյնչափ ոսկրի ածխոյ փոշի պէտք է դնել եւ իրարու հետ աղեկ խառնելէն ետքը՝ թողուլ որ չորնայ : Ասկէ ետքը քացախը քիչ աս երկրորդ խառնուրդին մէջ պէտք է լեցընել եւ անդադար խառնել, մինչեւ որ շարաբի թանձրութիւն ստանայ . ան ատեն մէջը 10 տրամ արջասպ կամ ծծմբաթթու խառնելու է եւ նորէն մնացած քացախը մէջը պէտք է խառնել : Աս կօշկաներկը շիշի մէջ պէտք է պահել, եւ գործածել ուղուած ատեն շիշն աղեկ շարժել որ նիւթերն իրարու հետ նորէն խառնուրդին :

Դ. Վասան տրամ ոսկրի ածուխը տափակ ամանի մէջ գիր, վրան 5 տրամ ձէթ լեցուր եւ աղեկ խառնէ, մինչեւ որ իրարու հետ միանան եւ թող որ չորնայ : Հաւկթի մը ճերմակուցը զատ ամանի մը մէջ քիչ մը զարնելով փրփրացուր եւ առաջին խառնուրդին մէջ լեցուր, 10 տրամ ալ գինույ ողի . անկէ ետքն 30 տրամ հալած շաքար եւ 100 տրամ քացախ ալ դիր, ամէնն իրարու հետ աղեկ խառնէ ու շիշի մը մէջ պահէ : Աս ներկը կաշիին գեղեցիկ փայլունութիւն մ'ալ կու տայ :

Ե. Վետնախնձորէ ալ աղեկ տեսսակ կօշկաներկ մը կրնայ շինուիլ աս կերպով : Հարիւր տրամ գետնախնձորը լոււալէն ու կեղեւը հանելէն ետեւ, պղտիկ կտրտելու եւ հողէ ամանի մը մէջ դնելու է . ասոր վրայ 10 տրամ զօրաւոր ծծմբաթթու պէտք է լեցընել ու կրակի վրայ դնելով շուտով եռացընել եւ այնչափ եփել որ զանգուածն աղեկ մը միանայ ու փայլուն սեւ գյոյն մ'առնու : Ասոր մէջ 40 տրամ ալ կէտի կամ կտաւատի իւղով խառնուած ոսկրի ածուխ կը խառնուի եւ ամաններու մէջ կը պահուի :

Ա. ԿՈՅԻԿԻՆ ՈՒ ՀՈՂԱԹԱՓՆ ԱՑՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՑԵԼ ՈՐ ՁՈՒՐ ԶԱՐՆՈՒՆ

**Ութը** մաս ձգախէժը հողէ ամանի մը մէջ այնչափ պէտք է տաքցրնել որ կատարեալ հալի, ասոր մէջ 16 մաս դեղին մոմ եւ 6 մաս ռետին դնելու եւ հալեցրնելու է : Կօշկին կամ հողաթափին կարին տեղերն ասովլ պէտք է օծել, նոյնպէս անոնց մէջի կողմը, բայց որպէս զի ոտքին չկպչի, նոր քսուած ձգախէժին վրան բարակ կաշի մը դնելու է, որն որ անոր վրայ կը հաստատուի : Եթէ հողաթափը կարելէն յառաջ անոր տակի հաստ կաշին մէջի կողմն ալ առ նիւթը քսուի եւ անկէ ետքը կարուի, անոր մէջ ամենեւին ջուր չանցնիր :

Ք. ԽԻՒՄ

**Օմուղթ, լաթ,** կաշի եւ ուրիշ ասոնց նման բաներ կպցրնելու համար գործածուած խիւսը պարզ օռլայէ կը շինուի : Օսլան նախ պաղ ջրով թրջելու եւ թանձր հեղուկ մը դարձրնելու է . ասոր մէջ եռացած ջուր պէտք է լեցրնել մէկ կողմանէ անդադար ու շուտ շուտ խառնելով : Լեցուած ջրին չափը չիկրնար որոշուիլ, որովհետեւ օսլային տեսակէն կախում ունի . անոր համար խիւսը շինողը միտ պէտք է դնել, որ հարկաւոր եղածէն աւելի չդրուի : Աս եղանակը շատ խիւս մէկտեղ շինելու համար կը գործածուի . քիչ մը բան շինել ուզողն առ կերպով չիկրնար յաջողցրնել, այլ օռլան ամանի մը մէջ պաղ ջրով թրջելէն ետեւ կրակի վրայ քիչ մը տաքցրնելով շինելու է : Խիւսը տաքէն կ'աւրուի ու թթու հոտ մը կ'առնու . բայց եթէ իր ջրին մէջ քիչ մը պաղեղ լուծուած ըլլայ, աւելի երկայն կը դիմանայ :

**Ուրիշ** տեսակ մը խիւս, որն որ գլխաւորաբար փայլուն բաներ, ինչպէս կաշի, փայլուն թուղթ, մետաքս կպցրնելու կը գործածուի, եւ անոնց փայլունութեան ամենեւին չիվնասեր, այսպէս կը շինուի : Երեսուն տրամ օսլան պաղ ջրով թրջելու է . 15 տրամ սասինձն

ու նոյնչափ բեւելինը 120 տրամ ջրով մաղմաղ կրակի վրայ պէտք է եփել, օսլան մէջը լեցրնել ու խառնել:

Ե . ԺԱՆԻ ՄԱՔՐԵԼՈՒ ԹՌԱԴԹ

**Չեչաքարը** զօրաւոր ածխոյ կրակի մէջ դնելու եւ շիկացրնելու է. ետքը ջրով մարելով սաստիկ բարակ պէտք է ծեծել եւ կտաւատի ջնարակով — եփելով թանձրացած կտաւատի իւղով — խառնելով՝ ներկի մը պէս պէտք է շինել: Ասիկայ վրձինով հաստկէկ թղթի մը մէկ կողմը կարելի եղածին չափ հաւասար պէտք է քսել ու չորցընել. ետքն երկրորդ անգամ մ'ալ քսել, եւ երբ որ ան ալ կը չորնայ, թուղթը կամ երկու գլանի մէջէն անցընելու, եւ կամ պաղ ողօրկչով մ'ողօրկելու է որպէս զի երեսը կատարեալ հաւասարի: Չեչաքարի փոշին միշտ ջնարակին տակը կը նստի, անոր համար թղթին վրայ քսելու աշտեն ամէն անգամ պէտք է խառնել որպէս զի հաւասար մնայ: Այսպէս պատրաստուած թղթով ամէն ժանդուած երկաթեղէնները, նաեւ ուրիշ մետաղէ բաները կրնան մաքրուիլ ու փայլեցուիլ:

Ե . ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՑԵՍԱՆԱՔԱՐ

**Գրայլախաղ** քարն աղէկ կը ծեծուի, ու բարակ մաղէ կ'անցուի, եւ հալած դոճի խէժի մէջ այնչափ կը լեցուի որ ալ կարող չըլայ ուտել կամ ծծել. ասոնք իրարու հետ աղէկ կը խառնուի եւ կաղապարներու մէջ ուզուած ձեւով, կամ շիտակ կամ անուածեւ սառել կը տրուի: Գրայլախաղի տեղ բարակ եւ աղէկ լուացուած ու չորցուած աւաղ ալ կրնայ դործածուիլ: Աս յեսանաքարն ամէն տեսակ գործիք որելու աղէկ կը ծառայէ:

Զ . ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԹՈՒԱՅԱՇՆՈՒԹԵԱՆ ՑԱԽՏԱԿ

**Չեչաքարը** բարակ ծեծելու, կամ ներկ ձմլելու քարի մը վրայ ջրով լոսելու ու չորցընելու է. ասոր մէջ

այնչափ մուր պէտք է խառնել որ կատարեալ սեւնայ, եւ աս խառնուրդը կտաւատի ջնարակով — եփելով թանձրացած կտաւատի իւղով — շազուելու եւ ներկ մը շինելու է: Թանձրաքարտի կտորներուն երկու կողմերն ասով քանի մ'անգամ պէտք է ներկել, ամէն անգամ առաջինը չորնալէն ետեւ, որով դիմացկուն հաշուի տախտակ մը կ'ըլլայ, եւ վրան բուն քարեն աւելի որոշ կը գրուի եւ թաց լաթով կամ սպնդով նորէն կ'աւրուի:

Է. Հիմունի օթարսկի ՓԱՅԻ

Վեկ ու կէս տրամ դինեքարի թթուն 15 տրամ շաքարով, 3 կաթիլ կիտրոնի իւղով եւ քիչ մ'ալ կրկումի փոշլով աղեկ պէտք է խառնել: Աս փոշին ջրով խառնուելու ըլլայ բուն լիմոնի օշարակին հոտը, համն ու դոյնը կ'ունենայ, միանգամայն շատ առողջարար եւ ծարաւն անցրնող ըմպելիք մըն է:

Բ. ՎԱՐԴԱՇՈՒԽ

Կէս լիտր հոտաւէտ վարդի թարմ տերեւներն 3 լիտր ջրով մզիչ գործիքի կամ կոր սրուակի մը մէջ պէտք է դնել եւ տաքցընելով մզել մինչեւ որ 2 լիտր ջուր ելլէ: Եթէ կ'ուղուի որ վարդաջուրն աւելի զօրաւոր ըլլայ, 2 լիտրի տեղ միայն  $1\frac{1}{2}$  լիտր պէտք է հանել: Այսպէս հանուած ջուրը գեղեցիկ ու զօրաւոր հոտով վարդաջուր մը կ'ըլլայ:

Թ. ԺԱՂԱՋԱՋՈՒԽ

Կաղկաջուրն, ինչպէս յայտնի է, ուրիշ բան չէ բայց եթէ նարնջի ծաղկէն հանուած ջուր մը . ասիկայ հետեւեալ կերպով կը շինուի: Յիսուն տրամ նարնջի, կամ լիմոնի կամ կիտրոնի ծաղիկն 2 տրամ տնկաղով եւ մէկ լիտր ջրով մզիչ գործիքին մէջ պէտք է դնել եւ եփելով՝ կէս լիտր ջուր հանել:

Յիսուն տրամ փաղանգամշկի ծաղիկը 25 տրամ  
ռահանով կէս լիտր ջրոյ եւ նոյնչափ գինւոյ ոգիի մէջ  
դնելու եւ մզիչէ անցընելու է, մինչեւ որ կէս լիտր  
ջուր ելէ: Այսպէսով ելածը տկար հոտ կ'ունենայ .  
եթէ կ'ուզուի ասոր հոտն աւելի եւս զօրացընել, մէջն  
երեք տրամ փաղանգամշկի իւղ խառնելու է, եւխառ-  
նուրդին մէջ այնչափ գինւոյ ոգի պէտք է դնել, մին-  
չեւ որ ասոր պղտոր գոյնը բոլորովին պայծառանայ :

ԺԱ. ԽՄԵԼԻՔՆԵՐՆ ԱՄԱԹՈՒԱՅՆ ԱՏԵՆ ԴԻԻՐԱԿ ՊԱՂԵՑԼՆԵԼՈՒ ԿԵՐՊ

Ասոր պարզ միջոցն է խմելիքին շիշը պաղ ջրով  
թրջած լաթի մը մէջ պլել եւ զանիկայ օղբանուկ  
տեղ մը — դուռը բաց խցի մը պատուհանին առջեւն  
— աւելի աղէկ տան հիւսիսային կողմը, դնել եւ լաթն  
երբեմն երբեմն նոր ջրով թրջել: Ասով խմելիքն աւելի  
աղէկ կը պաղի, քան թէ շիշը ջրի մէջ դնելով:

ԺԲ. ԱՊԱԿԻՒ ԱՄԱՆՆԵՐԸ ԴԻՄԱՑՑԿՈՒՆ ԸՆԵԼ

Կ իշերը, դաւաթներն, եւ այլն յարդի մէջ պլե-  
լու, կաթսայի մը մէջ դնելու, եւ վրան պաղ ջուր լե-  
ցընելով կամաց կամաց տաքցընելու եւ մինչեւ եռալու  
աստիճան հասցընելու է: Երբ որ քիչ մը ժամանակ  
կ'եռայ, կրակը պէտք է քիչցընել եւ թող տալ որ ա-  
պակին ջրին մէջ կամաց կամաց պաղի: Այսպէս եփուած  
ապակիները տաքէն մէկէն պաղի, կամ պաղէն տաքի  
մէջ մտնելով չեն ճաթիր: «Կաեւ կանթեղի ապակի-  
ներն ալ առ կերպով աւելի դիմացկուն կ'ըլլան ու ճա-  
թելէն կը պահուին: Բայց ասոնց (կանթեղի ապակի-  
ներուն) ճաթելուն պատճառը շատ անդամ իրենց ան-  
հաւասար հաստաթիւն ունենան, այսինքն մէկ կող-  
մերնին աւելի հաստ եւ միւս կողմերնին աւելի բարակ  
ըլլան է: Այսպիսիներուն վարի կողմն անդամանդով  
քիչ մը կտրելով՝ ճաթելէն կրնան պահպանուիլ:

ԺԴ. ԺԽԱԽՈՂՅԱ ԹՎԱՐՄ ՊԱՇԵԼ

**Օ**խախոտը չորնալէն պահելու համար զանիկայ հողէ ամանի մը մէջ պէտք է գնել, ու բերանը ջրով լեցուն խորունկ սկաւառակով մը դոյել:

ԺԴ. ՀԱՀԵՐՈՒԽ ԺԱՑ ՀԱՀԿԻԹ ԱԺԵԼ ՏԱԼ

**Ե**ռատ կերակուր ունեցող հաւերը շատ հաւկիթ ածելու կարողութիւն ունին, միայն թէ հաւկիթին կեղեւը կազմելու բաւական նիւթ չկրնալով գտնել, չեն կրնար շատ ածել: Ասոր օգնելու համար անոնց կերակրին մէջ հաւկիթի կեղեւ կամ կիր պէտք է խառնել, զորն որ սիրով կ'ուտեն, եւ անով կարող կ'ըլան առելի ածել:

ԺԷ. ՀԱՀԵԶԵՆՆԵՐԸ ՊԱՐԱՐՑԱՑԵԼԵԼ

**Հ**ասարակ հաւը, հնդկահաւը, սագն, եւ այլն պարարտացընելու համար զանոնք գուրս թող տալու չէ, այլ հաւնոցի մէջ եւ կամ հաւի վանդակի մը տակ պէտք է պահել. իրենց բնակարանին տակ ամէն օր նոր յարդ պէտք է գնել: Կերակրոյ համար խաշած գարի կամ հաճար տալու է, կամ գարւոյ եւ վարսակի ալիւրէ շաղուած պինդ խմոր, եւ կամ կաթի մէջ թրջած հաց. ամէն անդամ մի եւ նոյն կերը տալու չէ, որպէս զի սիրով ուտեն: Եթէ քիչ ժամանակուան մէջ պարարտացընել կ'ուզուի, զանոնք պղտիկ կտրքտած խմորով պէտք է կերակրել, մէջը շատ քիչ փոշի եղած ծարիր ալ խառնելով: Վառեակները կաթով խաշած կորեկով, նաեւ գարւոյ ու վարսակի ալիւրով ու շարաբով շինուած խմորով շուտով կը մեծնան եւ շատ ալ կը գիրնան:

ԺՁ. ՊԱՑՈՒԱՍՏԻ ՑԻԿՀՆ ՀԵԹՈՒ ՏԵՂԻՐ ԽՐԿԵԼ

**Պ**ատուաստի ճիւղերն առանց չորնալու հեռու տեղեր կընան խրկուիլ եթէ կաւը կտաւատի իւղով շաղուի, անկէ գնդակներ շինուի եւ ճիւղերուն ծայրեւ

ըրն անսոնց մէջ խոթուին : « Աաեւ աս ծիւղերուն վարի ծայրը գետնախնձորի մը մէջ խոթելով՝ երկայն ատեն առանց չորնալու կը մնան :

ԺԵ . ԹԱՄԲԻ ՎՀՐՔԸ ԲԺԹԿԵԼ

« Ձիուն , ջորւոյն եւ այլն թամբի վերքը շատ դիւրաւ կը բժշկուի , եթէ զանիկայ թաց սպնդով մը սրբելէն ետեւ , մէջը բարակ ծեծուած զմուռս ցանուի : Քանի մ'օրէն աս գեղն իր ազդեցութիւնը կ'ընէ եւ վերքը կը գոցէ :

ԺԵ . ԲԹՆԿԱԺ ԺԽԱԱՆԲ ՋՈՒՑՈՎ ՄԱՄԲԵԼ

« Օ ՃՐԵԽՆ ԵԼԱԾ ԹԱԱՆՃՐ ՃՈՒԽԸ ՀԷ ԹԷ ՄԻԱՅՆ ՄԱՐԴՈՒ Եւ անասնոց վնասակար է եւ զանոնք կը խղդէ , եթէ քիչ մը ժամանակ զասիկայ չնչելու ըլլան , այլ նաեւ կրակին վառին ալ կ'արգելու : Աս պատճառաւ , եթէ բանկած ծխանին անմիջապէս տակը շատկէկ ծծումբ այրուի , անոր ծուխը ծխանին մէջ մանելով բոցերը մէկ երկու բոպէի մէջ բոլորովին կը մարէ : Որպէս զի ծծումբը շուտով վառի եւ առատ ծուխ հանէ , մէջը քիչ մը վառօդ ալ խառնելու է : Աս օդտակար դարմանէն ամէն տուն , մանաւանդ փայտէ տներ միշտ պատրաստ ունենալը շատ հարկաւոր է , որով մեծամեծ վնասներու առջեւ կրնայ դիւրաւ առնուիլ :

« Ծծումբը բերանը գոց շիշի մը մէջ աղէկ կը պահուի :

ԺԹ . ՑԱՆ ՄԷՃ ՍՈՒԽՆԿ ՀԱՍՑԲՆԵԼ

« Աղէկ տեսակ սունկը շատերուն ախորժելի կերակուր մըն է , բայց ամէն անդամ իգտնուիր + ասոր համար եւրոպացի պարտիզանները փորձած են ասիկայ հասարակ կանանչեղինաց պէս մշակել եւ աղէկ ալ յաջողած է : Վերջի ժամանակներս սկսան նաեւ հասարակ տներու ներքնատուններուն մէջ սունկ հասցընել , որուն կերպն աս է :

Ինք մաս ձիու աղբը մէկ մաս աղաւնւոյ աղբի հետ  
աղբէկ խառնելու եւ անով ներքնատան չոր կողմը պա-  
տէն Յ—Կ ոտք հեռու ածու մը շինելու է մէկ ոտք բար-  
ձրութեամբ։ Դաշտէն քանի մ' աղբէկ սունկ տակի հո-  
ղովը պէտք է հանել եւ աս ածուին մէջ իրարմէ հեռու  
տնկել՝ ետքն ածուին վրայ կէս մատնաչափ աղբէկ հող  
պէտք է լեցընել ու քանի մ'օր օդի մէջ կեցած ջրով  
թրջել։ Թէպէտ եւ առանց սունկ տնկելու ալ աս ածուէն  
ինքն իրեն սունկ կը բուսնի, բայց տնկելով աւելի շուտ  
եւ առատ կու տայ։ Այսպէս պատրաստուած ածու մը  
շատ տարիներ ամէն ատեն սունկ կը հասցընէ, եւ ու-  
րիշ բանի հարկաւորութիւն չունի, բայց եթէ շա-  
բաթն անգամ մը գաղջ ջրով ջրուելու։

Ի. ԱՄԱԹՈՒԱՆ ՀԱՄԱՐ ՑԱՆ ՄԵՋ ՉԻՆ ՊԱՀԵԼ

**Տ**աք գաւառներ ամառը տան մէջ ձիւն կամ սա-  
ռոյց ունենալը շատ հարկաւոր բան է։ Շատ տեղեր եւ  
մանաւանդ Գաղղիայի հարաւային կողմերն՝ ուր ձմեռն  
առատ ձիւն կու գայ եւ ամառը սաստիկ տաք կ'ընէ,  
հետեւեալ կերպը գտած են քիչ ծախքով ձիւն պա-  
հելու։ Աերքնատան մէջ փոս մը կը փորեն, ասոր տակն  
երկու գերան կամ քանի մը մեծ քար կը դնեն, ու մեծ  
կարասի մը մէկ կողման տախտակիները բոլորովին հանե-  
լով ու միւս կողմը ծակ մը բանալով՝ փոսին մէջ գե-  
րաններուն կամ քարերուն վրայ կը դնեն։ Ասոր մէջ  
ալ երկու գերան կը հաստատեն, եւ անոնց վրայ դար-  
ձեալ աւելի պզտիկ կարաս մը կը դնեն, որուն նոյնպէս  
վերի կողմը բոլորովին բաց կ'ըլլայ եւ տակը քանի մը  
պզտիկ ծակեր կ'ունենայ։ Աս երկու կարասներուն մէջի  
միջոցն — որն որ կէս սունաչափ կ'ըլլայ — մեծկակ ծե-  
ծուած ածխոյ փոշւով կը լեցընեն, մէջի կարասին մէջն  
ալ ձիւնը կամ կոտրտած սառոյցը կը դնեն եւ վրան  
տախտակէ կափարչով կը ծածկեն։ ասոր վրայ ալ  
ածխոյ փոշւով լեցուն պարկ մը կը դնեն։ Զիւնն ասոր  
մէջ երկայն ատեն առանց հալելու կը մնայ։ Ամառն

Երբ որ կ'ուզեն ուտելիք կամ խմելիք մը պաղեցընել, զանիկայ ամանով մը կափարչին ներսի կողմը հաստատուած ճանկերէն կը կախեն: Զիւնին հալած մասերը կարասներուն տակի ծակերէն դուրս կը վազէ:

ԻԱ. ՓԱՑՑԵՐՆ ԱՑՐԵԼՀՆ ՈՒ ԽՌԱԱՀՈՒԹԵՆՔ ՊԱՏԵԼՈՒ ՆԵՐԿ

Լիտր մը բարակ ու մաքուր աւազը քարի վրայ լսու ու փոշի դարձուր . ասոր մէջ Զ լիտր մաղած մոխիր եւ Յ լիտր մարած կիր խառնէ եւ աս խառնուրդը կտաւատի իւզով շազուելով ներկի մը պէս շինէ: Ուզած փայտեղէն գործուածդ երկու երեք անդամ ասով ներկելով անկիզելի կը լւայ. առաջին անդամ տկար պէտք է ներկել ու թող տալ որ չորնայ, ետքն երկու անդամ ալ աւելի թանձր ներկելու է: Աս ներկը ջրի մէջ քար կը դառնայ, անոր համար փայտեղէն ջրի ամաններուն մէջի կողմերն ալ ասով կրնան ներկուիլ ու լով շատ երկայն կը դիմանան:

ԻԲ. ԿԱՆԹԵՂԻՆ ԵՂԵ ԱԹԱՆՑ ԺԻՆ ԵՐԿԱՑ ԱՑԵՆ ԱՑԵԼՈՒ ՄԻՋԱՑ

Եթէ կանթեղի պատրոյգը քայախի մէջ թաթևելէն ու չորցընելէն ետքը գործածուի, առանց ծխելու կ'այրի: Եթէ եղին մէջ աղ խառնուի աւելի երկայն կը դիմանայ:

ԻՑ. ԺԱՂԻ ԿՈԿՈՆԵՐԻՆ ԵՐԿԱՑ ԱՑԵՆ ԱՆԹԱԹԱՄ ՊԱՀԵԼ

ՕՆաղիկներուն բացուելու մօտ եղող կոկոնները մկրատով պէտք է կտրել, երեք մատնաչափ երկայն կոթ թող տալով. կտրուած աեղը կնքամոմով գոյելու է, նյոնպէս կոկոնին ծայրը քիչ մը կնքամոմ պէտք է կաթեցընել: Ասկէ ետքը զանոնք մէկիկ մէկիկ մաքուր բարակ թղթի մէջ պլեւելու եւ չոր ներքնատան մէջ պահելու է: Այսպիսի կոկոն մը տարի մ'ամբողջ թարմ կը մնայ: Եթէ կ'ուզուի որ կոկոնը բացուի, առաջին իւրիկունը կոթին կնքամոմով պատած ծայրը պէտք է

կտրել, նոյնպէս կոկոնին վրայի կնքամոմն զգուշութեամբ հանել ու զինքը մէջը քիչ մ'աղ ու բօրակ լուծուած ջրի մէջ դնել: Երկրորդ առառուն կոկոնները կատարեալ կը բացուին եւ իրենց բնական գոյնն ու հոտը կ'ունենան:

Ի՞՞ս. ԱՅՐԱԺԻ ԹԵՂ.

**Ա**յրածի վէրքը հետեւեալ պարզ դեղով դիւրաւ եւ առանց նշան մը մնալու կը բժշկուի: Հասարակ աճառը մաքուր ջրոյ մէջ փրփրացընելու եւ փետրոյ մը մազով կամ բարակ վրձինով մը վէրքին վրայ այնչափ անդամ քսելու է մինչեւ որ անոր վրայ 1 մատնաչափ թանձրութեամբ կեղեւ մը կապէ: Քսանուչորս ժամ ետքը նոյն կեղեւն զգուշութեամբ պէտք է հանել եւ դարձեալ առաջին կերպով նոր փրփուր քսել: Աս գործողութիւնը քանի մ'անդամ կրկնելով՝ վէրքը բոլորովին կ'առողջանայ:

Ի՞՞ս. ԿԱՑԱՇԻ ԹԱՆ ԽԱԺՈՒՀԱԺԻ ԹԵՂ.

**Վ**ան խածած տեղն անմիջապէս տաք քացախով կամ գաղջ ջրով պէտք է լուալ եւ լաթով մը չորցընել. անկէ ետքը վէրքին մէջ քանի մը կաթիւ հանքային աղաթ-թու կաթեցընելու է: Աս թթուն շան շողկըն թոյնը կը լուծէ եւ անվնաս կ'ընէ:

Ի՞՞ս. ՍՈՍԻՆՉՆ ԱՅՆԳԻՍ ՊԱՏՐԱՍՑԵԼ ՈՐ ՁՐԻ ՔԻՄԱՆԱՑ

**Վ**ասարակ սոսինձը ջրի մէջ այնչափ թրջելու է որ կակուղ գոգողի մը պէս ըլլայ, եւ զանիկայ աս վիճակին մէջ իր չափին համեմատ կտաւատի իւզի մէջ մաղմաղ կրակով հալեցընելու է: Եթէ կրակը շատ սաստիկ ըլլայ, սոսնձին կպչողական զօրութիւնը կը կորսուի: Ասկէ ետքը սոսինձն հասարակ եղանակաւ կրնայ գործածուիլ, եւ շատ շուտով կը չորնայ եւ ջուրն իրեն ամենեւին ազդեցութիւն մը չիկրնար ընել, աս պատճառաւ այնպիսի նիւթեր կպցընելու կրնայ աղէկ ծառայել, որոնք անձրեւի տակ եւ խոնաւ տեղեր պիտ' որ մնան:

հե . Դժման առաջին գլուխ սերտերը օղիքով գլուխ ջԱԼ.

Այսպիսի սերմերը թաց ասուիի կտորի մը մէջ պէտք է դնել եւ տաք տեղ մ'ապակւոյ տակ պահելու եւ երբեմն երբեմն նորէն վրան ջուր թափելու է : Ճատ դժուարաւ ծլող սերմերն եւ մանաւանդ անոնք՝ որոնք շատ տարիներ կեցած ըլլալով իրենց բուսազական զօրութիւնը դրեթէ կորանցուցած են , դիւրաւ կը ծլին եթէ ջրախառն թթուի մը մէջ թրջուին : Հասարակօրէն 100 մաս ջրի մէջ խառնուած մէկ մաս բուրակաթթու կամ աղաթթու կը գործածուի , եւ սերմերն անոր մէջ լեցընելին ետեւ տաք տեղ մը կը դրուին : Եթէ 12—24 ժամ ետքն ուոխն եւ մատով ճնշուած ատեննին ջուրը դուրս չտան , նշան է թէ սերմերը պիտ'որ ծլին , ուստի կրնան տնկուիլ կամ ցանուիլ : Իսկ եթէ ճնշուած ատեննին ջուրը դուրս տան ալ չեն կը նար բուսնիլ :

ԻՀ. ԱԱԹԵՐՆ ԱՑՆՊԷՄ ՊԱՑՐԱՍՏԵԼ ՈՐ ԱՐԻ ԴԻՄԱՆԵԱՆ ԵՀ ՑԵՑԵՆ  
ԱՊԱՀՈՎ ՄՆԱՆ


Չորս լիտր պաղլեղն ու նոյնչափ կապարաշաքարը ջրի մէջ լուծելու եւ հեղուկ մը շինելու է , եւ այնչափ ատեն պէտք է հանդարտ թողուլ մինչեւ որ դիրալ տակը նստի : Ետքը զտուած հեղուկը վրայէն զգուշութեամբ պէտք է առնուլ եւ 500 լիտր ջրի հետ խառնել եւ ասոր մէջ 175 տրամ ալ հալած ձկան սոսինձ գնելու է : Աս հեղուկին մէջ ուզուած լաթը կը դրուի եւ 12 ժամ թող տալին ետքը դուրս կ'առնուի ու կը չորցուի : Այսպիսի լաթերը չէ թէ միայն ջրի կը դիմանան , այլ նաեւ ամենեւին ճճիներէ վնաս չեն կըեր :

ԻԹ . ՎՀԵՐՔԻՆ ՎԱԶՈՒԹ ԱՐԻՀԵՆ ՄՆՄԻՋԱՊԵՄ ԹԱԴՐԵՑԸԵԼ

Կտրուածի կամ ուրիշ վերքի մ'արիւնն անմիջապէս կը դադրի եթէ ածուխը բարակ ծեծուի եւ վրան ցանուի :

**Երեք** մաս վանագրի բարակ փոշին Զ մաս տընկաղի փոշւով եւ  $\frac{1}{5}$  մաս բարակ ծեծուած ածխով խառնելու եւ աս խառնուրդն երկայն ժամանակ բաց օդի մէջ դնելու է : Ետքը պաղ ջրով պէտք է լուալ եւ ջուրն աղէկ քամելէն ետեւ մնացած նիւթն եռացած ջրոյ մէջ պէտք է դնել եւ այնչափ ատեն կրակի վրայ եփել, մինչեւ որ շարաբի թանձրութիւն ստանայ :

**Կոփկայ** վրձինով մը փայտի, լաթի, թղթի եւ ուրիշ ասոնց նման նիւթերու վրայ քսելով՝ զանոնք այրելէն ու խոնաւութենէ կը պահպանէ : Նաեւ ասիկայ գաճի մէջ խառնելով՝ անոր կարծրութիւնը կ'աւելցընէ . միանգամայն իբրեւ ջնարակ՝ գործուածներուն փայլունութիւն եւ գիմացկունութիւն տալու կը գործածուի :



# ԲԱՐԵՐՈՒ ՑԱՆԿ


Արեթ. գույլ:	Աւշակի աղ. նիւթաբը թուղու-
Ազոխ. գօրսոք:	sel ammoniac.
Ակատ. պաղպահութեալ. agate.	Աւշակի ողի. նիւթաբը բուհու-
Ակոսաձեւ. օլութ պիտի:	esprit de sel ammoniac.
Ազաթթու. acide de sel. aci-	Աւշինդր. իւլին. absinthe.
de muriatique.	Աւշնան. լիօնի. saponaire.
Ազի ողի. թուղուհու:	Աւշնանի աղ. S. կալմաքար:
Ազորիք. ուկայիրժին:	Ափսէ. թէտուի:
Աճառ. սաղուն:	Աքցան. գուսան. +իւլինին:
Աճատերեւ. +իւլին եադրալը.	Բազմոնց. գունագույլ:
chèvrefeuille.	Բարկ. +իւսուին (սիրուե):
Անագ. իւղլոյ:	Բեւեկնախեւ. լիւրեւնինին.
Անագազօծել. իւղլայլամադ:	Բեւեկնի խէժ. terébenthine.
Անագաթերթ. իւղլոյ վարալը.	Բեւեկնի իւղ. լիւրեւնինին եադրալ.
feuille d'étain.	huile de térebenthine.
Անագազղինձ. սարը նուան.	Բնայլուծութիւն. +իւսու:
bronze.	Բնանձարպ. սիւրմացիւր:
Անագել. իւղլայլամադ:	Բովք. գուսայն-թիւն, մասկեն օմազը:
Անագի մոխիր. cendre d'étain.	Բորակ. լիւրեւնիլեւ. nitre.
Անուշադր. նիւթաբը:	Բորակաթթութու. acide nitrique.
Աշխետ. լիւրեւնինին:	Բորակի ողի. esprit de nitre.
Ապիկել. արևլամադ. սըր լիւրեւնի:	Բորբոս. +իւթ:
Առույսի աղ. կծան լիւրեւն.	Բոցահան. լիւրեւնինին +իւլինին:
sel de trèfle.	Բութ. +իւսու (պըլամադ):
Ասուի. գունիլոյ. լուհու:	Բուել. պարագան ենթիւն:
Արաբախէժ. (կուէզ). սամազ ա-	Բրտիկաւ. լիւրեւնինին լուհուրը:
բուլի:	Գազի խէժ. +իւլինինին:
Արեւածաղկի կապոյս. tour-	Գայլախազ. սըրմարտ. émeril.
nesol.	Գարեհատ. պուրպոր (սալուլ-
Արինաքար. իսկ նուլ. sang-	շնարակ):
guine.	Գետնախնձոր. իսկանդեւ:
Արծաթաթերթ. լիւրեւն վա-	Գինեքար. իւրը լուրենոր. crème de tartre.
րմուլը:	Գինեքարի աղ. իւրը թիւրենոր
Արծաթաթանդ. oxide d'ar-	լիւրը. sel de tartre.
gent.	Գինեքարիթթութ. acide pyro-
Արկղ. սանդուչ:	tartrique.
Արոյր. իւրէնազ:	Գլան. օդլավու. մերդանե. մեր-
Արորաքար. սիւրեւն:	դանեն ունինին լուրի:
Արորաքար. սիւրեւն:	Գղթոր. լուրը. gallie.
աւալամին. աւալամին:	Գործարան. իսկարինիա. +իւսու-
ca-	լանի:
lamine.	Գրակնախիկոն. մինե:
Արջասպ. լունը իւրեւն. vitriol.	Գրաքար. graphite. carbure de fer.
Արջասպի եթեր. լունը բուհու-	Գրչափող. իւրէ պըլամադ:
ether de vitriol.	
Արջասպի իւղ. լունը եադրալ:	
Արջասպ. manganeze.	
Արջասպալու. eau régale. aci-	
de nitro-muriatique.	


- Գառնահող . magnésie.**  
 Ածխաթթու գառնահող . magnésie carbonatée.  
 Այրած գառնահող . magné-sie calcinée.
- Դար . բաժ :**  
 Դարիճենիկ . նարինի :  
 Դժոխաքար . մեծենելը նաշը . pierre infernale.
- Դիրոս . դօրիոն :**  
 Դողող . գելիք . gélatine.  
 Դոճ . լուս . գomme,  
 Դոճի լուժ . լaque.
- Դոյլ . դօլ :**  
 Եզին ազի . Տ . Զիկան մահարար :  
 Եզին աչք . Տ . Երիցուկ :  
 Եթեր . éther.  
 Եղեգնախունկ . Տ . Խունկեղեգն :  
 Եղեւին . լույ :  
 Եղկ . ըլըտ :  
 Երիցուկ . գուտունիւս :  
 Երկաթակուճ . մեհեւ (մեհենէ) թաշը . basalte.
- Երկաթափրփուր . laitier, scorie de fer.**  
 Երկնալուրջ . strontiane.  
 Բորակաթթու երկնալուրջ . nitrate de strontiane.
- Եփեստեան փրփուր . լավա . lava.**  
 Զանգուած . խոյնուր :  
 Զառիկ . զընըտ . arsenic.  
 Զառկաքար . cobalt.  
 Զառկաքարի ժանդ . oxide de cobalt.
- Զինկ . զինց . zinc.**  
 Զինկի ժանդ . oxide de zinc.
- Զազանակ . վահերեւ :**  
 Թակոյկ . իւթ :  
 Թաղիք . եւլեւ :  
 Թամր . եյլր :  
 Թանթրուենի . մերլեր :  
 Թանձրաքարտ . հութունը :  
 Թաւեիշ . գատիքիք :  
 Թափառ . մերին պաւեռը :  
 Թելահան . հելինի :  
 Թեղոշ . մելեւ :  
 Թերթ . նոսպանը . վարադ :  
 Թեփ . իւթեւ :  
 Թիթեղ . նենեւեւ .  
 Թիսաքար . Տ . Արջնաքար :  
 Թղթաբեթ . իւհուն համելը :  
 Թոմիք . օխլամուր :
- Յառնոյ սոսինձ . կօսեւ :**  
 Յարթուր . ներթեր :  
 Յարծունի կաւ , աղիւս . նուռդլա :  
 Գանգ . գուս :  
 Գանգառ . վերագրա :  
 Գանգառ (բորակաթթու) .  
 + լուսպ . acide nitrique. eau forte.
- Ժապառէն . շերին . գօրդեւլա :**  
 Լազուարթ . լազիվերն պօյտ . մենէ մայնի . outremer.
- Լար . իւրիւ :**  
 Լեզակ . վելին . indigo.  
 Լեզի . կօս :  
 Լիմննի օշարակ . լիմնոնիս :  
 Լիսր . օդիս :  
 Լոսաքար . (պօյտ) եւլենեւ թաշը :  
 Լոսել . կունիւ :  
 Լու . իւրէ :  
 Լուրիա . ֆանուլես :  
 Լուսակիր . ֆօսֆօր . phosphore.  
 Լուրջ կաղին . proto-cyanure de potassium.
- Լուցափայտ . լաբահունը և կորին :**  
 Լովաքար . smalt. bleu d'émail.  
 Խածի . հուրուսիւ :  
 Խահեր . հուրուսիւ :  
 Խանձ (պղնձէ) . գուտունիւ :  
 Խարտել . եյելեւեւ :  
 Խարտող . եյեւ :  
 Խարտողախու . պենեպիւնիւրը .  
 պրել.
- Խարտուկ . եյեւ թօզւ :**  
 Խեցի . պաղու :  
 Խէժ . (արաբախուժ . կուզա) . սամիլ .  
 սամիլ արտուլի :  
 Խիճահոյզ . գոմme-résine.  
 Խիճազուր . սամիլ սայուր :  
 Խիցք . թըդամ :  
 Խիւս . հալեւ :  
 Խծուծ . իւնիւնիւ :  
 Խղունչ . սոյլանիւօզ :  
 Խողանակ . եւլասպ փըրլասը :  
 Խողովակ . իւհուն օլունիւ :  
 Խոյր . լաթիս :  
 Խունկեղեգն . դաստակ իւղ սորբեն . calamus aromatique.  
 Խուրճ . ուկ մել . ուկ սինեւ :  
 Խուրփ . դաստակ :  
 Խորուկ . պինչեփրէ . cinabre.  
 Ճանրահող . baryte.  
 Բորակաթթու . ծանրահող .  
 baryte nitrique.

Ծարիր.	{ բասենը և լուս.	ան-	Կուպր. պէֆի:
Ծարրաքար.	{ timoine.		Կամաւ. +ինեն:
Ծիրանագյն.	ալ:		Կամաւատի իւղ.   ուկալիր, +ինեն:
Ծխան.	օհակ դուռապուս:		Կամաւի իւղ.   էտուլ:
Ծծմբաթթու.	{ պահ էտուլ.	aci-	Կտրոց. +եսմե:
Ծծմբոյ.	թթու.	de sulfureux.	Կրաջուր. +իրեն սույսու:
Ծծմբոյ եթեր.	éther de soufre.		Կրկում. curcum.
Ծծումբ.	+իւ+իւրի:		Կօշկաներկ. դուռապուս աջասալ:
Կաթսայ.	դուռզն. նինճիրեն:		Հազար. արուուլ:
Կալաքար.	սուա.		Հալոց. բօլու:
Կրկին ածխաթթու կալաքար.	soude bicarbonique.		Հալուե. իւպ. aloës.
Կաղապար.	կալու:		Հաղարջ. քրեն+ իւղեմե:
Կայձհան.	դուփուլ:		Հաճար. լակուր:
Կայձքար.	լահմակ լուլը:		Հայրորակ. natron.
Կանաչ հիրիկ.	vert d'iris.		Ածխաթթու հայրորակ. na- tron carbonique.
Կանեփ.	+ինենիր:		Կրկին ածխաթթու հայրո- րակ. natron bicarbonique.
Կապարագրիչ.	դուրշնոն դալբ:		Հայկաւ. գլւերմենի. bol d'Ar- ménie.
Կապարագրիչ.	դուրշնոն դալբ:		Հայս. խորուր:
+իւրե. sucre de plombe, de Saturne.			Հնդիկ ռետին. դուրշնոն գոմme gutte.
Կապարի մոխիր.	դուրշնոն +իւ- լիւ. cendre de plombe.		Հոյզ. սոմիզ:
Կապարափայտ.	օր պափաս. bois		Հովահար. ելիուզ:
Կարսա.			Հրատիկ. քիշեն:
Կարմրագեղ.	ալ լիօտ. carmin.		Հրարուեստութիւն. քիշեն+միւլիւ:
Կարմրահող.	քընուը ուօսուը:		Զգախէժ. իւթենիւ:
Կարմրափայտ.	դըրմընը պափամ.		Զգիչ. հենիւնի:
Վաւիճ.	դենիլը. vernimbok.		Չիւլժ. պէֆի:
Վափարիչ.	դեպիշիւն:		Հկան մահարար. սըզը դույ- րուլու. molène.
Վափարիչ.	դուփում:		Ճախարակ. մակարաս. լաբի:
Վերպաս.	իւնիւ դուլ. մանիւն:		Ճանկ. լինիւլ:
Վզակն.	dammar.		Ճարպ. եւ էտուլ:
Վինաբարիս.	S. Խրուկ:		Ճենապղինձ. S. Նորարծամ:
Վիտրոնաթթու.	acide citri- que.		Մագաղաթ. նիրլե:
Վիւ. սոփըլ.	mastic.		Մազատակ. սոփըլ. mastic.
Վլաւերերեան աղ.	sel de Glau- ber. sulfate de soude.		Մածալոյս. ցուի. viscum.
Վղմնոր.	+իրեմին. նուրլը:		Մանանուխ. հարդալ:
Վնդրուկ.	+ինւլիւ+. oliban.		Մանուշակագյն. օրը:
Վնիւն. սուլ:			Մեխակ. դարենինիւլ:
Վնձիթ.	.սուսում:		Մեռելը գլուխ. tête morte. coleotar.
Վոկոն.	դօնիւլ:		Մրկիլ. իմուիդ:
Վոն.	քընիւը:		Մրուկ. (փայտոջիւլ). նախիւս պինիւ:
Վոպաղ.	օպալ:		Մոմաթթել. լիւթե:
Վոպիճ.	լակուլ:		Մուշտակ. +իւրի:
Վոպիճ հող.	լակուլ նօսու. դու- րու. silice.		Մուրճ. լիւ+իւ:
Վորեակ.	դարբ:		Մրուր. աօրինու:
			Յախճապակ. դուրշնուրի. լինիւ:


- Յարդ. սաման :  
 Յղել. մասկուլ էլիմենտ . ֆար-  
 մանինդ :
   
 Յղիչ . մասկուլ :
   
 Նարինջ . քօրինական :
   
 Նաւթ . ներթ :
   
 Ներքնասոսն . մազական :
   
 Նիգլ . nickel .
   
 Նոճի . սելլի :
   
 Նորարձաթ . քաֆֆօն . pack song .
   
 Նօթ . սիւլեյյեն . vermillion .
   
 Շաղախ . շահուր . լեռտին :
   
 Շանալեզու . լեռանի սելլ . (լե-  
 ռանինելլի) . cynoglosse .
   
 Շարպ . լըրօֆ :
   
 Շաւան . քաստայիւր պարերեն .  
 calamus aromatique .
   
 Շաքարեղեգ . լեռեր բարելլ :
   
 Շերեփ . իւրիւլ :
   
 Շերս . սիւլեյ . հարժու :
   
 Շիկադեղ . ocre rouge .
   
 Շիկացինել . սիւլելու հըպըր-  
 ման . քըլարինան :
   
 Շոռւանդ . իւրիւր լուստիւ :
   
 Ոլոռ . պիւլուլու :
   
 Ոլորարան . (իծ) պիւրիւնել , եօ-  
 րիւնել + լորիւ :
   
 Ոլորկել . իւրիւլելեն :
   
 Ոլորկիչ . իւրիւ :
   
 Ոսկեբորակ . borax .
   
 Ոսկեբորակի թթու . acide  
 borique .
   
 Ոսկեթերթ . ալիւն վարան :
   
 Ոսկեխնձոր . քօմանիւ :
   
 Ոսկեծիրանի . pourpre de Cas-  
 sius . pourpre d'or .
   
 Ոսկեպղինձ . թօմանդ . tombac .
   
 Ոստղ . եօւսեւ :
   
 Ոստրէ . ըսիւրիւրեւ :
   
 Որդան կարմիր . քըրելլ :
   
 Որթ . ասմաւ :
   
 Որիզ . (բրինձ) . քիրինալ :
   
 Որսի գնատակ . ասալու :
   
 Ուլունք . պօննանդ :
   
 Ունելիք . մալա :
   
 Ունկ . իւրաւլի :
   
 Ուպան . ասըլունոր . benjoin .
   
 Ուռի . սեցիւնի :
   
 Զարհուտ . (քաղաքան) . քասան .  
 galbanum .
   
 Զէլաքար . սիւլեյեր , քօմաւ նա-  
 լը . ponce .
   
 Չուանաման . իւմիւ :
- Պաղարան . սօսութլութ :
   
 Պաղեալ . պուռալամ . cristalisé .
   
 Պաղեղ . լուպ :
   
 Պաղեղաքար . alumine .
   
 Պասուաստ . ալ :
   
 Պատրոյդ . ֆիլիլ :
   
 Պարզուտ . եւֆիլի :
   
 Պարկ . թօրպա :
   
 Պերլինի կապոյտ . bleu de  
 Prusse .
   
 Պիսմութ . bismuth .
   
 Պղինձ . պանդը :
   
 Պղնձակիր . chaux, oxide de  
 cuivre . safran de Vénus .
   
 Պղնձի աղ . պանդը նուզու . sel  
 cuivreux . muriate de cuivre .
   
 Պղնձի արջասազ . vitriol bleu,  
 de cuivre
   
 Պղպեղ . պիկեր :
   
 Պողպատ . վելլեւ :
   
 Պտուտակ . վերու :
   
 Պրկել . իւրմեւ :
   
 Ջնարախեդ . յ սինորերուն .  
 Ջնարակ խեդ . sandaraque .
   
 Ջնարակ բարանալին . վերնիլի . vernis .
   
 Ջնջոց . քալալը :
   
 Ջրցան . քիւրիյեւ :
   
 Ուահան . սիւլեյեն . basilic .
   
 Ուետին . բելինու . լուս սոնդը .  
 colophane . résine .
   
 Սաթ . յեհրեպար :
   
 Սալ . եօրս :
   
 Սանդ . հավան :
   
 Սանդիտուու . հավան ելլե :
   
 Սեպ . վելլ :
   
 Սեւադեղլոււ . encre de Chine .
   
 Սիդնոտր . Մըսը պուռպայը :
   
 Սկիթական գի . sabine .
   
 Սլոց . ուեւներեւ :
   
 Սլոցած . ուեւներեւ նուլուլը :
   
 Մնդիկ . իւլու :
   
 Մնդկազանդ . ամալիում . amal-  
 game .
   
 Մնկափայտ . աղաւան մանեարը :
   
 Մոսինձ . նուութիւնը :
   
 Մունկ . մանեար :
   
 Մուսր . սիւլեյեն . vermillion .
   
 Մպաթ . spath .
   
 Մպիտակադեղ . իւրիւ-ուրիւ . cé-  
 ruse .
   
 Մպունդ . սիւնիեր :
   
 Վահանակ . իւրաւլ :
   
 Վանակն . պիւլութ նուլը . cristal-

Անապար. կամաքար. անապար. անաքար. պարիս. լեռների:	Փամիուշտ. գուարաստ:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Փայտովիլ. նախինս պինի:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Փող. (դալբ'յ) պօրուսուս:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Փուք. +եօբիւ+:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Փչափող. ճամճը պօրուսուս:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քաղցան. Տ. Զարհուս:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քաղցու. Լերտ.
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քամել. միւզեւ+:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քափուր. +եաֆիր+. camphre.
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քերիչ.   բենուկ:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քերոց.   բենուկ:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քղորակիր. chlorure de chaux.
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քղորաթթուն կաղի. chiorate de potasse. [tasse.]
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քղորի կաղի. chlorure de potassium.
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քղորմաթթուն կաղի. potasse chromique.
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Քըքում. Անֆրան:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Օղակ. հաւած:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Օղի. բաժէ:
Անաքար. զաքար. պարիս. լեռների:	Օւայ. Կիլաման:









896

15P

